




ՈՐԵԼԵՐ ԱՆԴՐԱՎԵՐ

# ՊԱՏՄՈՒԱՆՔՆԵՐ

---


ԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՎՀԱԿ ՊԱԼԵՎԱՆ

A-41264



1948

Տպարան «ՆԵՐԱՆ»  
ԳՐԱԴԱՐԱՆ



# ՈՒԽԼԻԾՄ ՍԱՐՈՅԵԱՆ

Մե՛ծն Սարոյեանը :

Անշուշտ, ոեւէ հայու համար, անհամեսառւթիւն պիտի ըլլար ամեն որակականը տալ Ուխլիքմ Սարոյեանի Ամէն ոք պիտի ըսէր, որ մեր հայրենակիցին փառքին կը նույինք խոշորացոյցով և չափսի ձեւեր կ'առնենք: Սարոյեանը, ուրեմն, ամեն յորջորջոզը՝ ես չեմ: Այդ որակումը պարզապէս ընդօրինակած եմ ամերիկեան Life շաբաթաթերթի 1940 Նոյեմբեր 18ի թիւէն: Երեք միլիոն սպառում ունեցող մեծ հանդէս մը գիւրին կերպով ոեւէ մէկուն գովաքը չ'ըներ. երբ Life եօթը էջ կը յատկացնէ Ուխլիքմ Սարոյեանի, կը հրատարակէ անոր գիմանկարը և բազմաթիւ անուարաններ անոր թատերախաղերէն, կարծեմ կրնանք հանդիսա սրառվ մենք մնզի ըսել, որ չենք սխալիր բարձր բանելով մեր հայրենակիցը, որ ուշագրաւ դիրք մը դրամած է ամերիկեան գրականութեան մէջ:

Խչո՞վ մեծ է Ուխլիքմ Սարոյեան:

Այս հարցումին պատասխաննելու համար, հարկ է ծառաթանալ Սարոյեանի թէ՛ կեանքին և թէ՛ գրականութեան: Եւ արդէն, կարելի է՛ երբեք Սարոյեանի անձը բաժնել իր կարծէն, այնքան առաջինը կը ցոլայ երկրորդին մէջ, անդամ մը եւս արդարացնելով Պիւֆոնի խօսքը, թէ ունը՝ արդին է:

## ԿԵ ԱՆ Ք Ը

Ուխլիքմ Սարոյեան ձնան է 1908ի ամառը Քալիֆորնիայի Ֆրէզնո քաղաքը: Այդ քաղաքին մէջ ձնան ըլլուլը բաւական մեծ զեր ունեցած ըլլալու է Սարոյեանի հակարագրի կազմութեան մէջ: Ֆրէզնո կարծեմ Ամերիկայի միուկ քաղաքն է, ուր անբացարելի հայտեացութիւն մը զոյութիւն ունիկ բնիկ ժողովուրդին մէջ: այդ հակառակութիւնը հանդէպ իր ծեղին՝ Սարոյեանի մէջ անշուշտ ձնունդ տուած է այն բաւան ազգայնականութեան, որ կը յայտնուի իր բազմաթիւ պատմուածքներուն մէջ:

Սարոյեան ծնաւ ու մեծցաւ գրեթէ թշուառութեան մէջ։ Իր հայրը ազնիւ հայ մըն էր, որ 1906ին զաղթեր էր Ամերիկա ու Նիւ Սորբի մէջ զռնապանութիւն ընելէ վերջ հաստատուեր էր Ֆրեզնօ, իրրեւ այդեպան և հաւաքոյժ։ Սարոյեան, որ իրմէ մեծ երկու եղբայր և երկու քոյր ունէր, երեք տարեկան էր միայն, երբ իր հայրը մեռաւ, Սարոյեանի հօր գէմքը սրառուուչ կերպով կը պատկերանայ հեղինակին առաջին պատմուածքներէն մէկուն՝ «իմ անձը աշխարհի վրայ» կտորին մէջ։

Սարոյեանի հօր մահէն ետք, մայրը ազախինի պաշտօն մը կը սահաննէ Սան Ֆրանսիլոսոյի մէջ ու իր զաւակները որբանոց կը գնէ։ Ուիլիըմ Դ տարեկան է երբ աղաքը գուրու կուգան որբանոցէն։ Սարոյեան կը սկսի սառապաս զպրոց մը յանախել Ֆրեզնոյի մէջ։ Այդ զպրոցական տարիները Սարոյեան կը նկատէ իր կեանքին ամենէն ձանձրալի շրջանը։ Հայերը զատ բաժին մը ունէին զպրոցին մէջ։ — Հարցումներ կ'ուղղէի ուսուցչունիին, կ'ըսէ Սարոյեան, բայց ան չէր պատասխաներ ու կ'արգելափակէր զիս։ Պատուհաննէն կը ցաւքէի ու խոյս կուտայի։

Սարոյեան զպրոցի ժամերէն վերջ լրագիր կը ծախէ փողոցները իր Հենրի եղբարը հետ, մինչև տասը տարեկան հասակը։ Այնուհետեւ պաշտօն մը կը գանէ հեռագրական գրասենեակի մը քով իրրեւ հեռագրի ցրուիլ, շաբաթական 15 տոլտրով։ Դողրոցին արձակուելէ վերջ, ժամը 4էն մինչեւ կէս գիշեր, հեծանիւով հեռագիրներ կը բաժնէր։ Այնքան արագ կը քշէ եղեր հեծանիւը, որ պԱրագութիւն (speed) մակդիրը կուտան իրեն, Բայց մարդ կը յոզնի, չէ։ Տարի մը վերջ Սարոյեան այլեւս նոյնքան արագ չէր քըշեր։ Գորեատէրը կը գանգատի։ «Յազնած եմ, կ'ըսէ Սարոյեան, զիս սփիտ մի կոչէք»։ Ցրուիչի իր այս գործի մասին ցաւագին շեշտերով կը խօսի Սարոյեան։ «1854էն ի վեր ամենացուրտ ձմեռը» կտորին մէջ, («Պղտիկ աղաք» հասորէն)։

«Անկողին կը մտնէի առաւտեան ժամը մէկին և զարթուցիչ ժամացոյցը կը հնչէր ժամը եօթնին։ Ասիկա կ'ընէր վեց ժամուան քուն միայն։ Ես պէտք ունէի 13 ժամ քունի։ Չէի ուղեր անկողնէն զուրու գալ։ Սաստիկ ցուրտ էր։ Բայց և այնպէս, միշտ զուրու կուգայի անկողնէն, կը նա-

խաճաշէի, կը սատթէի հեծանիւխո վրայ և կը փութայի դպրոց, որովհետեւ էմմա Հեյնզը պիտի տեսնէի. Ամբողջ օրը քաւնո կուգար, էմմա Հեյնզ մաս կ'ըլլար, ևս շատ յոզնան կ'ըլլայի և շուտով կը սկսէի աշխերո բաց քննանալ, և մեր ուսուցչունին — խեղէ Տիկին Հեկըրթին, որ մեռու 1932ին՝ 67 տարեկան — անունո կուտար ու հարցում մը կ'ուղղէր ինձի, իսկ ես աշխարհին հանդէպ մնան կ'ըլլայի, կ'երազէի էմմա Հեյնզի մասին։ Օր մը խոր քունի մէջ ինկայ, դաստիանը, գլուխո թեւերուս վրայ հակած։ Տիկին Հեկըրթի արթնցուց զիս։ Բարկացած էր, և ես չեմ այսպաներ զինք։ Ան ըստաւ.

«— Երիտասաւ'րդ, ասիկա պանդոկ չէ, ասիկա դաստիան է։

«Ինքզինքս արթուն զգաւ կը սկսէի կէսօրէն վերջ ժամը 3.30ի մօտ միայն, ապա բոլորովին կ'արթննայի։ Դպրոցին դուրս կը վազէի. արտօրէն հետագրական գրասենեակը կը փութայի, բաճկոնս ու գլխարկս կը դնէի և զործի կը սկսէի։

«Այնպէս եղաւ, որ ալ հոգ չըրի դպրոցի մասին։ Այն ստոիճանին հասաւ, որ նստելէս երկու վայրեկան վերջ կը քննանայի, զիսնալով հանդերձ որ էմմա Հեյնզ մասիկս եր։

Իր գործատիրոջ հետ ինդիր ունենալէ քիչ ետք, 15 տարեկանին, Սարոյեան կը ձգէ թէ՛ իր գործը, և թէ՛ դպրոցը։ Կը մտնէ իր ֆաստարան հօրեղբօր գրասենեակը։ ուր մնքենագրութիւն և սղագրութիւն կը սորվի։ Հօրեղբայրը կը սկսի նամակներ տուն տալ Սարոյեանի, բայց կը մերժէ դրամական վարձատրութիւն ընել, ըսելով թէ Սարոյեան արժէքաւոր փորձառութիւն ձեռք բերելու վրայ էր ձրի կերպով։

— Քանի՞ կը վճարես քու մեքսիկացիներուդ, կը հարցնէ Սարոյեան հօրեղբօրը, «որ մեքսիկացիներ կ'աշխատացնէր իր այդիին մէջ։

— Ժամը երեսուն սէնթ, կը պատասխանէ հօրեղբայրը։

Սարոյեան անժիշտապէս կ'երթայ այդի ու ա՛լ չի վերադառնար գրասենեակ։ Հօն կը ծանօթանայ մեքսիկացի և նափոնցի գործաւորներուն, զորս յանախ կը յիշէ իր գրուածքներուն մէջ։ Կը համակրի այդ խոնարհ մարդոց,

և աշխարհի բոլոր խոնարհ ժաղովուրդներուն ի պատիւ է, որ հետագային կը գրէ իր նշանաւոր պատմուածքը՝ Աօրանասուն նազար ասութիներ:

17 առբեկանին, մօտ երկու տարի այգեգործութիւն ընելէ զերջ, Սարոյեան կ'երթայ Սան Ֆրանսիլո, ուր բազմաթիւ համեստ պաշտօններ կը վարէ — մնքենագրող, հաշուակալի օդնական, և այլն։ Տասնեակներով հին գիրքեր կը գնէ, հատը 5 սէնթի, և շարունակ կը կարդայ, ինքզինք երջանիկ զգալով այդ մեծ քաղաքին մէջ, ուր մարդկի չեն արհամարհներ հայերը, ինչպէս Ֆրէզնոյի մէջ։ Բազմաթիւ կարճ պատմուածքներ կը սկսի գրել, և իր առաջին գիրքը, մասնաւորաբար, կը ներկայացնէ իր կեանքին այդ շրջանը։ Իր պատմուածքները կը դրկէ ամերիկեան բոլոր թերթերուն, բայց ամէնքն ալ ետ կը դրկեն իր ձեռագիրները։ Միւս կողմէն, Սարոյեան վերջապէս տեւական գործ մը կը գտնէ իրրեւ հեռագրական գրասննեակի մը տնօրէն։ Բայց հոս ալ իր յամար ինքնատպութիւնն ու շեշտուած անձնաւորութիւնը արգելք կ'ըլլան որ շարունակէ այդ պաշտօնը։ Ինչպէս որ իր գրուածքներուն մէջ ան ոչի ջանար հաճելի ըլլալ ամերիկացի ժողովուրդին», այսպէս ալ իր պաշտօնին մէջ Սարոյեան կը յայտնաբերէ անկախ նկարագիրը, և իր գաղափարները հաճելի չեն ջար իր գործատիրոջ։ Սարոյեան կը թողու այդ պաշտօնն ալ։

## ՊԱՏՄՈՒԱԾՔՆԵՐԸ

25 առբեկանին է միայն, 1933 Դեկտեմբերին, որ բախտը կը սկսի ժողովիւ։ Սարոյեանը իր սենեակին մէջ կը տեսնենք այդ շրջանին այնպէս, ինչպէս ինքինք կը նկարագրէ սՅուրա օր մը պատմուածքին մէջ։ Օդը ցուրտ, իսկ ինք անձկալից ըլլալուն համար, շարունակ կը ձիւէ։ Իր ոչ մէկ գրուածքը առկաւին լոյս տեսած է որեւէ կարեւոր թերթի մէջ, այսուհանգերձ ան ինքինք գրող մը կը նկատէ, ուրովհետեւ հմիակ պատշաճ բանը իրեն համար՝ գրելն է։ Եւ ահա՛ իր մէկ պատմուածքը, The daring young man on the flying trapeze, կ'ընդունուի Story հանդէսին կողմէ, որ 15 առլարնոց չէք մը կը դրկէ հեղինակին։ Այս առաջին անգամն է, որ Սարոյեան կը նեղքէ աւանդապաշտ խմբա-

գիրներու ընդդիմութիւնը և կը ներկայանայ ամերիկեան հանրութեան։ Իր առաջին պատմուածքին անունը հետագային կուտայ իր առաջին գիրքին, և կ'որոշէ որ այդ առաջին գիրքին իւրաքանչիւր նոր տպագրութեան համար պիտի գրէ նոր յառաջաբան մը։ Հետաքրքրական կը նկատեմ հստ տալ վերջին մասը այն յառաջաբանին, զոր գրեց Սարոյեան երբ իր գիրքը լոյս տեսաւ անգլիական ծանօթ Penguin շարքին մէջ, 1939ին։

«1933ին, Մնունդի մատ, տեղեկացայ, որ Story թերթը ընդունած էր իմ The daring young man on the flying trapeze պատմուածքու։ Իմ գրուածքներու լոյս տեսած էին պզարիկ և երկրորդական հանդէսներու մէջ, տարեկան երեկու կամ երեք հատի հաշուով։ 17 տարեկանէս ի վերքայց առաջին անգամին է որ կ'ընդունուէի ազգային կարեւորութիւն և ազգային ունկնդրութիւն ունեցող հանդէսի մը կողմէ։ Վճռեցի օգուտ քաղել այս առիթէն։ Որոշեցի օրական մէկ պատմուածք գրել առնուազն երեսուն օր, եւ պատմուածքները զրկել Ուիթ Պըրնէթի և Մարթա Ֆուլիի, Storyի հրատարակիչներուն։

«Ոչ միայն որոշեցի այդպէս ընել, այլ այդպէս ալ ըրի։ Մօտ երեսուներկու օր, օրական առնուազն մէկ պատմուածք գրեցի և թղթապարով զրկեցի հրատարակիչներուն։ Բայց այս ընելէ առաջ, հրատարակիչներուն գրեցի ու ըսի թէ ինչ պիտի ընէի։ Վասահարար, անոնք կարծեցին թէ յիմար էի։ Բայց տասնըմէկ կամ տասներկու պատմուածք ստանալէ և անոնցմէ երկու կամ երեք հատը կարգալէ վերջ, անոնք պնդեցին որ շարունակեմ։ Շարունակեցի։ Երբեմն օրը երկու պատմուածք զրկեցի, և օր մը երեք նոր պատմուածքներ գրեցի ու զրկեցի։ Երբ պատրաստ էի հանդչելու, հրատարակիչները երեսունընինդ կամ երեսունընինց պատմուածք ստացած էին ինձմէ։ Այս գրքին 26 պատմուածքները ընտրուեցան այդ խումբէն, և նէնաըմ Հառւուի կողմէ հրատարակուեցան 1934 Հոկտեմբերին։

Ուրեմն, 1934 Հոկտեմբերին է որ կ'իրականանայ Ուիթըմ Սարոյեանի երազը — իր առաջին գիրքը լոյս կը տեսնէ։ Անմիջապէս 11000 օրինակ կը սպառի, ապա կը ապուի զանազան ժաղովրդական մատենաշարներու մէջ։

Այլեւս Սարոյեան գաղար չի ճանչնար։ Մոլեգին թա-

փով կը նուիրուի աշխատանքի ու կը ոկսի անդադար եւ առատօրէն արտադրել։ Ամերիկեան բոլոր մեծ հանգէսները, Harper's, Scribner's, Esquire, կը բանան իրենց էջերը այս նոր տաղանդին առջեւ։ Եւ պզտիկ տղան, որ թշուառութեան ամբողջ ստեղնաշարը համաստած էր, կը դառնայ հաշակաւոր գրող, պատուած և հարուստ, Բայց և այնպէս, ան չի մոռնար հին օրերը, կը շարուանակէ աշխատակցիլ «Հայրենիք» շարաթաթերթին, առանց որեւէ վընարումի, մինչ օտար թերթեր տասնեակ ու հարիւրաւոր տոլարներ կը վճարեն իր իւրաքանչիւր պատմուածքին համար։ Իր հաշակը կ'անցնի Ատլանտեանը։ Անգլիոյ մէջ կը ապուին իր գերքերը և անգլիական թերթերն ալ կը վնտուն իր գրուածքները։ Յաջորդաբար, իր գործերը կը ապուին գերմաններէն, ֆրանսներէն, իտալիերէն, և լուսոր քննադատանները միայն գովեստ ունին իրեն համար։ Հոս յիշենք հետաքրքրական միջագէպ մը։ Իր յաջողութեան առաջին ասենները, Սարոյեան «Հայրենիք» շարաթաթերթին մէջ կը գրէր Սիրաք Կորեան կեղծանունով, իսկ ամերիկեան թերթերուն մէջ իր բուն անունով։ ՕՊրայն, ծանօթքննադատ մը որ ամէն տարի հատորի մը մէջ կ'ամփոփէ տարուան ընթացքին թերթերու մէջ լոյս տեսած լաւագոյն պատմուածքները։ 1934ին կ'ընարէ Սիրաք Կորեանի պատմուածքներէն մէկը։ Անշուշտ, ոչ ոք գիտէր թէ ան և Սարոյեան նոյն անձն էին։ Ասոր վրայ, Storyի հրատարակիչը՝ Պըքնէթ՝ վէճի կը բանուի ՕՊրայնի հետ, ըսկելով որ Սարոյեանի գրուածքները աւելի լաւ են։ Իսկ Սարոյեան, երբ կը տեղեկանայ վէճին, լրացառիկ սիրալիթութեամբ կը խօսի իր կարծեցեալ մրցակցին մասին։ Ամէն ոք կը զարմանայ, որովհետեւ առհասարակ Սարոյեան շատ փափուկ զգացումներ չի տածեր իր պաշտօնակիցներուն հանդէպ։ Անշուշտ, ի վերջոյ, ան կը պարզէ խնդիրը։

Անմիջապէս որ բաւականաշափ դրամ ունեցաւ, Սարոյեան փութաց իրականացնել իր մեծագոյն բաղձանքը — Հայաստան այցելիլ։ 1935ին ան շրջեցաւ Խորհրդային Հայաստանը և Ռուսիոյ այլ մասերը։ Այդ միջացին է որ ան գրեց իր նշանաւոր «Հայը և Հայը», որ մեզի համար պիտի մնայ իր ամեննէն յատկանշական գրուածքներէն մէկը։ Հանրածանօթ են անոր երկու վերջին տողերը։

«Աշխարհի մէջ՝ երկու հայեր կը խօսակցին, փորձեց՝ ք, տեսէք՝ կրնա՞ք կսառըել զանոնք» :

Սարոյեան լոյս ընծայած է տասնեակ մը հասորներ, որոնք կը պարունակեն իր պատմուածքներուն մեծագոյն մասը .—

The daring young man on the flying trapeze (1934), Inhale and exhale (1936), The gay and melancholy flux (1936), Three times three (1936), Little children (1937), Love here is my hat (1938), The trouble with tigers (1938), A native American (1938), Peace it's wonderful (1939), My name is Aram (1940) .

Սարոյեանի պատմուածքները ընդհանրապէս վախճան չունին, և մարդիկ, վերջացնելէ եաք ընթերցումը, արամագիր են հարցնելու .

— Ինչի՞ յանգեցանք :

Բայց մի՞թէ պէտք կայ բանի մը յանգելու : Մի՞թէ անհրաժեշտ է որ պատմութիւն մը վերջանայ ամսուսնութեամբ կամ մահավ։ Սարոյեանի այս նոր թէթնիթը յուսախար ըրաւ Հոլիվուտի դրամատէրերը, որոնք՝ անոր հոչակը ոզագործելու համար՝ զայն կանչեցին որպէսողի ժապաւէնի մը պատմութիւնը գրէ։ Սարոյեան ուզեց ֆիլմ մը շինել ըստ իր գաղափարներուն, Շարժանկարի մարդիկը թունդ եւան, կարելի՞ բան էր հասարակ-տեղիք դարձած նիւթերէն և կաղապար դարձած գործելակերպէն շեղիլ։ Սարոյեան չնպատակեցաւ ու ձզեց Հոլիվուտը :

## ԹԱՏՐԵՐԳՈՒԹԻՒՆՆԵՐԸ

Ուիլիմ Սարոյեանի պատմուածքները իրենց արտակարգ նորութիւններով արագորէն գրաւեցին ընթերցողներու և քննադատներու ո՛չ միայն ուշադրութիւնը, այլեւ համակրանքը։ Եւ գնահատանք, համբաւ, հարսութիւն կարծես բնական հետեւանքները եղան իր յանդուզն խոյսնքին։

Միշտ նորութեան հետամուտ՝ իր նկարագիրը այն առեն փնտանց ուրիշ բան։ Թատրոնը հրապուրիչ կրկէս մընէր։ Եւ անդրիներ տապալելու տենդէն բռնուած խիզախ երիտասարդը յարձակեցաւ թատրերզութեան դասական ո-

բԵնքներուն վրայ։ 1939 Ապրիլ 13ին Նիւ-Եորքի մէջ կը ներկայացուէր իր անդրանիկ սթատերախաղը»—My heart is in the highlands (Սիրտ Սարերն է)։ Չակերտեցինք բառը, որովհետեւ՝ քննադատներու միաձայն վկայութեամբ՝ ասիկա թատրերգութիւն մը չէր սովորական առումով։ Շշման էին մարդիկ անսանձ գրելուկերպէն, մասնաւորաբար կարգ մը քննադատներ։ Ամբողջ պատմութիւնը այն է, որ սպիտակամօրուս ծերունի գերասան մը կ'այցելէ անդրամ բանառուղծի մը, որ կ'ապրի իր մօրը և զաւկին հետ։ Դերանը փողով կը նուազէ ժողովրդական եղանակ մը—«Սիրտ Սարերն է»— այնքան թախծագին, որ դրացիները կերտելուր կը բերեն աղքատ ընտանիքին։ Երբ, վերջին տեսարանին, գերասանը կը մեռնի, պղախի ողան կը կարծէ թէ ան իրի գերը կատարելու վրայ է։ «Նիւ-Եորք Ուըրլաթէլեկրամտի թատերական քննադատը կը կանգնի զատապարտողներու առաջին շարքերուն վրայ։ «Եթէ Պր. Սարոյեան կ'ուղէ ըսել որեւէ բան (ինչ որ տարակուսելի է), այդ բանը թաղուած է անպատշաճ տողերու, անկարելի կացութիւններու խառնուրդի մը տակ։ Իմ տպաւորութիւնս այն է, որ Պր. Սարոյեան (որ խելք ունենալու է, այլապէս պիսի արտադրամ չըլլար այն պայծառ գործերը, որոնց համար նշանաւոր է) մեր քթին կը խնդայ։ Ի զուր պիտի փնտակէք ճշմարտութեան, գեղեցկութեան, կամ բարոյականի որեւէ հետք՝ այս թատերախաղին մէջ։ Ուրիշ քննադատներ նուազ վճռական կ'ըլլան, իսկ ոմանք նոյնիսկ գեղեցկութիւն կը տեսնեն Սարոյեանի գործին մէջ։ Անիւ-Եորք Ճըրնըլ Ամերիքընուի քննադատը այսպէս կը խասցնէ իր կարծիքը։ «Զեմ յաւակնիր գիտնալ թէ Ի՞նչ ըսել կ'ուղէ Սարոյեան։ Միայն գիտեմ, որ ան կը ստեղծէ անձկալի տիրութեամբ լի աեսարաններ, նոյնքան վճիռ՝ որքան երաժշտութիւնը կրնայ ըլլալ, և նոյնքան անբացարելի»։

Իրողութիւնը այն է, որ Սարոյեանի թատերախաղը մէկ շաբաթ ներկայացուեցաւ Պրոտուէյի վրայ և յաջողութիւն գտաւ։ Ասիկա բաւարար պատասխան մը՝ զինքը չըմբռնողներուն։ Հեղինակը ինք ալ պատասխան մը հրատարակեց անիւ-Եորք թայմզի մէջ (1939 Ապրիլ 23), քըննադատելով ամերիկեան թատրոնը և յայտարարելով։ «Որ-

եւէ մէկը գիտէ թէ կարելի չէ վերջնական որեւէ բան ըսել թառրոնի մասին, կամ արուեստի որեւէ մէկ ուրիշ կալուածին մասին։ Առաւելագոյնը, զոր ուրէ մարդ կրնայ ըսել, անձնական է և ենթակայ փոփոխման։

Այսպիսի աղմկալի սկզբնաւորութենէ մը վերջ, ընտկան է որ Սարոյեան պիտի ջանար ինքինքը պարտադրել թառրոնի աշխարհին մէջ այնպէս, ինչպէս ըրած էր՝ երկար արբիներու մաքառութենք վերջ՝ կարճ պատմուած ըներու դրականութեան մէջ, եւ դեռ իր առաջին գործին բազմազան արձագանգները շխազաղած, բուռն եռանգով կը սկսի պատրաստել «Ձեր ապրած օրերը» (The time of your life) զոր կ'աւարտէ վեց օրուան մէջ, եւ 1939 Հոկտեմբեր 9ին, այս անգամ Պատթընի մէջ, կը ներկայացուի Սարոյեանի երկրորդ թատերախաղը, «Օրուն շուրջ՝ անշուշտ՝ դարձեալ ասրակարծութիւններ կը ծագին, բայց «ը վերջնականապէս կը հիմնաւորէ Սարոյեանի համբաւը իրրե թատերագիր։ Քննագատ մը զայն կը բազգատէ Ուուլթըր Սքոթի հերոսներէն Լոքինվարի հետ։ Լոքինվար, ըստ հօրեայ պատմութիւններուն, նուանեց հարիւր կանացի սրտեր, բայց Սարոյեան տարաւ աւելի ուշագրաւ յաղթանակ մը։ Երկու սեռէ հազարաւոր հիացողներ զինքը կը պանծացնեն իրրեւ ամերիկան մեծ թատերագիրը։ Նիւ-Նորքի մէջ, վեց ամիս շարունակ կը ներկայացուի «Ձեր ապրած օրերը» և — գերազոյն նուիրագործում — կ'արժանանայ Փիւլիթըր մըցանակին։

1940ի սկիզբը, Պրոտուէյի վրայ, Սարոյեան կը ներկայացնէ իր երրորդ թատերախաղը։ «Սիրոյ Հին Քաղցրերգը» (Love's old sweet song)։ Եւ հս կը պատահի անխուսափելի բախումը ընդմէջ արուեստագէտին և շահազէններուն։ Սարոյեան երես կը դարձնէ Պրոտուէյի բնագիրներէն և թառոնի աէրերէն։ Երբ Life 1941 Փիւլըրուար 17ին կը գրէ թէ այլեւս լուր չկայ Սարոյեանէն, այս վերջինը նամակով մը կը տեղեկացնէ խմբագրութեան։ «Սարոյեանէն լուր կայ։ Իրաւ է թէ իմ որեւէ մէկ թատերախաղս չի ներկայացուիր Պրոտուէյի վրայ, բայց տափկա արդիւնք է իմ բազմանքիս։ Մերժեցի՛ խոսիլ իսկ Նիւ-Նորքի produceրներուն, որովհետեւ չափազանց շատ գրամ և ո՛չ բաւականաչափ ապանդ կը գործածուի, չա-

փաղանց շատ վաճառականութիւն և ո՛չ բաւականաչափ թարսոն, իսկ ես կը շահագրգռուիմ թարսոնով, ո՛չ վաճառականութեամբ»:

Պրոտուէլյէն հեռանալով, Սարոյեան չի դադրիր թամբախազ գրելէ: 1940ի ամառը չորս թարերգութիւն կը ներկայացնէ երկրորդական քաղաքներու մէջ, իր ծախչերը հազիւ գոցելով: (Այդ չորսը — The hero of the world, Something about a soldier, Sweeney in the trees, Across the board on tomorrow morning): Վերջապէս, կ'որոշէ հրապարակ իջնել դարձեալ Նիւ-Նորքի մեծ պողոտաներուն վրայ: Իր «Գեղեցիկ Մարդիկը» (The beautiful people) թարերգութիւնը բեմադրելու համար, Սարոյեան կը ծախսէ իր հարսաութենէն կարեւոր գումար մը (14000 տոլար), ինքինք ձերքազանելու համար գրամատէրներու գերութենէն: Ինք կը վարձէ թարսոնը, ինք կը բեմադրէ խաղը, ինք կ'ընարէ դերակատարները, ամէնքն ալ անծանօթ, եւ հանրային կարծիքը փորձելու համար՝ առաջին ներկայացումին կը հրաւիրէ, ազատ մուտքով, հազար հոգի, որոնք թարսոնէն գուրս կուգան երգում ընելով որ մինչ այդ թարերգութիւն չէին տեսած: Խանդագառ յաջողութիւն մը կը պատկէ այս նոր գործը, և Նիւ-Նորքի թատերական քննադատները զայն կը հռչակեն տարրուան երկրորդ թատերախաղը:

«Գեղեցիկ մարդիկ»ին հերոսն է 15 տարեկան ինքնատիպ պատանի մը, որ կ'ապրի ամէն ամիս ստացուող սխալ հասցեագրուած չէքի մը շնորհիւ, և որուն յատկանիշները չեն տարերիր Սարոյեանի միւս թատերախաղներուն և ընդհանրապէս պատմուած քններուն ալ հերոսներուն յատկանիշներէն: Այս պատանին գաղափարապաշտ է, երազկոտ, արուեստագէտ, պաշտպան տկարներու: (Նոյնիսկ մուկերու): Արտակարգ երեւոյթ մը՝ իր ժամանակակիցներուն մէջ: Եւ հարազատ պատկերը զինք սանդողին, որ կը ջանայիր գործերով քիչ մը բանաստեղծականութիւն ներմուծել ամերիկեան անհորիզոն մտայնութեան մէջ:

Մողական բան մը՝ Սարոյեանի գրիչին մէջ: «Պրոտուէլյէն կարծիքը այժմ նոյն քան ի նպաստ է Սարոյեանի, որքան գէմ էր իրեն՝ երկու տարի առաջ», կը գրէ Life (1941 Մայիս 19): Այս, կասկած չկայ, պղարիկ պարիկ մը՝ Ուիլիբը Սարոյեանի գրիչին մէջ:

## ԳՐԱԿԱՆ ԴԻՄԱԳԻԾԸ

Մեծ ինքնառապութիւն և տաղանդ ունեցող գրող մըն  
է Սարոյեան։ Ան տեղ մը դժուել կուտայ թէ պատմուածք  
գրելը մայսնէզ շինելու չի նմանիր։ դուք կրնաք յաւակ-  
նիլ որ լաւ մայսնէզը պէտք է այսքան ձիթափւղ ունենայ,  
այսքան կարագ, եւայլն, բայց ոչ ոք կրնայ յաւակնիլ թէ  
կատարեալ պատմութիւն մը այսինչ ոճը պէտք է ունենայ,  
այսինչ մթնոլորտը և այսինչ նկարագիրները։ Ասոր համար  
է որ ան իր պատմուածքներուն հերոսները կ'ընարէ միշտ  
խոնարհ դասակարգէն։ — համեստ աշխատաւորներ են ա-  
նոնք, այգեգործներ, լրագրավաճաններ, սափրիչի աշ-  
կերաններ, մանուկներ, եւայլն։ և Սարոյեանի համար աւելի,  
շատ աւելի արժանի ուշտորութիւնն, քան փայլուն ինք-  
նաշարժներով երթեւեկող և պալատներու մէջ բնակող սո-  
վեստացած մարդիկը, ամերիկեան ըսելտակերպով։ Սա-  
րոյեան իր սնն ալ կը յարմարցնէ իր նիւթերուն։ Հեղ-  
նանքով կը հեռանայ հռչակաւոր հեղինակներու ծեցեցաւն  
գրելակերպէն, ընդունուած մեւերէն և կը ստեղծէ նոր ոճ  
մը, որ գրաւիչ ըլլալու արժանիքն ալ ունի։

Սարոյեանի թէքնիքին նկատմամբ հետաքրքրական է  
հոս նշել երկու արտայայութիւններ, զոր ինքը հեղինակը  
ունեցած է այդ մասին։

Առաջինը այդ արտայայութիւններէն՝ Սարոյեանի ա-  
ռաջին գրքին յառաջարանն է, ուր հեղինակը կ'ըսէ թէ  
գրելու զատական օրէնքները երկար ուսումնասիրելէ ետք  
հասած է այն համոզման, թէ բոլոր այդ օրէնքները սխալ  
են։ Ինչո՞ւ վասնզի, կ'ըսէ Սարոյեան, անոնք զիս մռա-  
ցած էին։ Ուստի ինք կը ձեռնարկէ նոր կանոններ հաս-  
տատելու և կը յանդի հետեւեալ երեք օրէնքներուն։

Ա. — Ուշագրութիւն մի՛ գարձներ ուրիշ մարդոց շի-  
նած օրէնքներուն։ Այդ օրէնքները կը շինեն իրենց սեփա-  
կան պաշտպանութիւնն համար, ուստի զժոխք թող երթան  
անոնք։

Բ. — Մոռցի՛ Էտկար։ Ալլէն Փոն՛կ Օսքար Հէնրին և  
գրէ այնպիսի պատմուածքներ, որոնք քեզի գիւր կուգան։  
Մոռցի՛ ամէն ոք որ երթեւիցէ որեւէ բան գրած է։

Գ. — Սորվէ՛ մեքենագրութիւնը, որպէսզի կարենաս

պատմուածքներ արտադրել նոյնքան արտգ., որքան Զէյն կը էյ:

Իր թէքնիքին մասին երկրորդ արտայայտութիւնը, զոր կ'ուզեմ յիշել, իր մէկ պատմուածքն է, — «Արձակի պահ մը Քանոսափ մէջ» —, որուն մէջ Սարոյեան կը նկարագրել թէ ինչպէս օր մը, Քանոսս նահանգին մէջ հանրային ինքնաշարժով ճամբորդած առեն, արկածի մը հանգիպեցաւ: Իր քով նստած էր աղջիկ մը, որուն սիրահարուեր էր ճամբու ընթացքին: Յանկարծ խոշոր ինքնաշարժը կը առաջալի մէկ կողին վրայ, և բոլոր ճամբորդները խուճապի կը մատնուին: Աղջիկը կը հարցնէ: «Ի՞նչ պիտի ընեմ հիմա»: Սարոյեան կը պատմախանէ: «Ամէն բանէ առաջ յիշէ ամէն ինչ: Ասիկա արկած մըն է: Մտիկ ըրէ մարդիկն ու կիները, աե՛ս վախը, ահարեկումը և շփոթանքը, բայց այդ ամենուն մաս մի՛ կազմեր»:

Ահա Սարոյեանի թէքնիքը, — առարկայական գիտող մաալ: Արգարեւ, մինչ միւս ճամբորդները կ'ազդուին պատմահարէն, Սարոյեան կը պահէ իր պազարիւնը և ամենէն վերջ գուրս կուդայ ինքնաշարժէն: Աղջիկը զարմոցած հարց կուտայ: «Ի՞նչպէս կընաք այդպէս շարժիլ»: Ան կը պատմախանէ: «Ասիկա իմ ոճն է: Ասիկա արդիւնք է գըրողի հանգամանքիս»: Սարոյեան աւելի հեռուն կը տանի իր պազարիւնը: Երբ աղջիկը կը հասնի իր տեղը ու վար կ'իջնէ: Սարոյեան չի հետեւիր անոր, հակառակ որ կեանքէն աւելի կը սիրէ զայն: Բայց ինք գրող է, և այդ պահը տալու համար՝ պէտք չէ որ ինք մասնակցի անոր, այլ պարզապէս դիտէ զայն: Դիտէ՝ մարդու զգացումները ի՞ր մէջ:

Սարոյեանի ինքնատպութիւնը երեւան կուդայ մինչեւ իսկ իր պատմուածքներու խորագիրներուն մէջ, վերեւ յիշուած կառըներէն արդէն տեսնուեցաւ ատիկա: Ահա՛ մի քանի նմայչներ եւս իր խորագիրներէն: — «Այն երկրին մէջ, ուրկէ ես կուդամ, մարդիկ քաղաքավար են», «Ա՛ կեանք, ա՛ն ման, ա՛ն երաժշտութիւն, ա՛ն Ֆրանսա, ա՛ն ամէն ինչ», «Երբեք սիրահարուած էք գաճաճի մը», «Աեր, ման, զոհարերութիւն, եւայլն»:

Սարոյեանի մասին յայտնուած կարծիքներուն մէջ, ամենէն խացածը և հարազատը կը զանեմ այն, զոր երկու

բառով՝ արտայայտած է հրատարակիչ մը՝ պատմուած քներու հաւաքածոյի մը ոկեզըը — Ուիլիբը Սարոյեանի ռմբամիտ խանդավառութիւնը», կ'ըսէ ան։ Միամիտ՝ այսինքն զերծ նենդութենէ, կեղծեքէ, յարգարումէ։ Խանդավառութիւն՝ կեանքին հանդէպ, «չ թէ այն կեանքին, զոր կ'ապրինք, այլ այն կեանքին, զոր կրնայինք ապրիլ. խանդավառութիւն՝ դաշտերուն և թռչուններուն և նոյնինքն ապրելու իրուզութեան հանդէպ։ Այս զգացումն է որ յորդահօս կը ժացթքէ Սարոյեանի բոլոր գրուած քներէն և զոր ինք այսպէս կը բացատրէ։ «Դրոզ մը կրնայ հետեւեալ երկու սներէն մին ունենալ. կամ կրնայ գրել այնպիսի ձեւով մը, որմէ յայտնուի թէ հեղինակը կը հաւատայ՝ որ մահը անխուսափելի բան մըն է, կամ կրնայ գրել այնպիսի ձեւով մը, որմէ յայտնուի թէ հեղինակը կը հաւատայ՝ որ մահը անխուսափելի բան մըն է։ Եթէ առաջին ձեւով գրէք՝ կարելի լութիւն ունիք լաւ գրելու։ Երկրորդ ձեւով գրելով՝ կամ սնափառ, կամ մեղկ կ'ըլլաք։ Բայց, միւս կողմէն, պէսք է հաւատաք, թէ ինչպէս որ մահը անխուսափելի բան մըն է, այնպէս ալ կեանքը անխուսափելի է։ Այսինքն՝ աշխարհ, և մարդիկ և ապրող միւս բաները անխուսափելի են»։

Սարոյեան գրոզ մըն է, որ չ'ուզեր խուսափիլ կեանքի գեղեցկութիւններէն։

## ՀԱՅԸ

Ընդունելով հանդերձ Սարոյեանի տաղանդը, մեզի, հայերուս համար, իր բոլոր յաջողութիւնները բացառիկ նշանակութիւն պիտի չունենային, եթէ Սարոյեան մասց չըլլար իր ցեղին զաւակը, եթէ մոռցած ըլլար իրենները։

Սարոյեան կ'ըսէ թէ ինք Սայքըլ Արլէնի չի նմանիր, թէնւ ան ալ հայ է։ Իրաւունք ունի։ Մինչ Արլէն ընաւ, «չ իր գրականութեան, «չ ալ կեանքին մէջ, չի զբաղիր հայերով, Սարոյեան չէ գագրուծ հետաքրքրուելէ իրեններով։ Թէնւ հայերէն կարդալ չի գիտեր, բայց հայերէն կը խօսի ամէն անգամ որ առիթը ներկայանայ, այսինքն շատ յաճախ, քանի որ իր մայրը անդիներէն չի գիտեր։

Սարոյեանի զարմանալի նկարագիրը կը յայտնուի նաև

այն իրողութեան մէջ, որ 1940ին երբ իր «Զեր ապրած օրերը» թատերախաղը արժանացաւ Փաւլիսը մրցանակին (1000 տուար). ան վերադարձուց իրեն զրկուած չէքը. ըսելով թէ իր այդ գործը առևելի լու կամ վեհա չէր քան իր միւս գրածները, և թէ՝ իր կարծիքով՝ հարստութիւնը չէր կընար հովանաւորել արուեստը։ Ատիկա անճաշակութիւն պիտի ըլլար, ըստ Սարոյեան, ճիշդ այնպէս՝ ինչպէս եթէ ևս մրցանակ տայի մեծ ընկերութեան մը՝ շատ գրամ վաստկելուն համար։ Զեմ կարծեր որ ոչ-հայ մը երբեւիցէ պիտի ընէր Սարոյեանի ըրածը։

Կարելի է ըսել, որ մինչ Մայքը Արլէն կրառուական հայ մըն է, Սարոյեան ներզործական հայ մըն է։ Մայքը Արլէն կ'օգտագործէ այն յատկութիւնները, զորս իրեն առւած է իր հայու արիւնը, և որոնք իր գրուած քններուն մէջ կը կազմեն այն մասը՝ որ կը հրապուրէ ստարները։ բայց Արլէն ճիզ չ'ըներ նոււազագոյն առւրժն իսկ առլու իր ցեղին։ Իսկ Սարոյեան, օգտագործելով իր ցեղային նախանիւթը, չի բաւականանար անկէ քաղած իր օգուտով, այլ զայն մասնակից կը դարձնէ իր գործին։ Հայութիւնը, Արլէնի պարագային, թէ անձին և թէ գործին տեսակէտէն, յուշարարն է որ բնմին ետեւէն կը վարէ խաղը, իսկ Սարոյեանի պարագային՝ ան ինքը բնմ կուգայ ու կը յայտարէ։ Անդ ամէնը, զոր տեսաք, իմ գործս է։

Սարոյեան ցեղային զօրաւոր զգացում ունի — կը գրէ Lifeի աշխատակիցը։ Անգամ մը իրեն հարցուցած են թէ դիտողութիւն մը ունի՞ ոչ-հայ աղջկան մը հետ ամուսնունալու մասին։ Սարոյեան պատասխանած է։ — Աղջիկը, ուրուն կը սիրահարուիք, հայ կը դառնայ։

«Ան երրեմն ճառ կը խօսի հայկական հանգէսներու, Նիւ-Եսրքի և Սան Ֆրանսիսքոյի մէջ, և բարեկամական հիացումով կ'ողջունուի հայ պատասխորներէ՝ հաշարաններու մէջ։» (Life, 1940 Նոյեմբեր 18)։

Կը խորհիմ, որ պարզ է թէ ինչո՞ւ մեծ է Ուիլիսը Սարոյեան, ոչ միայն ստարներուն, այլեւ մեզի համար։


### ՍԱՀԱԿ ՊԱԼՀԴՃԵԱՆ

— Հետագայ պատմուածքները քարգմանուած են Սարոյեանի զանազան հատուերեկն։

## ԻՄ ԱՆՁԸ ԱՇԽԱՐՀԻ ՎՐԱՅ

Սկզբնաւորութիւն մը միշտ դժուար է, որովհետեւ դիւրին գործ չէ լեզուէն ընարել այն միակ պայծառ բառը, որ պէսք է ապրի ընդմիշտ. և մենաւոր մարգաւն իւրաքանչիւր արտաքրութիւնը՝ առանձին բառ մըն է՝ լոկ։ Իւրաքանչիւր բանաստեղծութիւն, պատմուածք. վեզ և ուսումնասիրութիւն — ճիշդ ինչպէս իւրաքանչիւր երազ — բառ մըն է այդ լեզուէն զոր զեռ չենք թարգմանած, դիշերուան այդ չխօսուած ընդարձակ իմաստութենէն, մընջենականութեան այդ անքերական, անօրէնք բառամբըթերքէն։ Աշխարհ ընդարձակ են, երկնացերն ու խոտի ծիզը։ Աչքը կը խոշորցնէ, եթէ միտքն ու հոգին թոյլարեն։ Ու միտքը կրնայ քանդել ժամանակը, մահուան եղբայր, ու նաեւ (յիշենք) եղբայր կեանքի։ Ամէնքէն ընդարձակը՝ են է — սկիզբ մարդկութեան — որմէ ծնած են Աստուած ու տիեզերք, երկինք ու գժոխք, աշխարհ, մարզու դէմքը, իմ դէմքս և ներ դէմքը, մեր աշքերը։ Ես ասիկա կ'ըսնմ երկիւղածութեամբ, երճուանքով։

Ես երիտասարդ մըն եմ հին քաղաքի մը մէջ։ Առաւտու է և ես պզտիկ սենեակի մը մէջ եմ կեցած եմ զեղին թուղթի խուրձի մը առջեւ, թուղթի միակ տեսակը՝ զորի վիճակի եմ զնելու, այն տեսակը՝ որ կը ծախուի հարիւր եօթանասուն թերթը տասը սէնթի։ Ամբողջ այս թուղթը զերծ է լեզուէ, մաքուր և կատարեալ, և ես երիտասարդ դրոշ մըն եմ՝ աշխատանքի սկսելու վրայ։ Երկուշտրթի է... Սեպտեմբեր 25, 1933... Խնչ փառաւոր բան է ողջ ըլլալ, տակաւին կենդանի ըլլալ։ (Ես ճեր մարդ մըն եմ, քալած եմ բազմաթիւ փողոցներու երկայնքին, բազմաթիւ քաղաքներու ընդմէջէն, բազմաթիւ օրեր և բազմաթիւ դիշերներ շարունակ։ Եւ հիմտ վերագարձած եմ տուն, իմ անձիս իմ վերեւս, այս պղտիկ, խառնշակուած սենեակին պատին վրայ, կայ իմ մեռած հօրս լուսանկարը, և ես առած եմ իր դէմքով ու իր աշքերով, և անգլիերէնով դրեւու վրայ եմ ինչ որ ան պիտի գրեր մեր բնիկ լեզուով։ Եւ մենք նոյն մարդն ենք, մէկ մեռած և մէկ ողջ)։ Մո-



լեզին ծխելու վրայ եմ գլունիկ մը, որովհետեւ պահը մեծ կարեւորութիւն ունի ինձ համար և հետեւաբար մեծ կարեւորութիւն ունի ամէն ոքի համար: Ես լեզու, իմ լեզու, պիտի դնեմ մաքուր թերթ մը թուղթի վրայ, և կը դողամ: Այս քան մեծ պատասխանառութիւն է՝ բաներ գործածող մը ըլլալ: Զեմ ուզեր սիսալ բան ըսել, Զեմ ուզեր վարպետորդի երեւիլ: Սաստիկ կը վախնամ ատկէ: Երբեք վարպետորդի չեմ եղած կեանքիս մէջ, և հիմա որ սկսած եմ գործի մը, որ աւելի հրաշալի է քան նոյնինքն կեանքը, չեմ ուզեր մէկ հատիկ կեղծ բառ արտաքերել: Ամբողջ ամբիսներ ես ինձ կ'ըսէի: «Պէտք է խոնարհ ըլլաս: Ամէն բանէ առաջ պէտք է խոնարհ ըլլաս»: Վճռած եմ շըկորսնցնել իմ նկարագիրս:

Ես պատմութիւն պատմող եմ, և միակ պատմութիւն մը ունիմ — մարդը կ'ուզեմ այդ պարզ պատմութիւնը պատմել իմ սեփական եղանակովս, մտանալով գրագիտութեան օրէնքները, շարադրութեան հնարքները: Բայց բան մը ունիմ և չեմ ուզեր խօսիլ Պալզաքի նմանն ես արուեստագիտ մը չեմ: Ես իրապէս հաւատք չունիմ քաղաքակրթութեան վրայ, Ամեննեւին խանդավառուած չեմ յառաջդիմութեամբ: Երբ մեծ կամուրջ մը կը կառուցուի, ես չեմ ոզեւորութիր, ու երբ օդանաւեր կ'անցնին Ատլանտիանը, ես չեմ խորհիր. «ԱՌ նչ հրաշալի գար է այս», Ես շահագրդուած չեմ ազգերու նոկատագրով, և պատմութիւնը կը ձանձրացնէ զիս: Պատմութեամբ ի՞նչ ըսել կ'ուզեն, անոնք որ կը գրեն զայն ու կը հաւատան անոր: Ի՞նչպէս պատահած է որ մարդը, այդ խոնարհ ու սիրելի արարածը, շահագործուած է յօզուտ հրեշային վաւերաթուղթերու, ի՞նչպէս պատահած է որ իր առանձնութիւնը քանդական պատմութեան ու քանդումի զարնուրելի աղմուկի մը: Եւ ես չեմ հաւատար վաճառականութեան: Բոլոր մեքենանկրը կը նկատնմ անպէտ ապրանք — գումարող մեքենան, ինքնաշբաժը, շոգեկառքը, օդանաւը, այո՛, և հեծելանիւը: Զեմ հաւատար փոխագրութեան, մարմար անզեր երթալու, եւ պիտի ուզէի գիտնալ թէ ո՞ւր գացած է ուեւէ մէկը երբեւից: Երբեւէ ձգա՞ծ էք գուշ մեր անձը: Որեւէ նամբորդութիւն այնքան ընդարձակ է ու հետաքրքրական, որ

քան մտքի նամբորդութիւնը կեանքի ընդմէջէն։ Որեւէ նամբորդութեան վախճանը այնքան գեղեցիկ է որքան մահը։

Ես կը հետաքրքրութմ միայն մարդով։ Կեանքը կը սիրեմ, և մահաւան առջեւ խոնարհ եմ։ Չեմ կրնար վախճալ մահէն, որովհետեւ ան զուտ ֆիզիքական է։ Ճշմարիտ չէ՝ որ այսօր թէ՛ ես և թէ՛ հայրս ողջ ենք, և որ իմ միսիս մէջ հաւաքուած է մարդու ամրող անցեալը։ Բայց կը խորշիմ բանութենէ և զանոսրէն կ'ատեմ անոնք որ կը կատարեն ու կը կիրարկեն զայն։ Ապրող մարդու մը ճկոյթմատին վիրաւորումը ես կը նկատեմ իրրե անհունապէս աւելի աղիտալի ու սոսկալի, քան մարդուն բնական մահը։ Եւ երբ մարդոց բազմութիւններ մահացու վէրքեր կը ստանան պատերազմներու մէջ, ես կը մատնութմ վիշտի մը որ կը մօտենայ խելագարութեան։ Կը կազիմ։ Իմ միակ զէնքն՝ լեզուն է, և թէն գիտեմ թէ ան զնդացիրէն աւելի զօրաւոր է։ Կը վհատիմ, որովհետեւ ես առանձին չեմ կրնար չնջել քանզումի գաղափարը, զոր քարոզիչները կ'արթընցընեն մարդոց մէջ։ Ես ալ, սակայն, քարոզիչ մըն եմ, և այս պատմուածքին մէջ իսկ կը ջանամ մարդը վիրագարձնել իր բնական արժանաւորութեան և ազնուութեան։ Կ'ուզեմ մարդը վիրագարձնել ինքնիրեն։ Կ'ուզեմ զայն պատմութեան մզմաւանջէն բարձրացնել իր սեփական հոգիի խաղաղ երազին, իր ցեղի ճշմարիս ժամանակագրութեան։ Կ'ուզեմ որ ան ինքնինք ըլլար Միայն արջաւոը խմբել յարմար է։ Երբ առանձին մարդու մը ոգին առնութի իրմէ ու ինք ըլլայ ամբոխի մը անդամը, Աստուծոյ մարմինը սաստիկ ցաւով կը տանջուի, և հետեւ արար այդ արարքը նախատինք մըն է։

Ես հակառակ եմ միջակութեան։ Եթէ մարդ մը պարկելա տիսմար մըն է, ես կրնամ սիրել զայն, բայց չեմ կըրնար սիրել անպարկելա հանճար մը։ Ամբողջ կեանքիս մէջ խնդացած եմ կանոններու վրայ և հեղնած աւանդութիւնները, ձեւակերպութիւններն ու պաճուճանքները։ Ի՞նչպէս կանոն մը կրնայ կիրարկութիւ այնպիսի հրաշալի ստեղծագործութեան մը, ինչպէս մարդը։ Իւրաքանչիւր կեանք հակառակութիւն մըն է, նոր ճշմարտութիւն մը, նոր հրաշ-

մը, և նոյնիսկ խարեւութիւնները հերտաքրքրական են: Ես փելիսոփայ չեմ և չեմ հաւատար փելիսոփայութեան, այդ բառին վրայ իսկ կը նայիմ կասկածանքով: Կը հաւատամ մարդու ինքնիրեն հակառելու իրաւունքին: Օրինակի համար, ես չըսի՞ թէ մեքենաները կը նկառեմ անպէտ ազրանք, և աակայն, չէ՞ որ ես կը պաշտեմ գրամեքենան: Անիկա իմ ամենասիրելի սեփականութիւնո չէ:

Հիմա հասնելու վրայ եմ այն պատիկ պատմութեան, զոր որոշած եմ պատմել: Իմ և իմ գրամեքենային մասին է ան, ու թերեւս չնչին պատմութիւն մըն է: Դուք կրնաք առնել հինգ սէնթնոց ամերիկեան հանդէսներէն որեւէ մէկը և զանել շատ աւելի արուեստալից պատմութիւններ, պատմութիւններ՝ սիրոյ և կիրքի և յուսարեկման և հոգեզմայլումի, պատմութիւններ՝ մարդոց մասին որ կը կոչուին ելուը Ֆոլըր, Ուիլֆրէտ Տիկկընզ, և կիներու մասին որ կը կոչուին Ֆոլորէնս Ֆարրուէլ, Ակաթա Հիւմ, եւայլն:

Նթէ դիմէք այդ հանդէսներուն, դուք պիտի գանէք մեծ թիւով կատարեալ պատմութիւններ, լի՛ հնարքով, միթնոլորտով, արամագրութեամբ, ոճով, նկարագրով, եւ այն միւս բոլոր բաներով զորս լու պատմութիւն մը պէտք է ունենայ, ճիշդ ինչպէս որ լու մայոնկը պէտք է ունենայ ա՛յացան զուտ ձէթ, ա՛յացան կարագ, և պէտք է ա՛յացան զարնուի: (Խնդրեմ, մի՛ կարծէք որ մոռցած եմ անձո և կը փորձեմ վարպետորդի ըլլալ: Զեմ հեղներ այդ պատմութիւնները, Զեմ հեղներ զանոնք կարգացողները: Այդ արձակ գրուածքները, և զանոնք կարգացող մարդիկն ու կիներն ու աղաքը, կը կազմեն մեր ժամանակի ամենէն յուզիչ վաւերանիւթերէն մին, ինչպէս որ Հոլիքուտի շարժապատկերները, և անոնք որ իրենց զաղառակ կեանքին մեծագոյն մասը կ'անցնեն զանոնք դիտելով, կը կազմեն նիւթի լաւագոյն աղբիւրներէն մէկը՝ պարկեշտ վիպաղիրին համար: Բացատրեմ: երբ թատերասրան կ'երթամ — եւ հազուազէպ է որ մուտքի դրամը ունենամ — միշտ խորապէս կը լեցուիմ յուզումի հեղեղով, որ յառաջ կուգայ ամբոխէն, և այժմէութեանց ժապաէնները միշտ տաք արցունքներ խլած են աչքերէս: Զեմ կրնար տեսնել ողոզումներ, փոթորիկներ, հրգեններ, պատերազմներ, և քաղաքապէտներու դէքմերը, առանց արտասուելու: Նոյնիսկ

Միքի Մառւսի ձախորդութիւնները. կ'արիւննն իմ սիրոս, սրովնեան գիտեմ թէ ան՝ թէեւ արուեստական կրնայ ըլլալ՝ իրապէս մարդու մէկ խորհրդանիշն է): Հետեւաբար, սիւալ մի ըմբռնէք զիս: Ես երգիծագիր մը չեմ: Իրապէս ոչինչ կայ երգիծելու, և ամէն յուղիչ կամ խարեպատիր բան կը պարունակէ իր սեփական ծաղրանքը: Կ'ուղիմ միայն մատնանշնել թէ ես զրող մըն եմ, պատմութիւն պատմող մը: Ես կը շարունակեմ զրել. իրեւ թէ երկրին բոլոր պարբերաթերթերը պահանջէին իմ գըրւածներս, ինձ առաջարկելով մեծագումար զրամ որեւ բանի համար, զոր ցանկայի ըսել: Նստած եմ սենեկիս մէջ, մէկ գլանիկը միւսին ետևէն ծիսելով. զրելով այս պատմութիւնս, «Ր գիտեմ թէ երբեք կարող պիտի չըլլայ գիմտղրաւել իմ աւելի արուեստալից և առաջանդաւոր ժամանակակիցներուս մրցակցութիւնը, Տարօրինակ չէ՝ տոիկա եւ ինչո՞ւ ես, պատմութիւն պատմող մը, այդքան կապուած պէսք է ըլլայի իմ զրամեցենայիս: Ի՞նչ իմանալի պզւտ ունի ան ինձի: Եւ ի՞նչ գոհունակութիւն կը ստանամ պատմութիւններ զրելով:»

Լա՛ւ, ա՛յդ է պատմութիւնը: Նաև, չեմ ուղեր որ որեւ մէկը ենթադրէ թէ կը գանգատիմ: Չեմ ուղեր որ խորհիք թէ ես տեսակ մը հերոս եմ կամ, միւս կողմէն, թէ գիւրազգած մէկն եմ: Իրապէս, այդ բաներէն ոչ մէկն եմ: Առարկութիւն շունիմ Saturday Evening Postին և չեմ հաւասար թէ Scribner'sի խմբագիրը յիմար է սրովնեան պիտի չհրատարակէ իմ առասպելներս: Ճշգրտորէն գիտեմ թէ ի՞նչ կ'ուզէ երկրին իւրաքանչիւր հանդէսը: Գիտեմ թէ ի՞նչ տեսակ նիւթ կը ֆնտոէ Secret Storiesը, և ի՞նչ տեսակ կը նախընտրէ The American Mercuryն, և ի՞նչ տեսակ կը նախընտրին Hound and Hornի պէս զրական թերթեր, և բոլոր մասցեալները: Բոլոր հանդէսները կը կը կարդամ և գիտեմ թէ ո՛ր տեսակ ապրանքը կը ծախուի: Սակայն, քիչ անգամ կը աղեն զրածներս, և աղքատ եմ: Պատճառը ա՞յն է, որ չեմ կրնար զրել այնպիսի աղքանք՝ որուն համար զրամ կը վճարուի: Չեզ կ'ապահով ըընեմ որ ոչ ես կրնամ զրել որեւէ տեսակի պատմուածք. որուն մասին զուգ կրնաք մտածել: Եթէ կտկար Ռայս Պըրու մեռնէր այս առառ, ես կրնայի շարունակել թար-

զանի և կապիկներուն մասին գրել։ Կամ եթէ հակում զգայի, կրնայի գրել ձևն Տռո Փառոսի կամ Ուիլիբում Ձոլքնըրի կամ ձեյմս մոյսի նման։ (Եւ նոյնը կրնայիք ընել դուք)։

Բայց ըսի թէ կ'ուղեմ պահպանել իմ ինքնութիւնս և լա՛ւ, իրապէս այդպէս է։ Եթէ ատիկա ընելու համար էական է որ դրանեներս չտպուին, ևս զոհ եմ։ Ձեմ հաւատար հոշակի։ Ան մէկ ձեւն է խարէութեան, և ամէն հոչակառ մարդ պիտի ըսէ ձեզի ասիկաւ Ուեկ պարկեշա մարդ։ ամէն պարագայի տակ։ Ի՞նչպէս կարելի է որ ապրող մէկ մարդ աւելի մեծ ըլլայ քան ուրիշ մը։ Եւ ի՞նչ ապրերսութիւն կ'ընէ. եթէ մարդ մը կը գրէ մեծ վէպեր, որոնք կը տպուին, իսկ ուրիշ մը կը գրէ մեծ վէպեր. որոնք չեն տպուիր։ Վէպերու տպութիւը ի՞նչ կազ ունի իրենց մեծութեան հետ։ Դրամը կամ անոր չգոյութիւնը ի՞նչ կազ ունի մարդու մը նկարագրին հետ։

Բայց պիտի խոստովանիմ, որ պէտք է հպարտ և բարեպաշտ ըլլաք՝ ինձ նման գրող մը ըլլալու համար։ Պէտք է ապշեցուցիչ քանակութեամբ ոյժ ունենաք։ Եւ տարիներ ու տարիներ պէտք են ինձ նման գրող մը դառնալու համար, երբեմն զարեր։ Ուրիշուրդ պիտի չտայի բառերու տաղանդով օժառուած ուեւէ երիտասարդի, որ փորձէր գրել իմ ձեւավու։ Պիտի թելագրեի որ ան ուսումնասիրէ Թէոսոր Տրայզերը կամ Մինքւը Լիւխոը։ Նոյնիսկ պիտի թելագրեի. որ փոխանակ իմ գրելակերպս փորձելու, ան հետեւի Օ. Հէնրիի կամ The Woman's Home Companionի աշխատակիցներու հետքերուն, Որովհետեւ, կարճ խօսքով. ես ամենեւին գրող չեմ։ Ես խնդացած եմ գրելու կանոններուն վրայ՝ գրել սկսելիս ի վեր, ասուը, թերեւս ասանընինք տարի առաջ, Ես պարզապէս երիտասարդ մըն եմ։ Կը գրեմ, որովհետեւ ինձ համար աւելի քաղաքակիրթ կամ վայելուչ բան չկայ ընելիք։

Գիտէ՞ք թէ ես չեմ հաւատար որ իրապէս կայ բանատեղեութեան ձեւ, պատմուածքի ձեւ կամ վէպի ձեւ ըստւած բան մը։ Կը հաւատամ որ կայ միայն մարդը։ Մընացեալը ձեռնածութիւն է։ Ես կը ջանամ իմ այս պատմուածքին մէջ ներմուծել այն մարդը. որ ես եմ։ Եւ իմ աշխարհէս ա՛յնքան, որքան կրնամ։ Ուրիշ որեւէ բանէ աւելի կ'ուղեմ պարկեշա ու աներկիւզ ըլլաւ. իմ սեփա-

կան եղանակովս։ Կը կարծէ՞ք թէ, ևթէ փափաքէի, չէի կրնար զանց առնել այն նկատողութիւնը, դոր ըրի Տռո Փասոսի և Թուֆնըրի և Շոյսի մասին, նկատողութիւն մը՝ որ թէ՛ ծիծաղելի է և թէ՛ վասնգաւոր։ Հապա եթէ մէկը ինձ ըսէր։ «Շատ լաւ, կ'ըսէք թէ կրնաք դրել Թուֆնըրի պէս, լաւ, ուրեմն, գրեցէք տեսնենք»։ Եթէ մէկը ինձ ըսէր ասիկա, իրապէս պիտի շփոթէի և պիտի սախողուէի երկչու կերպով ընդունիլ։ որ պիտի չկրնայի ընել այդ ճարտարութիւնը։ Այսուհանգերձ, կ'ընեմ այդ յայտարարութիւնը և անփոփոխ կը թողում։ Եւ ինչ որ աւելին է՝ ոչ մէկը կրնայ ապացուցանել թէ խենթեցած եմ, ես պիտի կրնայի վիճնայի լաւագոյն յիմարաբոյժը այնպէս ընել։ որ ան կատաղի ջղագար մը թուի իր սեփական աշակերտներուն, և կամ եթէ ջնուխընտրեմ այդ միջոցը՝ ես պիտի կրնայի նոյն քան ապուշ և տիսմար և ողջամիտ ձեւանալ, որքան Գերագոյն Առեանի գատաւոր մը։ Զըսի՞ թէ իմ միսիս մէջ գիզուած է մարդու ամբողջ անցեալը։ Եւ վստահաբար, ախմարներ եղած են անցեալին մէջ։

Չեմ գիտեր, բայց տեսակ մը օրէնք ըլլալու է այս ձեւ գրելուն ում։ Ասիկա կրնայ յանցանք մը ըլլալ։ Կը յուտամ որ այդպէս է։ Անկարելի է որ ես հարուածեմ ճանճ մը որ խաղացուցած է քիթս, կամ կոխեմ մրջիւնի մը վրայ, կամ վիրաւորեմ զգացումները ուեւէ մարդու մը (յիմար կամ հանճարեղ), բայց չեմ կրնար գիմագրել փորձութեան՝ եղաղբելու որեւէ օրէնք, որ կը նկրտի կաշկանդել մարդու ոգին։ Ինձ համար էսկան է՝ զնդասեղներ միսել ուռուցիկ զնդակներու մէջ։ Կը սիրեմ պզափկ պայթիւններ ընել բարոյախօսներու, վախկաններու և իմաստուն մարդոց վշուած տոպրակներով։ Մտիկ ըրէք և այդպիսի պըզափկ պայթիւն մը պիտի լսէք այս հատուածին մէջ։

Ամբողջ այս թափառումը կրնայ թուիլ աննպատակ և ժամանակի վասնում, բայց այդպէս չէ։ Բացարձակապէս անտապարանքի մէջ չեմ — հարիւր եարտան կրնամ քալել ամբողջ օրուան մը մէջ — և ուեւէ մէկը որ կը բաղձայ, կրնայ մէկ կողմ նետել այս պատմուածքը և գիմնել բանի մը Cosmopolitanին մէջ։ Ուեւէ մէկէն չեմ խնդրեր քովս կենալ։ Ուկեաց խնձորներ չեմ խոստանար բոլոր անոնց որ կը համբերին։ Ես նստած եմ իմ սենեակիս մէջ, իմ կեանցու

ապրելով, գրամեցենագրելով։ Նստած եմ ներկայութեանը հօրս, որ աշխարհէն գոցած է այնքան տարիներ տառջ։ Նրկու կամ երեք զայրկեանը մէջ մը, զեր կը նայիմ իր մելամաղձոտ դէմքին, տեսնելու համար թէ ան ինչպէս կ'ընդունի այս ամէնը։ Ասիկա հայելիի մը մէջ նայելու պէս է, որովհետեւ իմ անձս կը տեսնեմ։ Ես գրեթէ այն արբիքը ունիմ, զոր ան ունէր երբ լուսանկարը քաշուած է, և ես ունիմ ճիշդ այն պեխը, զոր ան ունէր այն տան։ Ես կը պաշտեմ այս մարդը, Ամբողջ կեանքիս մէջ պաշտեմ եմ զայն։ Երբ երկուքս ալ կ'ապրէինք աշխարհի վըրայ, ես չափազանց դեռասի էի՛ անոր հետ մինչեւ իսկ բառ մը փոխանակելու համար, գիտակցարար, բայց յորմէնետէ հասած եմ գիտակցութեան և արտասանութեան՝ մինք բազմաթիւ երկար լուռ խօսակցութիւններ ունեցած ենք։ Ես իրեն կ'ըսեն։ «Ա՛ն, զուն մելամաղձոտ հայ, զուն, ինչ հրաշալի եղած է քու կեանքդ»։ Եւ ան կը պատասխանէ քաղցրութեամբ։ «Խոնարհ եղիր, զաւակս։ Փնտու զԱսուածն»։

Իմ հայրս ալ զրող մըն էր։ Անոր գրամեները չէին հրատարակուեր։ Ես ունիմ իր վեհ ձեռագիրները, իր վեհ բանաստեղծութիւններն ու պատմուած քնները, գրուած՝ մեր բնիկ լեզուով, զոր ես չեմ կրնար կարգալ։ Տարին երկու կամ երեք անգամ զուրս կը հանեմ հօրս բոլոր թուղթերը և ժամերով կը գիտեմ իր նպաստը համաշխարհային գրականութեան։ Ինչպէս ես — հանոյ գովկ կ'ըսեմ ասիկա — ան անյօյս կերպով աղքատ էր։ աղքատութիւնը զինք կը հալածէր որոի շան մը նման, ինչպէս կ'ըսեն։ Իր բանաստեղծութիւններուն և պատմուած քններուն մեծ մասը գրուած է զարդարուած թուղթերու վրայ, որոնցմէ ան կը կազմէր պղտիկ տեսրակներ։ Միայն իր օրագիրը անգլիերէն է (ան կատարելապէս կը խօսէր ու կը գրէր անգլիերէն), և լի է ողբերով։ Հատ այդ օրագիրին, Նիւ-Ծորքի մէջ հայրս միայն երկու հոգեվիճակ ունէր։ տիսուր և շատ տիսուր։ Մատաւրապէս երեսուն տարի տառջ, ան առանձին էր այդ քաղաքին մէջ և կը փորձէր վաստկիլ բաւական դրամ՝ վճարելու համար իր կնոջ ու երեք զաւակներուն ուղեղքինը գէպի նոր աշխարհ։ Դանապան էր ան։ Ինչո՞ւ ծածկէի այս իրողութիւնը։ Ամօթալի ոչինչ կայ որ մեծ մարդ

մը դանապան ըլլայ Ամերիկայի մէջ։ Հայրենի երկրին մէջ, ան պատուուած մարդ մըն էր, ուսուցիչ։ և կը կոչուեր Ազա, որ մատաւորապէս կը նշանակէ՝ տէր։ Դժբախտաբար, ան յեղափոխական ալ էր, ինչպէս բոլոր լաւ հայերն են։ Ան կ'ուզէր որ իր ցեղին պատկանող բուռ մը ժողովուրդը ազատ ըլլար, կ'ուզէր որ անոնք պատութիւն վայելէին, ուստի ատենը մէյ մը բանա կը գրուէր։ Ի վերջոյ, կացութիւնը այնքան վատթարացաւ, որ եթէ չնեռանար հայրենի երկրէն, ան պիտի սպաննուէր։ Անգլիերէն գիտէր, անգլիերէնով կարգացած էր Շեյքսփիր և Սուլֆիթ, ուստի այս երկիրը եկաւ։ Եւ մարդիկ զինք դռնապան ըրին։ Բազմաթիւ տարբիներու տաժանագին աշխատանքէ վերջ, իր ընտանիքը իրեն միացաւ Նիւ-Եորքի մէջ։ Քալիֆորնիոյ մէջ, ըստ հօրս օրագրին, կացութիւնը ժամանակ մը թեթեւօրէն աւելի լաւ եղաւ իրեն համար։ ան կը յիշատակէ արեւը և խաղողի սքանչելի ողկոյզները։ Ուստի, սկսաւ ագարակապանութեան։ Նախ ան աշխատեցաւ ուրիշ ագարակապաններու համար, յետոյ կանխավճար մը տուու սեփական պղտիկ ագարակի մը համար։ Բայց ողորմելի ագարակապան մըն էր ան։ Դրգերու մարդ էր, ուսուցիչ։ կը սիրէր լաւ հագուստները։ կը սիրէր հանգըստութիւնն ու բարեկեցութիւնը, և ինձի պէս կ'ատէր մերենաները։

Հօրս այդին մաս ասանըմէկ մզոն արեւելք էր ամենամօտ քաղաքէն, և մերձակայ բոլոր ագարակապանները սովորութիւն ունէին քաղաք երթաւ շաբաթը մէկ կամ երկու անգամ, հեծելանիւով։ որ նորաձեւութիւն էր այն ժամանակ և քիչ մը աւելի արագընթաք քան ձիակառք մը։ Օգոստոսի մէջ, տաք յետմիջօրէ մը, շտա ընտիր հագուստներով երկարահասակ անձ մը կը յառաջանար երկար, հանգարտ քայլերով։ տաք ու փոշոտ գիւղական ճամբու մը։ Վրայ, իմ հայրս էր ան։ Ընտանիքո ինձ պատմեց այս պատմութիւնը այդ մարդուն մասին, որպէսզի ըմբռնէի թէ ինչպիսի խենթ մըն էր ան ու իրեն պէս շըլլայի։ Մէկը տեսաւ հայրս։ Դրացի ագարակապան մըն էր, որ հեծելանիւով քաղաքէն կը վերագառնար։ Այս մարդը զարմացած էր։

— Ազա՛, ըստ ան, ո՞ւր կ'երթաս։

— Քաղաք, ըստ հայրս:

— Բայց, աղա՛, ըստ ագարակապանը, չես կրնար առիկա ընել: Տասնըմէկ մղոն է մինչեւ քաղաք, և քու կերպարանքդ... մարդիկ պիտի խնդան վրադ, այսպիսի հագուստներով:

— Թող խնդան, ըստ հայրս: Ասոնք իմ հագուստներս են: Յարմար են ինձի:

— Այս, այս, անշուշտ յարմար են քեզի, ըստ ագարակապանը, բայց նման հագուստներ պատշաճ չեն թուիր հոս, փոշիկ և տօթի մէջ: Այստեղ ամէն ոք գործազգեստ կը հագնի:

— Անիմաստութիւն, ըստ հայրս: Շարունակեց քարել:

Ագարակապանը հետեւցաւ հօրս, զոր այլեւս խելագար կը կարծէր:

— Դոնէ, դոնէ, ըստ ան, եթէ կը պնդես այդ հագուստները հազնիլ, դոնէ մի նոււսաացներ քու անձի՝ մինչեւ քաղաք քալելով: Դոնէ ընդունէ զործածել իմ հեծելանիւս:

Այդ ագարակապանը մերձաւոր բարեկամ էր հօրս ընտանիքին և մեծ յարգանք ունէր հօրս հանդէպ: Իր նպատակը բարի էր, բայց հայրս լուռ կը մնար: Սոսկումով ու զզուանքով նայեցաւ ան մարդուն:

— Ի՞նչ, զոչեց: Դուն ինձմէ կը պահանջես որ հեծնեմ այդ յիմարական հնարքներէն մէկը: Ինձմէ կը պահանջես որ խառնուիմ այդ անօրէն անպէտ ապրանքին: (Անպէտ ապրանքին համապատասխանող հայերէն բառը շատ աւելի բիրտ և սարսափելի է): Մարդ չէ ստեղծուած այդպիսի անհեթեթ հնարքներու համար, ըստ հայրս: Մարդը աշխարհի վրայ չէ դրուած որպէսզի ինքզինք բարդացնէ անպէտ ապրանքով: Ան հոս գետեղուած է կանգուն կենալու և իր սաքերով քալելու համար:

Եւ հեռացաւ ան:

Ա՛ն, վստահ կրնաք ըլլալ թէ ես կը պաշտեմ այդ մարդը: Եւ հիմա, իմ սենեակիս մէջ առանձին, մտածելով այս բաներուն մասին, այս պատմուածքը մեքենապրելով, կ'ուզեմ ձեզի ցոյց տալ թէ ես և հայրս նոյն մարդն ենք: Շուտով պիտի հասնիմ գրամեքենայի խնդրին, բայց

Հարկ չկայ աճապարելու։ Ես պատմուածք պատմող եմ, ոչ  
թէ ոզանաւորդ։ Ես կարելու վրայ չեմ Առլանտեանը,  
խուցին մէջ ոզանաւի մը՝ որ կը շարժի ժամական երկու  
հարիւր յիսուն մզոն արագութեամբ։

Երկուշարթի է այս տարուան, 1933, և ես կը փորձեմ  
կարելի եղածին չափ շտո յաւիտենականութիւն հաւաքել  
այս պատմուածքին մէջ։ Երբ հետազային այս պատմուած-  
քը կարգացուի, թերեւս ես հօրու հետ ըլլամ այն աշխար-  
հին մէջ, զոր երկուքս ալ կը սիրենք, և թերեւս ունենամ  
զաւակներ՝ այս հին աշխարհի մակերեսին վրայ ապրող, ե-  
րիտասարդ արարածներ՝ որոնցմէ պիտի խնդրեմ որ խո-  
նարհ ըլլան, ինչպէս իմ հայրս ինձմէ խնդրան է որ խո-  
նարհ ըլլամ։

Մէկ բոպէի մէջ դար մը կրնայ անցած ըլլալ, և ես  
կրցածս կ'ընեմ այդ բոպէն ամուր և ողջ պահնու համար։  
Կ'ըսուի թէ նուազածուները կ'արտասուն երբ երա-  
ժըշտական գործիք մը կորսուի կամ վնասուի։ Մեն ջու-  
թականարի մը համար՝ իր ջութակը մէկ մասն է իր ինք-  
նութեան։ Ես երիտասարդ մըն եմ մութ միտքով, և ընդ-  
հանուր առմամբ՝ մութ ձեւով, տիսուր և լուրջ ձեւ մը։  
Հողը իմս է, բայց ոչ աշխարհը։ Եթէ ես հետացուիմ չեղ-  
ուէն, եթէ գրուիմ փողոցին մէջ, իրրե ոեւէ ափրող  
էութիւն մը, ես կը գանձամ ոչինչ, ոչ իսկ ստուեր մը։  
Նուազ պատիւ կ'ունենամ քան նպարազանառի աշկերտ մը։  
Նուազ արժանաւորութիւն քան Աէյնթ Թրէնսիս պանդոկի  
դանապանը, նուազ ինքնութիւն քան թաքսիի վարիչ մը։

Եւ անցած վեց ամիսներուն ընթացքին ես զրկուած  
էի գրելէ, և ոչնչութիւն եղած էի, կամ անկենդան կը թա-  
փառէի, չփոթ ստուեր մը՝ տիեզերքի մէկ մզձաւանջին  
մէջ։ Եղածը պարզապէս այն է, որ առանց գիտակից ար-  
տաքերութեան, առանց բառերու, առանց լեզուի, ես զո-  
յութիւն չեմ ունենար իրրե իմ անձաւ նշանակութիւն չեմ  
ունենար, և նոյնն է ըսել թէ մեռած եմ և անանուն։ Ան-  
պատուիչ է ոեւէ ապրող մարդու համար՝ այդ կերպով ապ-  
րել։ Ասիկա նախատինք մըն է Աստուեայ հանդեպ։ Ասի-  
կա կը նշանակէ թէ բնաւ չենք յառաջացան այսքան տա-  
րիներէ վերջ։

Այս պատճառով է — հիմա որ գրամեքենաս ունիմ նո-

բէն, և քովս ունիմ խուրձ մը մաքուր զեղեցիկ թռւղթ, և հասած եմ ծխախոսի ծուխով լի սենեակիս մէջ, և հօրս լուսանկարը իմ վըտս կը նայի — այս պատճառով է որ այնպէս կը զգամ, իբրեւ թէ նոր յարութիւն տռած եմ մեռելներէն, կը սիրեմ ու կը պաշտեմ կեանքը, ապրող զգայարանքները, զործող մաքերը, կը սիրեմ զիտակցութիւնը, կը սիրեմ ճշգրտութիւնը, եւ կեանքը պէտք է ստեղծուի իւրաքանչիւր մարդու կողմէ, որ Աստուծոյ շունչը ունի իր մէջ. և իւրաքանչիւր մարդ պէտք է ստեղծէ իր սեփական զիտակցութիւնը և իր սեփական ճշգրտութիւնը, որովհետեւ այս բաները իրենք իրենց գոյութիւն չունին, Միայն շփոթութիւն և սխալանք և արգեղութիւն գոյութիւն ունին իրենք իրենց, Ըսի թէ ես խորապէս բարեպաշտ եմ, Այս, բարեպաշտ եմ, ես կը հաւատամ թէ չ'ապրիմ, և պէտք է բարեպաշտ ըլլաք այդպիսի հրաշալի բանի մը հաւատալու համար, եւ ես երանաւէտ եմ ու խոնարհ, ես կ'ապրիմ, ուստի թող տարիները կրինեն իրենք զիրենք յաւթենապէս, որովհետեւ ես նստած եմ սենեակիս մէջ, բառերով յայտնելով ապրելու ճշմարտութիւնը, այդ իրողութենէն արտաքսելով անիմասիութիւնն ու անճշգրտութիւնը, եւ այս բողէին կեանքը երբեք չի կրնար չնջուիլ, Ան ժամանակէն դուրս է ։

Կ'արհամարհեմ վաճառականութիւնը, ես անդրամ երիտասարդ մըն եմ: Ատեններ կ'ըլլան, երբ երիտասարդ մը կրնայ պղտիկ գումար մը գործածել շատ մեծ օգուտով. ատեններ կ'ըլլան երբ գրամը — իր զնել կրցածին պատճառով — ամենակարեւոր բանն է իր կեանքին: Կ'արհամարհեմ վաճառականութիւնը, բայց քիչ մը յարգանք ունիմ գրամի հանդէպ: Ի վերջոյ, ան շատ կարեւոր է, և անոր չպայտութիւնն էր տարուէ տարի, որ ի վերջոյ սպաննեց իմ հայրս: Այդքան ազքատ մարդու մը համար՝ ուղիղ չէր հազնի այնպիսի հազլւասներ, որոնց ինք զիտէր թէ արժանի էր. ուստի հայրս մնաւ: Պիտի ուղէի ունենալ բաւական գրամ՝ կարենալու համար պարզօրէն ապրիլ և կեանքս գրել: Տարիներ առաջ, երբ ես կ'աշխատէի յոգուտ ճարտարարուեստի և յառաջդիմութեան եայլն, զնեցի պղտիկ առձեռն գրամնքնայ մը, նոփնոր, վաթսունը-հինգ տոլարի: (Եւ որքան վեթխարի գումար մըն է այդ,

երբ աղքատ էք)։ Նախ, այս մեքենան ստար էր ինեկի, և անոր ազմուկը՝ գործածուելու ստեն՝ կ'անհանգստացնէր զիս. գիշերը ուշ ժամանակ, արդ ազմուկը անտանելիօրէն նեղացուցիչ էր։ Ան ուրիշ որեւէ բանէ աւելի կը նմանէր լոռւթեան — ոյ փառաբանուած է հազարաւոր անգամներ — եթէ նման բան մը կարելի է։ Բայց մէկ կամ երկու տարի վերջ, սկսայ իսկական սէր զգալ մեքենային հանգեղ, և զայն սիրեցի այնպէս, ինչպէս լաւ դաշնակահարը, որ կը յարգէ երաժշտութիւնը, կը սէրէ իր դաշնակը։ Երբեք զայն մաքրելու նեղութիւնը յանձն չափ, և որքան ալ յարատեօրէն գործածէի զայն, մեքենան չէր տկարանար և փշրուեր։ Մեծ յարգանք ունէի անոր հանդէպ։

Յետոյ, յուսահատութեան նոպայի մը մէջ, այդ պըզտիկ մեքենան գրի իր սնտուկին մէջ և քաղաք տարի։ Զայն թողուցի դրամ փոխ տուողի մը խանութը, և քաղաքին մէջ շրջեցայ՝ դրպանիս մէջ տասնընինդ տուար։ Զղուած էի աղքատ ըլլալէ։

Նախ զացի ներկարարի մը և կոչիկներս փայլեցնել տուի։ Երբ ներկարար մը փայլեցնէ կոչիկներս, զայն կը նոտեցնեմ իմ տեղու՝ աթոռին վրայ, և ես կ'իջնեմ ու կը ներկեմ իր կոչիկները։ Ասիկա խոնարհութեան փորձարկութիւն մըն է։

Յետոյ թատերարան մը զացի։ Մարդոց միջն նստայ, իմ անձս տեսնելու համար Հոլիվուտի կաղապարներուն մէջ։ Նստայ և երազեցի, նայելով գեղեցիկ կիներու գէմքերուն։ Յետոյ ճաշարան մը զացի և նստայ սեղանի մը տողն և ապապրեցի կերակուրներու այն բոլոր տեսակները, զոր երբեխցէ կարծած ըլլայի թէ պիտի ուզէի ուտենլ։ Երկու տուար արժէքով կերակուր կերայ։ Սպասաւորը կարծեց թէ յիմարացած էի, բայց իրեն ըսի թէ ամէն ինչ առաջնակարգ վիճակի մէջ էր։ Նուէր տուի սպասաւորին։ Յետոյ նորէն քաղաք մասյ և սկսայ քալել մութ փողոցներու երկայնքին, այն փողոցները ուր կիներ կան։ Ցողնան էի աղքատ ըլլալէ։ Գրամեքենաս գրաւի գրի ու ըսկըսայ ծախսել գրամը։ Ոչ ոք, ոչ իսկ մենազոյն գրողը, կրնայ շարունակել աղքատ մնալ ժամէ ժամ, տարուէ տարի։ Կայ բան մը, որ կը կոչուի հայնոյել արուեստին։ Այդ է ինչ որ ես ըրի։

Շաբաթ մը ետք, քիչ մը աւելի ժուժկալ դարձայ: Ամիս մը վերջ, ստիպուեցայ շատ ժուժկալ ըլլալ և կրկին ցանկալ գրամնքենաս: Սկսայ բաղձալ նորէն բառեր զնել թուղթի վրայ: Նորէն սկզբնաւորութիւն մը ընել: Բան մը ըսել և տեսնել թէ ատիկա ճիշդ բա՞նն էր: Բայց դրամ չունէի: Օրէ որ ունէի այս տենչը՝ իմ գրամնքենայիս հանդէս:

Այս է ամբողջ պատմութիւնը: Չեմ ենթագրեր որ ասիկա շատ արաւեստալի վերջաւորութիւն մըն է, բայց եւ այնպէս վերջաւորութիւնն է: Խնդիրը այս է — օրէ որ տենչացի գրամնքենաս:

Այս առառ զայն ետ առի: Հիմա առջեւս է ան և ես կը մեքենագրեմ անոր վրայ, և այս է ինչ որ դրեցի:

## ԵՈԹԱՆԱՍՈՒՆ ՀԱՅԱՐ ԱՍՈՐԻՆԵՐ

Քառասուն օրէ և քառասուն գիշերէ ի վեր մազերո կտրել չեի տուած և կը սկսէի նմանիլ կարգ մը գործազուրկ ջութականարներու: Գիտէք այդ կերպարանքը — հանճարը անգնկացած և պատրաստ՝ համայնավար կուսակցութեան յարելու: Մենք, Փոքր Ասիացի բարբարոսներս, մազոտ մարդիկ ենք. երբ մազերնիս կտրել առլու պէտք ունենանք. մազերնիս կտրել առլու պէտք կ'ունենանք: Կացաւթիւնը այնքան գէշ էր, որ միակ գլխարկս պղախիկ կուգար: (Շատ լուրջ պատմութիւն մը գրելու վրայ եմ, թերեւս երբեւիցէ գրելիքներուս ամենալուրջներէն մին): Ասոր համար է որ թեթեւախոսութիւն կ'ընեմ: Շերվուտ Անտէրսընի ընթերցողները պահ մը վերջ պիտի սկսին հասկընալ ըստն: անոնք պիտի գիտնան, թէ իմ խնդուցս աւելի շուշտ տիսուր է): Ես երիտասարդ մըն էի մազերս կտրել առլու կարօս, ուստի երրորդ փողոց գացի (Աման Թրանսիսքօ), սաֆրանոցը, տասնընինգ սէնթով մազս կըտրել առլու:

Երրորդ փողոցը, Հառւըրտի վարի կողմը, թաղ մըն է. երեւակայեցէք նիւ եորքի Պառւըրին, ևս Անճելըսի

Մէյն Սթրիթը. Կրեւակայեցէք ծերունիներ ու պատ, դորեազուրկ, որոնք թափառելով Պուլ Տըրհէմ կը ճիմն, կառավարութեան մասին կը խօսին, կը սպասեն որ բան մը պատահի, պարզապէս կը սպասեն։ Օգոստոսի մէջ Երկուշարթի տուռ մըն էր և բազմաթիւ դատարկասպրաններ խանութ եկեր էին քիչ մը պայծառանալու։ Զրի աթոռին վրայ աշխատող ճափոնցի տղան սպասող տասնըմէկ հոգիի ցանկ մը ունէր. ըսլոր միւս աթոռները դրաւուած էին. Նսայ ու սպասեցի. Դուրսը, ինչպէս Հէմինկուէյ (Արևն ալ կը ծագի, Մնաք բարով զենիերուն, Ման յեմիջօրէին, Շանողը ոչինչ կ'առնէ) պիտի ըսէր, սափրութիւն կրակի գին էր։ Քան սէնթ և կէս տուփ Պուլ Տըրհէմ ունէի. Դլանիկ մը փաթթեցի, տուփը հրամցուցի տարեկիցներէս մէկուն, որ նիքոթինի պէտք ունենալ կը թուէր, և ներշնչեցի չոր ծուխը՝ մտածելով Ամերիկայի մասին, թէ ի՞նչ տեղի կ'ունենար քաղաքականապէս, աընտեսապէս, հոգեպէս։ Տարեկիցս տասնըմիւց տարեկան մանչ մըն էր։ Այսպացի կը թուէր. Փիզիքապէս շքեղ, ամրակերտ ամերիկացի մը, բայց ինկած, շատ ինկած բերանավ։ Թիչ քուն, բազմաթիւ օրեր հագուստ չփոխել, պղափկ վախ մը և այլն։ Շատ կ'ուղեկի իր անունը դիտնալ։ Գրող մը միշտ կ'ուղէ ըմբանել դէմքերու և երեւոյթներու իրականութիւնը։ Այսպացին ըստ, ոնոր եկայ Սալինասէն, Գործ չկայ հազարի դաշտերուն մէջ։ Հիմա կ'երթամ հիւսիս, Փորթիւնա. պիտի ջանամ նաւ նստիլ։ Կ'ուղեկի իրեն պատմել թէ ինչ ջուրի վրայ էին իմ գործերս — մէկ պատմուածքս մերժուած էր Scribner'sէն, մէկ ուսումնասիրութիւնս մերժուած էր Yale Reviewէն, դրամ չունէի պատշաճ գլանիկներ գնելու, կօշիկներս մաշած, շապիկներս հին. բայց կը վախնայի իմ հոգերս պարզելէ։ Դրոգի մը հոգերը միշտ ձանձրացուցիչ են, քիչ մը անիրական։ Մարդիկ կարող են մտածել. «Ե՞ն, նախ և առաջ՝ ո՞վ քեզմէ խնդրեց որ գրեան։ Մարդ պարտաւոր է յաւակնիլ թէ ինք գրող չէ. ըսի. ռթարի ճանապարհ. դէպի հիւսիս»։ Այսպացին գլուխը շարժեց, «Դիտեմ ըլլալիթը»։ Բայց և այնպէս պիտի փորձեմ։ Կորսնցնելիք ոչինչ ունիմ։ Սքանչելի տղայ, լուսամ չէ մեռած, յուսամ չէ սառած սաստիկ ցուրտ այս օրերուն (Դեկտեմբեր 1933), յու-

սամ չէ ձախողած . ան արժանի էր ապրելու : Այսվացի' , կը յուսամ գործ զտար Փորթլէնաի մէջ . կը յուսամ դրամ կը շահիս . կը յուսամ տաք անկողինով մաքուր սենեակ մը վարձած ես . կը յուսամ դիշերները կը քնանաս , կանոնաւրաբար կ'ուտես , մարդկային էակի մը նման կը շրջադայիս , երջանիկ ես : Այսվացի' . բարեմաղթութիւններս քեզի հետ են : Բազմաթիւ ազօթքներ ըրած եմ քեզի համար : (Եւ սակայն , կարծեմ ցարդ մեռած է : Զինք տեսած օրս իր մէջ էր անասունին նենդ ստոր գէմթը . և նոյն միշտցին՝ Ամերիկայի բոլոր թաարօնները կրկին ու կրկին կը ներկայացնէին շարժանկարի գծապատկեր մը . որուն մէջ երգ մը կար որ կը կոչուէր . ո՛վ կը վախնայ . մեծ չար գայլէնա . և այս է ամբողջ եղածը . դրամ ունեցող մարդիկ կը խնդան մահուան վրայ՝ որ զազանօրէն կը սողոսկի գեռատի Այսվացիին նման աղոց մէջ , կը յաւակնին թէ ան հոն չէ . կը խնդան աացուկ թաարօններու մէջ . Ազօթած եմ Այսվացիին համար և ինքզինքս վաս մը կը նկատեմ : Մինչև հիմա ան մեռած ըլլալու է , և ես նստած եմ պղտիկ սենեակի մը մէջ , իր վրայ կը խօսիմ , միայն կը խօսիմ) :

Ակսայ դիտել ճափոնցի աղան որ սափրիչութիւն կը սորվէր : Ամերիւլու վրայ էր ծեր դատարկապորտ մը , որ ահանելի գէմք մը ունէր , մին այն գէմքերէն որ կը կազմըւին տարիններու և տարիններու անստոյդ կեանքէն — տարիններ անստուն ըլլալ : ոչ մէկ տեղի պատկանիլ , ոչինչ ունենալ . և ճափոնցի աղան իր քիթը հեռու կը պահէր (իր սեփական քիթը) ծեր դատարկապորտին հուաը չառնելու համար : Զնչին կէտ մը՝ պատմուածքի մը մէջ , պղտիկ տուեալ մը՝ որ տեղ չունի արուեստի գործի մը մէջ . այսու հանդերձ , կ'արձանագրեմ զայն : Երիտասարդ գրող մը միշտ կը վախնայ , որ նշանակալից իրողութիւն մը կրնայ խուսափել իրմէ : Միշտ կ'ուզէ իր ամէն տեսածը արձանագրել : Կ'ուզէի դիտեալ ճափոնցի աղուն անունը : Խորապէս կը հետաքրքրուիմ անուններով : Ստուգած եմ , որ անծանօթ անունները ամենէն հարազատ անուններն են : Առէք խոշոր անուն մը , ինչպէս կնտրիւ Մէլլըն : Ճափոնցի աղան կը դիտէի մեծ ուշադրութեամբ : Իր հոտառական զգայացանքը ծեր դատարկապորտին բերնէն և ուղնգերէն հեռու

պահելու իր ձեւէն կ'ուզէի հասկնալ թէ ի՞նչ կը մտածէր, ի՞նչ կը զգար։ Տարիներ առաջ, երբ տասնըեօթը տարեկան էի, որթատունկեր կը յօտէի հօրեղբօրս այդիին մէջ, Սէնկըրի հիւսիսը, Սան Եօաքին հովիտին մէջ, և բազմաթիւ ճափոնցիներ կային ինձի հետ աշխատազ։ Եռշին էնումոթո, Հիտէս Սուլզուքի, Քացումի Սույիմոթո, և մէկ կամ երկու ուրիշներ։ Այս ճափոնցիները ինձ ոորվեցուցած էին մի քանի պարզ Նախազառաթիւններ։ բարեւ, ի՞նչպէս էք, սեանչելի օր, աբնպէս չէ, մնաք բարով, եւայլն։ Սափրիչի աշկերտին ըսի ճափոններէն։ «Ի՞նչպէս էք»։ Ան ճափոններէն ըսաւ։ «Շատ լաւ, շնորհակալ եմ։ Ապա, անթերի անգլիերէնով։ Ճափոններէն կը խօսի՞ք։ Ճափոն ապրա՞ծ էք»։ Բայի. «Դժբախտաբար՝ ոչ։ Մէկ կամ երկու բառ միայն կրնամ խօսիլ։ Աս կ'աշխատէի Եռշին էնումոթոյի, Հիտէս Սուլզուքիի, Քացումի Սույիմոթոյի հետ։ Կը ճանչնա՞ք զանոնք»։ Ան շարունակեց աշխատիլ, մտածելով անուններուն մասին։ Կարծես կը մրմնջէր և էնումոթո, Սուլզուքի, Սույիմոթո։ Ան ըսաւ։ «Սուլզուքի, Փոքրահասկ մա՞րդ մը»։ «Այո», ըսի։ Ան ըսաւ։ «Կը ճանչնամ զինք։ Այժմ Սան Եռզէ կ'ապրի։ Այժմ ամուսնացած է ան։

Կ'ուլզեմ որ գիտնաք, թէ ես խորապէս կը հետաքըրքըրիմ մարդոց յիշած բաներով։ Երիտասարդ գրող մը շրջագայութեան կ'ելլէ և կը խօսի մարդոց հետ։ Կը փորձէ հասկնալ թէ ի՞նչ կը յիշեն անոնք։ Մեծ առազգ գործածելու վրայ չեմ պատմուածքի մը համար։ Ոչինչ պիտի պատահէ այս գրուածքին մէջ։ Աս երեւակայական պատմութիւն մը չեմ շիներ։ Չեմ ոտեղծեր յիշատակելի նկարագիրներ։ Գրելու վարպետ ոճ մը չեմ զործածեր։ Գեղեցիկ մթնոլորտ մը չեմ շիներ։ Փափաք չունիմ այս պատմուածքը կամ որեւէ ուրիշ պատմուածք ծախուլու Saturday Evening Postի կամ Cosmopolitanի կամ Harper'sի։ Չեմ փորձեր մրցել պատմուածքներու մեծ հեղինակներուն հետ, ի՞նչպէս Սինթըը լիւսի և ձողէփ Հերկըշիմըր և Զէյն Կրէյ, մարդիկ՝ որ իրապէս գիտեն թէ ի՞նչպէս պէտք է դրել, ի՞նչպէս պէտք է հատրել պատմութիւններ որ ծախուլին։ Հարուստ մարդիկ, մարդիկ՝ որ կը հասկնան բժլոր որէնքները՝ դիպավէպի, տիպարի, ոճի, մթնոլորտի և բոլոր այդպիսի բաներուն մասին։ Փափաք չունիմ հոշակ շանե-

լու։ Փուլիցը մրցանակը կամ նսպէլ մրցանակը կամ որեւէ ուրիշ մրցանակ շահելու ելած չեմ, ես հս եմ, եայրագոյն Արեւմուտքի մէջ, Սան Թրանսիոքո, Քարլ փողոցին վրայ պզախկ սենեակի մը մէջ, կը գրեմ նամակ մը հասարակ մարդոց, պարզ լեզուով անոնց պատմելով բաներ զորս անոնք արգէն դիտեն։ Ես պարզապէս արձանագրութիւն մը կ'ընեմ, ուստի եթէ քիչ մը կը շեղիմ պատճառը այն է որ աճապարանքի մէջ չեմ ու կանոնները չեմ դիտեր։ Եթէ որեւէ փափաք ունիմ, տախկա՝ մարզուեղբայրութիւնը ցոյց տալին է։ Ասիկա ուսուցիկ յայտարարութիւն մըն է և քիչ մը կեղծ կը հոչէ, Ընդհանրապէս, մարդ կ'ամչնայ նման յայտարարութիւն մը ընելու։ Կը վախնայ որ իմաստակ մարդիկ խնդան իր վրայ։ Բայց իմ հոգս չէ։ Իմաստակներէն կը խնդրեմ որ խնդան Այդ է իմաստակութեան գերը։ Ես չեմ հաւատար ցեղի։ Զեմ հաւատար կտուազարութիւններուն։ Ես կեանքը կը տեսնեմ իրեւ մէկ կեանք՝ մէկ անդամէն, այնքան բազմաթիւ միլիոններ միաժամանակ, ամբողջ աշխարհի վրայ։ Մանկիկները, որոնց զեռ չէ ուսուցուած որեւէ լեզու խօսիլ, միակ ցեղն են աշխարհի, մարդու ցեղը։ ամբողջ մեացեւը կեղծիք է, ինչ որ մենք կը կոչենք քաղաքակրթութիւն, տաելութիւն, վախ, ուժի տենչանք... Բայց մանկիկ մը մանկիկ մըն է։ Եւ անոնց լալու ձեւը, հո՛ռ է մարդու եղբայրութիւնը, մանուկներու լացին մէջ։ Կը մեծանք ու կը սորվինք լեզուի մը բառերը և աեեղերքը կը աեսնենք մեր զիտցած լեզուին ընդմէջն, մենք զայն չենք աեսներ բոլոր լեզուներուն կամ ոչ մէկ լեզուի ընդմէջն, օրինակի համար՝ լուութեան ընդմէջն։ և մենք մեզ կ'առանձնացնենք մեր զիտցած լեզուին մէջ։ Այսուեկ, մենք մեզ կ'առանձնացնենք անդլիերէնի մէջ, կամ ամերիկերէնի մէջ։ Ինչպէս կ'ըսէ Մէնքըն։ Բոլոր մշանջենական բաները՝ մեր բառերոց։ Միակ ընել ուզածս այն է՝ որ խօսիմ աւելի տիեզերական լեզու մը։ Մարզու սիրուը, մարդու չգրուած մասը, այն՝ որ մշանջենական է ու հասարակաց բոլոր ցեղերուն։

Հիմա կը սկսիմ ինքզինքո յանցաւար ու անձեռնհաս զգալ։ Գործածեցի ամբողջ այս լեզուն և կը սկսիմ զգալ թէ ոչինչ ըսի։ Ասիկա է որ խելակորոյս կ'ընէ երիտասարդ

գրող մը — այն զգացումը՝ թէ ոչինչ կ'ըսէ։ Ոեւէ սովորական լրագրող կարողացած պիտի ըլլար ամբողջ ինչդիրը երեք բառնոց խորագրով մը ըսելու։ Մարդը մարդ է, բայց պիտի ըլլար ան։ Ճարտար բան մը, բազմաթիւ իմաստներով։ Բայց ես կ'ուզեմ գործածել լիզու մը որ միայն մէկ իմաստ ստեղծէ։ Ի՞ուզեմ որ իմաստը ճշգրիտ ըլլայ, և թերեւս տառը համար է որ լիզուս այնքան անշշրիտ է։ Կը գառնամ նիւթիս շուրջ, այն տպաւորութեան շուրջ՝ զոր կ'ուզեմ գործել, և կը փորձեմ նիւթս տեսնել բոլոր անկիւններէն, այնպէս որ ամբողջական պատկեր մը ունենամ, ամբողջականութեան պատկեր մը։ Մարզու սիրոն է, որ կ'ուզեմ զնել այս գործիս մէջ։

Դարձեալ փորձեմ։ Երկար տանենէ ի զեր մազերս չէի կարել առւած և սկսեր էի խեղճուկ երեւոյթ մը առնել, ուստի սափրանոց դացի, Երրորդ փողոց, և աթոռի մը վըրայ նստայ։ Ըսի. սեանելի կողմէն մի կարէք։ Նեղ գլուխ մը ունիմ, և եթէ ետեւի կողմէն կարէք՝ հոսկէ գուրս ելլելուս՝ ձիու պիտի նմանիմ։ Ո՛րքան կ'ուզէք տոէք գագաթէն։ Դեղջուր չեմ ուզեր, ոչ ալ ջուր, չոր սանաբեցէք։ Ընթերցանութիւնը մարդը կատարեալ կ'ընէ, իսկ դրեւը զայն ճշգրիտ կ'ընէ, ինչպէս կը տեսնէք։ Այդ է ինչ որ պատահեցաւ։ Շատ ալ պատմուած չի չի նմանիր տօիկա, և ատոր պատճառը այն է, որ զուրս ձգեցի սափրիչը, այն երիառասարդը՝ որ մազերս կարեց։

Ան երկարանասակ էր, թուխ լուրջ դէմք մը ունէր, հաստ շրթունքներ, ժպտելու մօմ՝ բայց մելամազձոտ, հաստ թարթիչներ, տիսւր աչքեր, խոշոր քիթ մը, իր անունը տեսայ հայելիին փակցուած քարտին վրայ, թէստոր Պատալ։ Ազուրը անուն մը, հարազատ, ազուրը երիտասարդ մը, հարազատ։ Թէստոր Պատալ սկսաւ աշխատիլ, գլխուս վրայ։ Լաւ սափրիչ մը երբեք չի խօսիր մինչեւ որ խօսին իրեն, ինչքան ալ լիցուած ըլլայ իր սիրուը։

ԱԱյդ անունը», ըսի, «Պատալ, Հայ եսու, Ես հայ եմ։ Նախապէս մատանանշած եմ ասիկա։ Մարդիկ ինձի կը նային ու կը զարմանան, ուստի բացէ ի բաց կ'ելլեմ ու կ'ըստեմ։ «Հայ եմ», կ'ըսեմ։ Կամ մէկ գրուածքս կը կարդան ու կը զարմանան, ուստի կը ներկայանամ անոնց։ «Հայ եմ», կ'ըսեմ։ Անիմաստ գիտողութիւն մըն է, բայց անոնք

կը սպասեն որ ըսեմ տաիկա, ուստի կ'ըսեմ։ Գաղափար չունիմ թէ ինչ տեսակ բան է հայ ըլլալ կամ ինչ տեսակ բան է անգլիացի ըլլալ կամ ճափոնցի կամ, որևէ ուրիշ բան։ Ազօտ գաղափար մը ունիմ թէ ինչ տեսակ բան է ողջ ըլլալ։ Այս է միակ բանը, որ զիս կը հետաքրքրէ մեծապէս։ Ասիկա և թէնիսը։ Կը յուսամ որ մը փիլիսոփայական մեծ գործ մը գրել թէնիսի մասին, «Ման յետ միջօրէին»ի պէս բան մը, բայց գիտեմ թէ տակաւին պատրաստ չեմ այդպիսի գործ մը սկսելու համար։ Կը զգամ թէ աշխարհի ժողովուրդներուն մէջ թէնիսի ընդհանրացումը մեծապէս պիտի սժանդակէ բնաջնջելու ցեղային տարակարծութիւնները։ Նախապաշարութերը, տեղութիւնը, եւայլն։ Անմիջապէս որ կատարելագործեմ թէնիսի հարուածներս, կը յուսամ սկսիլ այդ մեծ գործի նախագիծին։ (Խմաստակ մարդիկ կրնան կարծել թէ կը հեղնեմ Հէմինկուէյը։ Ոչ ու ԱՄան յետ միջօրէինուը ողջամիտ որձակ մըն է։ Բնաւ պիտի չկրնայի անոր գէմ տռարկել իրրեւ արձակ։ Զեմ կրնար նոյնիսկ անոր գէմ տռարկել իրրեւ փիլիսոփայութիւն լաւագոյն է քան Ուիլ Տիւրընթի և Ուուլթըը Փիթթինի փիլիսոփայութիւնը։ Նոյնիսկ երբ Հէմինկուէյ տիմար է, գո՞նէ շխատկ տիմար է։ Ան ձեզի կը պատմէ իրապէս պատահածը և թոյլ չի տար, որ պատահարի մը արագութիւնը պատճառ ըլլայ փութկոս դարձնելու անոր նկարագրութիւնը։ Ասիկա մեծ բան է։ Տեսակ մը յառաջդիմութիւն է գրականութեան համար։ Առանց հապճեպի ըսել բնոյթն ու իմաստը բանի մը՝ որ շատ կարճ տեւողութիւն ունի)։

«Հայ, եսո, հարցուցի։

Մենք պղափկ ժողովուրդ մըն ենք, և ամէն անգամ որ մեզմէ մէկը միւսին հանդիպի՝ տաիկա մեծ դէպք մըն է։ Միշտ շուրջներնիս մէկը կը փնտռենք որուն հետ կարենանք մեր լեզուով խօսիլ։ Մեր ամենափառատենչ քաղաքական կուսակցութիւնը կը գնահատէ, որ մօտ երկու միլիոն ենք երկրագունդի վրայ, բայց մեզմէ շատերը այդպէս չենք խօրհիր։ Մեզմէ շատերը կը նստինք և մոտիս մը ու կտոր մը թուղթ կ'առնենք և աշխարհի մէկ մասը կ'առնենք ու կ'երեւակայենք թէ տռաւելագոյնը քանի՛ հայեր

հաւանաբար կ'ապրին այդ մասին մէջ, և թուզթին վրայ կը գրենք բարձրագոյն թիւը. ապա կ'անցնինք ուրիշ մասի մը, Հնդկաստան, Ռուսիա, Սովիեթ Հայաստան, Եգիպտոս, Իստալիա, Գերմանիա, Ֆրանս, Ամերիկա, Հարաւային Ամերիկա, Աւստրալիա, եւայլն, և մեր ամենէն յաւսալից թիւերը դումարելէ վերջ համագումար կ'ունենանք մէկ միլիոնէն քիչ մը պակաս: Այն առեն կը սկսինք խորհիւ թէ ինչքան մեծ են մեր ընտանիքները, ինչքան բարձր՝ մեր ծնունդի տոկոսը և ինչքան ցած՝ մեր մահուան տոկոսը (բացի պատերազմի ժամանակներէն՝ երբ ջարդերը կ'աւելցնեն մահուան տոկոսը), և կը սկսինք երեւակայել թէ ո՞րքան արագօրէն պիտի աճինք եթէ առանձին ձգուինք քառորդ դար, և մենք մեզ երջանիկ կը զգանք: Մենք միշտ զուրս կը ձգենք երկրաշարժները, պատերազմները, ջարդերը, սովերը, եւայլն, և ատիկա սխալ է: Ես կը յիշեմ Մերձաւոր Արեւելքի Նպաստամատոյցին հաւաքոյթները իմ բնակավայր քաղաքիս մէջ: Հօրեղբայրս էր մեր բանախոսը և ան արտասուել կուտար հայերով լի ամբողջ սրան մը: Ան փաստաբան էր և մեծ բանախոս մը: Էս, սկիզբը՝ մեր հոգը պատերազմն էր: Մեր ժողովուրդը կոտորուելու վրայ էր թշնամիին կողմէ: Անոնք որ չէին սպաննուած, անտուն էին ու սովահար: Մեր սեփական միսն ու արիւնը, կ'ըսէր հօրեղբայրս, և ամէնքս կ'արտասուէինք: Եւ գրամ կը հաւաքէինք ու կը զրկէինք մեր հայրենիքի ժողովուրդին: Յետոյ, պատերազմէն վերջ, երբ մեծ ողայ էի: Մերձաւոր Արեւելքի Նպաստամատոյցի ուրիշ հաւաքոյթ մը ունեցանք և հօրեղբայրս կանգնեցաւ իմ բնակավայր քաղաքիս լսարանի բեմին վրայ ու ըստւ. «Փառք Աստուծոյ, այս անգամ թշնամին չէ, այլ երկրաշարժ մը: Աստուած մեզ կը տանջէ: Մենք պաշտեցինք Զինք փորձութեան և ձախորդութեան առեն, տառապանքի ու հիւանդութեան ու չարչարանքի ու սարսափի առեն, (հօրեղբայրս սկսաւ արտասուել, սկսաւ հեծկլաւլ), և յուստահատ խենթութեան առեն, և հիմա Ան այս բանը ըրաւ, և տակաւին կը գովարանենք Զինք, տակաւին կը պաշտենք Զինք: Մենք չենք ըմբռներ Աստուծոյ գործերը: Եւ հաւաքոյթէն վերջ հօրեղբօրս մօտ դացի ու ըսի. «Երապէս համոզուած ես այն բաներուն զորս ըսէր Աստուծոյ

ժամինն։ Եւ ան ըստւ։ «Աստիկա ճարտասանութիւն էր։ Պէտք է դրամ հաւաքենք։ Ի՞նչ Աստուած։ Անէթեթեռութիւն է»։ — «Իսկ երբ արտասուեցի՞ր», հարցուցի, եւ հօրեղբայրս ըստւ։ ԱԱստիկա իրական էր։ Զկրցայ դիմանալ։ Պէտք էր որ արտասուէի։ Ինչո՞ւ, Աստուածոյ սիրոյն, ինչո՞ւ մենք պէտք է ենթարկուինք այս գժոխային վիճակին։ Ի՞նչ ըրած ենք արժանի ըլլալու համար ամրող այս շարչարանքին։ Մարդիկ մեզ հանգիստ չեն թողուր։ Աստուած մեզ հանգիստ չի թողուր։ Բան մը բրա՞ծ ենք։ Զէ՞ որ բարեպաշտ ժողովուրդ մըն ենք։ Ի՞նչ է մեր մեղքը։ Զըդուած եմ Աստուածմէ։ Գարշած եմ մարդերէն։ Միակ պատճառը, որուն համար կ'ուզեմ ելլեւ ու խօսիլ։ այն է որ չեմ համարձակիր բերանս գոց պահել։ Չեմ կրնար դիմանալ այն մտածումին։ Թէ զեռ մեր ժողովուրդէն մարդիկ կը մեռնին։ Յիսուս Քրիստոս, ի՞նչ է մեր մեղքը»։

Թէստոր Պատաշի հարցուցի թէ հա՞յ էր։  
«Ասորի եմ», ըստւ ան։

Ե՞ն, այդ ալ բան մըն էր։ Անոնք, ասորիները, կուգան մեր աշխարհամասէն, մեր քիթերուն նման քիթեր ունինին, մեր աչքերուն նման աչքեր, մեր սրտերուն նման սրտեր։ Անոնք աարքեր լեզու մը ունէին։ Սրբ խօսիքին, մենք չենք կրնար հասկնալ զիրինք, բայց մեզի շատ նըման էին։ Նոյնքան հանելի չէր, որքան եթէ Պատաշ հայ եղած ըլլար, բայց բան մըն էր։

«Ես հայ եմ, ըստի։ «Իմ բնակավայր քաղաքիս մէջ կը ճանչնայի քանի մը ասորի աղաք, ծոզէֆ Սարդիս, Նիթո Էլիս, Թոնի Սալէն։ Կը ճանչնա՞ս անոնցմէ ունէ մէկը»։

«Ճոզէֆ Սարդիս կը ճանչնամ», ըստւ Պատաշ, «Միւսները չեմ ճանչնար, Մինչեւ հինգ տարի առաջ՝ նիւ Եորք կ'ապրէինք, յետոյ արեւմուտք՝ Թըրլոք եկանք։ Յետոյ նոս։ Սան Ֆրանսիսքս փախադրուեցանք»։

«Նիթո Էլիս», ըսի, «հրամանատար է Փրկութեան Բանակին մէջ։ (Չեմ ուզեր, որ ունէ մէկը կարծէ թէ բան մը կը յերիւրեմ, կամ թէ կը ջանամ զուարճալի ըլլալ)։ Աթոնի Սալէն», ըսի, «սպաննուեցաւ ութ տարի առաջ։ Զի հեծած էր, և զգետնուեցաւ, և ձին սկսաւ վազել։ Թոռնի չկրցաւ ինքզինք ազատել, մէկ սրունքէն բանուած էր,

և ձին շուրջանակի վազեց ու վազեց կէս ժամ, ապա կանգ տառ, և երբ թունին հասան՝ մեռած էր ան։ Այն ատեն առանըշարս տարեկան էր ան։ Իրեն հետ դպրոց կ'երթայի։ Թունի շատ ճարպիկ աղայ մըն էր, շատ յաջող՝ թուաբանութեան մէջ։

Սկսանք խօսիլ ասորերէն լեզուի և հայերէն լեզուի մասին, հայրենիքին մասին, այնաեղի պայմաններուն մասին, եւայլն։ Տասնըհինգ սէնթով մազս կորել տալու վըրայ էի և միեւնոյն ատեն կարելիս կ'ընէի սորվելու բան մը, ձեռք բերելու նոր ճշմարտութիւն մը, կեանքի հրաշալիքին, մարդու արժանիքին մէկ նոր գնահատութիւնը։ (Մարդը մեծ արժանիք ունի, մի կարծէք թէ չունի)։

Պատալ ըստու։ «Զեմ կրնար ասորերէն կարդալ։ Հայրենի երկրին մէջ ծնած եմ, բայց կ'ուզեմ մռանալ ատիկա»։

Յոզնած կը թուէր, ոչ թէ Փիղիքապէս, այլ հոգեպէս։ «Ինչո՞ւ», ըսի։ «Ինչո՞ւ կ'ուզես մռանալ ատիկա»։ «Ահա», ինդաց ան, «պարզապէս սորվենեած ամէն ինչ քանդուած է հոն»։ Ճշգրտօրէն կը կրկնեմ իր բառերը, «Ճինչ աւելցնելով իմ կողմէս։ ԱԱտենք մեծ ժողովուրդ մըն էինք»։ Չարունակեց ան։ «Բայց ատիկա երէկ էր, առջի օր էր։ Հիմա մենք նիւթ մըն ենք հին պատմութեան մէջ։ Մեծ քաղաքակրթութիւն մը ունէինք։ Մարդիկ զեռ կը հիման անոր վրայ։ Հիմա ես Ամերիկայի մէջ եմ՝ սափրիչութիւն սորվելու վրայ։ Մենք քանդուած ենք իրենցեղ, լնեցած, ամէն ինչ վերջացած է, ինչո՞ւ լեզուն կարդալ սորվիմ։ Գրողներ չունինք, լուրեր չունինք — է՛հ, պղտիկ լուրեր կան, ատենը մէյ մը մարդիկ կը ջարդեն մեղ, այս է ամէնը։ Հին պատմութիւն է, քաջ ծանօթ ենք անոր։ Ամէն պարտգայի տակ, լուրերը մեզի կը հասնին կոոչիեթեա Փրէսի միջոցով»։

Այս գիտողութիւնները ցաւագին էին ինծի՝ հայու մը համար։ Միշտ առապած էի իմ ժողովուրդիս փնտցման համար։ Երբեք չէի լսած ասորիի մը այդպիսի բաներու շուրջ խօսիլը անգլիերէնով։ Մեծ սէր զգացի այս երիտասարդին հանգէտ։ Սխալ մի ըմբանէք զիս Ներկայիս ձըդուում մը կայ ծիծաղելու ամէն անգամ որ մարդ մը ըսէ

թէ ուր ունի մարդոց հանդէպ։ Այժմ կը խորհիմ որ ուր ունիմ բոլոր ժողովուրդներու հանդէպ, նոյնիսկ Հայաստանի թշնամիներուն։ զորս այնքան փափկանկառութեամբ չէիշատակեցի։ Ամէն ոք գիտէ թէ որո՞նք են անոնք։ Ուշինչ ունիմ անոնցմէ ուրէ մէկուն դէմ, որովհետեւ անոնց մասին կը խորհիմ իրրեւ մէկ մարդու մասին՝ որ մէկ կեանք կ'ապրի միեւնոյն ժամանակ, և ես գիտեմ, վատան եմ, որ մէկ մարդ՝ մէկ ժամանակ՝ անկարող է ամբոխներու կողմէ գործուած հրէշութիւններուն։ իմ առարկութիւնս ամբոխներուն դէմ է միայն։

«ԵՇՆ, ըսի, օմնը պարագան ալ գրեթէ նոյնն է։ Մենք ալ հին ենք։ Տակաւին ունինք մեր եկեղեցին։ Տակաւին ունինք մի քանի գրոզներ, Ահարոննեան, Խաչակեան, մի քանի ուրիշներ։ բայց պարագան գրեթէ նոյնն է։»

«Այս, ըստ ոսկրիչը, պիտեմ։ Մենք սխալ բաներ կ'ուզէինք։ Մենք կ'ուզէինք պարզ բաներ, խաղաղութիւն և հանգարտութիւն և ընտանիքներ։ Մենք չէինք ուզեր մեքենաներ և նոււաճում և զինուորականութիւն։ Մենք չէինք ուզեր դիւնագիտութիւն և խարէութիւն և զընդացիրի ու թունաւոր կազի գիւտեր։ ԵՇ, յուսախար ըլլալու պէտք չկայ։ Մենք ալ ունեցած ենք մեր օրը, կ'ենթադրեմ։»

«Մենք կը յուսանք, ըսի ես։ ԱԱպրոզ հայ մը չկայ որ տակաւին չերազէ անկախ Հայաստանի մը մասին։»

«Երազե՞ր, ըստ Պատար, «ԵՇ, ատիկա բան մըն է։ Ասորիները երազել իսկ չեն կրնար այլնեւ։ Միթէ գիտե՞ս թէ մեզմէ քանի՛ հատ մասցած է աշխարհի վրայ։»

«Երկու կամ երեք միլիոն», թելադրեցի։

«Եօթանասուն հազար, ըստ Պատար, Այդ է ամէնը։ Եօթանասուն հազար ասորիներ աշխարհի վրայ, և մարդիկ կը ջարգեն մեզ։ Մեզմէ եօթանասուն հոգի սպաննեցին պղափկ ըմբոստութեան մը մէջ անցած ամիս։ Պղափկ հատուած մը կար թերթին մէջ։ Մեզմէ եօթանասուն հոգի եւս փնացած։ Զնջուած պիտի ըլլանք շատ չանցած։ Եղբայրս ամուսնացած է ամերիկացի աղջկան մը հատ և զաւակ մը ունի։ Այլեւս յոյս չկայ։ Մենք կը ջանոնք մոռնալ Ասորեսատանը։ Հայրս դեռ կը կարդայ թերթ մը որ նիւ Սորքէն կուպայ, բայց ան ծեր մարդ մըն է։ Շուտով պիտի մոռնի։»

Ապա իր ձայնը փոխուեցաւ . դադրեցաւ իրրե ասորի խօսնէ ու սկսաւ խօսիլ իրրե ստիրիչ . գֆազաթէն բաւականաչափ առի՞ն , հարցուց :

Պատմութեան մնացեալը անկարեւոր է : Ցեսութիւնը ասորի երիտասարդին ու հեռացայ խանութէն : Քաղաքին ընդմէջէն քալեցի , շորս մզոն , մինչեւ Քարլ փողոցի իմ սենեակու : Կը մտածէի ամբողջ խնդրին մտախին , Ասուրեատան և այս ասորին՝ Թէսոտը Պատալ՝ որ սափրիչութիւն կը սորվի , իր ձայնին ախրութիւնը , իր կացութեան անյուտութիւնը : Ասիկա պատահեցաւ ամիսներ առաջ , Օգոստոսի մէջ , բայց անկէ ի վեր շարունակ մտածած եմ Ասորեատանի մտախին և ուզած եմ բան մը ըսել Թէսոտը Պատալի մտախին , հին ցեղի մը զաւակը , կենսալից ու առոյդ , սակայն անյոյս : Սօթանասուն հազար ասորիներ , միայն եօթանասուն հազար այդ մեն ժողովութդէն , իսկ բոլոր միւսները հանգչած՝ մահուան մէջ , և ամբողջ մեծութիւնը ասպալած ու անգիտացուած , և երիտասարդ մը Ամերիկայի մէջ՝ որ սափրիչութիւն կը սորվի , և երիտասարդ մը՝ որ դառնօրէն կ'ոզբայ պատմութեան ընթացքը :

Ինչո՞ւ հանգոյցներ չեմ հիւսեր ու չեմ զրեր սիրային գեղեցիկ պատմութիւններ , որոնք կրնան շարժանկարի վերածութիւն : Ինչո՞ւ այս անկարեւոր և ձանձրալի խնդիրները մէկդի չեմ թողուր : Ինչո՞ւ չեմ փորձեր հանելի ըլլաւ ամերիկեան ընթերցող հասարակութեան :

Է՛ն , ես հայ եմ : Մայքըլ Արլէն աէ հայ է : Հանրութիւնը կը սիրէ զինք : Մեծ հիացում ունիմ իրեն հանգէող և կը խորհիմ թէ ան կատարելագործած է զրելու շատ աղուոր ոճ մը ևայլն : Բայց ես չեմ ուզեր զրել այն մարդոց մտախին՝ որոնց մտախին ան կը սիրէ զրել : Այդ մարդիկը մեռած էին սկիզբէն իսկ : Առէք այսվացին և ճափոնցի ոըզգան և Թէսոտը Պատալ ասորին . Է՛ն , անոնք կրնան մահուան երթալ Գիղիքադէն , այսվացիին նման , կամ հոգեպէս , Պատալի նման , բայց անոնք շինուած են այն նիւթէն՝ որ յաւիտենական է մարդու մէջ , և այդ նիւթն է որ կը հետաքրքրէ զիս : Դուք զանոնք չէք զաներ փայլուն վայրերու մէջ , սրամիտ զիտողութիւններ ընելու վրայ՝ սեռի մտախին , և չնչին զիտողութիւններ՝ արուեստի մտախին : Դուք զանոնք կը դանէք հոն , ուր ես դառյ զանոնք ,

ու անոնք հոն պիտի ըլլան միշտ, մարդկային ցեղը, մասը  
մարդկութեան, նոյնքան Ասորեստանի՝ որքան Անգլիոյ.  
մաս՝ զոր կարելի չէ քանդել, մաս՝ զոր ջարդը չի կրնար  
քանդել, մաս՝ զոր երկրաշարժ և պատերազմ և ռով և յի-  
մարութիւն և ուրիշ որեւէ բան չեն կրնար քանդել:

Այս գրուածքը տուրք մըն է Այովայի, Ծափոնի, Ա-  
սորեստանի, Հայաստանի, մարդկային ցեղին՝ ամենուրեք,  
այդ ցեղի արժանաւորութեան, ապրող բաներու եղբայրա-  
կանութեան։ Չեմ ակնկալեր որ Փարամառնը ընկերու-  
թիւնը շարժանկարէ այս գրուածքը։ Ես կը խորհիմ եօ-  
թանասուն հազար ասորիներու մասին, միաժամանակ,  
կենդանի մեծ ցեղ մը։ Կը խորհիմ թէստոր Պատալի մա-  
սին, ինքն իսկ եօթանասուն հազար ասորիներ և եօթա-  
նասուն միլիոն ասորիներ, ինքն իսկ Ասորեստանը և մարդ  
մը, սափրիչի խանութի մը մէջ։ Սան Թրանսիոքա,  
1933ին, և որ, ստկայն, ինքն իսկ ամբողջ ցեղն է։

## ՀԱՅԸ ԵՒ ՀԱՅԸ

Ռոսթով քաղաքին մէջ, գիշեր մը ուշ առեն, գարե-  
ջրատան մը տոջեւէն կ'անցնէի և ճերմակ բանկոնով սպա-  
սարկու մը տեսայ որ վստանաբար հայ էր, ուստի ներս  
մտայ և մեր լեզուով ըսի։ Ո՞նչ չպէս ես, Աստուած տունդ  
քանդէ։ Ի՞նչպէս ես։ Չեմ գիտեր թէ ի՞նչպէս հասկցայ  
անոր հայ ըլլալը, բայց հասկցայ։ Միայն թուիս գէմքը չէ  
պատճառը, ոչ ալ քիթին կորութիւնը, ոչ ալ մազին խը-  
տութիւնն ու առատութիւնը, ոչ իսկ այն կերպը՝ որով  
վառվառն աչքը զետեղուած է գլխուն մէջ։ Շատեր կան  
նոյն մորթով և քիթի նոյն կորութեամբ և նոյն մազերով  
ու աչքերով, բայց անոնք հայ չեն։ Մեր ցեղը ուշագրաւ  
ցեղ մըն է, և ես Հայաստան կ'երթայի։ Ե՛ս, կը ցաւիմ։  
Խորապէս կը ցաւիմ, որ Հայաստան ոչ մէկ տեղ է։ Շատ  
ցաւագին է ինձ համար, որ Հայաստան չկայ։

Փաքք Ասիոյ մէջ հողի պղտիկ աարածութիւն մը կայ,  
որ Հայաստան կը կոչուի, բայց այդ ճիշդ չէ։ Ասիկա

Հայաստանը չէ : Վայր մըն է : Այդ վայրին մէջ կան գաշտեր ու լեռներ ու գետեր ու լիճեր ու քաղաքներ, և ամէնքն ալ սքանչելի են, ամէնքն ալ նուազ սքանչելի չեն քան աշխարհի բոլոր միւս վայրերը, բայց անոնք Հայաստան չեն : Միայն հայեր գոյութիւն ունին, և ասոնք կը բնակին աշխարհի վրայ, ո՛չ թէ Հայաստանի մէջ . և քանի որ Հայաստան չկայ, պարսնենք : չկայ նաև Ամերիկա և չկայ Անգլիա, չկան Ֆրանսա, Իտալիա, կայ միայն աշխարհը, պարսնենք :

Ուստի մտայ ուստական պղտիկ գարեջրատունը՝ ողջունելու համար հայրենակից մը, օտարական մը՝ օտար հողի վրայ :

— Վայ, ըստ ան զարմանքի այն ուսումնասիրուած շեշտով՝ որ մեր լեզուն և մեր խոսելակերպը ա'յնքան կատակերգական կը գարձնէ : Դո՞ւն :

Բաել ուղելով, անշուշտ, ես՝ օտարական մը : Հագուստներս, օրինակի համար, Գլխարկս, կոշիկներս, և թերեւսնոյնիսկ Ամերիկայի պղտիկ ցոլացունը զէմքիս վրայ :

— Խնչպէս գտար այս տեղը :

— Դո՞զ, ըսի գորովով . կը քաւեի, Ո՞րն է քու քաղաքդ, Ո՞ւր ծնած ես : (Հայերէն՝ Ո՞ւր աշխարհ եկար) :

— Մուշ, ըստ ան՝ Ո՞ւր կ'երթաս : Ի՞նչ կ'ընես հոս : Դուն ամերիկացի ես : Հագուստներէդ կը հասկնամ :

Մո՞ւշ : Կը սիրեմ այդ քաղաքը, կրնամ սիրել վայր մը, զոր երբեք չեմ տեսած, վայր մը՝ որ ա՛լ գոյութիւն չունի, որուն բնակիչները սպաննուած են : Այդ այն քաղաքն է, ուր երբեմն կ'այցելէր հայրս երիտասարդ հասակին :

Եիսուս Քրիստոս, որտապնդիչ եր տեսնել այս մշեցի թիագէմ հայը : Զէք կրնար երեւակայել, թէ հայու մը համար ի՞նչքան միիթարական է հայու մը հանդիպիլ աշխարհի մէկ հետաւոր վայրին մէջ, եւ այն ալ գարեջրատան մը մէջ : Վայր մը՝ ուր մարդիկ կը խմեն : Ո՞վ հոգ կ'ընէ գարեջուրին ցած որակին մասին : Ո՞վ հոգ կ'ընէ ճանճերուն մասին : Ո՞վ հոգ կ'ընէ միատիրութեան մասին : Պարզպէս անկարելի է փոխել կարգ մը բաներ :

— Վայ, ըստ ան, Վայ (դանդաղօրէն, ակներեւ ու-

բախութեամբ), վայ: Եւ հայերէն կը խօսիս: Զարժանալի է որ չես մոռցած:

Եւ երկու գաւաթ ռուսական գէշ զարեջուր բերաւ:

Հապա հայկական շարժուձեւե՛րը, այնքան նշանակալից: Մունք բախելը և կոկորդալիր խնդութը: Հայույանքը: Աշխարհին և իր մեծ գաղափարներուն հանդէպ նուրբ հեղանանքը: Հայերէն խօսքը, նայուածքը, շարժուձեւը, ժպիտը, և այս բաներուն ընդմէջէն՝ արագ վերածնունդը ցեղին, անժամանակ և գարձեալ զօրաւոր, թէեւ տարիներ անցած են, թէեւ քաղաքներ քանդուած են, հայրեր ու եղբայրներ ու զաւակներ՝ սպաննուած, վայրեր՝ մոռցուած, երազներ՝ բռնաբարուած, ապրող սիրտեր՝ ատելութեամբ սեւցած:

Պիտի ուզէի տեսնել աշխարհի վրայ ոյժ մը, որ քանդէր այս ցեղը, անկարեւոր մարդոց այս պզտիկ ցեղը. որուն պատմութիւնը վերջացած է, որուն բոլոր պատերազմները մզուած են ու կորուուած, որուն կուռոյցները փշրւած են, որուն գրականութիւնը չի կարգացուիր, որուն երաժշաութիւնը չի լսուիր, որուն ազօթքները այլեւս չեն արտասանուիր:

Օ՞ն, քանդեցէ՛ք այս ցեղը: Սեպենք թէ դարձեալ 1915 է: Աշխարհի վրայ պատերազմ կայ, Քանդեցէ՛ք Հայաստանը: Տեսէք կրնա՞ք: Տնահան ընելով անապատ զրկեցէք զանոնք: Ոչ հաց, ոչ ալ ջուր տուէք անոնց: Այրեցէք անոնց տուներն ու եկեղեցները: Տեսէք թէ անոնք դարձեալ պիտի չապրին: Տեսէք թէ ցեղը պիտի չապրի դարձեալ երբ անոնցմէ երկութը իրարու հանդիպին գարեջրատան մը մէջ, քսան տարի ետք, և խնդան, և խօսին իրենց լեզուով: Օ՞ն, տեսէք թէ կրնա՞ք բան մը ընել: Տեսէք թէ կրնա՞ք արգիլել զանոնք աշխարհի մեծ գաղափարները հեղնելէ: Զոյդ մը հայեր կը խօսակցին աշխարհի վըրայ, օ՞ն, փորձեցէ՛ք քանդել զանոնք:

## ԳԻՒՂԱՑԻՆ

Սարգիս անուան մարդ մը կար, որ Ամերիկա եկած էր Հայաստանի Խուլթիկ գիւղէն, 1908ին, երբ զեռ երեսուն տարեկան չկար: Ան մարմնեղ գիւղացի մըն էր՝ թանձրախիտ մազերով և մեծ ու սեւ պեխտրով: Կը կշռէր մոտ երկու հարիւր փառւնա, բայց գէր չէր, և արտակարգօրէն մելամաղձուտ արտայայտութիւն մը ունէր: Խուլթիկի մէջ ան շատ կարեւոր մէկը չէր — ոչ ոք շատ կարեւոր էր Խուլթիկի մէջ — բայց շատ լաւ ապրած և բազմաթիւ բարեկամներ ունեցած էր: Հայեր, քիւրտեր, թուրքեր, արաբներ, հրեաներ, յոյներ, ոռուլկարներ, և բազմաթիւ ուրիշ ցեղերէ և ազգերէ մարդիկ: Հայերէն, քիւրտերէն, թուրքերէն, և արաբերէն խօսած էր Փոքր Ասիսյ այդ մարդոց հետ, և Խուլթիկէն մեկնած առեն բազմաթիւ բարեկամներ ձգած էր իր ետին:

Նիւ Սորք հասաւ 1908 Մայիսին:

Ասիկա շատ ապշեցուցիչ վայր մըն էր և ոչ ոք կար որուն հետ կարելի ըլլար խօսիլ: 1908ին Նիւ Սորքի մէջ շատ քիչ մարդիկ կային, որոնք կրնային զոնէ երեք բախօսիլ հայերէն, քիւրտերէն, թուրքերէն, կամ արաբերէն: Շատ մենաւոր էր:

Գնաց Մէսէչուսէցի լին քաղաքը, և գործ գտաւ կաշիկի գործարանի մը մէջ և սկսաւ քիչ մը անգլիերէն սորվիլ:

Ասիկա շատ գժուար էր, մտանաւորաբար մեծ մարդու մը համար: Այնպիսի գործ մը չէր, որ կատարուէր ոըրունքներով: ուսներով և իրանով: զայրացուցիչ գործ էր, մտաներով և բազուկի կարգ մը մկաններով կատարուելիք: Եւ աչքով:

Կոշիկի գործարանին մէջ աշխատեցաւ մէկ տարի, եւ իր մենաւորութիւնը անեցաւ և անեցաւ: Լինի մէջ որոշ թիւով հայ ընտանիքներ կային, բայց ինք չէր սիրեր զանոնք: Անոնք խուլթիկցիներուն չէին նմտներ:

Գիշեր մը, գինովցաւ, և հայ քանանայ մը զայն զտաւ:

փողոցները թափառելու վրայ։ Անսնք միասին դացին քահանային տունը։

— Տղամ, ըստ հայ քահանան, ի՞նչ է նեղութիւնը։

— Առանձին եմ, հառաջեց գիւղացին։

— Աստուած է քու հայրը, ըստ քահանան։

— Այդ ամէնը շատ լաւ է, ըստ գիւղացին։ բայց, Տէ՛ր հայր, առանձին եմ։ Ոչ ոք կայ որուն կարենամ խօսսիլ։ Խուլթիկի մէջ ամէն մարդ կը ճանչնայի։ Քրիստոնեաներն ու հեթանոսները հաւասարապէս։ Ահ, Տէ՛ր հայր, ի՞նչ անուշ էր կեանքը Խուլթիկի մէջ։

— Պէտք է որ գուն ամուսնանաս, ըստ քահանան։

— Այդ այդպէս է, ըստ գիւղացին։ Տէ՛ր հայր, գտի՛ր ինձի գեղեցիկ կին մը, որ կարենայ կերակուր եփել և խօսսիլ հայերէն և գոնի մէկ ուրիշ լեզու, քիւրտերէն, թուրքերէն, կամ արաբերէն, և ես կ'ամսաւնանամ անոր հետ։

Քահանան տուն տարաւ գիւղացին և զայն անկողին մացուց։ և շաբաթ մը վերջ գիւղացին քահանային ստացաւ նամակ մը զոր կարդաց բազմաթիւ անդամներ։ Նամակին մէջ քահանան կ'ըսէր թէ աղէկ աղջիկ մը զտած էր գիւղացին համար, և կը խնդրէր գիւղացիէն՝ իրեն այցելել շատ շուտով։ Գիւղացին յիսուն անդամ կարդաց նամակը։ երկար նամակ մը չէր։

Յետոյ հազար իր լաւագոյն զգեստները և քահանային տունը գնաց։

— Տէ՛ր հայր, ըստ, կրնա՞յ կերակուր եփել։ Այդ է որ գիւղաւ կ'ուղեմ, կրնա՞յ կերակուր եփել։ Ստամոքսս խանգարուեցաւ այս մարդոց կերակուրներով։ Աղջիկը կրնա՞յ կերակուր եփել։ կրնա՞յ երգել։ Զեր տան մէ՞ջ է ան, Տէ՛ր հայր։

— Ոչ, զաւակս, ըստ քահանան։ Իմ տան մէջ չէ։ Իր տունը պիտի երթանք։

Մէկ մշտն քալեցին մինչեւ այն տունը ուր կ'ապրէր աղջիկը։

Նուազագոյնը ըսելու համար, ան աւելի շուտ՝ ազեղ էր։ Գիւղացին կանգնած էր տան մէջ, սրտարեկ՝ իր կեանքի այն քան շատ գժրախտութիւններուն պատճառով — Խուլթիկի կորուսաը, իր բազմաթիւ բարեկամներուն կորուսաը, կօշիկի գործարանին անարդ գործը, իր ա-

ամսձնութիւնը, իր կարօտը աղուոր կերակուրներու, իր կարիքը բարի և զեղեցիկ մէկու մը՝ որ երգէր իրեն համար, և յետոյ՝ այս կի՞նը, հայունի մը վստահաբար, աղնուագոյն նկարագրով կին մը անկառկած, սփանչելի խոհարարունի մը թերեւս, դերձանի և ասեղի վարպետ մը թերեւս, բայց և այնպէս — ո՛չ, չէր ուզեր զայն, չէր սիրեր զայն, ան զինք աւելի մենաւոր կը գարձնէր քան երբեք:

Դրամանէն գլունիկ մը հանեց և լուցկին վառելով գոչեց.

— Տէ՛ր հայր, ներէ՛ ինծի, պէտք է որ ծիսեմ:

— Հո՛ս, ըստ քահանան, հո՛ս գիր գլխարկդ, ներս երթանք և նստինք: Դեռ քեզի շըսի իր անունը: Կը կոչուի ելիզար Խոքէնտէրեան:

Գիւղացին վար գրաւ գլխարկը և խոր ներշնչեց իր գլանիկը:

— Այդ այդպէս է, ըստ: Այդ է իր անունը, Տէ՛ր հայր: Կը հաւատամ ձեր խօսքին: Պատիւ մըն է, ըստ ան աղջկան:

— Պէտք է ծանօթանաս անոր հօր և մօր, ըստ քահանան: Սքանչելի մարդիկ են:

— Կը տեսնեմ այդ, Տէ՛ր հայր, ըստ գիւղացին: Ծշմարիտ է, անոնք սքանչելի մարդիկ են, ինչպէս այս սենեակն իսկ ցոյց կուտայ: Պահ մը իսկ պիտի չվարանէի ընդունելու որ անոնք տառաջնակարգ մարդիկ են:

Խոր շնչեց, դարձեալ նայեցաւ աղջկան, և ըստ:

— Ամենեն առաջնակարգ: Ներէ՛ ինձ, Տէ՛ր հայր:

Աղջկան հայրն ու մայրը եկան ծանօթանալու գիւղացիին և իր անունը հարցուցին:

— Սարդիս Խաչառութեան, ըստ ան: Խուլթիկցի: Հայրենիքի տաք կուրծքէն փրցուած: Տասնընինդ ամիս է՝ Ամերիկա: Կորուած՝ ամայութեան մէջ: Սարուկ: Թշուառ և մենաւոր: Ներէ՛ ինձ, Տէ՛ր հայր, ի՞նչքան անշնորն է աշխարհ: ✓

Աղջիկը թրքական սուրճ եփեց: շատ գէշ համ ունէր: Ան երգեց: շատ գէշ կը հնչէր:

Գիւղացին նստած էր աթռութեան վրայ, տրտմօրէն երազելով հայրենիքի մտոին:

Հանեց իր սոկեայ ժամացոյցը և ժամը նայեցաւ :

— Ներեցէ՞ք, հայրենակիցներ, ըստու, խիստ ուրախ եղայ : Պէտք է մեկնիմ : Աստուած պահէ ձեզ : Գիշեր բարի, Քահանան իրեն հետ մեկնեցաւ տունէն :

— Ուրեմն, ըստու քահանան, ի՞նչպէս է :

— Տէր հայր, ըստու գիւղացին, չեմ կրնար պատմել թէ ո՛րքան խորապէս զժբախտ եմ : Պատուական կին է . լաւ ոռւրճ կ'եփէ . անոր ձայնը սոխակի ձայն է, եթէ կարելի է այսպէս ըսել : Բայց, Տէր հայր, անոր վրայ կայ բան մը, պղտիկ բանի մը հետքը, որ կը տիրեցնէ զիս : Ոչ : Պիտի ջուղեփի անոր հետ ըլլաւ նոյն տան մէջ, իսկ նոյն անկողնին մէջ, Տէր հայր, այդ բոլորովին անկարելի է :

— Պիտի վարժուիս զայն սիրելու, ըստու քահանան :

— Տէր հայր, ըստու գիւղացին, չեմ ուզեր վարժուիլ : Ներէ ինձ, շատ զժբախտ եմ :

— Ժամանակի խնդիր է միայն, ըստու քահանան : Մէկ, երկու շաբաթ . մէկ, երկու ամիս . մէկ, երկու տարի . զաւակ մը, յետոյ հատ մըն ալ, և յետոյ, ի՞նչ կայ որ : Ամուսնացած ես, զաւակներ ունիս, տարիները կ'անցնին :

— Ներէ ինձ, Տէր հայր, ըստու գիւղացին, Երախտապարտ եմ քեզի : Միայն թէ, այդ պղտիկ բանը : Ոչ : Ոչ : մէկ շաբաթ : Ոչ : երկու շաբաթ : Գիշեր բարի, Տէր հայր :

— Գիշեր բարի, զաւակս, ըստու քահանան :

Թալիփորնիայէն հայ մը եկաւ Լին, և իրիկուն մը Սարգիս Խաչառուրեան ծանօթացաւ այդ մարգուն, որնարանի մը մէջ, և անոր հետ բաքի խմեց, և մարդը Սարգիսի խօսեցաւ Թալիփորնիոյ մասին :

— Ճիշդ Հայաստան է, ըստու մարդը : Արեւ, որթառունկեր, մարգագետիններ, ձիթենիներ, թզենիներ, առուներ, կովեր :

— Կովեր, հայունակի՞ց, զոչեց գիւղացին : Կովեր ըսիր :

— Հարիւրաւոր, ըստու մարդը :

— Աստուած իմ, ըստու գիւղացին : Կովեր, իսկ զո՞րծ, ըստու ան, ի՞նչ տեսակ զործ կայ :

— Ազարտկի զործ, ըստու մարդը :

— Աստուած իմ, ըստու գիւղացին : Արեւուն մէջ, ը-

առ ան խոկալով։ Արեւի հայրենակից, դաշեց ան, մերիններէն շատ կայ, Քալիֆորնիոյ մէջ։ Այդ է հարցը։

— Եաւ կայ, ըստ մարգը։

— Աստուած իմ, ըստ գիւղացին։ Ուրեմն Քալիֆորնիա պիտի երթամ։

Եւ գնաց։

Քալիֆորնիա հասաւ Օգլուսոսին, և իշտ ժամանակին՝ խաղող քաղելու համար։ Աւելի լաւ զործ մըն էր քան կոշշեկի զործարանին աշխատանքը, բայց իր գէշ կողմերն ալ ունէր։ Աշխատաւորները մեծ մասսով մեքսիկացիներ և հափոնցիներ էին։ Տարօրինակ մարդիկ։ Կ'ուզէր խօսիլ, բայց ոչ ոք կրնար զինք հասկնալ, ուստի ստիպուած էր աշխատիլ և չխօսիլ։

Աշխատանքն էր՝ խաղողի ողկոյզներ կարել ցողունէն և զանոնք զետեղել փայտէ ափոէներու վրայ, որոնք կը մնային արեւուն տակ, և խաղողները չորնալով կը դառնային շամիչ։ Խաղողներուն մէկ կողմը չորնալէ վերջ, երկու աշխատաւորներ կը քալէին շարժի մը երկայնքը՝ վերցնելով իւրաքանչիւր ափսէ և անոր վրայ զանուազ խաղողները դարձնելով ուրիշ ափսէի մը վրայ, որպէսզի արեւը միւս կողմն ալ չորցնէր։

Հաճելի էր այս զործը ընել մեքսիկացիի մը հետ, մարգու մը հետ՝ որուն հետ կարելի էր խօսիլ։

Շատ ցաւագին էր ժամերով ափսէներ զարձնել մեքսիկացիի մը հետ։

Ան այս զործը ըրաւ ամբողջ ամտաք, և ձմեռը հող հերկեց և որթատունկեր յանեց։ և կիրակի օրերը քաղաք կ'երթար, Մարիփուզա փողոցին վրայ հայկական որճարան մը՝ ուր տանի և ուրեմն կը խմէր, սմամպիլ և քավլի կը խաղար, և կը խօսէր իր հայրենակիցներուն հետ։ Ամէնքն ալ նոր մարդիկ էին, որոնց հանդիպեր էր Քալիֆորնիոյ մէջ։

Կիրակի մը, մարդ մը եկաւ այդ որճարանը երբ գիւղացին հան էր, և այս մարդը Արշակ Տամալիեանն էր, խուլթիկիցի։ Արշակ Տամալիեան հայրենիքին մէջ կը ճանշնար Սարդիս Խաչատուրեանը։ Հայրենիքին մէջ, անոնք խօսեր էին իրարու։ Շատ հաճելի էր Սարդիսի Ամերիկայի մէջ հանդիպել այս խուլթիկցին։

Անոնք հանդիսաւոր կերպով ձեռք թօթուեցին, և գրեթէ լացին։

— ԱՌԻ, եղբայր Սարգիս, ըստ Արշակ Տոմազլեան, Ի՞նչպէս եւ :

— Եւս եմ, եղբայր Արշակ, ըստ Սարգիս արտօնութիւն իրապէս լաւ եմ, ի՞նչպէս ես գումա :

— ԱՌԻ, շատ լաւ եմ, սիրելի եղբայրս, ըստ Արշակ Իսկ ի՞նչպէս կը գտնես Ամերիկան, ո՞վ խուլթիկցի բարեկամու :

— ԱՌԻ, Ամերիկա, ըստ Սարգիս Ի՞նչպէս գտնեմ դայն, Ի՞նչ ըսեմ : Գնա, եկուր . և ծանօթ ու անծանօթ մարդոց հետ ափսէներ գարձուրք Այս է ամէնը : Գնա, եկուր . գնա, եկուր . ծանօթ, անծանօթ . և ափսէներ գարձուրք, Ո՞վ են անոնք : Ի՞նչպէս գիտնանք, եղբայրս : Նախապէս երբեք շնոք տեսած զանոնք : Ի՞նչ ազգի կը պատկանին . Ի՞նչ լիզու կը խոսին : Ո՞վ կրնայ ըսել :

Սարգիս Խաչառուրեան ամուսնացաւ Քալիֆորնիա հասնելին տարի մը վերջ : Կինը նուազ ակնանուռը ընտանիքէ եր քան Լինի ազգիկը, բայց աւելի կլոր եր, աւելի թռւխ, աւելի սիրուն : Այս կինը իրեն զաւակ մը տուաւ յաջորդ տորին : Սարգիս ծանր աշխատեցաւ և երեք հարիւր տուլար խնայեց և կանխավճար մը ըրաւ տասը լեզոր այգիի համար : Այժմ ան ազարակապան մըն եր իր սեփական հաշույն : Տերն էր ձիերու, կոզի մը, ունէր տուն մը, լաւ կին մը, և զաւակ մը :

Ինչպէս որ քանանան ըստ եր, մէկը եղաւ երկու, երկութը եղաւ երեք, երեքը եղաւ չորս . օրեր, ամիսներ, տարիներ, և զաւակներ : Այժն ինչ իրապէս շատ լաւ էր . չեր կընար ըսել թէ լաւ չէր, բայց ճիշդ ալ չէր գիտեր, կը բարգաւաճէր : Քանի գրամ շահեցաւ, աւելի հող զնեց, հերկեց, տնկեց, յօնեց, ոռոգեց, հնձեց : Տասը լեզոր այգին մեծցաւ մինչեւ որ գարձաւ երեսուն, ապա քառասուն, ապա յիսուն :

Եւ նոր տուն մը շինեց, ելեկորականութեամբ . ձայնագիր մը գնեց . ինքնաշարժ մը գնեց . կինն ու զաւակները քաղաք կը տանէր պաղպաղակ ուտելու, ուտայուլ ջուր խմելու . զանոնք շարժանկար կը տանէր : Տարիները կ'անցնէին : Իր անդրանիկ զաւակը աւարտեց միջնակարգ գարժարանը, և զիւղացին նստած էր գպրոցի սրանին մէջ և տեսաւ իր տղուն վկայական տանելը և իր աչքերը ար-

Ամէն թուղթով լեցուակցան։ Ամէն ինչ սքանչելի էր։ Գիտը թէ ամէն ինչ հրանալի էր։ Իր անդրանիկ զաւակը ամուռնացաւ Քալիֆորնիա ծնած հայ ազգկան մը հետ, և ազան սեփական այգի մը գնեց, և հարսնիքին իրական հայկական և թրքական և քիւրտական երաժշութիւն և երգ և պար կար։ Սքանչելի, սքանչելի։ Իր երկրորդ զաւակը ոչ միայն աւարտեց միջնակարգ դպրոցը, այլ և Պերսուի զնոց ու համալսարան աւարտեց։ Հիանալի էր։

Ամէն ինչ հրաշալի էր։ Փոփոխութիւնը, զոր ականը էր կեանքի մէջ և աշխարհի մէջ, ճիշդ էր աշքերուն տաշեւ։ Ճեռաձայն։ Խնդիրաբարժ։ Թրաքթէօր։ Դորդ ժաքրող գործիք։ Գեաին աւլոզ գործիք։ Լուացող գործիք։ Ելեկ-արական սառնարան։ Ջայնասփիւռ։ Իր զաւակներն ու ազգիները անդլիներէն կը խօսէին, անդլիներէն կը գրէին, շատ բաներ կը սորվէին։ Մեն դարաշրջան մըն էր, մեն ժամանակաշրջան մը։

Եւ սակայն, ախրութիւն կար։ Սարգիս չէր գիտեր ինչո՞ւ, Խուլթիկի մէջ ու սքանչելի էր։ Սարդ գիտեր թէ որո՞ւ հետ կը խօսի։ Արաբ՝ արա՞բ, քիւրտ՝ քիւրտ-թուրք՝ թո՞ւրք, Մարդ գիտեր, Մարդ գիտեր գէմքը, ոչքը, քիթը, նոյնիսկ հոտը։ Հայրենիք էր։ Մարդ կը խօսէր և գիտեր թէ որո՞ւ կը խօսէր։ Բայց Ամերիկայի մէջ՝ ինչ կար։ Երբեք չէր կրնար մասնալ ինչ որ կար Ամերիկայի մէջ։

Երբեմն ականաւոր հայեր, մտաւորական մարդիկ, Կ'այցելէին իրեն։ Երբեմն, սուրճ խմելով, անոնք կ'ըսէին — Ե՛ս, Հայրենակից, ի՞նչպէս կը զանէք Ամերիկան։

Եւ միշտ ոն արտօնորէն կը նայէր մարդուն գէմքին՝ զոր կը ճանչնար, աշքերուն զորս կը ճանչնար, և կ'ըսէր — Ի՞նչ գիտնամ։ Գնա, եկուր, և ծանօթ ու անծանօթ մարդոց ևս ափսէներ գարձուր։

## ՍԱՓԻՉՉԸ ՈՐՈՒՆ ՀՕՐԵՂԲՈՐ ԳԼՈՒԽԸ ՓՐՑՈՒԵՐ ԷՐ ԿՐԿԵՍԻ ՎԱԴՐԻ ՄԸ ԿՈՌՄԵ

Օրիորդ կամմա կ'ըսէր թէ պէտք էր մազերս կտրել տայի, մայրս կ'ըսէր թէ պէտք էր մազերս կտրել տայի, Դրիգոր եղբայրս կ'ըսէր թէ պէտք էր մազերս կտրել տայի. ամրող աշխարհ կ'ուզէր որ մազերս կտրել տայի: Դլաւիս ջափաղանց խոշոր էր աշխարհի համար, եօթը ինչ և եօթը ութերորդ, թերեւս ութ ինչ և եօթը ութերորդ: Ջափաղանց առաս սեւ մազ, կ'ըսէր աշխարհ:

Ամէն «ք կ'ըսէր. ե՞րբ կտրել պիտի տաս մազերդ»:

Մեր քազաքին մէջ Հընթինկթըն անուն մեծ գործատէր մը կար որ սովոր էր «իմինկ Հերըլտ» մը գնել ինձմէ ամէն օր: Մարդ մըն էր որ երկու հարիւր քառասուն փառան կը կշռէր, ուներ երկու Քասիլլաք, վեց հարիւր լճզար այդի, և աւելի քան մէկ միլիոն տոլար Վէլի դըրամատան մէջ, ինչպէս նաեւ պղափկ գլուխ մը բոլորովին ճազատ, և ի՞շտ իր քազաթը՝ ուր ամէն մարդ կրնար տեսնել զայն: Ան սովոր էր դրսեցի երկաթուղային բանուարները վեց փողոց քալեցնել որպէսոյի իմ գլուխս տեսնէին: Ահա՝ ձեզի Քալիքուրնիան, սովոր էր ան պոռակ փողոցին մէջ: Ահա՝ կլիմայ և առողջութիւն: Տէր Աստուած, սովոր էր ան գոռակ, անա՛ մազ՝ գլխու մը վրայ:

Օրիորդ կամմա բաւական խիստ էր գլխուս մեծութեան մասին:

Որեւէ անուն ջեմ արտասաներ, ըստ ան օր մը. բայց եթէ այս դասարանէն որոշ երիտասարդ մը այս օրերս չայցելէ սափրիչի մը և մազերը կտրել ջայ՝ Բարեկարգութեան Դպրոցը պիտի զրկուի:

Ան որեւէ անուն ջարտասանէց: Ամրող ըրածը այն էր՝ որ ինձ կը նայէր:

Ի՞նչ է ասոր ըստն իմաստը, ըստ Դրիգոր եղբայրս: Թիշէ՛ Սամսոնը, ըսի՛ Թիշէ՛ Սամսոնի ցտումը երբ իւնցին իր մազերը:

Այդ տարբեր էր . ըստ Դրիգոր եղբայրու : Դուն Սամ-  
սոն չեւ :

Իրա՞ւ , ըսի : Ինչէ՞ն գիտես թէ Սամսոն չեմ : Ի՞նչն  
է որ քեզի խորհիլ կուտայ թէ ևս Սամսոն չեմ :

Ուրախ էի որ աշխարհ բարկացած էր իներ գէմ .  
բայց որ մը՝ ճնճղուկ մը փորձեց բոյն շինել մազերուս  
մէջ , ուստի քաղաք փութացի՝ սափրիչին : Մեր բակին  
մէջ , խոսին վրայ , ընկուզենիին տակ , կը քնանայի՝ երբ  
ճնճղուկ մը վար թռաւ ճառին և սկսաւ ճամբայ բանալ  
մազերուս մէջ : Զմրան տաք որ մըն էր և աշխարհ կը քը-  
նանար : Ծատ խաղաղ էր ամենուրեք աշխարհի վրայ : Ոչ  
ոք կը ոռւրար ինքնաշարժով , և միակ բանը զոր կրնայիք  
լսել՝ տաք ու զով , զուտաթ ու մելամազձոտ լուռթիւնն  
էր իրականութեան : Աշխարհը : Ա՛ն , Աստուած իմ , լու-  
էր ողջ ըլլալ տեղ մը : Հրաշտլի էր՝ փոքր տուն մը ունեւ-  
նալ աշխարհի վրայ . խոշոր նախագաւիթ մը՝ ամրան եր-  
կար յետմիջօրէներուն և իրիկուններուն համար : Անենակ-  
ներ՝ սեղաններով և աթոռներով և մանճակալներով : Դաշ-  
նակ մը : Վառարան մը : Պատերուն վրայ՝ ԱԵթըրաէյ Իզ-  
նինկ Փոսթէն կարուած պատկերներ : Տարօրինակ և հրա-  
շտլի էր տեղ մը գտնուաիլ աշխարհի վրայ : Կննդանի , կա-  
րող՝ շարժելու ժամանակին և միջացին մէջ , առուռ . կէ-  
տօր , և գիշեր . շնչել և ուտել և խնդալ և խօսիլ և քնա-  
նալ և աճիլ : Տեսնել և լսել և շօշափել : Թալել աշխարհի  
վայրերուն մէջ : արեւուն տակ : Վայրին մէջ ըլլալ : Աշ-  
խարհը :

Ուրախ էի որ աշխարհ գոյութիւն ունէր , որով եւ  
ալ զոյութիւն ունէի : Առանձին էի , ուստի ախուր էի ա-  
մէն բանի համար , բայց նաեւ՝ ուրախ էի : Նոյնն է , ամէն  
պարագայի տակ : Ամէն բանի համար ա՛յնքան ուրախ էի .  
որ տիսուր էի : Այնքան ուրախ և տիսուր էի ամէն բանի  
համար , որ կ'ուզէի երազել այդ մասին . այն տեղերուն  
մասին՝ զորս երբնք չէի տեսած : Աշխարհի դիւթական  
քաղաքները . Նիւ Եորք , Լոնտոն , Փարիզ , Պերլին , Վիեն-  
նա , Պոլիս , Հռոմ , Գանձիրէ : Փողոցները , տունները , կեն-  
դանի մարդիկը : Դուռներն ու պատուհանները ամենուրեք .  
Եւ շողեկառքերը՝ գիշեր տաեն , և գիշեր տաեն՝ նուերը  
ծովուն վրայ : Մութ , մելամազձոտ ծովը եւ փայլուն

պահերը բոլոր մեռած տարիներում, ժամանակին ներքեւ թաղուած քաղաքները, աւերուած ու վերջացած վայրերը՝ առնեսք ողջերը՝ ընդմիշտ մեռած և ընդմիշտ կենդանի, որովհետեւ երկրի ապրողները կ'ապրէին յաւիտենականորէն։ Ահ, Ծխուս Քրիստոն։ 1919ին երազեցի, որ մը եւ բազեցի թէ ապրողները կ'ապրէին յաւիտենականորէն։ Երազեցի վախճանը փոփոխութեան և փեացման և մահուան։ Երկինքին մէջ արեւի, և աշխարհի վրայ ջերմութեան, յաւիտենական պահը երազեցի։

Այդ միջոցին նննզուկը վար թառւ ծառէն՝ իմ գըլիսու, և փորձեց բոյն շինել մազերուս մէջ, և և արթնցայ։

Աչքերս բացի, բայց չշարժեցայ։

Լուր ջուննեցայ թէ թռչուն մը կար մազերուս մէջ՝ մինչև որ նննզուկը սկսաւ երգել։ Կեանքիս մէջ նախապէս երբեք չէի լսած թռչունի մը կանչը ա՛յդքան պայծառորէն, և լսածո շատ ապշեցուցիչ և նոր էր, և միանգամայն շատ ընական և նին։ Թռչունը պարզապէս կ'երգէր, բայց ինծի կը թռւէր լսել՝ Արտասոսւէ՛, արտասոսւէ՛, արտկատսուէ՛, ո՛հ, արտասոսւէ՛, ուրիշ ոչինչ կայ ընելիք, լու արտասոսւէլ։ Եւ սակայն, թռչունը այս մելամազձոտ պատգամը կ'արտաքերէր ամենէն զուարթ ոգիսօվ։ Աշխարհի վրայ ձայն չկար, և ապա յանկարծ լսեր էի նննզուկին երաժշտութիւնը և ճառը։ Պահ մը, երբ զեռ կէս քուն էի, եղածը բոլորովին ընական թռւեցաւ։ Թռչունը մազերուս մէջ, որ ինծի կը խօսէր, և ուշագրաւ հակասութիւնը պատգամի իմաստին և ոգիին միջեւ։ Մէկ կողմէն վիշտ, միւս կողմէն զուարթութիւն։

Ապա անդրագարձայ թէ այդպիսի բան մը պատշաճ չէր։ Պատիկ թռչունի մը համար պատշաճ չէր թափառիլ ուրեւ մէկու մազերուս մէջ։

Ուստի վեր ցատքեցի և քաղաք փութացի, և ճընճղուկը՝ իրաւացիօրէն ահարեկած՝ թառւ այնքան հեռու որբան կրնար երթալ մէկ շանչով։

Աշխարհ իրաւունք ունէր։ Օրիորդ կամմա իրաւունք ունէր։ Դրիգոր եղբայրս իրաւունք ունէր։ Անհրաժեշտ էր մազերս կարել տալ, որպէսզի նննզուկներ չփորձէին բոյն շինել մազերուս մէջ։

Մարիփողա փողոցին վրայ Արամ անուն հայ ստիրիչ մը կար, որ կոչումով՝ ազարակապան էր, կամ թերեւս երկաթագործ։ կամ թերեւս փելիսոփայ, ձիշդ չէի գիտեր։ Դիալի միայն թէ պղտիկ խանութ մը ունէր Մարիփողա փողոցին վրայ և իր ժամանակին մեծագոյն մասը կ'անցընէր «Ասպարէզ» և հայերէն այլ թերթեր կարգալով, գլուխիկներ փաթթելով, զանոնք ծինելով, և մարդոց անցուղարձը գիտելով։ Երբեք չէի տեսած ունէ մէկուն մազը կարելը կամ ունէ մէկը ածիլելը, թէեւ կ'ենթադրեմ թէ մէկ կամ երկու հոգի իր խանութը կը մտնէին սխալմամբ, ամենայն անմնջութեամբ։

Դացի Արամի խանութը, Մարիփողա փողոցին վրայ, և արթնցուցի զայն, նստած էր պղտիկ սեղանին առջեւ՝ բացուած հայերէն գիրք մը եր գէմ, և կը քնանար։

Հայերէն ըսի, մազերս կը կարե՞ս, քսանընդ սէնթունիմ։

ԱՇ, ըստ ան, ուրախ եմ քեզ տեսնելուս։ Ի՞նչ է անունց։ Նստէնախ սուրճ պիտի եփնմ։ ԱՇ, սքանչելի բաւամազ գլուխ մը ունիս։

Ամէն ոք կ'ուզէ որ մազերս կարել տամ, ըսի։

Այդ է աշխարհի սովորութիւնը, ըստ ան։ Միշտ ձեզի ըսել, թէ ի՞նչ պէտք է ընէք։ Ի՞նչ վաս քիչ մը մազէն։ Ինչո՞ւ այդպէս կ'ընեն։ Դրամ շահէ, կ'ըսեն անոնց։ Ազարակ մը դնէ։ Ասիկա, Ասիկա, ԱՇ, անոնք հակառակ են ձգելու որ մարդ մը խազաղ կեանք ապրի։

Կրնա՞ս բան մը ընել, ըսի։ Կրնա՞ս մազերս ամրողի կարել, որպէսզի այդ մտօին ո՛ւ շիսուին երկար ժամանակ։

Սուրճ, ըստ, ստիրիչը։ Նախ քիչ մը սուրճ խմնոց։ Խանութին յետակողմը պղտիկ կազի վասարան մը կար, ծորակ մը, զարան մը՝ պղտիկ զաւաթներով և պնտիկներով, գգալներով։ Թիթեղեայ տուփեր բանալիքով մը, և այլ բաներով։

Դաւաթ մը սուրճ բերաւ ան ինծի, և ես կը զարմանայի թէ ի՞նչպէս կ'ըլլար որ մինչ այդ երբեք տյցելան չէի իրեն, ամրող քաղաքի թերեւս ամենանետաքրքրական մարդուն։ Ուշագրաւ մարդ մը ըլլալը գիտայ այն կերպէն՝ որով ան արթնցաւ երբ խանութ մտայ, այն կերպէն՝ որով ան կը խօսէր, և կը քալէր, և շարժուձեւեր

կ'ընէր։ Դիտցայ որ ան շատ ուշագրաւ մարդ մըն էր աշխարհի վրայ, սափրիչ մը՝ Մարիփողա փողոցին վրայ։ Մաս յիսուն տարեկան էր, իսկ եռ տասնըմէկ։ Ան ինձմէ աւելի բարձրահասակ չէր եւ ոչ ալ աւելի ծանր, բայց անոր զէմքը դէմքն էր մարդու մը որ հասկցած է, որ գիտէ, որ իմաստուն է, եւ որ սակայն կը սիրէ եւ անպղնիւ չէ։

Երբ աշքերը կը բանար, իր նայուած քը կարծես կ'ըսէր։ Աշխամբնը, Ամէն ինչ գիտեմ աշխարհի մասին։ Զարիք եւ թշուառութիւն, ատելութիւն եւ վախ, անմաքրութիւն եւ փոռութիւն։ Այսուհանդերձ, կը սիրեմ զայն։

Պղտիկ գաւաթը յօնեցուցի շրթներուն եւ համահետցի տաք սեւ հեղուկը։ Աւելի համեղ էր քան որեւէ բան որ երբեւիցէ նախապէս համահետն էի։

Նստէ, ըստ ան հայերէն։ Նստէ, նստէ։ Ոչ մէկ տեղ ունիք երթալիք։ Ոչինչ ունինք ընելիք։ Մաղերդ մէկ ժամուան մէջ պիտի չանին։

Նստայ եւ խնդացի հայերէն, եւ ան սկսաւ ինձ պատմել աշխարհի մասին։

Ան ինձ պատմեց իր հօրեղբօր՝ Միսաքի մասին, որ Մուշ ձնած էր։

Խմեցինք սուրճը, ապա ես նստայ թիկնաթռուին վըրայ, եւ ան սկսաւ կտրել մազերս։ Ան կատարեց ամենուգէշ սափրումը զոր երբեւիցէ ունեցած ըլլապի, շատ ուելի գէշ քան այն սափրումները զորս ձրիորէն ունեցնը էի սափրիչներու դպրոցին մէջ, երկաթուղիին միւս կողմը, բայց ան պատմեց իր խեղճ հօրեղբօր՝ Միսաքի մասին, եւ երկաթուղիին միւս կողմի աշկերտ սափրիչներէն ոչ մէկը կրնար այդպիսի պատմութիւն մը շինել։ Անոնք ամէնքը միտամին՝ չէին կրնար։ Պիտի չզարմանայի եթէ աշխարհի բոլոր աշկերտ սափրիչները չկարենային շինել պատմութիւն մը կիսով չափ այնքան լաւ, որքան ախուր պատմութիւնը իր հօրեղբօր՝ Միսաքի եւ կրկեսի վազրին։ Իր խանութէն զուրս եւայ շատ զէշ սափրումով մը, բայց այդ մասին հոգ չէի ըներ։ Ամէն պարագայի տակ, ան սափրիչ չէր։ Ան միայն կը յաւակնէր սափրիչ ըլլալ, որպէսզի իր կինը շատ չնեղէր զինք։ Ասիկա կ'ընէր միայն գոհացնելու համար աշխարհն։ Իր ամբողջ ընել ուղածն էր՝ կարզալ եւ պարկեցած մարդոց հետ խօսիլ։ Հինգ զաւակ ունէր, երեք

մանչ եւ երկու աղջիկ, բայց անոնք ամէնքը կը նմանէին իր կնոջ, եւ ինք չէր ուզեր անոնց հետ խօսիր. Անոնք կ'ուզէին միայն գիտնալ թէ ինք ո՞րքան դրամ կը վաստակէր:

Իմ խեղճ Միստք հօրեղբայրու, ըստ ան ինձի, ծնած էր երկար ժամանակ առաջ Մուշի մէջ և շատ վայրի ուղայ մըն էր, թէեւ զող չէր. Ան վայրագ էր այն մարզոց հետ, որոնք իրենք զիրենք զօրաւոր կը կարծէին, եւ կը նար զանեմարտիկ ամբողջ քաղաքի մանչերէն ունէ երկուքին հետ միանգամայն, եւ եթէ պետք ըլլար՝ անոնց հայրերուն եւ մայրերուն հետ ալ միանգամայն. Անոնց մեծ հայրերուն եւ մեծ մայրերուն հետ ալ, ըստ ան:

Ուստի ամէն ոք կ'ըսէր իմ խեղճ հօրեղբօր Միստքին. Միստք, զօրաւոր ես, ինչո՞ւ զանեմարտիկ չես ըլլար ու դրամ շահիր: Այսպէս, Միստք զանեմարտիկ դարձու: Ան տանըութ զօրաւոր մարզոց ոսկորները փշրեց՝ դեռ քառն տարեկան չեղած: Եւ իր գրամով ուրիշ բան չըրաւ, ոյլ միայն ուտել եւ խմել եւ մնացեալը մանուկներուն ուղիւ Դրամ չէր ուզեր ան:

Ահ, ըստ սափրիչը, այդ շատ առաջ էր: Հիմու ամէն ոք դրամ կ'ուզէ: Իրեն ըսին որ որ մը պիտի զզջար: և անշուշտ իրաւունք ունէին: Իրեն ըսին ուշադրութիւն ընել իր գրամին, որովհետեւ օր մը ա՛լ զօրաւոր պիտի չըլլար և կարող պիտի չըլլար զանեմարտելու, եւ գրամ պիտի չունենար: Եւ այդ որը եկաւ: Իմ խեղճ հօրեղբայրը Միստք քառասուն տարեկան էր եւ այլեւս զօրաւոր չէր, եւ դրամ չունէր: Խնդացին իր վրայ, եւ ան հեռացաւ երկրէն: Պալիս գնաց: Ապա վիճննա գնաց:

Վիճննա՞՝ ըսի: Միստք հօրեղբայրդ Վիճննա՞ գնաց:

Այս, անշուշտ, ըստ սափրիչը: Իմ խեղճ հօրեղբայրը Միստք քաղմաթիւ տեղեր գնաց: Վիճննայի մէջ, ըստ սափրիչը, խեղճ հօրեղբայրս չկրցաւ գործ գտնել, եւ գըրեթէ մեռնելու աստիճան անօթի մնաց: Բայց միթէ ան հոգի նկանակ մը իսկ գողցաւ: Ոչ, ոչինչ գողցաւ: Ցեայ գերլին գնաց: Ահ, ահաւասիկ վայր մը աշխարհի վրայ: Գերլին: Հոն ալ իմ խեղճ հօրեղբայրը Միստք գրեթէ մեռնելու աստիճան անօթի մնաց:

Ան կը կարէր իմ մազերը, աջ եւ ձախ: Կրնայի տես-

Նել սեւ մազերը տախտակամածին վրայ և զգալոր դլուխս երեւան գալով հետզհետէ կը զովանար : Եւ հետզհետէ կը պղաբինար : Ահ, Պերլին, ըստ ան : Աշխարհի անդութքազաք, փողոցներ ու փողոցներ, և տուններ ու տուններ, եւ մարդիկ ու մարդիկ, բայց ոչ իսկ մէկ գուռ իմ խեղճ հօրեղբայր Միսաքի համար, ոչ իսկ մէկ սենեակ, ոչ իսկ մէկ սեղան, ոչ իսկ մէկ բարեկամ :

Ահ, Աստուած, ըսի ես, մարդու այս առանձնութիւնը աշխարհի վրայ : Ապրողներու այս ողբերգական առանձնութիւնը :

Եւ, ըստ սափրիչը, նոյնը եղաւ Փարփղի մէջ, նոյնը՝ Լանտոնի մէջ, նոյնը՝ Նիւ Եորքի մէջ, նոյնը՝ Հարաւային Ամերիկայի մէջ, նոյնը եղաւ ամենուրեք, փողոցներ ու փողոցներ, տուններ ու տուններ, գուռներ ու գուռներ, բայց ոչ մէկ տեղ աշխարհի վրայ՝ իմ խեղճ հօրեղբայր Միսաքի համար :

Ահ, Աստուած, ազօթեցի : Պաշտպանէ զայն, Հայր երկնուածոր, պաշտպանէ զայն :

Զինաստանի մէջ, ըստ սափրիչը, խեղճ Միսաք հօրեղբայրս հանդիպեցաւ արարի մը, որ հոպիտ էր ֆրանսական կրկէսի մը մէջ : Արար հոպիտը և Միսաք հօրեղբայրս Միասին խօսակցեցան թուրքերէն : Հոպիտը ըստւ եղբայր, կը սիրե՞ս մարդիկն ու անտառնները : Եւ Միսաք հօրեղբայրս ըստւ . եղբայր, ես կը սիրեմ ամէն ինչ Աստուծոյ սրբազն հաստատութեան մէջ : Մարդիկ և անտառններ և ձուկեր և թաշուններ և ապառաժ և կրակ և ջուր և տեսնուող ու չափուող ամէն ինչ : Եւ արար հոպիտը ըստւ, եղբայր, կրնա՞ս սիրել նոյնիսկ վագր մը : Թաւուտի վայրագ վագանին հանդէպ անսահման է : Ահ, Միսաք հօրեղբայրս ապերջանիկ մարդ մըն էր :

Ահ, Աստուած, ըսի ես :

Արար հոպիտը շատ ուրախ էր իմանալով հօրեղբօրս սէրը՝ թաւուտի վայրենի գազաններուն հանդէպ, որովհետեւ ինք ալ շատ քաջ մարդ մըն էր : Եղբայր, ըստ ան հօրեղբօրս, պիտի կրնայի՞ր վագր մը սիրել այնքան՝ որ դլուխտ դնէիր անոր լայնաբաց բերանին մէջ :

Պաշտպանէ զայն, Աստուած, ազօթեցի ես :

Եւ, ըստ սափրիչ Արամ, Միսաք հօրեղբայրս ըստւ, եղբայր, պիտի կրնայի՛: Եւ արար հապիտը ըստւ, կ'ուզե՞ս միանալ կրկէսին: Երէկ, վագրը անուշադրաբար իր բերանը դոցեց խեղճ Միմոն Փէրիկորաի գլխուն չուրջ, եւ այլեւս կրկէսին մէջ ոչ ոք կայ որ ա՛յդքան մեծ ուր ունենայ անհուն Աստուծոյ ստեղծագործութիւններուն հանդէս: Խեղճ Միսաք հօրեղբայրս յոգնած էր աշխարհէն, եւ ըստւ, եղբայր, պիտի միանամ կրկէսին եւ գլուխս պիտի գնեմ Աստուծոյ սրբազն վագրին լայնաբաց բերնին մէջ՝ արական երկվեցեակ մը անզամներ: Այդ անհրաժեշտ չէ. ըստւ արար հապիտը: Օրական երկու անգամ կը բաւէ: Այսպէս, խեղճ Միսաք հօրեղբայրս միացաւ Գրանստական կրկէսին Զինաստանի մէջ և սկսաւ իր գլուխը գնել վագրին լայնաբաց բերնին մէջ:

Կրկէսը, ըստւ սափրիչը, ճամբորգեց Զինաստանէն Հնդկաստան, Հնդկաստանէն Աֆղանիստան, Աֆղանիստանէն Պարսկաստան, և Հռն՝ Պարսկաստանի մէջ՝ պատահեցաւ ատիկա: Վագրը և խեղճ Միսաք հօրեղբայրս շատ լարեկամներ գարձած էին: Թեհրանի մէջ, այդ հին վճացող քաղաքին մէջ, վագրը գարձեալ կատղեցաւ: Շատ տաք որ մըն էր, և ամէն մարդ անհանգիստ էր: Վագրը շատ զայրացկոս էր և ամբողջ որը կը գեղերէր: Թեհրանի մէջ, Պարսկաստանի այդ տգեղ փառող քաղաքին մէջ, խեղճ Միսաք հօրեղբայրս դրաւ իր գլուխը վագրին լայնաբաց բերնին մէջ, և իր գլուխը գուրս հանելու վրայ էր վագրին բերնէն, երբ վագրը՝ աշխարհի վրայ ապրող բաներու շարութեամբ լիցուած՝ բերանը գոցեց ուժգին:

Թիկնաթուէն ելայ և Հայելին մէջ տեսայ արօրինակ տնձ մը, իմ անձաւ: Աւարեկած էի և ամբողջ մազերս գացած էին: Սափրիչ Արամին վճարեցի քսանենինդ սէնթ և տուն գացի: Ամէն ոք խնդաց վրաս: Գրիգոր եղբայրս ըստւ թէ դեռ ա՛յդքան յիմար սափրում չէր տեսած:

Լաւ էր, սակայն:

Տարաթներ ամբողջ ուրիշ բանի ժամին չէի կրնար խորհիլ, այլ միայն սափրիչին խեղճ հօրեղբօր՝ Միսաքի ժամին, որուն գլուխը փրցուեր էր կրկէսի վագրին կողմէ, և կը սպասէի այն որուան՝ երբ գարձեալ պէտք պիտի ունենայի մազերս կտրել տալու, որովհազի կարենայի երթաւ

Արամի խանութը և լսել իր պատմութիւնը՝ մարդու մասին աշխարհի վրայ. կորսուած և մենաւոր և միշտ վասնգել մէջ, ախուր պատմութիւնը իր խեղճ հօրեղբար Միստքին, Տիսուր պատմութիւնը ամէն ապրող մարդու.

## ՀԱՅԿԱԿԱՆ ՉՈՐՍ ՊԶՏԻԿ ՊԱՏՄՈՒԹԻՒՆԵՐ

Ա.

Քահանան դարձաւ մարդուն, որ զինք դաշունահարած էր կռնակին, ուշադրութեամբ ուսումնասիրեց անոր գեմքը, և մեռնելու վրայ՝ ըստ. «Բնչո՞ւ կը սպաննես զիս. ես քեզի երբեք բարիք չեմ ըրած»:

Բ.

Մարդ մը միալար թաւզութակ մը ուներ, որուն վըրայ ազեղը կը քաշէր ժամեր շարունակ, մատը մէ՛կ տեղ դրած. Իր կինը եօթը ամիս զիմացաւ այդ աղմուկին. համբերութեամբ սպասնելով որ մարդը կամ ձանձրոյթէ մեռնի, կամ կոտրէ նուազարանը. Սակայն այս բաղձալիք բաներէն ո՛չ մէկը պատահած ըլլալով, գիշեր մը կինը ըստաւ, շատ հանդարտ ձայնով, կրնաք վստահ ըլլաւ. «Նկատած եմ որ երբ ուրիշներ նուազեն՝ այդ սքանչելիք գործիքը, չորս լարեր կ'ըլլան՝ որոնց վրայ կարելի է քաշել աղեղը, և նուազածուները իրենց մատները կը շարժակեն շարունակ»: Մարդը պահ մը դադրեցաւ նուազելէ. իմաստած կերպով նայեցաւ իր կնոջ, գլուխը օրօրեց, և ըստ. «Դուն կին ես. Մազդ երկար է, խելքդ՝ կարճ. Անշո՛ւշաւ ուրիշները չորս լար ունին և իրենց մատները կը շարժարկեն շարունակ. Անոնք տե՛զը կը փնտռեն. Ես զտած եմ աեղը»:

Գ.

Նրբ կովը մարգագեաինէն եկաւ՝ պոչը աշխաւմօրէն որորելով. հաւը ըստ. «Հօ՛, հօ՛, մինչ գուն կը հասնիս՝ ես արդէն իսկ ճամբու դրի հիւրերը. Հօ՛, հօ՛»:

## Դ.

Ապերջանիկ ազայ մը . իր հօր բարեկամին տունը այցելութեան առեն , խաղալիկ սուր մը և խաղալիկ առըբնանակ մը նուէր ստացաւ՝ վանելու համար իր վիշտը : Տըզան վաղվզեց տան շուրջը , բազմատեսակ թշնամիներ ոչընչացնելով և ա'յնքան աղմուկ հանելով՝ որ իր հօր ու հօր բարեկամին համար անկարելի էր խօսակցի իրարութեան , իսկ իրենք շատ կը փափաքէին խօսակցիլ : Հայրը տղայէն խնդրեց հանդարտ կենալ , եթէ կարելի էր : Եւ սուկայն , բոլորովին կարելի չէր , այնպէս որ հանդարտորէն սկսելով՝ պղտիկ տղան աստիճանաբար վերսկսաւ բարձրաձայն ջարդել թշնամին , և նորէն խնդրուեցաւ իրմէ հանդարտ կենալ : Նո՛յն արդիւնքը : Պահ մը հանդարտ , պահ մը վերջ՝ աւելի աղմկարար քան երբեք : Նորէն խընդրանք : Նո՛յն արդիւնքը : Ի վերջոյ , հայրը — որ իմացած էր թէ խառութիւնը երբեմն լաւ բան է աղոց հետ , չանդրագանձանով որ իր զաւակը սոզաքա չէր . այլ անձնաւորութիւն մը . իրական անձ մը — աղայէն խլեց խաղալիկ սուրը և խաղալիկ աստիճանակը և զանոնք հասողութիւնէ հեռու դրաւու : Ասիկա գրգռեց ազան և իրեն պարզեց թէ իր իրական թշնամին՝ իր հայրն էր , ինչ որ սարսափելի յայանութիւն մըն էր և սրոշապէն լալիք բան մը . ան լացաւ մեն զորութեամբ և զեղեցիկ շնչահատութիւններով , եւայլու : Ասիկա , անշուշա , եւս աւելի գէշ էր քան աղուն պատերազմական աղմուկը :

— Ո՛հ , վերագարձո՞ւր իր խաղալիկները , թելագրեց տղուն հօր բարեկամը :

— Ոչ , ըստ հայրը :

— Խնդրեմ , վերագարձո՞ւր , ըստ միւսը : Ի՞նչպէս կուլայ խեղճ աղան : Աստուածն իմ , իսկապէս որտակոտոր եղած է :

— Ոչ , ըստ հայրը : Պիտի շղիջիմ այս անգամ : Ես եկայ քեզի հետ խօսելու :

— Ո՛հ , առ' որ իր սուրը և իր հրացանը և թող կործանէ աշխարհը՝ եթէ կ'ուզէ , ըստ բարեկամը :

— Լաւ , աղէ՛կ , ուրիմն , ըստ հայրը :

Խաղալիկները հրամցուց աղուն , բայց այլեւս աղան պէտք չունէր անոնց : Ասիկա շատ զայրացուց իր հայրը :

— Ահա՛, ըստու ան։ Ահա՛ սուրբ։ Ահա՛ հրացանդ։  
Կրտկէ՛, Կորէ՛։

— Ոչ, ըստու ազան։

Սկսուաւ լու առաջոււցնէ առելիի։

Բարեկամը որոշեց կարգադրել, եթէ կարելի ըլլար։  
Տղան կանգնած էր պատուհանին առջեւ, կոնակը դարձու-  
ցած, ողբերգականօրէն և ուժգին հենկլաւալով։ Վեց տարի  
առաջ՝ բարեկամը Բարեկենդանի գացած էր և ջանացած  
էր շահիլ մարգարտակոթ ինքնազործ տարեանակ մը, բայց  
փոխարքնը՝ շահած էր կաչաղակ-պուպրիկ մը։ Ան կաւէ  
շինուած էր և երեւակայելի տմենածիծաղնելի կերպարանքը  
ուներ, ո՛չ մարգկային և ո՛չ ալ ուրիշ որեւէ բան։ Ան-  
կերպեթութիւն մը։ Եւ սակայն, որեւէ պատճառով մը, ո-  
րոշած էր պահել տարրիան այն մտածումով, որ կրնար որ  
մը, որեւէ կերպով մը, օգտակար ըլլալ։

Ժամանակը, ըստ երեւոյթին, եկած էր։

Բարեկամը փութաց պահարանին քով, որուն մէջ կը  
պահէր այն ամէն խլեակները, որ տարիներու ընթացքին  
կը հաւաքուին մարգու մը շուրջ, և զուրս հանեց կաչա-  
ղակը։ Վազեց լացող տղուն, և ըստու «Թնդրեմ ա՛լ մի  
լոր։ Եթէ դադրեցնես լացդ, կրնաս ունենալ ասիկա»։

Հսո՞ բարեկամը իր ետեւէն երեւան հանեց կաչաղակը  
և զայն ներկայացուց տղուն։ Տղան բացարձակ լուսթեամբ  
առաւ եթաղելի պուպրիկը, մինչ իր հայրն ու բարեկամը  
կ'ուսումնաբրէին զինք։ Արցունքները չորցան իր այտե-  
րուն վրայ, վճռականօրէն նայեցաւ ան իր հօր ու հօր բա-  
րեկամին, և աշխարհի տմենազօրաւոր հայերէնով ըստ  
պարզապէս։ Ճուն պիտի տանիմ և կոտրեմ ասիկա»։

Այս զերջին պատմութիւնը իմ սիրական հայկական  
պատմութիւնն է, ու զայն կը պատմեմ կրցածիս չափ յա-  
ճախակի, թէ՛ անզլիներէն և թէ՛ հայերէն, բայց տարդ ոչ  
ոք խնդացած է անկէ։ Ուստի, կը բացատրեմ պատմու-  
թիւնը։ ասիկա՛ ալ որեւէ արդիւնք չի տար։ Ոչ ոք կը  
խորհի թէ զուարեալի է ան, ահա՛ եղածը։

Ես կը խորհիմ թէ շատ զուարեալի է։

## ԳԵՂԵՑԻԿ ՍՊԻՏԱԿ ՁԻՌԻՆ ԱՄԱՌԸ

Օր մը, այն հին ազուռոր ժամանակ՝ երբ ինը տորեկան էի և երբ աշխարհ լի էր երեւակայելի ամէն անսակ հրաշաւթիքով. և երբ կեանքը առկաւին բերերալի ու խորհրդաւոր երազ մըն էր. Մուրաստ զարմիկո — որ զինք հանչցող ամէն մարդէ՝ բացի ինձմէ՝ խնճիռուկ կը նկատուէր — մեր տունը եկաւ առաւտա մը ժամը չորսին և զիս որբնացուց սենեկին պատռւհանին բախելով :

— Արամ, ըստու ան :

Անկողինէս ցատքեցի և պատռւհանին գուրու հայեցայ, Զէի կրնար տեսածիս հաւատալ :

Դեռ տանօտ շէր, բայց ամառ էր և արեւածագը շատ հեռու շըլլալով՝ բաւական լոյս կար զիտնալու համար թէ շէի երազեր :

Մուրաստ զարմիկո նստած էր գեղեցիկ սպիտակ ձիռւ մը վրայ :

Գլուխոս պատռւհանին գուրու հանեցի և աչքերու շփեցի :

— Այս, ըստու ան հայերէն : Զի՞ է : Զես երազեր : Ես՝ ըստ եթէ կ'ուզես հեծնել :

Դիտէի թէ Մուրաստ զարմիկո կեանքը կը վայելէր աւելի քան սխալմամբ աշխարհ ինկան ուրիշ ունետ մէկը, բայց այսքանը երեւակայածէս ալ աւելի էր :

Նախ որ՝ անդրանիկ յուշերու եղած էին ձիերու յուշեր և անդրանիկ բաղձանքներու՝ հեծնելու բաղձանքներ :

Ասիկա ոքանչելի մասն էր :

Յեսոյ որ՝ մննք աղքատ էինք :

Ասիկա այն մասն էր, որ ինձ թոյլ շէր տոր հաւատալ տեսածիս :

Մննք աղքատ էինք : Դրամ չունէինք : Մեր ամբողջ առևմը թշուառ էր : Կարօղլանեան ընտանիքին իւրաքանչիւր ճիւղաւորումը կ'ապրէր աշխարհի ամենէն զարմանուլի և ծիծազելի աղքատութեան մէջ : Ոչ ոք կրնար ըմբռնել թէ ուրկէ ձեռք կը բերէինք բաւական գրամ՝ մեր որովայնները կերտակուրով լի պահելու համար . ընտանիքին

ձերերը իսկ չեին կրնար ըմբռնել։ Սակայն, կարեւորագոյն բան, համբաւաւոր էինք մեր պարկեշտութեամբ։ Մենք մեր պարկեշտութեամբ համբաւաւոր եղած էինք մատասնըմէկ դարէ ի վեր, նոյնիովէ երբ ամենահարուստ ընտանիքն էինք մեր աշխարհ կարծածին։ Նախ հպարտ էինք, յետոյ պարկեշտ, և ատկէ զատ կը հաւասարյինք բարիի ու չարի։ Մեզմէ ոչ մէկը պիտի զիշէր շահագործել աշխարհի գրոյ ոեւէ մէկը, մէկդի ձգենք գողութիւն ընել։

Հետեւաբար, թէեւ կրնայի ոեննել ձին, այնքան հրաշտիք։ թէեւ կրնայի օնիլ զայն, այնքան աղուոր։ թէեւ կրնայի լսել անոր շնչառութիւնը, այնքան առինքնող։ այսուհանգերն չեի կրնար նաւատալ թէ ձին որեւէ առընչութիւն ունէր Մուրատ զարմիկիս հետ կամ ինձի հետ կամ ընտանիքիս միւս (քուն կամ արթուն) անգամներէն ունէ մէկուն հետ, որովհետեւ զիտէի թէ Մուրատ զարմիկս չեր կրնար զնած ըլլալ ձին, և եթէ չեր կրնար զնած ըլլար՝ ուրեմն գողցած ըլլալու էր, և կը մերժէի հաւասար թէ գողցած էր զայն։

Կարօդլանեան ընտանիքի անգամ մը չեր կրնար գող ըլլար։

Զարմիկիս նայեցայ նախ, յետոյ ձիուն, իւրաքանչիւրին մէջ կար երկիւզած հանդարտութիւն մը և զուարթութիւն մը, որ մէկ կողմէն հրճուեցուցին և միւս կողմէն անարեկեցին զիտ։

— Մուրատ, ըսի, ուրկէ գողցար այս ձին։

— Պատուհանէն գուրս ցատքէ, ըստ ան, եթէ կ'ուզեն հեծնել։

Ուրեմն հշմարիտ էր։ Գողցած էր ձին։ Առարկութիւն չկար այդ մասին։ Եկած էր զիտ հրաւիրելու որ հեծնեմ կամ չհեծնեմ, ըստ կամքիս։

Էհ, ինձի թունցաւ որ հեծնելու համար ձի գողնալը չեր նամաներ ուրիշ բան (օրինակ՝ զրամ) գողնալու։ Ըստ իս, թերեւս բնու ալ գողութիւն չեր։ Եթէ ձիերու վրայ խենթենայիք այնպէս, ինչպէս Մուրատ զարմիկս եւ ես, եղածը գողութիւն չեր։ Գողութիւն պիտի շըլլար՝ մինչև որ փորձէինք ձին ծախել, ինչ որ անշուշտ զիտէի թէ երբեք ուրիշ շընէինք։

— Կեցիր հագուստ հաղնիմ, ըսի։

— Լաւ, ըստ ան, բայց անտպարէ՛ :

Հազուսաներուս մէջ նետուեցայ:

Պատուհանէն բակ ստաքեցի և ձիուն վրայ նետուեցայ՝ Մուրատ զարմիկիս ետին:

Այն տարին, քաղաքին ծայրը կը ընտկէինք, Աւոլնըթ պողոսային վրայ։ Մեր տան ետին էին դաշտերը — այդիներ, պազասատաններ, ոռոգման խրամներ, և գիւղական ճամբաններ։ Երեք վայրկեան շանցան Օլիվ պողոսան էինք, և նոն ձին սկսաւ վարգել։ Օդը նոր էր և շնչառութեան հաճելի։ Զիւն վաղքը զգալ՝ «Քանչելի էր» Մուրատ զարմիկս, որ մեր ընտանիքին ամենէն խննթուկ անդամներէն մին կը նկատուէր, սկսաւ երգել։ Բոել կ'ուզեմ՝ սկսաւ մոհջել։

Ամէն ընտանիք տեղ մը խննթուկ գին մը ունի, և Մուրատ զարմիկս կը նկատուէր մեր տոհմի խննթուկ գինեին բնական շառաւիզը։ Անկէ առաջ կար Խոսրով հօրեղբայրս, հսկայական մարդ մը՝ որ թխաններ հզոր գլուխ եւ Սան Շաաքին հովիտի ամենամեծ պեխը ունէր, խանութանքով այնքան բուռն, այնքան դիւրադրդիս, այնքան անհամբեր, որ ոնչէ մէկուն խոսքը կ'ընդմիջէր գոռալով։ Այնաս չունի, ուշադրութիւն մի՛ ընծայեր տառը։

Այսքան, ինչ ալ ըլլար խսակցութեան նիւթը։ Անգամ մը, իր սեփական զառակը, Արագ, ութ շէնք վաղան էր մինչեւ սափրիչին խանութը — ուր իր հայրը պեխը յարդարել տալու վրայ էր — ըսելու համար թէ իրենց տանը կ'այրէր։ Այս Խոսրովը շտկուեր էր աթոսին վրայ և գոռացեր։ «Վնաս չունի, ուշադրութիւն մի՛ ընծայեր տառ»։ Սափրիչը ըսեր էր։ Թիայց ազան կ'ըսէ թէ մեր տունը կ'այրիս։ Այն տան Խոսրով գոռացեր էր։ Թիան է, վնաս չունի, կ'ըսեմ»։

Մուրատ զարմիկս կը նկատուէր այս մարգուն բնական շառաւիզը, թէև Մուրատի հայրը Զօհրապն էր, որ գործնական էր և ուրիշ ոչինչ։ Այսպէս էր մեր տոհմին մէջ։ Մարդ մը կրնար իր ազուն միսին հայրը ըլլու, բայց այդ չէր նշանակեր թէ անոր ողին ալ հայրն էր։ Մեր տոհմին զանազան ողիներուն բաշխումը քմածին և թափառիկ եղան էր սկիզբէն։

Զի հեծած էինք, և Մուրատ զարմիկս կ'երգէր։ Ամէն

մարդ կը կարծէր թէ մենք առկաւին կը գտնուէինք այն  
հին գիւղաշխարհին մէջ, որուն — զոնէ ըստ մեր կարդ մը  
դրացիներուն — կը պատկանէինք։ Զգեցինք որ ձին ու-  
ղածին չափ տեղ վազէ։

Ի վերջոյ, Մուրատ զարմիկս ըստաւ,

— Ի՞շի՞ր, կ'ուզեմ առանձին հեծնել,

— Պիտի ձգե՞ս որ ես ալ առանձին հեծնեմ, ըսի։

— Ասիկա ձիուն գիտնալիք բանն է, ըստ զարմիկս ։

### Ի ՀԱՐ :

— Զին պիտի ձգէ որ հեծնեմ, ըսի։

— Պիտի տեսնենք, ըստ ան։ Մի՛ մոռնար որ ես գի-  
տեմ ձիու հետ վարուիլ

— Ե՞ս, ըսի, ինչպէս դուն վարուիլ գիտե՞ս՝ այնպէս  
ալ ես վարուիլ գիտեմ ձիու հետ։

— Թու ապահովութեանդ սիրոյն՝ այզպէս յուսանք,  
ըստ ան։ Ի՞շի՞ր։

— Շատ լաւ, ըսի, բայց յիշէ՝ պէտք է զիս ձգես որ  
փորձեմ առանձին հեծնել։

Ի ջայ ձին, և Մուրատ զարմիկս կրունկներով հար-  
ուածեց ձին և պոռաց։ «Վազիրու։ Զին կանգնեցաւ ետեւի  
սրունքներուն վրայ, վրնջեց, և սկսաւ արշաւ մը՝ որ զե-  
ղեցկազոյն բանն էր, զոր երբեւիցէ տեսած ըլլայի։ Մու-  
րատ զարմիկս ձին վազցուց չոր խոտի դաշտի մը մէջէն՝  
մինչեւ սոսոգման խրամ մը, ձիով անցաւ խրամը, և հինգ  
վայրկեան վերջ վերադարձաւ քրտնաթոր։

Արեւը կը ծագէր։

— Հիմտ իմ կարգս է հեծնելու, ըսի։

Մուրատ զարմիկս իջաւ ձին։

— Հեծի՞ր, ըստաւ։

Զիուն կռնակը ցատքեցի և երեւակայելի տմնաստա-  
տիկ վախը ունեցայ պահ մը։ Զին շշարժեցաւ։

— Մկանները հարուածէ, ըստաւ Մուրատ զարմիկս ։  
Ի՞նչ կը սպասես։ Պէտք է ես տանինք ձին նախ քան որ  
աշխարհի բոլոր մարդիկը սոքի ելլեն։

Հարուածեցի ձիուն մկանները։ Դարձեալ ան կանգ-  
նեցաւ ու վրնջեց։ Յետոյ սկսաւ վազել։ Բնելիքս չէի գի-  
տեր։ Փոխանտկ դաշտին մէջէն վազելու մինչեւ սոսոգման  
խրամը, ձին վազեց ճամբան ի վար մինչեւ Տիգրան Հալէպ-

եանի այդին, ուր սկսաւ որթառունկերու վրայէն ցատքել, Զին ևթը որթառունկի վրայէն ցատքեց նոխ քան որ ինկայ: Ապա շարունակեց վազել:

Մուրատ զարմիկս ճամբայէն վազելով եկաւ:

— Քու մասիդ մասնող չեմ, պոռաց: Պէտք է որ ձին գտնենք: Դուք այս կողմէն գնա, իսկ ես այս կողմէն: Եթէ անոր հանդիպիս՝ մեզմօրէն վարուէ: Ես մօտը պիտի ըլլամ:

Ես ճամբան ի վար շարունակեցի, իսկ Մուրատ զարմիկս դաշտին մէջէն գնաց զէպի ոռոգման խրամը:

Կէս ժամ պիտի եղաւ մինչև որ ձին գտնէ և ետքերէ:

— Շատ լաւ, ըստւ, ցատքէ: Ամբողջ աշխարհ որթենցան է հիմա:

— Ի՞նչ պիտի ընենք, ըսի:

— Ե՞ն, ըստւ ան, կամ ես պիտի տանինք զայն, կամ պիտի պահենք մինչև վաղը առաւու:

Մտանող չէր երեւեր, և ես գիտէի որ զայն պիտի պահէր ու ես չպահէր: Գոնէ առ այժմ:

— Ուր պիտի պահենք, ըսի:

— Տեղ մը գիտեմ, ըստա ան:

— Որքան տաեն առաջ գողցար այս ձին, ըսի:

Յանկարծ մաքիս մէջ ծագեցաւ այն գաղափարը, թէ ձիով այս պառյալը՝ առաւու կանութիւն ան կ'ընէր տաենէ մը ի վեր և այս առաւ ինձի եկեր էր միայն անոր համար՝ որ գիտէր թէ ո'րքան կը բազեայի ձի հեծնել:

— Ով ձի գողնալու մասին որեւէ խօսք ըրաւ, ըստա:

— Ինչ որ է, ըսի, ո'րքան տաեն առաջ սկսար ձի հեծնել առաւ:

— Այս առաւ առաջին անգամն է, ըստա:

— Ճշմարիտ կ'ըսեն, ըսի:

— Անշաւշտ ոչ, ըստա, բայց եթէ երեւան հանեն մեզ՝ այդ է որ պիտի ըսեն: Զեմ ուզեր որ երկուոքս ալ սասխոս ըլլանք: Ամբողջ գիտցանդ այն է՝ որ այս առաւ սկսանք ձի հեծնել:

— Շատ լաւ, ըսի:

Ան հանգարտօրէն քոլեցուց ձին մինչև յարդանոցը մայցան այդին մը, որ առենոք Ֆէթվանեան անուն առ գարակապանի մը պարծանքը եղաւ էր: Թիչ մը վարսակ և չոր վարսնակ կային յարդանոցին մէջ:

Սկսանք քալել դէպի տուն :

— Դիւրին չեր ձիս այս հեղութեան վարժեցնել, ըստ ան : Սկիզբը՝ կ'ուղէր կատաղօրէն վազել, բայց՝ ինչպէս ըսի քեզի՝ գիտեմ ձիու հետ վարուիլ : Կրնամ զայն վարժեցնել ընելու որեւէ բան որ ես կ'ուղեմ որ ընէ, Զիերը կը հասկնան զիս :

— Ի՞նչպէս կ'ընես, ըսի :

— Հասկացողութիւն ունիմ ձիուն հետ, ըստ ան :

— Այս, բայց ի՞նչ տեսակ հասկացողութիւն, ըսի :

— Պարզ և պարկեշտ հասկացողութիւն, ըստ ան :

— Է՛ն, ըսի, պիտի մազթէի որ ես ալ այդպիսի հասկացողութեան մը գայի ձիու մը հետ :

— Դեռ պղտիկ տղայ ես, ըստ ան, Երբ ասաներնք տարեկան ըլլայ, պիտի գիտնաս կերպը :

Տան գացի և ախորժակով նախաճաշեցի :

Այդ կէսօրէն վերջ, Խոսրով հօրեղբայրս մեր տունը եկաւ, սուրճ խմելու և գլանիկ ծխելու : Նստած էր հիւրանոցը, ումզ-ումզ խմելով և ծխելով և հայրենիքը յիշելով : Յետոյ ուրիշ այցելու մը եկաւ, Ճռն Պիրօ մնուն ազարակապան մը, ասորի, որ առանձնութենէ խուսափելու համար հայերէն սորված էր : Մայրս սուրճ և ծխախոտ բերաւ մնաւոր այցելուին, և ան գլանիկ մը փաթթեց և ումզ-ումզ խմեց և ծխեց և յետոյ վերջապէս, տրամօրէն հառաջելով, ըստ : «Սպիտակ ձիս, որ անցեալ ամիս գողցուած էր, զեռ մէջտեղ չկայ : Չեմ կրնար հասկնալ :

Խոսրով հօրեղբայրս շատ գրգռուեցաւ և պոռաց պէնսա շունի, Ի՞նչ է ձիու մը կորուսաը : Ամէնքս մեր հայրենի երկիրը չե՞նք կորսնցուցած : Ի՞նչ է այս լազը ձիու մը համար :

— Ասիկա կրնաս ըսել գուն, որ քաղաքաբնակ ես, ըստ Ճռն Պիրօ, բայց Բնչ պիտի ըլլայ կառքս : Ի՞նչ ոգուտ ունի կառք մը առանց ձիու :

— Ուշադրութիւն մի՛ ընծայեր ատոր, զոռաց Խոսրով հօրեղբայրս :

— Տասը մզն քալեցի՝ հսս գալու համար, ըստ Ճռն Պիրօ :

— Սրունքներ ունիս, պոռաց Խոսրով հօրեղբայրս :

— Զախ որունքս կը ցաւի, ըստ ազարակապանը :

— Աւշադրութիւն մի՛ ընծայեր ատոր, զսուց Խոսք  
հոգ հօրեղբայրու:

— Այդ ձին վաթուուն տոլար արժան էր ինձի, ըստ  
ազարակապանը:

— Ես կը թքնեմ դրամի վրայ, ըստ Խոսք հօրեղ  
բայրու:

Վեր բարձրացաւ ան և սէդ քալուածքով դուրս ելաւ  
տունին, զուտը մեծաշառոչ զոցելով:

Մայրս բացարութիւն տուաւ:

— Ազնիւ սիրո ունի ան, ըստ Միայն թէ՝ հայրենիքի  
կարօտը ունի և խոշորակազմ է:

Ազարակապանը մեկնեցաւ, և ես վազեցի Մուրաս  
զարմիկիս տունը:

Դեղձիի մը տակ նստած էր Մուրաս և կը փորձէր բռւ-  
ժել վիրաւոր թեւը կարմրալանջի մը, որ չէր կրնար թռ-  
չել: Կը խօսէր թռչունին հետ,

— Ի՞նչ կայ, ըստ:

— Ճան Պիրօն, ազարակապանը, ըսի: Մեր տունը  
այցելեց: Զին կը փնտոէ: Ամիսէ մը ի վեր տռած ես զայն:  
Կ'ուղեմ որ խստանաս թէ ես պիտի չտանիս մինչեւ որ  
հեծնել սորզիմ:

— Մէկ տորի պէտք է որ զուն հեծնել սորզիս: ը-  
ստ Մուրաս զարմիկս:

— Կրնանք ձին տարի մը պահել, ըսի:

Մուրաս զարմիկս ոտքի ցատքեց:

— Ի՞նչ, զուաց: Կարօղլանեան ընտանիքի մէկ անդա-  
մին գողութիւն կ'առաջարկես: Զին պէտք է վերազանար  
իր հշմարիս սիրոջ:

— Ե՞րբ, ըսի:

— Ամենէն ուշ՝ վեց ամիսէն, ըստ ան:

Թռչունը զգին մէջ նետեց: Թռչունը զժուարին փոր-  
ձեր ըրտւ, երկու անգամ գրեթէ ինկաւ, բայց վերջապէս  
թռտւ, բարձր և ուզիզ:

Երկու շաբաթ, առառները կանուիս, Մուրաս զար-  
միկս ու ես ձին զուրս բերինք ամայացած այդիին յար-  
դանոցէն, ուր կը պահէինք զայն, և հեծանք: և ամէն տռ-  
տու, երբ իմ կարգս կ'ըլլար հեծնելու, ձին կը ցատքուտէր  
որթատունկերու և պղիկ ծառերու վրայէն և զիս վար կը

Նետէր ու կը փախչէր։ Այսուհանդերձ, կը յուսայի առենքն սորվիլ և ճանաւ այնպէս՝ ինչպէս Մուրատ զարմիկս կը ճանաւ։

Առառ մը, երբ Ֆէթվաճեանի ամայացած այդին կ'երթայինք, հանդիպնցանք ազարակապան ձռն Պիրոյի, որ քաղաք կ'երթար։

— Ինձի ձգէ խօսիլը, ըստ Մուրատ զարմիկս։ Ես գիտեմ ազարակապաններուն հետ վարութիլ։

— Բարի լոյս, ձռն Պիրո, ըստ Մուրատ զարմիկս ազարակապանին։

Ազարակապանը անձկութեամբ ուսումնասիրեց ձին։

— Բարի լոյս, իմ բարեկամներուն զաւակներ, ըստ Ի՞նչ է ձեր ձիուն անունը։

— Իմ Սիրո, ըստ Մուրատ զարմիկս հայերէն։

— Ազարակապանը անուն, ըստ ձռն Պիրո, ազարակապանը համար։ Կրնայի երդնուուլ որ ասիկա այն ձին է, որ բազմաթիւ շաբաթներ առաջ գողցուեցաւ ինձմէ։ Կրնամբ քերնին մէջ նայիլ։

— Անշուշտ, ըստ Մուրատ։

Ազարակապանը նայեցաւ ձիուն բերնին մէջ։

— Ձիշդնոյն ակունները, ըստ ան։ Երդում պիտի ընէի թէ ասիկա իմ ձիս է՝ եթէ ձեր ծնողքները չճանչնայի։ Զեր ընտանիքին պարեկեշառութեան համբաւը լաւ ծանօթ է ինձի։ Եւ ուկային, ձին իմ ձիուն երկուորեակն է։ Կասկածամիտ մարդ մը պիտի հաւատար իր աշխերուն, փոխանակ իր սրաին հաւատալու։ Մնաք բարով, դեռատի բարեկամներ։

— Երթաք բարով, ձռն Պիրո, ըստ Մուրատ զարմիկս։

Յաջորդ առառ կանուխ, ձին սարինք ձռն Պիրոյի այդին և յարդանոցին մէջ զրինք։ Շուները կը հետեւէին մեղի առանց ձայն հանելու։

— Շուները, փոխացի Մուրատ զարմիկս։ Կը կարծէի թէ պիտի հաջէին։

— Պիտի հաջէին ուրիշին, ըստ ան։ Ես գիտեմ շուներուն հետ վարութիլ։

Մուրատ զարմիկս թեւերը դրաւ ձիուն շուրջ, իր քիւը կոխուց ձիուն քիւն, զզունց զայն, և յետյ հեռացանք։

Այդ կէսօրէն վերջ, ձռն Պիրո մեր տունը եկաւ իր կառքով և մօրս ցոյց տուաւ չին, որ գողցուած էր եւ վերագրձուած:

— Զեմ գիտեր թէ ի՞նչ խորհիմ, ըստ ան: Զին ամէն տանէ աւելի զօրաւոր է: Եւ աւելի բարեհամբոյր ալ: Փա՛ռք Աստուծոյ:

Առորով հօրեղբայրս, որ հիւրանոցն էր, զայրացաւ և պոռաց, աշանդարտէ՛, մա՛րդ, հանդարտէ՛: Զիդ վերագրձուած է: Ուշագրութիւն մի ընծայեր տառը:

## ԽՈՐՃՈՒՐԴՆԵՐ ՃԱՄԲՈՐԴԻ ՄԸ

Տարի մը, Մելիք հօրեղբայրս ճամբորդեց Քալիֆորնիայէն Նիւ Սորք: Շոգեկառք բարձրանալէ առաջ, իր կարս հօրեղբայրը այցելեց իրեն և խօսեցաւ ճամբորդութեան վանդներուն մասին:

— Երբ շոգեկառք բարձրանաս, ըստ ձերունին, ուշագրութեամբ ընարէ տեղդ, նստէ, և շուրջդ մի գիտեր:

— Այս, պարօն, ըստ հօրեղբայրս:

— Շոգեկառքը ճամբայ ելլելէն բաւական տան վերջ, ըստ ձերունին, համազգեստաւոր երկու մարդիկ պիտի գտն նրբանցքն ի վար և տամակդ պիտի պահանջն քեղմէ: Անդիտացի՛ր զանոնք: Անսնք խարերաներ պիտի ըւլուն:

— Ի՞նչպէս պիտի գիտնամ, հարցուց հօրեղբայրս:

— Պիտի գիտնաս, ըստ ձերունին: Այլեւս մանուկ չես:

— Այս, պարօն, ըստ հօրեղբայրս:

— Քանի մզոն չճամբորդած, սիրալիք երիտասարդ մը պիտի մասենայ քեզի և գլանիկ մը պիտի երամցնէ: Իրեն ըսէ որ չես ծխեր: Գլանիկը խարզախուած պիտի ըւլայ:

— Այս, պարօն, ըստ հօրեղբայրս:

— Ճաշարան գացած տաննդ, շատ գեղեցիկ երիտասարդ կին մը պիտի բախի քեզի և գրեթէ պիտի գրեզ քեզ: Սաստիկ ներողութիւն պիտի խնդրէ և հմայիչ պիտի

ըլլայ, և քու բնական մղումդ պիտի ըլլայ՝ բարեկամանալ անոր հետ։ Վանէ՛ բնական մղումդ և ճամբաղ շարունակէ։ Կինը արկածախնդրուհի մը պիտի ըլլայ։

— Ի՞նչ մը, հարցուց հօրեղբայրս։

— Հանրակին մը, գոչեց ծերունին։ Ճաշարան մաիր ու ճաշէ։ Լաւագոյն կերակուրը ապսպրէ, և եթէ ճաշարանը ինոզուան է ու գեղեցիկ երիտասարդ կինը քու սեղանիդ վրայ դիմացդ կը նոտի՝ մի՛ նայիր անոր աշքերուն մէջ։ Եթէ խոսի, խուլ ձեւացիր։

— Այս, պարոն, ըստու հօրեղբայրս։

— Խուլ ձեւացիր, ըստու ծերունին։ Ելքի միակ ճամբան է։

— Ուրկէ՞ Ելքի, ըստու հօրեղբայրս։

— Ամբողջ անօրէն փորձանքէն, ըստու ծերունին։ Սա ճամբորդան եմ։ Դիտեմ թէ ինչի մասին կը խօսիմ։

— Այս, պարոն, ըստու հօրեղբայրս։

Դադար մը եղաւ։ Ասպա ծերունին շարունակեց։

— Ճաշարանէն տեղդ վերադառնալու առեն, ծխարանէն պիտի անցնիս։ Հոն պիտի առնես որ թղթախաղ կը խաղան։ Խաղացողները միջին տարիքով երեք մարդիկ պիտի ըլլան, իրենց մասներուն վրայ սուզ երեւոյթով մասնիներով։ Անսնք վայելչօրէն պիտի բարեւեն քեզ և անսնցմէ մէկը պիտի հրաւիրէ քեզ խաղին մասնակցելու։ Անսնց ըսէ թէ անգլիերէն չես գիտեր։

— Այս, պարոն, ըստու հօրեղբայրս։

— Այս է ամէնը, ըստու ծերունին։

— Շատ շնորհակալ եմ, ըստու հօրեղբայրս։

— Օ՛հ, մէկ բան եւս, ըստու ծերունին։ Երբ գիշերը անկողին մանես, դրամդ գրագանէդ հանէ և կոշիկիդ մէջ գիր։ Կոշիկդ բարձիդ տակ գիր և գլուխդ բարձին վրայ գիր ամբողջ գիշերը, եւ մի՛ բնանար։

— Այս, պարոն, ըստու հօրեղբայրս։

— Այս է ամէնը, ըստու ծերունին։

Ծերունին հեռացաւ, և յաջորդ օրը Մելիք հօրեղբայրս շողեկառք բարձրացաւ և ճամբայ Ելաւ։ Ամերիկայի ընդմէջն գէպի նիւ Եորք։ Համազգեստաւոր երկու մարդիկը խարերաներ չեին, խարդախուած գլանիկով երիտասարդը մէջանդ չելաւ, գեղեցիկ երիտասարդ կինը հօրեղբօրս գի-

մաց չնոտուա ճաշարանին մէջ, և ծխարանին մէջ թղթա-  
խազ չկար:

Հօրեղբայրս դրամը դրաւ իր կոշիկին մէջ և կոշիկը  
դրաւ իր բարձին տակ և գլուխը դրաւ բարձին վրայ եւ  
ամրող դիշերը չքննացաւ առաջին դիշերը, բայց երկրորդ  
դիշերը դրամը թողաւց իր բաճկոնի դրապանին մէջ և քը-  
նացաւ:

Սրբորդ օրը, ի՞նչ գլանիկ մը հրամցուց ուրիշ երի-  
տասարդի մը, ճաշարանին մէջ, հօրեղբայրս շեղեցաւ իր  
ճամբէն՝ երիտասարդդ կնոջ մը հետ սեղան նստելու համար:  
Մխարանին մէջ փոքեր մը սկսու ինք: և նիւ Սորք հաս-  
նելէ շատ սռաջ՝ ճանչցաւ բոլոր ճամբորդները և ամենքը  
ճանչցան զինք:

Անդամ մը, երբ շոգեկառքը Օհայոյէն կ'անցնէր, հօր-  
եղբայրս և գլանիկը ընդունող երիտասարդը և Վասար գա-  
ցող երկու երիտասարդ կիներ քառեակ մը կտղմեցին և  
պլատաշ Պլուզը երգեցին:

Ճամբորդութիւնը շատ հաճելի եղաւ:

Երբ Մելիք հօրեղբայրս վերադարձաւ նիւ Սորքէն,  
իր ծեր հօրեղբայրը Կարօ դարձեալ այցելեց իրեն:

— Կը տեսնեմ թէ լու ես, ըստ ան: Հետեւեցա՞ր  
հրահանգներոււ:

— Այո, պարոն, ըստ հօրեղբայրս:

Մերունին հեռուն նայեցաւ միջոցին մէջ,

— Ուրախ եմ որ մեկը օգտուեցաւ իմ փորձառութե-  
նէս, ըստ ան:

## ԴՊՐՈՑԻ ԱՌԱՋԻՆ ՕՐԸ

Ճիմ անունով պղտիկ մանչ մըն եր ան, անգրանիկ եւ  
միակ զաւակը բժիշկ Լուի Տէյվի (717, Մաթթէյի շէնքին  
մէջ), և իր առաջին օրն էր դպրոցի: իր հայրը Փրանսացի  
էր, փոքր, գիրուկ, քառասուննոց մարդ մը, որուն պա-  
տահութիւնը լի էր եղած աղքատութեամբ և ապներջան-  
կութեամբ և փառափրութեամբ: իր մայրը մեռած էր -  
ան մեռաւ երբ Ճիմ ծնաւ: և միակ կինը զոր ինք ճանչ-

շան էր մտերիմ կերպով՝ կմին էր, շուտացի աանտիկինը։  
կմին էր որ իրեն հազցուց էր կիրակնօրեայ զգեստ-  
ները և զինք զպրոց տարաւ, ձիմ կը սիրեր կմին, բայց  
չէր սիրեր զայն երբ զինք զպրոց կը տանէր։ Այդպէս ը-  
սաւ անոր, Մինչեւ զպրոց ճամբուն ամբողջ երկայնքին՝  
այդպէս ըսաւ անոր։

— Զեմ սիրեր քեզ, ըսաւ ան, ա՛լ չեմ սիրեր քեզ։

— Ես կը սիրեմ քեզ, ըսաւ աանտիկինը։

— Ուրեմն ինչո՞ւ զիս դպրոց կը տանիս, ըսաւ ան։

Առաջ ալ քալած էր կմին հետ, անգամ մը՝ մինչեւ  
զտարանի պարտէզը՝ լսելու համար կիրակի յետմիջօրէի  
նուազահանդէսը, բայց այս քալելը գէոդ զպրոց՝ ապրեր  
էր։

— Ինչո՞ւ, ըսաւ։

— Ամէն ոք պէտք է զպրոց երթայ, ըսաւ աանտիկինը։

— Դուն դպրոց գացա՞ծ ես, ըսաւ ան։

— Ո՛չ, ըսաւ կմի։

— Ուրեմն ինչո՞ւ ես պէտք է երթամ, ըսաւ ան։

— Պիտի սիրեն երթաւ, ըսաւ աանտիկինը։

ձիմ կը քալեր լուս, կմին ձեռքէն բռնած։

— Զեմ սիրեր քեզ, կ'ըսէր, ա՛լ չեմ սիրեր քեզ։

— Ես կը սիրեմ քեզ, ըսաւ կմի։

— Ուրեմն ինչո՞ւ զիս դպրոց կը տանիս, ըսաւ ան

նորէն։

Ինչո՞ւ։

Տանտիկինը գիտէր, թէ ինչքան սարսափահար կրնար  
լուսու պղուիկ մանչ մը՝ դպրոց երթալու ատեն։

— Պիտի սիրեն տարիկա, ըսաւ, կը խորհիմ թէ երզեր  
պիտի երգեն և խաղեր խազաս։

— Զեմ ուզեր, ըսաւ ան։

— Պիտի գամ և քեզ առնեմ ամէն կէսօրէ վերջ, ը-  
սաւ կմի։

— Զեմ սիրեր քեզ, ըսաւ ան նորէն։

կմի շատ տիսւր էր որ պղուիկ մանչը դպրոց կ'եր-  
թար, բայց գիտէր թէ ան պէտք էր երթար։

Դպրոցի շէնքը շատ ոգեղ կը թուէր իրեն եւ ման-  
չուն։ կմի չէր սիրեր անոր առթած զգացումը, եւ երբ կը  
քարձրանար սանդուխներէն ձիմին հետ՝ կը մազթէր որ

ազան պէտք չսահենար դպրոց երթալու։ Մրաներն ու անեսակները անարեկեցին զինք և ձիմը։ և այդ վայրին հոսն ար ։ Եւ ձիմ չսիրեց ող։ Պարոպըրը՝ անուշը։

Էմի խորշեցաւ ող։ Պարոպըրէն։

— Ի՞նչ է մըր զաւկին անունը, ըստ ող։ Պարոպըր։

— Ասիկա բժ։ Լուի Տէյզիի զաւակն է, ըստ Էմի։ Անունը ձիմ է։ Ես բժ։ Տէյզիի անարիկինն եմ։

— Ձէյմ, ըստ ող։ Պարոպըր։

— Ձէյմ չէ։ ըստ Էմի, միայն ձիմ։

— Եսա աղէկ, ըստ ող։ Պարոպըր։ Ուրիշ երկրորդ անուն ունի։

— Ոչ, ըստ Էմի։ Եսա պղափկ է երկրորդ անուն մը առնենալու համար։ Միայն ձիմ Տէյզի։

— Եսա աղէկ, ըստ ող։ Պարոպըր։ Պիտի փորձնեց զինք առաջին կարգին մէջ։ Եթէ չկարենայ Անուշի՛ պիտի փորձնեց զինք մանկապարտէզին մէջ։

— Բժ։ Տէյզի ըստ որ առաջին կարգ դնէք զինք, ըստ Էմի։ Ոչ թէ մանկապարտէզ։

— Եսա աղէկ, ըստ ող։ Պարոպըր։

Տանարիկինը գիտէր թէ պղափկ ազան, աթուին վրայ նասած, որքան անարեկած էր, և կը փորձէր հասկցնել անոր թէ ի՞նչքան կը սիրէր զինք։ և ի՞նչքան կը ծաւէր այս ամենուն համար։ Կ'ուղէր աղօւոր բան մը ըսել աղօւն՝ այս ամենուն մասին, բայց ոչինչ կարող էր ըսել, և շատ հըպարտ էր այն զեղեցիկ ձեւին համար։ որով ազան իջաւ աթուին և կեցաւ ող։ Պարոպըրի քով, սպասելով որ անոր հետ երթայ գասարան մը։

Տուն երթալու տան, անարիկինը ա'յնքան հպարտ էր անով, որ սկսաւ արտասունել։

Միս Պինի, առաջին կարգի ուսուցչունին, ծեր սիկին մըն էր, որ բալորովին չորսած էր։ Դասարանը լի էր պղափկ մանչերով և աղջիկներով։ Դպրոցը սւնէր արարինուկ և տիսուր բոյր մը։ Ձիմ նստաւ գրասնզանի մը առջև և սւնկնդրեց ուշադիր կերպով։

Լուս կարգ մը անուններ՝ Զորիզ, Ծրնեսթ, Էլզին, Նորմըն, Գէթի, Աննա, Շուլիեթ, Վիուլա, Փոլի։ Ան ուշադիր մաիկ կ'ընէր ու լուս Միս Պինիի ըսելը։

— Աննա Ռուբինթըր, Ի՞նչ կը ծամեց։

Եւ ահաւ Աննա Ուխիթըրի շառագունիւլը։ Սիրեց  
Աննա Ուխիթըրը սկիզբէն իսկ։

— Զիւթ, ըստ Աննա։

— Զամբիւղին մէջ նետէ, ըստ Միս Պիննի։

Ճիմ տեսաւ որ պզափկ ազջիկը քալեց գէպի դասարանին յառաջամտուց, Ճիւթը հանեց բերնէն և նետեց զամբիւղին մէջ։

Եւ ճիմ լսեց միս Պիննիի ըսելը։

— Ըրնէսթ Կառքին, զո՞ւ ինչ կը ծամես։

— Զիւթ, ըստ Ըրնէսթ։

Եւ սիրեց Ըրնէսթ Կառքինն ալ։

Անոնք իրարու հանգիպեցան խաղարակին մէջ։ Եւ Ըրնէսթ քանի մը կատակներ սորվեցուց իրեն։

Հմի սրտն էր երբ դասերը վերջացան։ Տրտում եւ բարկացոս կը նայէր ամէնքին, մինչև որ տեսաւ պզափկ ազան։ Զարմացաւ որ չէր փոխուած ան, չէր վիրաւորուած, կամ թերեւս ըոլորովին անկենդան, սպաննուած։ Դպրոցը և անոր վերաբերեալ ամէն ինչը շատ կը վախցընէին։ Բոնեց ազուն ձեռքէն, և շէնքէն դուրս ելաւ անոր հետ, զայրացկոտ և հոգարա։

Ճիմ ըստ։

— Ի՞նչ կուգայ քսանըիննէն վերջ։

— Երեսուն, ըստ Հմի։

— Ազտոտ երես ունիս դուն, ըստ ան։

Իր հայրը շատ հանգարա էր ճաշտոեղանին շուրջ։

— Ի՞նչ կուգայ քսանըիննէն վերջ, ըստ ազան։

— Երեսուն, ըստ հայրը։

— Ազտոտ երես ունիս դուն, ըստ ան։

Առտուն դրամ ուզեց հօրմէն։

— Ինչի՞ համար կ'ուզես դրամը, ըստ հայրը։

— Զիւթի՛, ըստ ան։

Հայրը տուաւ դրամը, և դպրոց երթալու ատեն ազան կանգ տաւ տիկին Ռիլիի խանութը և կաղոց մը Սփէրմինթ գնեց։

— Կտոր մը կ'ուզե՞ս, հարցուց էմիին։

— Կ'ուզե՞ս ինձի կտոր մը տալ, ըստ ատենտիկինը։ Ճիմ մատենց պահ մը, և յետոյ ըստւ։

— Այս։

— Զիս կը սիրե՞ս, ըստւ տանտիկինը:

— Կը սիրեմ քեզ, ըստւ ձիմ: Դուն զիս կը սիրե՞ս:

— Այս, ըստւ տանտիկինը: Դպրոցը կը սիրե՞ս:

Ձիմ չէր գիտեր ապահով կերպով, բայց գիտեր թէ կը սիրեր ձիւթի մասը: Եւ Աննա Ուինթերը, Եւ Լրնէսթ Կասթինը:

— Ձեմ գիտեր, ըստւ:

— Կ'երգէ՞ք, հարցուց տանտիկինը:

— Աչ, չինք երգեր, ըստւ ան:

— Խաղեր կը խաղա՞ք, ըստւ կմի:

— ԱՇ դպրոցին մէջ, ըստւ ան: Բակին մէջ կը խաղանը:

Սաս կը սիրեր ձիւթի մասը:

Միս Պիննի ըստւ.

— Ձիմ Տէյզի, ի՞նչ կը ծամէք:

Հա, հա, հա, մտածեց ան: — Զիւթ, ըստւ:

Քալեց զէպի զամբիւղը և վերապարձաւ իր տեղը, և Աննա Ուինթերը տեսաւ զինք, և Լրնէսթ Կասթին եւս: Ա-սիկա դպրոցին լուսագոյն մասն էր:

Առիկա սկսաւ մեծնալ:

— Լրնէսթ Կամացին, պոռաց բակին մէջ, ի՞նչ կը ծամէն:

— Հում փեղի միս, ըստւ Լրնէսթ Կասթին: Ձիմ Տէյզի, զո՞ւն ի՞նչ կը ծամէն:

Ձիմ փորձեց մտարերել ծամուելիք շատ զուարեալի բան մը, բայց չկրցաւ:

— Զիւթ, ըստւ. և Լրնէսթ Կասթին խնդաց աւելի բարձրաձայն քան Ձիմ խնդացած էր, երբ Լրնէսթ Կասթին հում փեղի միս ըսեր էր:

Զուարեալի էր՝ ի՞նչ որ ալ ըլլար ըսուածը:

Դասարան վերապարձած՝ անեն՝ Ձիմ տեսաւ Աննա Ուինթերը սրանին մէջ:

— Աննա Ուինթեր, ըստւ, արգեօք ի՞նչ կը ծամէք:

Պատիկ ազջիկը ցնցուեցաւ: Ուզեց ըսել աղուար բան մը, որ իրապէս ցոյց տար թէ ի՞նչ հաճոյք զգացած էր երբ Ձիմ ըսեր էր իր անունը և իրեն ուզզեր զուարեալի հարցումը, հեղնելով դպրոցը. բայց չկրցաւ մտարերել ը-սելիք աղուար բան մը, որովհետեւ գրեթէ դասարան մտած էին և բաւականաչափ ատեն չկար:

— Թութի-Գրութի, ըստւ՝ վհատ փութկոտութեամբ ու ծիմի այնպէս թուեցաւ, որ երբեք տակաւին լսած չէր այգպիտի փառահեղ բառ մը, և ամբողջ օրը ինքնիրեն կրկնեց այդ բառը։

— Թութի-Գրութի, ըստւ կմիին՝ տուն վերադարձած առեն։ Կմի կա՛ ըստն, ըստւ, ի՞նչ կը ծամեց։

Ծիմ իր հօրը պատմեց ամէն ինչ ընթրիցի առեն։ Հասւ։

— Անզամ մը աղ կոր. ազին քով մուկ մը կար. Ի՞նչ է ան։

— Զեմ գիտեր, ըստւ հայրը. Ի՞նչ է։

— Ազմուկ, ըստւ տղան։

Տանտիկինը ոքանչացած էր։

— Ազ-մուկ, ըստւ ծիմ։ Թութի-Գրութի։

— Ա՞ս ինչ է, ըստւ հայրը։

— Տիւթ, ըստւ ան։ Աննա Ուխնթըրի ծամած տեսակը։

— Ո՞վ է Աննա Ուխնթըր, ըստւ հայրը։

— Իմ դասարանս է, ըստւ ծիմ։

— Օ՛, ըստւ հայրը։

Ընթրիցէն ետք, ծիմ նստաւ տախտակամածին վրայ՝ կարմիր ու կապոյշ ու գեղին հոլին հետ, որ կը բզզար դարձած առեն։ Ամէն ինչ լսւ էր, խորհեցաւ։ Դեռ շատ տիւռը էր եղած, բայց ձիւթի մասը շատ զաւարձալի էր, և Աննա Ուխնթըրի մասը՝ շատ ազուռը։ Հում փիղի միս, մատենց ներքին մեծ հաճոյքով։

— Հում փիղի միս, ըստւ բարձրաձայն՝ հօրը, որ կը կարդար իրիկուան թերթը։

Հայրը ծալլեց թերթը և տախտակամածին վրայ նըստաւ իր քով։ Տանտիկինը տեսաւ զանոնք միասին, և որեւէ պատճառով մը՝ արցունքներ եկան իր աշխերուն։

## ԿԻՐԱԿՆՈՐԵԱՅ ԶԵՓԼԻՆԸ

Լիւք բանած էր իմ ձեռքս և ես բանած էի Մարկարէթի ձեռքը։ Խորացանչիւրու հինգ սէնթ ունեինք նուիրահաւաքութեան համար, և լիւք ըստ ինձի։

— Մի մոռնար, Մա՛րք, ձգէ հինգ սէնթը։ անցած անգամոււան պէս մի՛ պահեր ու պազպազակ դներ։

— Դուն ալ, ըսի ես։

• •

Անցած անգամ Լիւք կողովին մէջ շնչեց իր հինգ սէնթը ու ես ահօայ ասիկա։ Պազպազակ գնեցի կէսօրէն եաք, երբ ոգը շատ տաք էր։ Շուլց երկու հատ տուաւ ինձի։ Լիւք ահօաւ պազպազակ ուտելու էմքըսըն դպրոցի ծառերուն տակ։

Գաղանի սսաիկան Հոգշոյին պէս շարժեցաւ ան։

— Ա-հա՛, ըստւ Ուրկէ՛ ասիր դրամը, Մա՛րք։

— Գիտե՛ս ուրկէ՛, ըսի։

— Զեմ գիտեր, ըստւ ան։ Ուրկէ՛, ըսէ՛։

— Կիրակնօրեայ դպրոցէն, ըսի։ Կողովին մէջ շնչեցի։

— Ասիկա մեղք մըն է, ըստւ Լիւք։

— Գիտեմ, ըսի։ Դուն ալ շնչեցիր։

— Ես շնչեցի, ըստւ Լիւք։

— Ոչ, շնչեցիր, ըսի։ Տեսայ որ կողովը քու առջեւէդ անցաւ և զուն հինգ սէնթը շնչեցիր։

— Ես խնայելու վրայ եմ, ըստւ Լիւք։

— Խնչի՞ համար կը խնայեմ, ըսի։

— Զէֆլիինի մը համար, ըստւ ան։

— Քանի՞ կ'արժէ մէկ ձէփլինը, ըսի։

— Հատ մը կայ Boy's Worldին մէջ, ըստւ ան։ Մէկ սուլար կ'արժէ։ Շիքակոյէն կուզայ։

— Իրակա՞ն ձէփլին, ըսի։

— Երկու հոգի կրնան վեր բարձրանալ անոր մէջ, ըստւ ան։ Ես և էրնէսթ Ուէսթ։

Պազպաղակի վերջին կտորը կլլեցի:

— Հապա ե՞ս, ըսի:

— Դուն չես կրնար վեր բարձրանալ, ըստու Լիւք:  
Դուն շատ պղտիկ ես: Մանկիկ ես: Երնէսթ Ուէսթ իմ  
տարիք ունի:

— Ես մանկիկ չեմ, ըսի: Ութ տարեկան եմ, իսկ  
դուն տասը տարեկան: Թող տուր որ հետդ բարձրանամ  
ձէփէինին մէջ, Լիւք:

— Ոչ, ըստու Լիւք:

Զլոցի, բայց տիտուր էի: Ապա Լիւք վշտացուց զիս:

— Դուն կը սիրես Ալիս Սմոլը, ըստու ան: Մանուկ ես:  
Իրաւ էր, կը սիրեկի Ալիս Սմոլը, բայց այն ձեւը, ու  
րով Լիւք ըստու տաիկա, վշտացուց զիս:

Տիտուր էի ու ինքզինքս տառնձին կը զգայի: Իրաւ  
է, կը սիրեի Ալիս Սմոլը, բայց միթէ երբեք ըսե՞ր էի այն  
բաները, զորս կ'ուզէի ընել: Երբեք քալե՞ր էի անոր հետ:  
Երբեք բանե՞ր էի անոր ձեռքը ու անոր ըսե՞ր թէ ո՛րքան  
կը սիրեի զինք: Միթէ երբեք անոր ըսե՞ր էի իր անունը  
այն շնչառվ, որով կ'ուզէի ըսել, որպէս զի գիտնար թէ  
ի՞նչ մեծ նշանակութիւն ունէր ինք ինձի համար: Ոչ,  
չափազանց երկշուռ էի: Նոյնիսկ այնքան քաջ չէի որ եր-  
կար նայէի անոր: Ան կ'ահաբեկէր զիս, որովհետեւ այն-  
քան գեղեցիկ էր. և երբ Լիւք այդպէս խօսեցաւ, ես վը-  
տացայ:

— Քանի զաւակ ես, Լիւք, ըսի: Ազտոտ խառնածին  
մըն ես, ըսի:

Զկրցայ յիշել միւս զէշ բառերը զորս լսեր էի մեծ  
աղոց բերնէն, ուստի սկսայ լոլ:

Ծառ նեղուածն էի որ իմ սեփական եղրորս ուղղեր էի  
այդ նախատինքները: Իրիկունը իրեն ըսի թէ կը զգայի:

— Մի՛ փորձեր խարել զիս, ըստու Լիւք: Գաւազան-  
ներն ու քարերը կրնան կոտրել ոսկորներս, բայց նախա-  
տինքներ երբեք չեն կրնար զիրաւորել զիս:

— Ես քեզի որեւէ զաւազան և քար չնետեցի, Լիւք,  
ըսի:

— Ինձի ուղղեցիր այդ նախատինքնե՞րը, ըստու ան:

— Զէի ուղեր նախատել քեզ, Լիւք, ըսի: Իրապէս  
չէի ուղեր: Լսիր թէ ես Ալիս Սմոլը կը սիրեմ:

— Էհ, այս', կը «իրեն», ըստւ Լիւք։ Դիմեն թէ կը  
«իրեն» Ամբողջ աշխարհ գիտէ թէ կը «իրեն»։

— Զեմ «իրենը», ըսիւ Ուռէ մէկը չեմ «իրեն»։

— Դուն կը «իրեն» Ալիս Սմոլը, ըստւ Լիւք։

— Քանի զաւակ ես, ըսիւ։

Հայրս լսեց զիս։

Հիւրանոցը նստած՝ գիրք մը կը կարդար ան։ Վեր  
ցատքեց և մեր, Լիւքի և իմ սենեակը եկաւ։ Սկսայ լու։

— Ի՞նչ էր ատիկա, տղա՛յ, ըստւ ան։ Ի՞նչ կոչեցիր  
եղբայրդ։

— Պաւազան և քար, խօսք առաւ Լիւք։

— Ատիկա հոդ չէ, ըստւ հայրս։ Ինչո՞ւ միշտ կը նե-  
ղեն Մարքը։

— Ես չեի նեղեր զինք, ըստւ Լիւք։

— Կը նեղէ՛ր զիս, զոշեցիւ։ Բաւ թէ ես կը «իրեն»  
Ալիս Սմոլը։

— Ալիս Սմոլ, ըստւ հայրս։

Լսած իսկ չէր Ալիս Սմոլի մասին։ Չէր զիտեր նոյն-  
իսկ թէ ան կ'ապրէր։

— Ո՞վ է այդ Ալիս Սմոլը, ըստւ հայրս։

— Դպրոցը իմ գասարանս է ան, ըսի ես։ Իր հայրը  
մեր եկեղեցիի քարոզիչն է։ Ալիս միսիոնարունի զիտի ըլ-  
լայ երբ մեծնայ։ Այդպէս ըստւ մեղի՝ ամբողջ գասարանին  
առջեւ։

Հայրս ըստւ։

— Ըսէ՛ Լիւքի թէ կը ցաւիս զինք նախատած ըլլա-  
լուդ համար։

— Կը ցաւիմ քեզ նախատած ըլլալուս համար, Լիւք,  
ըսիւ։

— Լիւք, ըստւ հայրս, ըսէ՛ Մարքին թէ կը ցաւիս  
զինք նեղած ըլլալուդ համար։ Ալիս Սմոլի վերաբերմամբ։

— Կը ցաւիմ քեզ նեղած ըլլալուս համար։ Ալիս  
Սմոլի վերաբերմամբ, ըստւ Լիւք։

Միայն թէ՝ ես զիտէի թէ ան չէր ցաւեր։ Ես կը ցա-  
ւէի երբ իրեն ըսի թէ կը ցաւէի, բայց զիտէի թէ ան  
չէր ցաւեր երբ ըստւ թէ կը ցաւէր։ Այդպէս կ'ըսէր, պար-  
զապէս որովհետեւ հայրս պատուիրեր էր իրեն։

Հայրս վերազարձաւ հիւրանոց, իր աթոռին։ Նստելէ  
ճիշդ առաջ, ան ըստւ։

— Կ'ուղեմ որ դուք, տղաք, խելացի բաներով զբա-  
ղեք և ոչ թէ զիրար ջղայնացնէք։ Կը հասկնա՞ք։

— Այս, պարոն, ըստ Լիւք։

Ուստի իւրաքանչիւրս Saturday Evening Postի թիւ-  
մը առինք և սկսանք պատկերները դիմել։ Լիւք չեր-  
ուզեր խօսիլ հետո։

— Կընա՞մ ձէֆլինով վեր բարձրանալ, ըսի։

Թերթին էջերը կը դարձնէր ու չէր ուզեր խօսիլ։

— Միայն մէկ անգա՞մ, ըսի։

Դիշերուան մէջանդը արթնցայ և սկսայ խորհիլ ձէֆ-  
լինով վեր բարձրանալու մասին։

— Լիւք, ըսի։

Վերջապէս արթնցաւ ան։

— Ի՞նչ կ'ուղեմ, ըստու։

— Լիւք, ըսի, թոյլ տուր որ քեզի հետ վեր բարձ-  
րանամ ձէֆլինով երբ ան գայ Շիքակոյէն։

— Ոչ, ըստու ան։

• •

Ասիկա անցած շաբաթ էր։

Այժմ մենք կ'երթայինք կիրակնօրեայ դպրոց։

Լիւք ըստու։

— Մի՛ մասնար, Մարք։ Զգէ՛ հինգ սէնթը։

— Դուն ալ, ըսի հս։

— Դուն ըրէ ինչ որ քեզի կ'ըսուի որ ընես, ըստու  
Լիւք։

— Ես ալ ձէֆլին մը կ'ուղեմ, ըսի։

— Ո՞վ ձէֆլինի խօսք ըրտու, ըստու Լիւք։

— Եթէ դուն չձգես հինգ սէնթը, ըսի, ես ալ պիտի  
չձգեմ։

Կը թուեր թէ Մարկարէթ չէր լսեր իսկ մեզ։ Այս  
պարզօրէն կը քալէր, մինչ ես և Լիւք կը վիճէինք ձէֆ-  
լինին շուրջ։

— Ես կէսը կը վճարեմ, Լիւք, ըսի, եթէ թոյլ տառ  
որ վեր բարձրանամ։

— Երնէսթ Ուէսթն է որ կը վճարէ միւս կէսը, ըստու  
Լիւք, Ընկերովի ենք։

— Ութ շարաթ եւս, ըստ Լիւք, և ձեփլինը պիտի գոյ Շիքակոյէն :

— Եա՞ս լաւ, ըսի : Մի ձզեր որ վեր բարձրանամ, Օր մը կը տեսնուինք հետդ։ Պիտի զզջառ երբ տեսնեղ որ աշխարհի շրջանը կ'ընեմ իմ սեփական նաևովս :

— Օ՞ն, ուրիմն, ըստ Լիւք :

— Խնդրեմ, Լիւք, ըսի, թոյլ տուր որ վեր բարձրանամ ձեփլինով, թոյլ պիտի տամ քեզի որ հետո աշխարհի շրջանը ընեն իմ նաևովս :

Երնէսթ Ուէսթ և իր քոյրը Տորոթի կեցան էին եկեղեցին առջեւ երբ մենք հոն հասանք։ Մարկարէթ և Երնէսթի քոյրը միասին մտան եկեղեցին բակը. և ես, Լիւք և Երնէսթ մասցինք մայթին վրայ :

— Փալքա կուցոս, ըստ Երնէսթ Լիւքի :

— Իմմել, ըստ Լիւք :

— Ի՞նչ կը նշանակէ ատիկա, Լիւք, ըսի :

— Չեմ կրնար ըսել քեզի, ըստ Լիւք։ Ատիկա մեր գաղանի լեզուն է :

— Բա՛ իմաստը, Լիւք, ըսի։ Ուսէ մէկուն չեմ ըսեր :

— Ոչ, ըստ Երնէսթ :

— Եփին անթուր, ըստ ան Լիւքին :

— Կարիք հոփին, ըստ Լիւք, և ազա անոնք պայմանան խնդրուին :

— Կարիք հոփին, խնդրաց Երնէսթ :

— Բա՛, Լիւք, ըսի։ Կը խստանամ որ ուրիշ ուսէ մէկը պիտի չգիտնայ ատօր իմաստը :

— Ոչ, ըստ Լիւք, Դուն ալ քու սեփական գաղանի լեզուդ հնարին։ Ոչ ոք կ'արգիլէ քեզ :

— Չեմ գիտեր ինչպէս հնարելու է, ըսի :

Եկեղեցիի դանդակը հնչեց, ուստի ներս գացինք ու նստանք։ Լիւք և Երնէսթ միասին նստան։ Լիւք ինձ ըստ որ իրենցմէ հեռու երթամ։ Իրենց եռեւի շարքը նստայ, վերջին շարքը։ Առաջին շարքին վրայ էր Ալիս Սմոլ։ Իր հայրը, մեր քարոզիչը, իջաւ գուտիթէն, ազա ասնդուխներէն բարձրացաւ իր անձնական աշխատանինեակը։ Հոն է որ ան կը պատրաստէր իր քարոզները։ Ան երկարահասակ մարդ մըն էր, որ ամէնուն կը ժպտէր քարոզէն առաջ և վերջ։ Քարոզի ընթացքին երրեք էւր ժպտեր։

Քանի մը երգեր երգեցինք, յետոյ Երնէսթ Ուէսթ առաջարկեց Խաչին վրայ երգը, միայն թէ ինք և Լիւք կ'երգէին այսպէս.

Մենարանին մեջ ծխեցի վերջին սիկար,

Եւ դրամներս ամբողջ կորան, լմնցան:

Կը նախանձէի Լիւքի և Երնէսթ Ռւէսթի: Անոնք գիտէին զուարճանալու կերպը: Նոյնիսկ եկեղեցիի մէջ: Առանց մէյ մը, Երնէսթ կը նայէր Լիւքի ու կ'ըսէր: «Արքէ լրսփըր», և Լիւք կը պատասխանէր: «Հէկիս օսում», ապա երկուցն աւ կը ջանային զսպել իրենց խնդութը: Անոնք ամբողջ ուժով կը բանէին իրենք զիրենք մինչեւ որ բարձրաձայն երգեցողութիւնը սկսէր, այն առան կ'արձակէին ամբողջ խնդութը, որ իրենց գաղանի լեզուին մէկ մասն էր: Խնդզինքս թշուառ կը զգայի այդ սքանչելի բանէն դուրս ձգուելուս համար:

«Արքէ լրսփըր». Ըսի՞ Փորձելու համար թէ ո՛րքան զուարճալի էր առիկա, բայց զուարճալի չէր: Սարսափելի էր չգիտնալ թէ Ի՞նչ կը նշանակէր առքէ լրսփըր: Կը Ռնայի երեւակայել, թէ առոր իմաստը աւելի զուարճալի էր քան ուրիշ որեւէ բան աշխարհի վրայ, բայց չէի գիտեր իմաստը: «Հէկիս օսում», ըսի: ասիկա տիրեցուց միայն զիս: Օր մը ես պիտի հնարէի աշխարհի ամենէն զուարճալի լեզուն և թոյլ պիտի չտայի որ Լիւք կամ Երնէսթ Ռւէսթ գիտնային բառերուն իշտասաք: Իւրաքանչիւր բառ պիտի երջանկացնէր զիս, և ուրիշ լեզու պիտի չխօսէի: Աշխարհի վրայ միայն ես և ուրիշ մէկ անձ պիտի գիտնայինք իմ գաղտնի լեզուս: Ալիս Սմոլ: Միայն Ալիս և ես: «Օպէր լինթըն», պիտի ըսէի Ալիսին, և ան պիտի գիտնար թէ Ի՞նչքան զեղեցիկ էր առոր իմաստը և պիտի նայէր ինձի ու ժպտէր, և ես պիտի բանէի անոր ձեռքը ու թերեւս համրուրէի զինք:

Այն առեն, Հարզի միլիս, մեր տեսուչը, ամպիսնին վրայ ելաւ և մեզի պատմեց աւետարանական առաքելական գործին շուրջ, որուն ծախքերուն կ'օժանդակէինք մինք, և որ կը կատարուէր բազմաթիւ օար ու հեթանոս երկիրներու մէջ, աշխարհի վրայ:

— Հիւսիսային Ափրիկէի մէջ, սիրելի մանուկներ, ըստ ան ռւառուցիկ ձայնով մը, Տիրոջ հովիւները հրաշքներ կատարելու վրայ են ամէն որ Յիսուսի անունով, Բնիկ վայրենին կ'ուստացուին սուրբ Աւետարանն ու բարեպաշտ կեանքը. և մեր Տիրոջ լոյսը կը թափանցէ ապիտութեան

ամենամռաթ անդունզներուն մէջ։ Պէտք է որ հրճուինք ու աղօթենք։

— Ուսմփըր կամփըր Հարվի Ճիւխ, ըստ Լիւք երնէսթի։

Լիւք հազիւ կրնար զսպել խնդութը։

Խնդզինքս միս-մինակ կը զգայի։

Մթէ միայն գիտնայի՛ անոնց գիտցածը։ «Ուսմփըր կամփըր Հարվի Ճիւխ»։ Ասիկա կրնար նշանակել այնքան բաներ՝ մեր անուշեցի մասին։ Ան խեղկատակ մըն էր ու կը խօսէր ուսուցիկ ձայնով։ Զեմ կարծեր թէ ոնչէ մէկը, բացի թերեւս Ալիս Սմոլէ, կը հաւատար անոր ըստեին մէկ բառին։

— Մեր ազնուական հերոսները օգնութեան կը հասնին հիւանդներուն, ըստ ան։ Անոնք կը զոհեն իրենց կեանքերը՝ աշխարհը պատրաստելու համար Տիրոջ երկրորդ գալստեան։ Անոնք կը տարածեն Անոր ճշմարտութիւնը աշխարհի հեռաւուր անկիւններուն։ Աղօթենք անոնց համար։ Միս Վալէնթայն պիտի ուզէ՝ աղօթել։

Ուզէ՞լ։ Ան ամբողջ շաբաթը սպասեր էր աղօթելու առիթի մը։

Միս Վալէնթայն ելաւ երգեհոնի աթոռակէն և հանեց ակնոցները և սրբեց աշխերը։ Մաս քառասուն տարեկան խոժոռ կին մըն էր ան, որ երգեհոն կը նոււազէր մեր եկեղեցիին մէջ։ Ան այնպէս կը նոււազէր, իբրեւ թէ զայրացած ըլլար մէկուն դէմ և ուզէր վրէժ լուծել, ճզմնլով ստեղները և ատենը մէյ մը երին զառնալով՝ արագ ակնարկ մը նետելու համար հասարակութեան։ Կարծես թէ ան կ'ատէր ամէնքը։ Կեանքիս մէջ միայն երկու անդամ կեցած էի քարոզին, բայց երկու անդամուն ալ ան ըրեր էր այդ բաները։ և ատենը մէյ մը շատ իմաստուն կերպով գլուխը կը խոնարհնեցնէր երբ մեր քարոզիչը բան մը ըսէր, իբրեւ թէ ամբողջ եկեղեցիին մէջ ինք միակ անձը ըլլար ըստեածին իմաստը հասկցող։

Այժմ ան սոքի ելաւ աղօթելու՝ խաւար Ափրիկէի եւ աշխարհի միւս հեթանոս վայրերու մեր հերոսական միսիսնարներուն համար։

— Եքուէ սորկա, ըստ Երնէսթ Լիւքի։

— Ճիշդ ըսիր, պատասխանեց Լիւք, նոյնիսկ առկէ աւելին։

— Ամենազօր և գթառաստ Հայր, կ'աղօթէր օրիորդը՝ Մենք մոլորեցանք ու հեռացանք Քու ճամբայէդ, ինչպէս կորսուած ոչխարիներ:

Եւ ուրիշ շատ բաներ:

Կարծենր էի թէ մեր ազնուական գործիշներուն մասին պիտի խօսէր, բայց միակ բանը, որուն շուրջ կը խօսէր ան, այն էր թէ մոլորեր էինք ու սխալ բաներ ըրեր, փոխանակ շխակ բաներուն. Եւ շատ ալ երկար կ'աղօթէր,

Պահ մը կարծեցի թէ Հարվի Ցիլիս պիտի գպէր անոր թեւին ու աչքերը բանալ տար ու ըսէր անոր. Անյօթանը բառ է այս առառւան համար, միս Վալէնթայն: Բայց տեսուչը չըրաւ ատիկա: Ես աչքերս բացեր էի այն վայրկեանքն երբ օրիորդը սկսեր էր աղօթել: Պէտք էր աչքերը փակ պահել, բայց ես միշտ կը բանայի աչքերս՝ տեսնելու համար թէ ի՞նչ կ'անցնէր կը դառնար եկեղեցիին մէջ:

Ոչինչ կը պատահէր: Բոլոր գլուխները հակած էին, բացի Լիւքի և Էրնէսթի և իմ գլուխներէն, և Լիւք ու Էրնէսթ առկաւին զուարճալի բաներ կը փափային իրարու, իրենց գաղտնի լեզուով: Կը նայի տեսնել, որ Ալիս Սմոլ գլուխը աւելի հակած էր քան միւսները, և ըսի. Անզ Աստուած, թոյլ տուր որ օր մը Ալիս Սմոլի խօսիմ մեր սեփական գաղտնի լեզուով, զոր աշխարհի մէջ ոչ ոք պիտի հասկնայ:

— Ամէն:

Միս Վալէնթայն վերջապէս գաղրեցաւ աղօթելէ, և մենք գացինք եկեղեցիին այն անկիւնը, ուր եօթնէն տառներկու տարեկան մանշերը կը սորզէին Աստուածաշունչի պատմութիւնները և իրենց կիրակնօրեայ նուէրը կը ձգէին կողովին մէջ:

Լիւք և Էրնէսթ դարձեալ միասին նստան և ինձ ըսին որ հեռանամ իրենցմէ: Ես ճիշդ իրենց ետին նստայ տեսնելու համար թէ Լիւք իր հինգ սէնթը պիտի ձգէ՞ր: Ամէն կիրակի մեզի կուտային կիրակնօրեայ գպըստի թերթ մը՝ Boy's World անունով: Թերթին մէջ կը պատմուէր պղտիկ տղոց մասին, որոնք բարիք կ'ընէին ծեր մարդոց և կոյրերուն և հաշմանդամներուն. և թերթը խորհուրդներ կուտար թէ ի՞նչպէս շինելու էր բաներ: Ես և Լիւք անգամ մը փորձեցինք ձեռնասայլ մը շինել, բայց անիւ շունէինք:

Այնուհետև որեւէ բան շինել չփորձեցինք։ Վերջին էջին վրայ էին ծանուցումները, պատկերներով։

Մեր ուսուցիչն էր Հէնրի Փարքը։ Մարդ մըն էր, որ հաստ ակնոցներ կը կրէր ու բերնին շուռջը կարմիր բշտիկներ ունէր։ Հիւանդ կ'երեւէր, և ոչ ոք կը սիրէր զայն։ Կարծեմ ոչ ոք կը սիրէր նոյնիսկ երթալ կիրակ-նօրեայ զպրոց։ Մէնք պարտաւոր էինք երթալ, որովհետեւ հայրս ըսեր էր թէ ստիկա վատահաբար նուազ վեաս պիտի ընէր, բան բարիք։ «Հետագային», ըսեր էր ան, երբ աւելի մեծնաք, կրնաք դագրիլ երթալէ կամ շարումնակնել երթալ, ինչպէս որ ուզէք։ Իսկ հիմա, ըսեր էր ան, կարդապահութիւնը կը պահանջէ երթալ։

«Շտա ճիշդ է», ըսեր էր մայրս։

Ուստի կ'երթայինք։ Ատոր վարժուեցանք թերեւս անոր համար որ երթեք չէինք պահանջեր չերթալ։ Ինչ որ ալ ըլլար, ընելիք ուրիշ շատ բան չկար կիրակի առառւները։ Երնէսթ Ուէսթ ալ ստիպուած էր երթալ, և կարծեմ առոր համար է որ Լիւք երթեք չէր փորձեր խոյս տալ։ Ան կրնար միշտ խօսիլ երնէսթ Ուէսթի հետ իրենց դազանի լեզուով ու խնդալ ամէն մարդու վրայ։

Պատմութիւնը՝ Յովսէփի և իր եղբայրներուն մասին էր, պայծառագոյն բանկոնակով Յովսէփի։ ապա յանկարծ ամրոջ դասարանը սկսաւ խօսիլ շարժանկարի մասին։

— Ա՞-հա՞՝ ըսաւ Լիւք երնէսթ Ուէսթի։

— Հիմա, ըսաւ Հէնրի Փարքը, կ'ուզեմ որ իւրաքանչիւրդ լաւ պատճառ մը տաք թէ ինչո՞ւ մարդ պէտք չէ շարժանկար երթայ։

Սօթը աշակերտ էինք դասարանին մէջ։

— Շարժանկարը, ըսաւ Փէթ Քարրիքօ, մեզի սոյց կուտայ պարող հոլանի կիներ, Ատոր համար է որ պէտք չէ երթանք։

— Լաւ, ըսաւ Հէնրի Փարքը, այս, ատիկա լաւ պատճառ մըն է։

— Ան մեղի սոյց կուտայ աւազակներ որ կը սպաննեն մարդիկ, ըսաւ Թոմմի Սիզըր, և ատիկա մեղք մըն է։

— Ծառ լաւ, ըսաւ մեր ուսուցիչը։

— Այս, ըսաւ երնէսթ Ուէսթ, բայց աւազակները միշտ կը սպաննուին ստիկաններէն, այնպէս չէ։ Աւա-

զակները միշտ կը պատժուին վերջաւարութեան, այնպէս չէ։ Առիկա պատճառ մը չէ։

— Պատճառ մըն է, ըստ Թոմմի Սիզըր։ Մեղի կը սորվեցնէ գողնաւ։

— Ես համամիտ պիտի ըլլայի պրն. Սիզըր, ըստ Հէնրի Փարքըր։ Այս, ըստ ան, շարժանկարը գէշ օրինակ կուտայ մեղի։

— Են, շատ լաւ, ըստ երնէսթ Ուէսթ։

Ան իմաստուն կերպով Լիւթի նայեցաւ և բան մը պիտի ըսէր գաղանի լեզուով, բայց այս անգամ պէտք չունեցաւ ըսելու, որովհետեւ Լիւթ արդէն բարձրաձայն խնդաց ու այն տաեն երնէսթ ալ խնդաց իրեն հետ, Կարծեն Լիւթ գիտէր թէ ինչ պիտի ըսէր երնէսթ, և ատիկա շատ զուարեալի բան մը ըլլալու էր, որովհետեւ սաստիկ խնդացին։

— Ի՞նչ է առ, ըստ մեր ուսուցիչը։ Կիրակնօրեայ գորոցին մէջ խնդա՞լ։ Ի՞նչի՞ վրայ կը խնդաց գուշ երկուցդ։

— Պիտի մատնեմ զիրենք, մտածեցի։ Պիտի ըսկմ որ գաղանի լեզու մը ունին։

Ծեսոյ որոշեցի չմատնել։ Առիկա պիտի աւրէր ամէն ինչ։ Այնքան զուարենալի լեզու մըն էր։ Զէի ուզեր փեացընել լեզուն, նոյնիսկ եթէ չկարենայի մէկ բառ իսկ հասկենալ։

— Ոչինչ, ըստ Լիւթ։ Մարդ չի կրնար խնդալ։

Ապա կարգը ձեյթըպ Հայլէնորին էր։ Ձեյթըպ աշխարհի ամենէն անմիտ աղան էր։ Զէր կրնար խորհիլ։ Զէր կրնար որեւէ պատասխան յարմարցնել։ Զէր կրնար նոյնիսկ գուշակել։

— Հիմա, ըստ պրն. Փարքըր, դուն մեղի ըսէ թէ ինչու պէտք չէ շարժանկար երթանք։

— Զեմ գիտեր թէ ինչու, ըստ ձեյթըպ։

— Շն, ըստ պրն. Փարքըր, ապահովաբար գիտես լաւ պատճառ մը, որուն համար պէտք չէ երթանք։

Ձեյթըպ սկսաւ մտածել։ Բսել կ'ուզեմ, ան սկսաւ շուրջանակի գիտել սենեակը, ապա սաքերը, ապա ձեղունը, մինչ մենք ամէնքս կը սպասէինք իր մտածումին արդիւնքին։

Երկար տաեն խորհեցաւ։ Ապա ըստ։

— Կարենմ չեմ գիտեր պատճառը, որն . Փարքը՝  
Եջու, հարցուց ան:

— Աս կը հարցնեմ Ինզի, ըստ մեր ուսուցիչը. ես  
գիտեմ թէ ինչու, բայց կ'ուզեմ որ դուն ինքդ գիտնաս  
պատճառը: Օ՞ն, մէկ պատճառ ըսէ, որն . Հայլէնա:

Ուստի ձեյքը նորէն սկսաւ խորհիլ, և ամէնքս  
մեղքանք իր վրայ: Ուսէ մէկը կրնար պղտիկ պատճառ  
մը յարմարցնել, ուսէ մէկը՝ բացի ձեյքըի պէս անմիտ  
ողայէ մը, Ոչ ոք գիտէր թէ ինչ էր որ զինք այդքան  
անմիտ կը դարձնէր: Ան ամենէն տարէցն էր մեր գասա-  
րանին մէջ: Շարունակեց իր աթուին վրայէն զննել շուր-  
ջը, ապա սկսաւ քիթը անկել և գլուխը քերել և որն .  
Փարքը նայիլ այնպէս, ինչպէս շուն մը կը նայի մէկու  
մը՝ որուն հետ բարեկամանալ կ'ուզէ:

— Ուրեմն, ըստ մեր ուսուցիչը:

— Իրապէս, ըստ ձեյքը: Զեմ գիտոր պատճառը:  
Եստ չեմ երթար շարժանկար:

— Դոնէ անզամ մը գացան ես շարժանկար, այնպէս  
չէ, ըստ մեր ուսուցիչը:

— Այս, պարոն, ըստ ան: Մէկէ աւելի անգամներ,  
բայց շուտ կը մոռնամ: Զեմ յիշեր:

— Ապահովաբար, ըստ մեր ուսուցիչը. կը յիշեմ մէկ  
պղտիկ բան, զոր անսար շարժանկարի մէջ և որ գէշ օրի-  
նակ մըն էր ու պատճառ մը՝ որպէսզի երբեք չերթանք:

Ցանկարծ ձեյքը զէմքը լուսաւորակեցաւ խոշոր  
ժպիտով մը:

— Գիտեմ, ըստ:

— Այս, ըստ մեր ուսուցիչը:

— Շարժանկարը մեզի կը սորվեցնէ կարկանդակներ  
նետել մեր թշնամիներուն և հարուածել կիները ու փախ-  
չիլ:

— Այդ է ամբողջ յիշածք, ըստ որն . Փարքը:

— Այս, պարոն, ըստ ձեյքը:

— Ասիկա պատճառ մը չէ, ըստ կրնէսթ Ուէսթ. Ի՞նչ  
գէշութիւն կայ կարկանդակ նետելուն մէջ:

— Ամբողջ վրադ կ'աղաստի, ըստ ձեյքը ու սկսաւ  
խնդալ: Կը յիշես, ըստ ան, թէ ինչպէս տափկա կը կաթ-  
կըթի մարդու դէմքէն:

— Անշառշատ, յանցանք է կին մը հարուածել, ըստ պրն. Փարքը: Սքանչելիք, պրն. Հայի Ենտ, ըստ ան: Գիտէի թէ լաւ պատճառ, մը պիտի յիշեիք, եթէ բաւականալափ ուշադրութեամբ մտածէիք:

Ծեսոյ Նէլսըն Հոլկումի կարգն էր:

— Մեծածախս է շարժանկարը, ըստ ան: Շատ ուշղի կը նստի:

— «Պիտուան միայն հինգ սէնթ է, ըսի: Ասիկա պատճառ չէ»:

— Մէկ նկանակ հաց կրնաս գնել հինգ սէնթով, ըստ Նէլսըն: Հինգ սէնթը ահագին դրամ է այս օրերուն:

— Շիտակ է, ըստ պրն. Փարքը: Իրապէս շատ լաւ պատճառ մը: Շատ աւելի ազնիւ ձեւեր կան մեր գրամը ծախսելու: Եթէ մեր երիտասարդները դադրէին շարժանը-կար երթալէ և իրենց դրամը առաջելական գործին տային, խորհեցէք թէ ի՞նչ զիթիտարի յառաջդիմութիւն պիտի ընէինք միայն մէկ տարուան մէջ: Հապա՛, մէկ տարուան մէջ ամբողջ աշխարհը պիտի կարողանայինք քրիստոնեայ դարձնել՝ շարժանկարի նման փուն զուարճութեանց համար տարեկան ծախսուած դրամով:

Պրն. Փարքը: Գլուխով նշան ըրաւ կրնէսթ Ուէսթի:

— Շարժանկարը մեզի կը սորվեցնէ չգունանալ մեր ունեցածով, ըստ կրնէսթ: Կը տեսնենք մեծ ինքնաշարժ-ներով շրջագայող և մեծ տուներու մէջ ապրող մարդիկ, ու կը նախանձինք:

— Կը տենչա՞նք, ըստ պրն. Փարքը:

— Կը սկսինք տենչալ բոլոր այդ բաները, ըստ կրնէսթ, և գիտենք թէ չենք կրնար ունենալ զանոնք, ուրովհետեւ զանոնք գնելու դրամը չունինք. ուստի կը տիրինք:

— Սքանչելիք պատճառ մը, ըստ պրն. Փարքը:

Լիւթի կարգն էր և անկէ գնրջ իմ կարգս պիտի ըլւլոր:

— Երածշտութիւնը գէշ է, ըստ Լիւթ:

— Ոչ ու ալիպըթիսի մէջ, ըստ Թոմմի Սիզը: Ոչ իսկ ոՔինեմայսի մէջ, Ասիկա պատճառ չէ:

— Երածշտութիւնը գէշ է «Պիտուաի մէջ, ըստ Լիւթ: Մէկ երգը կրկին ու կրկին կը նուազեն դաշնակի վրայ, ըստ ան: Զանձրացուցիչ է: «Հովերու հարսնիքը»:

— Ճիշտ չէ, ըստ Թոմմի Սիզըր։ Երբեմն ուրիշ երդ մը կը նուազեն։ Անունը չեմ գիտեր։ Երբեմն վեց կամ եռ թը երգեր կը նուազեն։

— Ամէնքը իրարու կը նմանին, ըստ Լիւք։ Գլխացաւ կուտայ։

— Հիմա բանի մը յանգեցանք, ըստ մեր ուսուցիչը։ Գլխացաւ կուտայ մեղի։ Կը վնասէ մեր առողջութեան և սպէտք չէ ընենք որեւէ բան, որ վնասակար է առողջութեան։ Առողջութիւնը մեր յանենաթանկադին սացուածքն է։ Պէտք է ընենք այն բաները, որ կը բարելաւեն մեր առողջութիւնը, ոչ թէ այն բաները, որ կը վնասեն անօր։

Ես ըսի թէ պէտք չէ շարժանկար երթանք, որովհետեւ երբ սրանէն դուրս կուզանք՝ չենք հաւաքիր մեր քաղաքին։

— Ամէն ինչ գէշ կ'երեւայ մեր քաղաքին մէջ։ Ըսի իը բաղձանք ուրիշ տեղ երթալ։

Յետոյ ատենը եկաւ կողովը պարացնելու։ Պրն. Փարքըր պղտիկ ճառ մը խօսեցաւ այն մասին, թէ ո՛րքան սաստիկ պէտք կար դրամի և թէ ո՛րքան աւելի լաւ էր առլ, քան սատանալ։

Թոմմի Սիզըր երկու փեննի ձգեց, Փէթ Փարքիքո՞ երեք, Նէլսըն Հոլկում՝ մէկ, մէյքըպ Հայլէնա՝ հինգ սէնթ, ապա կողովը հասաւ էրնէսթ Ուէսթի։ Ան Լիւքի տուաւ զայն, և Լիւք ինձի տուաւ, և ես զայն վերադարձուցի պրն. Փարքըրի։ Մենք ոչինչ ձգեցինք։ Պրն. Փարքըր քսակ մը հանեց դրամանէն, դրամները հնչեցուց, քառորդ տոլարնոց մը զատեց այնպէս մը որ ամէնքս ալ տեսնէինք, և զայն ձգեց միւս դրամներուն քով։ Ան շատ ազնիւ երեւոյթ մը ունէր։ Ամէն ոք կ'ատէր զայն իր երեւոյթին համար, նոյնիսկ մէյքըպ Հայլէնաի պէս անմիտ տղայ մը կ'ատէր զայն։ Պրն. Փարքըրի երեւոյթը այնպէս էր, իրրեւ թէ ամբողջ աշխարհը կը փրկէր այդ քառորդ տոլարով։

Յետոյ իւրաքանչիւրիս Boy's Worldի որինակ մը աըւաւ, և գասազանը աւարտեցաւ։

Ամէն ոք ոսքի ցատքեց և դուրս վազեց գէպի մայթ։

— Է՞հ, ըստ էրնէսթ Ուէսթ Լիւքի, ափլիքս մինչեւ որ դարձեալ տեսնենք զիրար։

— Ափլիքս, ըստ Լիւք։

Ապա պղտիկ քոյրս Մարկարէթ դուրս եկաւ եկեղեցին և սկսանք քայլել գէպի տուն:

Boy's Worldի վերջին էջին նայեցայ և տեսայ ձէփլինինին ազգը. Պատկերը կը ներկայացնէր բարեր երկինքին մէջ երկու տղաք, որոնք կանգնած էին ձէփլինի կողովին մէջ: Երգութքն ալ տիսուր կ'երեւային. Ֆառք բարով կ'ըսէին:

Տուն գտացինք և կիրակնօրեայ ճաշը ըրինք: Հայրս և մայրս շատ զուտրթ էին սեղանին վրայ, և կերանք մինչև որ ա'լ չկրցանք ուրիշ բան վար զրկել: Հայրս ըստւ.

— Ի՞նչ էր դասը, Լիւք:

— Շարժանկարին վասաները, ըստւ Լիւք:

— Որո՞նք են այդ վասաները, ըստւ հայրս:

— Պարող հոլանի կիներ, ըստւ Լիւք: Ոստիկաններ սպաննող գողեր: Մեծածախու: Մեզի կը սորվեցնէ կարկանդակներ նկանել:

— Կը հասկնամ, ըստւ հայրս: Շատ վասակար է:

Ճաշին վերջ, ընելիք բան մը չդայ: Եթէ այնքան երկշու չըլլայի, Ալիս Սմոլի տունը կ'երթայի և իրեն կ'ըսէի թէ կը սիրեի զինք: Ալիս, պիտի ըսէի, կը սիրեմ քեզ: Բայց երկշու էի: Եթէ նաւս ունենայի, աշխարհի շրջանը կ'ընէի: Ապա մտածեցի ձէփլինին մասին: Լիւք բակին մէջ էր, փայտի երկու կտորներ իրարու գտմելու վրայ:

— Ի՞նչ կ'ընես, ըսի:

— Ոչինչ, ըստւ Լիւք: Կը գամեմ միայն:

— Լիւք, ըսի, ահաւասիկ էինդ սէնթս: Երբ ձէփլինը դայ, թոյլ տուր որ հետդ վեր բարձրանամ:

Փորձեցի հինդ սէնթը իրեն տալ, բայց չուզեց առնել:

— Ոչ, ըստւ ան: Ձէփլինը ինձի և կընէսթ Ուէսթի համար է:

— Լա՛ւ ուրեմն, ըսի: Վրէմս պիտի լուծեմ:

— Օ՞ն, ըստւ ան:

Օդը շատ տաք էր: Նստայ պաղ խոռին վրայ, մեր ժանառթզենիին տակ, և գիտեցի թէ ինչպէս Լիւք երկու տախտակներ իրարու կը գամէր: Գամերը հարուտածելու անոր ձեւէն պիտի կարծէիք թէ բան մը ընելու վրայ էր, և ես չէի կրնար հաւատալ թէ բան մը չէր ըներ մինչեւ որ վերջացուց: Մատաւորապէս տասը տախտակ գամեց ի-

բարու, և այս էր եղածը։ Անոնք պարզապէս իրարու գամուած էին։ Որեւէ բան չէին կազմեր։

Հայրն լսեց մընահարումը և դուրս եկաւ ծխամորնը ծխելով։

— Ի՞նչ կը կոչեմ ասիկա՞ , ըստ ան։

— Ասիկա՞ , ըստ Լիւք։

— Այս , ըստ հայրս։ Ի՞նչ է։

— Ոչինչ , ըստ Լիւք։

— Սքանչելի՞ , ըստ հայրս և ետքն դարձաւ ու ներս գնաց նորէն։

— Սքանչելի՞ , ըստ Լիւք։

— Ասիկա բան մըն ալ չէ . ըսի։ Ինչո՞ւ բան մը չես շիներ։

Կը լսէի հօրս երգելը տան մէջ։ Կարծեմ պնակները կը չորցնէր մօրս համար։ Շատ բարձր կ'երգէր , և պահ մը վերջ մայրս ալ սկսաւ երգել իրեն հետ։

Ապա Լիւք դադրեցաւ զամելէ և տախտակները կառասան վրայէն միւս կողմ նետեց։

Կառասան շուրջ վազեց և վերադարձաւ տախտակներով և դարձեալ նետեց զանոնք և գնաց ու դարձեալ բերաւ զանոնք։

— Ի՞նչ կը խաղաս , ըսի։

— Ոչինչ , ըստ Լիւք։

— Լիւք , ըսի , միասին «Պիտու» երթանք։

— Ես և գուման , ըստ Լիւք։

— Անշուշտ , ըսի . Դումն քու հինգ սէնթդ սւնիս , իսկ ես՝ իմաւ երթանք Թարզանը աեսնենք։

— Ես պէտք է խնայեմ ձէփլինին համար , ըստ Լիւք։ Հիմա վաթուուն սէնթ սւնիմ։ Ութ շաբաթ վերջ ան հոս պիտի ըւլայ , և այն ատեն՝ մնաք բարով։

— Մնաք բարո՞վ , ըսի։

— Այս , ըստ Լիւք , մնաք բարով։

— Չես մեկնիր , այնպէս չէ՞ , Լիւք , ըսի։

— Հարկաւ կը մեկնիմ , ըստ ան։ Հապա ինչո՞ւ կ'ուղէի զայն , կը կարծէիր։

— Այսինքն ալ ընաւ պիտի չվերադառնա՞ս , Լիւք։

— Պիտի վերադառնամ անշուշտ , ըստ ան։ Մէկ կամ երկու ամիս պիտի երթամ , բայց պիտի վերադառնամ։

- Առար պիտի երթաս, Լիւք, ըսի:  
— Քլոնտայք, ըսաւ ան: Հիւսիս:  
— Այդ ցոււրտ երկբըս, Լիւք:  
— Անշուշտ, ըսաւ Լիւք: Ես և իմ ընկերս՝ երնէսթ  
Ուկսթ: Փալքա Էսքոս, ըսաւ ան:  
— Ի՞նչ կը նշանակէ ատիկա, Լիւք, ըսի, Ըսէ,  
Բնդրեմ: Ի՞նչ կը նշանակէ փալքա Էսքոս:  
— Միայն ես և իմ ընկերս գիտենք, ըսաւ Լիւք:  
— Ուեւէ մէկուն պիտի չըսեմ, Լիւք: Իրապէս, պիտի  
չըսեմ:  
— Պիտի երթաս և մէկուն ըսես, ըսաւ Լիւք:  
— Թող մեռմիմ, ըսի:  
— Ասեղներ թող ծակե՞ն լեզուգ եթէ ըսես:  
— Այս, ըսի, ասեղներ և տաք երկաթներ ալ, Լիւք:  
— Պատուոյ խօ՞սք:  
— Այս, Լիւք: Ի՞նչ կը նշանակէ:  
— Փալքա Էսքոս, ըսաւ ան:  
— Այս, Լիւք, փալքա Էսքոս:  
— Բարի լոյս, ըսաւ ան: Բարի լոյս կը նշանակէ:  
Զէի կրնար հաւատալ:  
— Այդ է ամէնը, Լիւք:  
— Այդ է փալքա Էսքոսի ամրողջ նշանակութիւնը:  
Բայց ամրողջ լեզու մը ունինք:  
— Փալքա Էսքոս, Լիւք, ըսի:  
— Իմմէլ, ըսաւ ան:  
— Ի՞նչ կը նշանակէ իմմէլ, Լիւք:  
— Իմմէլ:  
— Այս, Լիւք:  
— Պիտի չըսե՞ս:  
— Առաջուան պէս, ըսի: Տաք երկաթներ թող ծակե՞ն  
լեզուս:  
— Հէլլօ, ըսաւ Լիւք: Իմմէլ կը նշանակէ՝ հէլլօ:  
— «Պիտու» երթանք, Լիւք, ըսի: Իւրաքանչիւրս  
հինգ սէնթ ունինք:  
— Շատ լաւ, ըսաւ ան: Արաժշտութիւնը իրապէս  
գլխացաւ չի տար: Պարզապէս այդպէս ըսի:  
— Մամային ըսէ. ըսի:  
— Թերեւս պիտի չթողու որ երթանք, ըսաւ Լիւք:

— Թերեւս պիտի թողու։ Թերեւս հայրիկը իրեն ըսէ  
որ թողու։

Լիւք և ես ներս գացինք։ Հայրս պնտկները կը չոր-  
ցընէր և մայրս կը լոււար զանոնք։

— Կրնա՞նք «Պիտու» երթաւ, մամա, ըստու Լիւք։

— Ի՞նչ, ըստու հայրս։ Կարծեմ դասը՝ շարժանկարի  
վնասներն էր։

— Այս, պարոն, ըստու Լիւք։

— Ուրեմն, ձեր խղճմանքը հանդա՞րս է. ըստու  
հայրս։

— Օ՛հ, ի՞նչ է խաղը, ըստու մայրս։

— Թարգան, ըստ ես, կրնա՞նք երթաւ, մամա։ Մեր  
կինդ սէնթերը չձգեցինք։ Լիւք խնայիլու վրայ է ձէփլինի  
մը համար, բայց պիտի չձգէ որ իրեն ևս վեր բարձրա-  
նամ։

— Չձգեցինք ձեր կինդ սէնթերը, ըստու հայրս։ Առ  
ի՞նչ տեսակ կրօնք է։ Պէտք է գիտնաք, որ այդ տևետա-  
րանական միսիոնարները պիտի ժողվնն իրենց երարները  
ու հեռանան Ափրիկէն։ Կթէ գուք, ողաք, կինդ սէնթեր  
չհայթայթէք իրենց։

— Այդպէս կը կարծեմ, ըստու Լիւք, բայց ես և կր-  
նէսթ Ռւէսթ կը խնայինք ձէփլինի մը համար։ Պէտք էր  
որ այդպէս շարժէինք։

— Ի՞նչ տեսակ ձէփլին, ըստու հայրս։

— Իրական ձէփլին մը, ըստու Լիւք։ Ժամական ութ-  
ունն մզոն կ'երթայ և երկու հոգի կը կրէ, զիս և երնէսթ  
Ռւէսթը։

— Քանիք կ'արժէ, ըստու հայրս։

— Մէկ տոլար, ըստու Լիւք։ Եփակոյէն կուգայ։

— Զեզի բան մը ըսիմ, ըստու հայրս։ Եթէ յառաջիկայ  
շարաթ մաքրէք կառատունը և բակին խնամք տանիք,  
ձեզի մէկ տոլար պիտի տամ Շարաթ օր։ Համաձայն էք։

— Անշուշտ, ըստու Լիւք։

— Պայմանով որ, ըստու հայրս, Մարգին աւ թոյլ  
տաս որ վեր բարձրանայ։

— Եթէ գործին մէջ օգնէ, ըստու Լիւք։

— Պիտի օգնէ, ըստու հայրս։ Այսպէս չէ, Մարգ։

— Լիւքէն աւելի պիտի աշխատիմ, ըսի։

Հայրս իւրաքանչիւրիս տասը սէնթ եւս տուաւ և ը-  
աւ որ շարժանկար երթանք, «Պիտօւս գացինք և Թար-  
զանը տեսանք, տասնըութերորդ մասը, Երկու մաս եւս  
կար, ապա պիտի վերջանար: Թոմմի Սիզըր հոն էր Փէթ  
Քարիքոյի հաւերը վագրը Թարզանին վրայ խոյացաւ, տ-  
նոնք աւելի ազմուկ ըրին, քան մացեալներս միասին:

Ես և Լիւք մաքրեցինք կառատունը և խնամք տա-  
րինք բակին՝ ամրողջ շարթուան ընթացքին, և Շարաթ  
իրիկուն հայրս մէկ տոլարնոց դրամատոմս մը տուաւ Լիւքի:  
Լիւք նստաւ և ազուոր նամակ մը գրեց Շիքակոյի մար-  
դոց, որոնք ձէփլինը կը ծախէին: Մէկ տոլարնոց դրամա-  
տոմսը պահարանի մը մէջ դրաւ և նամակը նամակատու-  
փին մէջ ձգեց, փողոցին անկիւնը: Ես ալ իրեն հետ գացի  
մինչև նամակատուփ:

— Հիմա, ըստու ան, միակ ընելիքնիս՝ սպասել է:  
Սպասեցինք տասը որ: Խոնցանք բոլոր օտար և հե-  
ռաւոր տեղերուն մասին, ուր պիտի երթայինք ձէփլինով:

Ապա եկաւ ան: Պատիկ տափակ ծրար մըն էր. նոյն  
այն պատկերը, զոր տեսէր էինք Boy's Worldին մէջ, գը-  
րոշմուած էր տուփին վրայ: Մէկ ֆառւնտ չէր կշռեր, ոչ  
իսկ կէս փառւնտ: Լիւքի ձեռքերը կը դողային երբ բացաւ  
տուփը: Ես անհանգիստ էի, որովհետեւ գիտէի թէ սիսէ  
քան մը կար: Տուփին մէջ թուղթի կաոր մը կար, վրան  
գրութեամբ մը: Ան կ'ըսէր.

Սիրելի ողաք, անհաւասիկ ձեր ձէփլինը, նրանանզներով՝  
քէ ինչպէս պէտք է գործածել զայն: Երկ ամէն նրանանզ ու-  
սողրաւթեամբ գործադրուի, այս խաղալիկը վեր պիտի բարձ-  
րանայ եւ օդին մէջ մնայ բան երկվայրկեան:

Եւ այսպիսի ուրիշ բաներ:

Լիւք ուշադրութեամբ դործադրեց իւրաքանչիւր հը-  
րանանզ և փշեց մետաքսաթուղթէ պարկին մէջ՝ մինչեւ որ  
գրեթէ լիցուեցաւ և գրեթէ ձէփլինի մը ձեւը տռաւ: Յե-  
տոյ, թուղթը պատռեցաւ և ամրողջ ձեւը քանդռուեցաւ,  
ձգախէժէ գունդի մը նման:

Այս էր ամրողջ եղածը: Այս էր մեր ձէփլինը: Լիւք  
չէր կրնար ըմբռնել, Ան ըստու.

— Պատկերը օյյց կուտայ կողովին մէջ կանգնած  
երկու աղաք: Կը կարծէի թէ ձէփլինը բեռնատար կառա-  
խամբով պիտի գար:

Ազա սկսաւ իր գաղտնի լեզուով խօսիլ :

— Ի՞նչ կ'ըսես, Լիւք, ըսի :

— Լաւ որ չես կընար հասկնալ, ըսաւ ան :

Փշրեց ինչ որ կը մար ձէփլինէն և կտոր-կտոր ըրաւ-մետաթուղթը, ապա շահմարան զնաց և բաւական տախտակ ու զամ ու մուրճ մը բերաւ և սկսաւ տախտակ-ները իրարու զամել :

## Խ Ն Դ Ո Ւ Ք

— Կ'ուղէք որ խնդա՞մ :

Այսքան մենաւոր ու ակար զգաց ան ինքզինք պա-րագ գասարանին մէջ, մինչ բոլոր տղաքը տուն կ'երթա-յին, Տէն Սիտ, ձէյժան Սիզիփիօ, Տիք Բորքորըն, ամենքը կը քալէին Սառւթըրն Փէսիֆիք երկաթուղադին երկայն-քը, խնդալով ու խաղալով. իսկ օրիորդ Վիսիկի այս յի-մար գաղտափարը զինք կը հիւանդացնէր :

— Այս :

Օրիորդին խիստ շուրթները, դողը, աչքերը, այն-պիսի յուղիչ թախին մը :

— Բայց չեմ ուղեր խնդալ :

Տարօրինակ էր ամէն ինչ : Ամբողջ աշխարհը, պատ-հանքաները, անոնց պատահելու կերպը :

— Խնդա՞ :

Յարանուն լարումը, ելեկտրական . օրիորդին պրկու-մը, անոր մարմին ու թեւերուն ջղային շարժումները, անոր սփռած պազութիւնը, և անհանդասութիւնը աղուն արիւնին մէջ :

— Բայց ինչո՞ւ :

Ինչո՞ւ : Ամէն ինչ կնճռուած, ամէն ինչ անհրապոյր, ու ագեղ, միտքը կարծես ոսոզայթի մը մէջ բռնուած? ա-նիմաստօրէն :

— Իբրև պատի՞մ : Խնդացիր գասարանին մէջ. հիսա-

իրեւ պատիժ պէտք է խնդաս մէկ ժամ, միս-մինակ, առանձին, ԱճապարԵ', արդէն իսկ չորս վայրկեան վատնեցիր:

Զգուելի էր: Ամենեւին զուարեալի չեր գողրոցը վար դրսւիլ, խնդալու հրաման ստանալ: Խմաս չկար այդ գուշափարին մէջ, ինչի վրայ պիտի խնդար: Մարդ չի կրնար այնպիս խնդալ: Պէտք էր որ բան մը ըլլար, զուարեալի կամ անափառ բան մը, ծիծաղաշարժ բան մը: Այնքան արօրինակ էր այս ամէնը, օրիորդին ձեւերուն, իրեն նայելու սուր կերպին պատճառով: աարսափելի՛ էր: Ի՞նչ կ'ուզէր իրմէ: Եւ զպրոցին հոտը, տախտակամանին իւղը, կաւիճին փոշին, այդ գաղափարին հոտը, և միւսները մեկնած, առանձնութիւն, տիրութիւն:

— Կը սաւիմ խնդացած ըլլալուս:

Մազիկը որ կը հակէր, ամշցած: Կը սաւէր ան, չե՛ր առեր: կը ցաւեց, ո՛չ թէ իրեն, այլ օրիորդին համար: Երիտասարդ աղջիկ մըն էր ան, փոխանորդ ուսուցչունի մը, և անոր մէջ կար այդ տիրութիւնը, այնքան հեռաւոր և այնքան դժուարահասկնալի: այդ բանը անոր հետ կուզար ամէն առառւ, և ինք խնդացած էր անոր վրայ: ծիծաղաշարժ էր օրիորդին ըստած մէկ բանը, ըսելու ձեւը, իւրաքանչիւրին նայելու անոր կերպը, անոր շարժելու ձեւը: Ինք խնդալ չեր ուզած բնաւ, բայց յանկարծ խընդացեր էր և օրիորդը իրեն նայեր էր և ինք նայեր էր անոր զէմքին, և պահ մը տեւած էր այդ հազորդակցութիւնը, ապա զայրոյթ, տաելութիւն անոր աշքերուն մէջ: Շպրոցէն վերջ պիտի կենաս: Ինք չեր ուզած խնդալ, պարզապէս այդպէս պատճեր էր, և կը սաւէր, կ'ամշնար, պէտք էր որ օրիորդը զիանար տիրկա, քանի որ ինք կ'ըսէր:

— Ժամանակ կը վասնես: Ակսէ՛ խնդալ:

Օրիորդը կռնակ գարձուցած էր և բառեր կ'աւրէ՛ գրասախտակէն — Ավերիկէ, Գանիրէ, Բուրգերը, Սփինքսը, Նեղոսը: և 1865, 1914 թուականները: Բայց պրկումը, նոյնիսկ կռնակը գարձուցած: պրկումը գեռ զասարանին մէջ, շեշտուած՝ պարապութեան պատճառով, չափազանցուած, ճշգրիտ գարձած: իր միաքը և անոր միաքը, իրենց վիշտը, քովէ քով, պայքարի մէջ, ինչո՞ւ: Ինք

կ'ուղեր բարեկամ ըլլալ . այն առանձին , երբ ան դաստիան մտած էր , ինք ուղան էր բարեկամ ըլլալ . ինք անմիջապես զգացեր էր անոր ապրօբինակութիւնը , հեռաւորութիւնը . ուրեմն ինչո՞ւ խնդացեր էր : Ինչո՞ւ ամէն ինչ կը պատահէր սխալ կերպով : Ինչո՞ւ ինք պիտի ըլլար զայն վիրաւորող անձը , մինչ Խրապէս ինք ուղան էր անոր բարեկամը ըլլալ սկիզբէն իսկ :

— Զեմ ուղեր ինդալ :

Իր ձայնին մէջ՝ մարտահրաւէր , և միանգամայն՝ հեծակըլանք , ամօթալի հեծկլաւանք : Ի՞նչ իրաւունքով կ'ուղեին զինք ստիպնէ որ իր մէջ քանդէր անմեղ բան մը : Զէր ուղան անգութ ըլլալ . ինչո՞ւ օրիորդը անկարող էր ըմբռնել : Սկսաւ առելութիւն զգալ անոր յիմարութեան , անոր ըթամտութեան , անոր կամտկորութեան դէմ : Պիտի չխնդամ , մտածեց , թո՛ղ միսթըր Քէզուէլը կանչէ և զիս մորակել տայ , զարձեալ պիտի չխնդամ : Սխալէր էիւկ'ուղեի լալ . ուրիշ բան մը , վերջապէս . ո՛չ թէ խնդալ : Կըրնամ գիմանալ մարակին . Տէր Ասաւած , կը ցաւցնէ , բայց ո՛չ այսքան . մարակը զգացած եմ կանակիս վրայ . զիսեմ տարբերութիւնը :

Ե՞ս , թո՛ղ մարակեն զինք , Ի՞նչ փոյթ : Ասիկա կ'այրէր , և սուր ցաւը օրիր վերջ ալ կրնար զգալ երբ այդ մասին խորհէր , բայց թող գործի անցնէին և գլուխը ծուել այսին , պիտի չխնդա՛ր :

Տեսաւ որ օրիորդը նստած էր գրասեղանին առջեւ ու իրեն կը նայէր , անհանգիստ կ'երեւէր ու կը սարսար . և գութը գարձեալ իր բերնին բարձրացաւ , սրտապատճակութը՝ անոր հանդէպ . ինչո՞ւ ինք ա՛յդքան վիշտ կը պատճառէր խեղճ փօխանորդ ուսուցչուէիքի մը զոր իրապէս կը սիրէր . ծեր ու աղեղ սասուցչունի մը չէր ան , այլ զեղեցիկ պղտիկ աղջիկ մը որ սարսափած էր սկիզբէն իսկ :

— Խնդրեմ խնդա՛ :

Եւ Ի՞նչ նուևաստացում . չէ՛ր հրամայէր իրեն , այժմ կ'ապաչէր , կ'աղաչէր որ խնդար , մինչ ինք խնդալ չէր ուղեր : Մարդ ի՞նչ պէտք է ընէ . Ասաւած իմ . մարդ ի՞նչ պէտք է ընէ . որ շիտակ ըլլայ , կամովին , ոչ թէ պատճականօրէն , ինչպէս սխալ բաները : Իսկ ի՞նչ ըսել կ'ուղեր օրիորդը : Ի՞նչ հանոյք կրնար անել իր խնդրութը լսելով :

ի՞նչ յիմար աշխարհ, մարդոց տարօրինակ զգացումները, զգացնապահութիւնը. իւրաքանչիւր անձ ինքնիրմէջ պահուած, բան մը կ'ուղէ և միշտ ուրիշ բան կ'ունենայ, կ'ուղէ բան մը տալ և միշտ ուրիշ բան կուտայ, լաւ ուրեմն, պիտի խնդա՛ր: Այժմ պիտի խնդար, ո'չ թէ ինքնիրմն համար, այլ անո՞ր: Նոյնիսկ եթէ առիկա հիւանդացը նէր զինք. պիտի խնդա՛ր: Կ'ուղէր գիտնալ ճշմարտութիւնը, Ան զինք չեր ստիպեր խնդալ. այլ կը խնդրէր, կ'աղաջիւր որ խնդար, Զեր գիտեր պատճառը, բայց կ'ուղէր գիտնալ: Խորեցաւ. «Թերեւս կարենամ մտարերել զուարճալի պատճութիւն մը», և սկսաւ վերյիշել փորձել իւր լսած բոլոր զուարճալի պատճութիւնները, բայց, շատ տարօրինակ բան, չեր կրնար յիշել հա՛տ մը իսկ: Եւ միւս զուարճալի բաները — Աննի կրէնի քալուածքը — ա՛հ, այլեւս զուարճալի չէի՞ն. և Հենրի Մայոյի Հիառւաթան հեղնելը, տողերը սխալ տրտառանելը. ա՛տ ալ զուարճալի չեր: Սովորաբար ատկէ այնքան կը խնդար, որ իր գէմքը կը կարմրէր ու շունչը կը բանուէր, բայց հիմա առիկա մեռած ու աննպատակ բան մըն էր. Ծովու մեծ զուրեցան վրային, ծովու մեծ զուրեցան վրային, եկան նօրները, բայց ա՛հ, զուարճալի չէ՛ր. չեր կրնար խնդալ ատոր վրայ, Ասուուած իմ: Է՛հ, պարզապէս պիտի խնդար, հին խնդուք մը, գերասան պիտի ըլլար, հա՛, հա՛, հա՛: Տէր Ասուուած, զժուա՛ր էր: աշխարհի ամենադիւրին բանն էր իրեն համար, բայց հիմա պղտիկ ծիծաղ մը իսկ չեր կարող ընկել:

Որեւէ ձեւով մը սկսաւ խնդալ, ամշնալով ու գարշելով: Կը վախնար նայիլ օրիորդին աչքերուն մէջ, ուստի ժամացոյցին նայեցաւ և փորձնց շարունակել խնդուքը, և սարսափնելի բան էր տղայէ մը խնդրել որ խնդայ մէկ ժամ ո'չ մէկ բանի վրայ, աղաջել որ խնդայ առանց պատճառ մը տալու անոր: Բայց պիտի խնդա՛ր, թերեւս ո'չ մէկ ժամ, բայց պիտի փորձէր, ամէն պարագայի տակ՝ բան մը պիտի ընէր: Ամենէն տարօրինակ բանը իր ձայնն էր, էր խնդուքին կեղծութիւնը, և պահ մը վերջ առիկա իրապէս զուարճալի դարձաւ, ծիծաղչարժ բան մը, և զինք երջանկացուց, որովհետեւ պատճառ կ'ըլլար որ իրապէս խնդար. և այժմ ինք կը խնդար իրապէս, ամբողջ շուն-

շովը, ամբողջ արիւնովը, խնդալով իր խնդուքի կեղծութեան վրայ, և ամօթը կ'անհետէր, որովհետեւ այս խընդուքը կեղծիք չէր, այլ նշարառութիւնն. և պարագ դասարաննը լի էր իր խնդուքով և ամէն ինչ կարգին կը թւռէր, ամէն ինչ «քանչելի» էր, և երկու վայրկեան անցած էր:

Ու սկսաւ մտածել իրապէս ծիծաղելի բաներու մասին ամենուրեք, մտարերեց ամբողջ քաղաքը, փողոցներէն քալող մարդիկը որ կը փորձէին ապաւորիչ երեւայթ մը տանել, բայց ինք գիտէ՛ր, անոնք չէին կրնար խարել զինք, գիտէր թէ ո՞րքան ապաւորիչ էին անոնք. և անոնց խօսուածքը, մեծ գործերու մասին, և այդ ամէնը՝ սնափառ ու կեղծ, և ատիկա զինք կը խնդացնէր. ու մտարերեց երիցական եկեղեցիին քարոզիչը, ազօթելու անոր կեղծաւոր ձեւը. «ՄՇՎ Աստուած, քու կամքու թող ըլլայ», և ոչ ոք կը հաւասար ազօթքներուն. և կարեւոր մարդիկ՝ մեծ ինքնաշարժներով, Քատելլաքներ և Փաքարաներ, որոնք ճամբաներու վրայ կը սուրային՝ իրեն թէ իրապէս աճապարանքի մէջ ըլլային. և հանրային նոււագախումբին հանդկաները. այս բոլոր կեղծաւոր բաները իրապէս կը խնդացնէին զինք. և մեծ ազաքը որ կը վազէին մեծ ազշիկներուն ետեւէն՝ տաքին պատճառով, և հանրակառքերը՝ որոնք փողոցներէն կ'անցնէին միայն երկու ճամբորդով, զուարճալի՛ էր, այդ խոշոր կառքերը որ ձեր կին մը ու պեխաւոր մարդ մը. կը փոխադրէին. Եւ խնդաց մինչև որ շուշչը հասաւ ու զէմքը կարմրեցաւ, և ահա՛ ամօթը չըշքացած էր ու ինք կը խնդար և միս վիսիկի կը հայէր, և պապա, պանկ, խե՛րն անիծած, արցունքներ օրիորդին աչքերուն մէջ։ Աստուածոյ սիրոյն, ինք միս վիսիկի վրայ չէ որ կը խնդար։ Ինք կը խնդար այդ բոլոր խենթերուն վրայ, այն բոլոր խենթութիւններուն վրայ զորս անոնք կ'ընէին ամէն որ, այդ կեղծիքին վրայ։ Զգուելի բան էր աս. միշտ կ'ուղէր չիշտ բան մը ընել, և միշտ հակառակը կը պատահէր։ կ'ուղէր հասկնալ պատճառը, օրիորդին վիճակը, նե՛րոը, թաքսոն մասը, և օրիորդին համար խնդացեր էր, ո՛չ թէ իր հաճոյքին համար. և ահա՛ ան կը սարսար, թաց աչքերով և արտասուայորդ, զէմքը՝ հոգեւարք. իսկ ինք տակաւին կը խնդար, որովհետեւ իր սիր-

ու լի էր զայրոյթով և անձկութեամբ և հիառթափութեամբ, և ինչ կը խնդար աշխարհի բոլոր յուղի բաներ ըստ վրայ, որոնց վրայ մարդիկ կուլան — լքուած շուներ փողոցներում մէջ, խոնջած ձիեր՝ որ կը մարտկուին ու կ'իյնան, երկշոտ մարդիկ՝ որոնք ներքնապէս կը փշուին գէր և անգութ, ներքնապէս գէր, սնամփառ մարդոց կողմէ. և պղաիկ թաշունները, մայթին վրայ մեռած, և թիւրիմացութիւնները ամենուրեք, յարատեւ պայքարը, անգրութիւնը, բաներ՝ որոնք մարդը կը գործնեն չարասիրու և զայրոյթը կը փխակերպէր իր խնդութը և աշխերը կ'արցունքուէին: Երկութը՝ պարապ դաստանին մէջ, մերկ՝ իրենց մենութեան և շփոթութեան մէջ, քոյր և եղբայր, երկութն ալ կը տենչային նոյն մաքրութեան եւ պարկեշտառութեան՝ կեանքի մէջ, երկութն ալ կը տենչային մասնակից ըլլար. և իրարու ճշմարտութեան, և սակայն, կերպով մը, երկութն ալ իրարու տար, իրարմէ հեռու և առանձին:

Լսեց որ օրիորդը հենկլառուք մը խեղզեց, և այն առեն ամէն ինչ վերիվայր շրջեցաւ. և աղան կուլար, իրապէս կուլար, մանուկի մը նման, կարծես իրապէս բան մը պատահած ըլլար. և իր գէմքը պահեց թեւերուն մէջ, իր կուրծքը կը հեռար, և կը բազձար չապրիւ: Կթէ այս էր ճշմարտութիւնը, կ'ուղէր մեռած ըլլար:

Զգիտցաւ թէ ո՛րքան առեն լացաւ, և յանկարծ անդրադարձաւ թէ այլեւս չէր լար կամ խնդար, և թէ՝ սենեակը շատ հանդարա էր: Ի՞նչ ամօթալի բան: Կը վախնար դլուխը վերցնել և ուսուցչուհիին նայիլ: Զզուելի բան էր: — Պէ՞ն:

Զայնը խաղաղ, հանդարա, հանդիսաւոր. Ի՞նչպէս պիտի կրնար այլեւս նայիլ անոր գէմքին:

— Պէ՞ն:

Գլուխը վերցուց: Օրիորդին աչքերը չոր լին և անոր գէմքը աւելի պայծառ ու աւելի գեղեցիկ կը թուէր քան երբեք:

— Խնդրեմ չորցուը աչքերդ: Թաշկինակ ունիս:

— Այս:

Աչքերը որբեց, և քիթը խնջեց: Ի՞նչ աղէտ: Ո՛րքան եւ ամէն ինչ:

— Քանի՞ առընկան ես, Պէտ։  
— Տառը։  
— Ի՞նչ ընել մտադիր ես։ Հսել կ'ուզեմ...  
— Չեմ գիտեր։  
— Ի՞նչ կ'ընէ հայրդ։  
— Դերձակ է։  
— Կը սիրե՞ս այս դպրոցը։  
— Այս, կարծեմ։  
— Եղբայրներ, քայրեր ունիս։  
— Երեք եղբայր, երկու քոյր։  
— Կը մտածե՞ս ճամբարդելու, ուրիշ քաղաքներ տես-  
նելու մասին։

Տարօրինակ էր, իրեն հետ կը խօսէին իրրեւ թէ ինք  
մեծած մէկը ըլլար, իր գաղանիքներուն կը թափանցէին։

— Այս։  
— Ուր։  
— Չեմ գիտեր։ Նիւ Եորք, կը խորհիմ, Հայրենի եր-  
կեր, թերեւս։  
— Հայրենի երկի՞ր։  
— Մէկանո, հօրս քաղաքը։  
— Օ՛հ։

Կ'ուզէր օրիորդին հարցնել ի՞ր մտախն, ուրկէ կու-  
տար, ուր կ'երթար։ Ոիսի ուզէր մեծ մէկու մը պէս շար-  
ժէլ, բայց կը վախնար։ Օրիորդը հանդերձարան զնաց եւ  
վերարկուն, գլխարկը և պայտւակը բերաւ, և սկսաւ  
հաղնիլ վերարկուն։

— Վազը հսու պիտի չըլլամ։ Միս Շորդ աղեկցած է։  
Ես կը մեկնիմ։

Տղան շատ ախուր էր, բայց ըսելիք բան չէր գտներ։  
Օրիորդը սեղմեց վերարկուն գտնին և գլխարկը դւուխը  
դրաւ, ժպտելով։ Ասուում իմ, ի՞նչ աշխարհ, նախ ստի-  
պեր էր զինք ինդալ, ապա լացուցեր էր զինք, իսկ հիմա  
ստիկա։ Կը զգար թէ առանձին էր ան։ Ուր կ'երթար։  
Ա՛լ երբեք պիտի չտեսնէր զայն։

— Այժմ կրնաս մեկնիլ, Պէտ։  
Պէն անոր կը նայէր ու չէր ուզէր մեկնիլ, կ'ուզէր  
նստիլ և անոր նայիլ։ Դանդաղօրէն սոքի ելաւ և հան-  
դերձարան զնաց գլխարկը առնելու։ Դրան մտեցաւ, հի-  
ւանդադին մենաւոր զգալով ինքինք, և դարձաւ օրիոր-  
դին նայելու վերջին անգամ։

— Մնաք բարով, միս Վիսիկ:

— Երթաս բարով, Պէն:

Այժմ կը վազեր դպրոցի խաղաքակին մէջէն, և երիտասարգ փոխանորդ-ուսուցչունին կեցած էր պատշգամը, աշխերով հետեւելով իրեն: Պէն չեր գիտեր թէ ի՞նչ խորհեր, բայց գիտեր թէ շատ տխուր էր և թէ կը վախնարեախն գառնուլ և նայիլ թէ ան զինք կը գիտէ՞ր: Մտածեց: — Եթէ աճապարեմ, թերեւս հասնիմ Տէն Սիտի և Տիք Քորքորընի և միւս ազոց, և թերեւս առենին հասնիմ ու աեսնեմ ապրանքատար կառախումբին մնկնիլը: Է՛ս, ոչ ոք պիտի գիտնար, ամէն պարագայի տակ: Ոչ ոք երբեք պիտի գիտնար թէ ի՞նչ պատահած էր և թէ ի՞նչպէս ինքինդացած էր ու լացած:

Ամբողջ ճամբան վազեց մինչեւ Սառւթըրն Փէսիֆիք երկաթուղագիծը, և սուլոր ազաթը գացած էին, և կառախումբը գացած էր, և նստաւ էօքալիֆթիւնի ծառերուն տակ: Աշխարհը յուսահատական էր:

Յետոյ դարձեալ սկսաւ: արտասուել:

## ՀԻՆԴ ՀԱՍՈՒՆ ՏԱՆՉԵՐ

Եթէ ծերուկ Փոլըրտը տակաւին ողջ է, կը յուսամ որ կարդայ տաիկա, որովհետեւ կ'ուզեմ որ գիտնայ թէ եւ զող չեմ և երբեք չեմ եղած: Փոխանակ սուտ մը յերիւրեւլու (ինչ որ կընայի ընել), ճշմարտութիւնը ըսի և խարազանուեցայ: Խարազանումը փոյթս չէ, որովհետեւ նոխակըթարանի մէջ շատ կը խարազանուէի: Ատիկա դաստիարակութեանս մաս կը կազմէր: Երբեմն արժանի կ'ըլլայի: Երբեմն ոչ: Պըն. Փոլըրտի խարազանումին արժանի չէի, և կը յուսամ որ ան կարդայ տաիկա, որովհետեւ իրեն պիտի ըսեմ թէ ի՞նչո՞ւ: Այդ օրը չէի կընար ըսել իրեն, որովհետեւ չէի գիտեր թէ ի՞նչպէս բացատրէի գիտցածու: Եւ ուրախ եմ որ չեմ մռացած, որովհետեւ խիստ կարեւոր է:

Դարնանային տանձերու մտսին էր :

Մասերը կ'աճէին ցիցաւոր ցանկապատով պաշտպանուած բակի մը մէջ, բայց ճիւղերէն ոմանք ցանկապատէն անդին կ'անցնէին : Վեց տարեկան էի, բայց տրամաբանող ծանկապատ մը, տրամաբանեցի, կրնայ պաշտպանել միայն իր պարփակածը :

Հետեւաբար, ըսի, ցանկապատէն առդիի ճիւղերուն վրայ աճող տանձերը իմա են, եթէ կարենամ անոնց հասնիւ :

Զկրցայ: Տանձի սէրը, սակայն, քաջալերեց ճիզս կրնայի տեսնել տանձերը, և գիտէի թէ կ'ուղէի զանոնք: Միայն ուտելու համար չէի ուզեր զանոնք, ասիկա բարբարոսութիւն պիտի ըլլար: Զանոնք կ'ուղէի մանաւանդ ուզելու համար: Տանձեր կ'ուղէի, և այդ պահուն ասո՞նք էին ամենէն մերձաւորներն ու ամենէն ցանկալիները: Ամելին ըլլալով, կ'ուղէի ուզել և ունենալ, և միջոցը հընարեցի:

Դպրոցը, զրուանքի ընթացքին պատահեցաւ այդ, եւ ծառերը գպրցցէն երկու շենք հեռու էին: Մարտւն ունէի անող պառուզի քաղցր հեղուկներուն, և նուազ շօշափելի բաներու: Ասիկա զողութիւն չէ, ըսի:

Արկածախնդրութիւն էր ասիկա: Նաև՝ արուեստ նաև՝ կրօնք, այս կերպ զողութիւնը պաշտամունքի ձեւ մը ըլլալով: Եւ հետազօտութիւն էր ասիկա:

Երրայեցի տղուն՝ Այզաաքսի ըսի որ գէպի ծառերը կ'երթայի, և ան ըստ որ ըրածս գողութիւն էր: Ասիկա ոչինչ կը նշանակէր, կամ կը նշանակէր թէ կը վախնոր ինձ հետ գալ: Այդ պահուն հոգ չըրի թէ ինչ կը նշանակէր, և հեռացայ գպրոցի շրջափակէն, փաղոցն ի վար վազելով: Կը խորհիմ թէ կարելի էր: Զել գիտեր թէ գաղաքը քանի վայրկեան կը տեսէր, բայց գիտէի թէ երբեք երկար չէր տեսեր: Վասահաբար, ո՛չ բաւականաշափ երկար: Իմ կարեիքս այն էր որ գաղաքը պէտք էր տեսէր առ յաւէտ:

Վեց տարեկան հասակին գէպի տանձեր վազելը կը պարունակէ դասականօրէն գեղեցիկ բազմաթիւ բաներ — երաժշտութիւն, բանասեղծութիւն, և թերեւս պատերազմ: Մասերուն հասայ շնչահատ, բայց առոյգ և ժըպտուն: Տանձերը գիրուկ էին և պարբաստ ուտուելու, եւ

սամերէն փրցուելու : Պատրաստ էին : Արեւը ջերմին էր : Պահը պահ մըն էր բազմաթիւ պայծառ բաներու : — ող , մարմին , եւ միաք :

Տերեւներուն միջև տեսայ տանձերը . գիրուկ և զեզին և կարմիր , առաս . կեանքի նիւթը՝ արեւէն . եւ կ'ուզէի : Ասիկա բան մըն էր , որուն մասին չէին կընար խօսիլ երկրորդ գասարանին մէջ . որովհետեւ բաներ չէին գտած ատոր համար : Կը խօսէին միայն դիւրին բաներուն մտանին , բայց տանձերը հիմնական էին , և գիրուին չէր անոնց մտանին խօսիլ . եթէ տանձերէ տարբեր բան մը նկատէիք զանոնք : Եթէ պատահէր որ խօսէին տանձերու մտանին , միայն իրրեւ տանձեր կը նկատէին զանոնք , երկվեցեակը այսքան , ոչ թէ իրրեւ հրաշափառորէն ապրող նիւթի ձեւեր , տարօրինուկ , յուղէի , և հրաշալի : Տանձերու մտանին կը մտանէին ծառերէն անջատաբար , և անջատաբար երկրէն ու արեւէն , ինչ որ յիմարութիւն էր :

Անոնք իմո էին եթէ կարենայի հասնիլ անոնց , բայց չէի կրնար : Միայն զանոնք անձնելն ալ բաւական ազուոր էր , բայց շարաթիերէ ի վեր կը նայէի անոնց : Մառերը տեսեր էի երբ տերեւազութիւն էին : Տեսեր էի տերեւներուն զալուստը . բողբոջներուն զալուստը : Տեսեր էի բողբոջներուն անհետանալը՝ ահաս տանձերու կարծր ու կանաչ կերպարանքներուն ճշշումին առջեւ :

Հիմա տանձերը հասուն էին ու պատրաստ , և ես պատրաստ էի : Տեսեր էի , և տանձերը իմո էին Առառեւծմէ :

Բայց ուտելու համար չէր որ կ'ուզէի : Այլ շաշափելու , զգալու , և գիտնալու համար — անձը : Կեանքը համակ , որ կընար քայքայութիւն : Դիտնալու և անմահացնելու համար :

Դող մը կընայ միանզամայն արուեստագէտ և գիլիստիայ ըլլալ , և հաւանաբար պէտք է որ երկաւքն ալ ըլլայ : Զեմ գիտեր թէ գիլիստիայութիւնը հնարեցի արդարացնելու համար զողութիւնը , թէ ուրացայ զողութեան զոյութիւնը որպէսզի գիլիստիայութիւնը հնարեմ : Դիտեմ թէ անկեղծ էի հասուն տանձերը ուզելուս մտանին , և գիտեմ թէ զնոտ էի զանոնք ձեռք բերել եւ անմեղ մնալ :

Հետազային , երբ զիս զող հաշակեցին , տկարացայ եւ

դրեթէ հաւասարցի թէ դոշ մըն էի . բայց այդ ճիշդ չէր . կը խնդայի , տանձի ոստերուն ներքեւ կեցած , բայց քանզող և վասնող մէկու մը խնդութը չէր իմաւ Ստեղծագործ և պահպանող մէկու մը խնդութն էր Արուելուագէտը մէկն է որ կը նայի ու կը տեսնէ , և տեսողութիւն ունեցող ամէն անձ ոչ-կոյր չէ : Ես կը տեսնէի տանձերը ։ Նախ զանոնք տեսայ աչքերովմ , և հետզհետ զանոնք տեսայ մարմինիս իւրաքանչիւր մասով , և ամրող սիրտովւ : Հետեւարար , իմու էին անոնք :

Նաեւ անոր համար , որ անոնք կը գտնուէին ցանկապատէն ասդին անցնող ճիւղերուն վրայ :

Մատզաշ տարիքին մէկ ողբերգուական դժբախտութիւնն այն է , որ չի կրնար խօսիլ՝ երբ ամենէն աւելի ըսելիք ունի . և հասուն տարիքին մէկ տիրութիւնը այն է , որ շատախոս է՝ երբ մոռցած է ուրկէ սկսիլ և ինչ լեզու գործածել : Օ՞չ , այս . սխալ գաստիարակուտն ենք , շատ ճիշդ : Գոնէ գիտենք թէ մոռցած ենք :

Զէի կրնար հասնիլ անոնց , ուստի փորձեցի ցատքել , ինչ որ սքանչելի էր և և ։ Նախ ցատքեցի՝ ճիւղ մը բռնելու և ինձի մօտեցնելու գաղափարով . բայց երկու կամ երեք անգամ ցատքելէ վերջ շարունակեցի ցատքել որովհետեւ սքանչելի էր ցատքել :

Տանձերը աանձերէ աւելի բան մը նկատելու պէս էր . երկրէն քիչ մը բաժնուիլ , գէպի վեր , ներքնապէս և արտաքնապէս , և յետոյ յանկարծ վերադառնալ անոր , ձայնով մը . ըլլաւ , միս և միսէ աւելի բան մը . լի անով : Եւ ցատքեցի բազմաթիւ անգամներ :

Կը ցատքէի երբ լսեցի զպրոցի զանդակին հնչիւնը , և կը յիշեմ թէ ատիկա նախ արտմեցուց զիս , որովհետեւ դիսէի թէ ուշ էի : Պահ մը վերջ , սակայն , չմտանզուեցայ ուշ ըլլալուն , իբրեւ արգարացում ունենալով թէ՛ հասուն աանձերը , և թէ՛ ցատքելու գիւտու :

Գիտէի թէ իմաստուն փոխանակութիւն մըն էր . Մոռցած եմ թէ ինչ կ'ոյսուցանէին այդ օրը երկրորդ ցատքարանին մէջ , բայց կը հաւատամ որ հազիւ աւելի կորեւը էր քան հասուն աանձեր ուղելու և ունենալու և գէպի աանձի ոստերը ցատքելու գիւտու :

Սակայն , խօսքով բոլորովին անբացատրելի : Զէի

գաղրեր խորհելէ թէ զիս պիտի հարցաքննէին, և եռ բառը պիտի չունենայի բացատրելու։ Միայն դիտէի թէ դիտէի։

Զորցան ճիւղ մը դործածելով վար տոփ հինգ տանձ։ Բաղմաթիւ ուրիշներ կային ձեռք բնրելիք։ բայց միայն հինգ հատ զատեցի, անոնք՝ որ ամենէն աւելի պատրաստ էին։ Մէկը կերայ։ Զորոք դաստրան տարի, տասը վայրկեան ուշ հասնելով։

Բնականոն մարդ մը նոււազ միամիտ չէ վեց տարեկանին, քան վաթսունին, բայց քիչ մարդիկ բնականոն են։ Շատեր երեսութապէս քաղաքակրթուած են։ Զորո տանձ տարի դաստրան, զանոնք ցոյց տալով իրրեւ պատճառը ուշացումիւն։ Զեմ յիշեր թէ ինչ ըսի, եթէ բան մը ըսի, բայց հասուն տանձերը ցոյց տուի։

Ասիկա վայրկենական անհասկացողութիւն մը պատճառեց, և դիտցայ որ զիս գողի տեղ կը դնէին, ինչ որ թէ շփոթեցուցիչ էր և թէ նեղացուցիչ։ Ոչինչ ունէի ըսելիք, որովհետեւ տանձերը ունէի։ Անոնք միանգամայն փաստ էին և արդարացում, և շուարան էի, որովհետեւ օրիորդ կարգինի համար տանձերը փաստ էին միայն։ Յուսացեր էի թէ աւելի ողջմուռթիւն պիտի ունենար, քանի որ ուսուցիչ էր և երկար ապրած։

Խիստ եղաւ ան և բաղմաթիւ բաներ ըսաւ։ Հասկցայ միայն թէ բարկացած էր և համամիտ այն գաղափարին՝ թէ պետք էր որ պատժուէի։ Մանրամասնութիւնները աղօտած են, բայց կը յիշեմ նստիլո դպրոցին գրասենեակին մէջ, ինքզինքո քիչ մը գող զգալով։ սպասելով մեր անօրէնին պըն։ Փոլըրախ։

Տանձերը իր գրասեղանին վրայ էին, այժմ վառահար փա՛ստ միայն։ Տիրատեսիլ էին անոնք, և եռ անարեկած էի։

Ընկելիք ուրիշ բան չկար, ուստի տանձ մը կերայ։ Քաղցը էր, աւելի քաղցը քան այն մէկը զոր կերեր էի ծառին մօտ։ Միջուկը մնաց ձեռքին մէջ, հօն խօլորէն որորուելով։ Զերցայ միջուկին համար արուեստալի գործածութիւն մը հնարել եւ անարեկ սկսայ մատենլ — տանձի միջուկ, որո՞ւ համար, այ տիսմար, Եւային։ Միջուկը

նետուելու պէտք էր ծառայէր, բայց շուրջո պատեր եւ պատուհաններ կային :

Միջուկն ալ կերայ, ձեռքս մացին միայն քանի մը կուտեր : Դրանու դրի զանոնք, մասեւլով սեփական տանձենիներ անկել :

Մէկ տանձը հետեւեցաւ միւսին, որովհետեւ ահարեւկան էի և կը խորշէի ինքզինքս զող զդալէ : Անգեղեցկադիտական փորձարկութիւն մըն էր, որովհետեւ ուրախութիւն չէի զգար :

Պրն . Փոլըրտ եկաւ վերջապէս : Անոր գալուստը կարծես դալուսան էր կործանումին, և երբ ան հազար՝ կարծեցի թէ ամբողջ աշխարհ ցնցուեցաւ : Հազար բազմաթիւ անգամներ, խստօրէն ինձի նայեցաւ բազմաթիւ անգամներ, և ապա ըստւ . սիմացայ թէ տանձեր զողցան եսու Ռուր են :

Խորհնեցայ թէ տանձ մը ուտել կ'ուզէր, հետեւարար ես ինձմէ շատ ամշցայ, որովհետեւ ոչ մէկ հատ ունէի իրեն տալիք, բայց կարծեմ ան հակառակը հասկցաւ և հաւատաց թէ ես կ'ամշչայի՝ բանուած զող մը ըլլալուս համար :

Ցեայ գիտցայ թէ պիտի պատճուէի, որովհետեւ կը բարեւ տեսնել թէ ան օգուտ կը քաղէր իմ ամօթէս :

Հաճելի ալ չէր լսել անոր ըսելը թէ զողցեր եի, որովհետեւ չէի գողցեր: Ես տանձերը տեսեր էի զեռ տանձ չեղած : Տեսեր էի ծառին մերկ սոսերը : Տեսեր էի տերեւներն ու բողբաջները, և շարունակեր էի տանձերը տեսնել մինչեւ անոնց պատրաստ ըլլալը : Հասունները ինձի կը պատկանէին :

Բաի . Ակերայ զանոնքս :

Մե՛զք որ չկրցայ իրեն ըսել թէ տանձերը չէի գողցած, որովհետեւ ե՛ս ստեղծեր էի զանոնք . բայց գիտէի ըսել միայն այն՝ ինչ որ միւսները կ'ակնկալէին որ ըսէի, «Կերա՞ տանձերը», ըստւ ան : Ինձ թուեցաւ թէ զայրացած էր :

Բայց և այնպէս, ըսի . «Այս, պարսնս :

«Բանին հատա, ըստւ ան :

«Զորս», ըսի :

«Զորս տանձ զողցար», ըստւ, «եւ յեայ կերա՞ր» :

«Ոչ, պարսն», ըսի : «Հինգ հատ : Մէկը ծառին մաս կերայ» :

Այս ինչ կնճռոտեցաւ, և գիտցայ որ կարող պիտի չըլլայի տակէ դուքս ելլել։ Զէի կրնար մատրերել սեփական ըսնկիք մը։ և ընել կրցածս միայն այն էր՝ որ հարցումներում կը պատասխանէի այնպէս մը, որ պիտի արդարանար զիս պատճելը։ եւ ան պատճեց զիս։

Հաւ մը խարազանեց զիս կաշիէ փոկով մը։ եւ ես ստոտիկ լացի։ Այնքան չէր ցաւցներ, որքան լացս կարծել կուտար։ բայց պես եր որ արտասուէի, որովհետեւ շատ տարօրինակ կը թուէր ինեի՞ որ ոչ ոք կարող էր ըմբռնել նոյնիսկ հեռաւոր կերպով, թէ ինչո՞ւ տուեր էի հինգ տասն-ձերը եւ ինչո՞ւ չորսը գասարան տարեր էի մինչ կրնայի զանոնք ալ ուտել եւ սուտ մը յերիւրել։ թէ ստարականի մը ճամբար ցոյց տուեր էի, կամ ատոր պէս բան մը։

Գիտեմ թէ օրիորդ Լարքին մեռած է, բայց եթէ ձերուկ Փուլըրաը տակաւին ողջ է՝ կը յուսամ որ կարդայ տսիկա, որովհետեւ իրեն համար կը գրեմ, եւ կ'ըսնմ հիմա թէ չգողցայ տանձերը, ես ստեղծեցի զանոնք, եւ չորսը գասարան տարի որովհետեւ զեղկցիկ էին եւ կ'ուղէի որ ուրիշներ ալ տեսնէին զանոնք այնպէս ինչպէս ես կը տեսնէի։ Ոչ մէկ քէն, պըն։ Փուլըրա, բայց խորհեցայ թէ պարտաւոր էի ձեզի պատճել այդ օրուան իրական վիճակու։

## ԱՇԽԱՐԴԻ ՇՈՒՐՋ ԶՈՐԱՎԱՐ ԿՐԱՆԹԻ ՀԵՏ

1877ի Մայիսին, Հօրս ճնումնդէն երեք տարի վերջ, գարավար Խւլիսը Ս. Կրանթ, Միացեալ Նահանգներու հանգուցեալ նախագահը, նաև նատաւ Ֆիլատէլֆիայէն դէպի Լիվըրփուլ, իր ճամբարդութեան նպասակը ըլլալով քանի մը տմիր հանգիստ եւ զրօսանք՝ առանըլեց տարուան եռանգուան աշխատանքէ վերջ, իր հայրենիքի զինուորական ու քաղաքային ծառայութեան մէջ։

Քառասունընընկու տարի վերջ, 1919ի Օգոստոսին, Դրիգոր եղբայրս յետմիջօրէ մը տուն եկաւ երկու մեծա-

ծաւալ ու ծանր գիրքերով, որոնք խօսքով ու պատկերով կը նկարագրէին այդ մեծ ամերիկացին ճամբորզութիւնները: Իւրաքանչիւր գիրք չորսէն հինգ փառանա կը կշռէր և տևելի քան վեց հարիւր էջ ու մատ չորս հարիւր նկար կը պարունակէր: Հայրս մեռած էր ութ տարիէ ի վեր: Գրիգոր եղբայրս տառնըչորս տարեկան էր: Աս տասնըմէկ տարեկան էի: Հայրս աշխարհ մտած էր Հայտատանի մէկ լեռնային քաղաքին մէջ, հիմա կործանած քաղաք մը: Գրիգոր եղբայր ծնած էր Տրապիզոնի մէջ, Անգլիական ծովու եղերքին: Ան ծնած էր գէպի Ամերիկա ճամբորզութեան՝ հին աշխարհի հողին վրայ, և ծովու վրայ ճամբորզութեան՝ հին աշխարհէն գէպի նոր աշխարհ: Մանուկ հասակին՝ ան երբեք երկար չէր կեցած մէկ վայրի մէջ: Լեռնային քաղաքէն Տրապիզոն, Տրապիզոնէն Մարտէլ, Մարտէլէն Հավր, Հավրէն նիւ Սորք, և Նիւ Սորքէն Քալիֆորնիա: Ան բաւական լացեր էր, բնականաբար:

Հայրս ճամբորզեց 1874էն և լեռնային քաղաքէն մինչեւ Քալիֆորնիա և 1908, և եռ ծնայ: Ան ճամբորզեց Հայտատանի լեզուէն մինչեւ Անգլիոյ լեզուն, հին ցամաքամուի մը լեռներէն մինչեւ նորի մը դաշտավետինները: Ճամբորզութիւնը իրեն համար վերջացաւ մահով: Զեր կարծեր թէ ան երբեւիցէ գտաւ իր երազներու պայծառ երկիրը: Քալիֆորնիայի հողը լաւ էր, ջուրը լաւ էր, օգը լաւ էր, բայց հայրս աղքատ մարդ մըն էր: Աղքատութիւնը նոյնն է սրեւէ երկրի, սրեւէ լեզուի մէջ:

Իրականին մէջ, սակայն, հօրս ճամբորզութիւնը չըվերջացաւ երբ ինք մեռաւ: պայծառ երկրի իր երազը դարձաւ: Գրիգոր եղբայրս երազը և իմ երազս: Անհանդարութիւնը շարունակեց ապրիլ, և Գրիգոր եղբայրս տուն եկաւ երկու խոշոր գիրքերով: «Աշխարհի շուրջ գորավար երանթի համ»:

Զօրավար երանթի ճամբորզութիւններուն առաջին հասորը կը սկսէր մարդուն մէկ էջնոց քանդակով, տակը՝ իր սուրագրութիւնը, Իւ. Ս. Կրանթ:

Գրիգոր եղբայրս ինծի ցոյց տուաւ պատկերը:

— Ասիկա Կրանթն է, ըստ ան: Այն մարդը, որ աշխարհի շրջանը ըրաւ:

Ուէ մէկուն քանդակը ընդհանրապէս տպաւորիչ կ'ըլ-  
լայ, բայց կրանթի քանդակը տպաւորիչ չէր։ Կրնաք  
նայիլ լինքընի մէկ պատկերին ու բան մը գիտնալ իր մա-  
սին, թէ ինչ տեսակ մարդ էր ան, բայց այդպէս չէր կը-  
րանթի պարագան։

— Ան պատերազմն ալ շահեցաւ, ըստու Դրիգոր եղ-  
բայրս։ Լի անձնատուր եղաւ իրեն։

Դարձեալ նայեցայ քանդակին և եղբակացուցի, որ  
յանցանքը կրանթին չէր։ Քանդակողին յանցանքն էր։  
Կրանթ մեծ մարդու մը երեւոյթը չունէր։ Ան աւելի կը  
նմանէր կարգ մը մարդերու, որոնք փոքէր կը խաղային  
Մարիփոզա փողոցի և Սպիտակ Եղնիկեին մէջ, և կարգ մը  
ուրիշ մարդերու, որոնք լեռներէն վար կուգային ամէն  
գործնան — որորդները — իրենց թեւերուն տակ անտ-  
սունի մորթեր առած եւ իրենց թեւերունները ծամելիք ծխա-  
խառով լի։

Եղբակացուցի թէ քանդակողը շատ լաւ չէր գիտեր  
իր արևոտը։ Մարդուն մեծութիւնը չկար քանդակին մէջ։  
Ես ինքո պարաւուոր էի քանդակին մէջ երեւակայել մե-  
ծութիւնը։ Ասիկա զժուար չէր, որովհետեւ աչքերը բաց  
էին, և ես կրնայի եր գլխու նկարով մարդուն մեծու-  
թիւնը երեւակայել եր աչքերուն ընդմէջէն։ Զի հեծած,  
որինակի համար, պատերազմի մէջ։ Կրանթ իր մարդոց  
կ'ըսէ թէ ինչ պէտք է ընել։ Ճակատամարտէ մը վերջ։ վար  
կը նայի մեռեալներուն։ Լիի անձնատուրութիւնը։ անոր  
ձեռքը կը թօթուէ, կը նայի անոր աչքերուն մէջ, եւ ես  
կրնայի երեւակայել անոր շրթներուն շարժումը՝ ճառի մը  
ժամանակ, թէեւ գիտէի թէ մարդը մեռած էր 1885էն ի  
վեր, և ես կրնայի նոյնիսկ լսել իր ճայնը, հանդարտորէն  
խօսող, կամ պոռացող, կամ խնդացող։

Բազմաթիւ տարիներ, Դրիգոր եղբայրս ու ես աշ-  
խարհի շուրջ ճամբորդեցինք զօրավար կրանթի հետ, եր-  
կու խոշոր գիրքերուն էջերը դարձնելով, կրկին ու կրկին  
նայելով նաւերու եւ տեղերու եւ մարդոց պատկերնե-  
րուն։

Դրիգին մէջ էր աշխարհի սկզբնաւորութիւնը։ Դրիգոր  
եղբայրս ու ես կը նայէինք այն տեղերուն՝ ուր այցելած  
էր մեռած մարդը շատ առաջ, այն մեռած մարդոց՝ զորս

անսած էր ու որոնց հետ խօսած, այն անման փողոցներուն՝ որոնց երկայնքը ան քալած էր պահ մը, այն անման շենքերուն՝ ուր մտած էր ան — Ռւինառը, Ռւէսթմինսթը, Պլքինկէմի պալատը, Ս. Պողոս եկեղեցին, խորհրդարանը, իր օրով, մարդեր կ'ապրէին ու օր մը մեռան, բայց տեղերը մնացին։ Ամբողջ տղզեր մարդոց՝ ապրեցան ու մեռան, բայց տեղերը մնացին։ Ասիկա աշխարհի մոգականութիւնն էր։

Դիրքին մէջ, Փարիզի համայնապատկերը մեծ բարձունքէ մը զծուած էր, վերէն նայելով շենքերուն, փողոցներուն, կամուրջներուն և զետերուն։ Ան ձեզ բարձրը կը հանէր քաղաքին վերեւ և ձեզ կարող կը դարձնէր մէկ ակնարկով ըմբռնելու անոր ընդարձակութիւնն ու բողժադիմի փառքը։ Տիեզերքն էր աւազի հատիկին մէջ, Մեծ աշխարհի մեծ քաղաքը, Զահեննուած և սակայն վաղածանօթքաղաքը։

Դրիգոր եղբայրո և և Փարիզի այդ պատկերը դիմեցինք այն օրը, ուր ինք տուն եկաւ երկու խոշոր գիրքերով։

Ան էջ մը դարձուց և հոն յանկարծ տեսանք այդ հըրաշալի աշխարհու, մեծ բարձունքէ մը գէպի վար նայելով անոր։ Դրիգոր եղբայրո կարդաց բառը պատկերին տակ։

— Փարիզ, ըստու ան։

Դարձաւ ու ինձի նայեցաւ։

— Այս, ասիկա Փարիզն է, ըսի ևս։

Գիտցայ թէ Փարիզն էր նախ քան բառը կարդալու պատկերին տակ։

— Օր մը հոն պիտի երթամ, ըսի։

Սովոր էի թափառի Սանթա Ֆէի քարափիներուն շուրջ և դիտել դատարկապորաները, որոնք մեկնող ապրանքատար ինքնաշարժերու և կառախումբերու վրայ կը ցատքէին առանց ոչ ոքի մնաք բարով ըսելու։

Կէսօրէ վերջ մը, Դրիգոր եղբօրու դիրքերը տուն ըերելէն ամիսներ առաջ, ես ալ ցատքեցի քալող ապրանքատար կառախումբի մը վրայ։ Սիէրա Նէվատայի լեռներէն հաւեկիթի մեծութեամբ ժայռերով լեցուած կառք մըն էր։ Նստայ կառախումբին ժայռերու խոշորագոյն գէղին վրայ։ և դիտեցի աշխարհին անցնիլը։ Ասիկա շատ գեղեցիկ էր եւ

շատ մելամաղձուու ևս կը մեկնէի ճամբայ ելած էի դէպի աշխարհի հսկայական և խորհրդաւոր քաղաքներէն մէկը, և ահարեկած էի Կ'ուզէի երթաւ, բայց ահարեկած էի Մէկ անգամ, երկվայրկեանի մը կոտորակին տեւողութիւնը միայն, դադրեցայ ահարեկած ըլլալէ, կով մը կեցած էր թռւ խոտի մէջ, երկաթուղագծին շատ մօտ, կառախումբին կը նայէր, և երբ ես տեսայ կովը ու քիչ մը զգացի իր անմիտ զմայլանքը, իր տոկունութիւնն ու ոյժը, ես ինքն՝ երկվայրկեանի մը կոտորակին մէջ՝ զօրացայ և վախ չզգացի, Պահ մը վերջ, սակայն, սորսափահանը եղայ, Շուգեկառքը չափազանց արագ կ'երթար, որպէսզի կարենայի ցատքել, Ամբողջ կեանքի մը վիշտը զգացի մէկ բոլցի մէջ, Տունը կորուած էր, տան սենեակները և անկողինները և սեղանները և աթունները, Ա' երբեք պիտի չառնէի Գրիգոր եղբայրս կամ մայրս կամ քոյրերս կամ հազարաւոր գեմքերը զորս կը ճանշնայի, Լացի, որովհետեւ կը հաւատայի թէ շոգեկառքը կանգ պիտի չառնէր մինչեւ որ հասնէր աշխարհի մեծ քաղաքներէն մէկը, տունէս հեռառւ, և զիս զնէր տարականներու աշխարհի մը մէջ,

Շոգեկառքը, սակայն, կեցաւ Մալակաւ Վար իջայ և սկսայ քալել զէպի տուն։ Երկար ճամբայ էր, եօթը մզոն։ Պահ մը վերջ սկսայ վազել, Երբ մութը կոխեց, զգացի աշխարհէն վախ մը և հողէն վախ մը, զոր կը զգայ ամէն ազայ, որ մինակ է ու տունն հեռու, Վախցայ թէ կը նայի երբեք տուն չհասնիլ, Վազեցի մինչեւ որ ա' չկըրցայ վազել։ Յստակօրէն կը յիշեմ իրիկուան մելամաղձան այնները, ծղրիգներու, գորտերու, թռչուններու, աղմուկները, և պաղպաղ հողին հոտը, և մութնցող բոլոր բաներուն տարութիւնը։

Մառերը, որոնք ցերեկուան լոյսով զեղեցիկ էին ու կազզուրիչ, զիշերուան ազջամուղջին մէջ տղեղ ու ահազ-զեցիկ էին։ Պատճառը՝ զիշերուան ստուերն էր, այնքան տարեր՝ ցերեկուան բարի ստուերէն որ ձեզի աւելի խորապէս կը զգացնէ նիւթ ու ձեւ ունեցող բոլոր բաներու աղուար իրականութիւնը։ Մութ ստուերն էր, անգորութիւնը, և աշխարհի պարապութիւնը։ Բայց ամենէն աւելի, յանկարծական խորթութիւնը ընտանի բաներուն։ Կորուածութիւնը, Հեւքը, Անձշութիւնը, Մառը այլեւա-

ծառ մը չեր։ Ան սարսափայուաշ խորհրդանիշն էր սրտանըմ-լիկ ու մտայոյզ ողբերգութեան մը։

Անոնելի խորթութիւն մը զդացի աշխարհին հանդէպ։ Կը վախնայի թէ կրնայի երբեք չհասնիլ ուսւն։ Մարդերէն չեի վախնար, որովհետեւ մեր քաղաքի գինեառաներուն մէջ, ուր թերթ կը ծախէի, ամենազէշ մարդիկը ազնիւ և նոյնիսկ ինձի պաշտպան եղած էին, կարծես անոնք ալ զդացած էին ու տակաւին կը յիշէին այդ մեծագոյն վը-տանդը։ Կը վախնայի այդ բանին, Մութ ուժէն։ Չար և ամենազօր, կը վախնայի թէ իմ սեփական ներքին ամբող-ջականութիւնս խորհրդաւոր ու անսրբագրելի կերպով պի-տի աարբաղադրուէր, զիս քանդելով նոյն քան արագօրէն, որքան հսկի շունչ մը կը շարժէ ծառի մը ոսաց։ Եւ կը վախնայի թէ իմ մէջս մտնէ անսուրբ ներկայութիւն մը, որ վայրկենաբար պիտի ոչնչացնէր իմ բաղակցութիւնս, ջնջելով իմ մէջ գարերու ընթացքին գիզուած մահկանա-ցութիւնը։ Ամէն տղայ, որ գիշեր ատեն մինակ ու տունէն հեռու գտնուած է, զդացած է այս բանը։

Բայց և այնպէս հասայ տուն։ Ոչ ոքի կրնայի ը-սել պատահածը, որովհետեւ ես ինքս ճշգորէն չեի գի-տեր։

Ուրախ ալ էի վերագանակուս համար։ Աշխարհի մեծ քաղաքները ինձմէ շատ հեռու գացին։ Ստացան հեռաւու-րութիւն մը, զոր միայն երազի մէջ կարելի է չափել։

Դիտելով մոգական պատկերը Փարիզի, այնքան հե-ռու՝ աշխարհի երազին մէջ, յիշեցի այդ մոլորումի գիշե-րը։ Այսու հանդերձ, Գրիգոր եղբօրս ըսի թէ որ մը պիտի երթայի աշխարհի այդ քաղաքները։ Օր մը ես ինքս պիտի քալէի աշխարհի անշափելիորէն հեռաւոր երազ-փողոցնե-րուն մէջ։

Գրիգոր եղբայրս տուն եկաւ երկու խոշոր գիրքերով՝ զօրավար կրանթի մասին, որ աշխարհի շրջանը ըրած էր 1877ին։ 1919ի Օգոստոսին, զօրավար կրանթի ճամբոր-դութիւններէն քառասուներկու տարի վերջ, Գրիգոր եղ-բայրս եւ ես սկսանք մեր ճամբորգութիւնները աշխարհի շուրջ և ժամանակին մէջ գէպի եաւ, ճանշանք այն աշ-խարհը, որ կար երբ հայրս պղտիկ տղայ մըն էր հայրենի երկրին մէջ, նախ քան մեր աշխարհին սկզբնաւորութիւ-

Նը՝ Քալիֆորնիոյ մէջ։ Երկու գերքերը և աշխարհի վայրերուն հարիւրաւոր պատկերները մէկ մասը դարձան մեր տան, մէկ մասը մեր կենանքին, և ձմբան ու գարնան ու ամրան ու աշնան՝ Դրիգոր եղբայրո ու ես կը ճամբորդէինք աշխարհի շուրջ՝ զօրավար Կրօնթի հետ, մեր հիւրանոցի սեղանին առջեւ նստած։

## ՎԱՅՐԱՇԱՐԺ 38 ՕՃԻՊՈՒԵՑԸ

Յր մը, մարդ մը քաղաք եկաւ էշ հեծած, և ոկըսաւ դեղերիլ հանրային գրադարանին մէջ, ուր այդ օրերուն ես սովոր էի անցնել ժամանակին մեծագոյն մասը։ Երկարահասակ երիտասարդ հնդիկ մըն էր ան, Օճիպուէյ ցեղէն։ Բայ թէ իր անունը Վայրաշարժ 38 էր, Քաղաքին մէջ ամէն ոք կարծեց թէ յիմարանոցէ մը փախած էր ան։

Քաղաք հասնելէն վեց օր ետք, իր անասունը կոխուեցաւ Թիւլար փողոցի հանրակառաքին կողմէ և լրջօրէն վերաւորուեցաւ Յաջորդ օրը, Մարիփողա և Ֆուլթըն փողոցներուն անկիւնը, անասունը մեռաւ, շատ հաւանաբար՝ ներքին վերքերու պատճառով։ Անասունը փլաւ սալայատակին վրայ, ինկաւ հնդիկին որունքին, հեծեց, եւ մեռաւ։ Երբ հնդիկը քաշեց իր սրունքը, ելաւ ու կաղաց մինչեւ անկիւնի դեղարանը, և հեռու վայր մը հեռաձայնեց։ Հեռաձայնեց Օքլահոմայի իր եղբօր։ Հեռաձայնը իրեն արժեց բաւական դրամ, զոր՝ ըստ պաշտօնեային հրահանգին՝ ձգեց պարզունակին քով։ Երբեւ թէ սովոր ըլլար ամէն օր այդպէս հեռաձայնել։

Այդ պահուն դեղարանը կը դանուէի, և փշրուած ընկոյզներով պաղպաղակ մը կ'ուտէի։

Երբ ան դուրս եկաւ հեռաձայնի խցիկէն, տեսաւ որ ես նստած էի սոտայի ծորակին մօտ և այդ համագամը կ'ուտէի։

Հելլօ, Ուիւլի, ըստ ան։

Դիտէր թէ անունս Ուիլիի չէր։ Միայն թէ կը սիրէր զիս այդպէս կանչել։

Կազաց մինչեւ խանութին առաջամասը, ուր կը գըտնուէր ձիւթը, և երեք կապոց «Հիւթեղ Պառազ» գնեց։ Յետոյ կազալով վերապարձաւ մօտ և ըստւ։ Ի՞նչ կ'ուածս, Ուիլիի։ աղուոր կ'երեւայ։

Ասիկա ընկոյզով պաղպաղակ է, ըսի։

Հնդիկը բարձրացաւ իմ քովի աթոռակին վրայ։

Նոյնը տուէք ինծի, ըստւ սոտայի ծորակին աղջկան։ Մեղք եղաւ ձեր անասունին, ըսի։

Այս աշխարհին մէջ տեղ չկայ անասունի մը համար, ըստւ։ Ի՞նչ տեսակ ինքնաշարժ գնելու եմ։

Ինքնաշա՞րժ մը պիտի գնէք, ըսի։

Այդ մասին կը մտածեմ բազմաթիւ վայրկեաններէ ի վեր, ըստւ ան։

Զէի կարծեր թէ դրամ ունէիք, ըսի։ Կը կարծէի թէ աղքատ էիք։

Մարդիկ այդ աղքաւորութիւնը կ'ունենան, ըստւ։ Ուրիշ աղքաւորութիւն մըն ալ, զոր անոնք կ'ունենան, այն է թէ ես իննթ եմ։

Ես այն աղքաւորութիւնը չունեցայ թէ իննթ էիք, ըսի. բայց այն աղքաւորութիւնն ալ չունեցայ թէ հարուստ էիք։

Էհ, հարուստ եմ, ըստւ հնդիկը։

Պիտի ցանկայի հարուստ ըլլաւ, ըսի։

Ինչո՞ւ, ըստւ ան։

Էհ, ըսի, երեք աղքէի ի վեր կը բազմամ ձկնորսութեան երթալ Մէնտոթա։ Պէտք ունիմ քիչ մը կազմածի և ինքնաշարժի մը որ զիս հոն տանի։

Կրնա՞ս ինքնաշարժ քշել, ըստւ հնդիկը։

Կրնամ որեւէ բան քշել, ըսի։

Երբեւից ինքնաշարժ քշա՞ն ես, ըստւ։

Ոչ աղկաւին, ըսի։ Ցարդ ինքնաշարժ մը չեմ ունեցած որ քշեմ, և ընտանիքիս հաւատաքին գէմ է զողնուլ։

Բաել կ'ուզեն թէ կը հաւատա՞ս որ պիտի կրնայիր ինքնաշարժի մը մէջ մանել և անմիջապէս քշել, ըստւ ան մէշդ է, ըսի։

Կը յիշե՞ս ինչ որ քեզի կ'ըսէի հանրային գրադարան-  
նին սանդուխին վրայ անցած իրիկուն, ըստ ան-  
թակ կ'ուղեց՝ մեքենայի գարի՞ն մտախին, ըսի։  
Այս, ըստ։  
Կը յիշեմ, ըսի։

Շատ լաւ, ըստ, Հնդիկները ծնած են հեծնելու,  
թիավարելու, որսալու, ձկնորսութեան, և լողալու բնազ-  
դով։ Ամերիկացիները ծնած են մեքենաներով խաղալու  
բնազդով։

Ես ամերիկացի չեմ, ըսի։

Դիտեմ, ըստ Հնդիկը։ Հայ ես։ Կը յիշեմ, Հարցուցի  
քեզի և ինձի ըսիր ատիկա։ Ամերիկա ծնած հայ մըն ես։  
Տասնըշորժ առքեկան ես և արդէն իսկ զիտես թէ պիտի  
կարողանաս ինքնաշարժ քշել՝ մէջը մտնելուդ պէս։ Տի-  
պար ամերիկացի մըն ես, թէև դէմքիդ գոյնը, իմինիս պէս։  
Թուխ է։

Ինքնաշարժ քշելը վարպետութիւն չէ, ըսի։ Ոչ մէկ  
պազանիք։ Ամելի զիւրին է քան էշ հեծնելը։

Շատ լաւ, ըստ Հնդիկը։ Թու խօսքդ թող ըլլայնթէ  
երթամ և ինքնաշարժ մը զնեմ, պիտի ուզե՞ս քշել ինձի  
համար։

Անշուշտ, ըսի։

Ի՞նչ թոշակ պիտի ուզէիր, ըստ։

Լսել կ'ուղեց թէ թոշակ պիտի առք ինձի՝ ինքնա-  
շարժ քշելուս համար, ըսի։

Անշուշտ, ըստ Օճիղուէյը։

Ես, ըսի, շատ ազնիւ էք, բայց որեւէ դրամ չեմ ու-  
զեր ինքնաշարժ քշելու համար։

Կարգ մը ճամբորդութիւններ կրնան երկար ըլլաւ,  
ըստ ան։

Ո՞րքան երկար՝ ա՞յնքան լաւ, ըսի։

Չե՞ս ուզեր հանգստանալ, ըստ։

Այս հին պղափկ քաղաքին մէջ ծնած եմ, ըսի։

Չե՞ս սիրեր զայն, ըստ ան։

Լեռներ ու գետեր ու լեռնալիճներ կը սիրեմ ես, ըսի։  
Բնաւ լեռ գացա՞ծ ես, ըստ։

Ոչ ստկաւին, ըսի, բայց որ մը պիտի հասնիմ են։

Կ'ըմբանեմ, ըստու ան: Ի՞նչ ահսակ ինքնաշարժ կը կարծես որ պէտք է գնեմ:

Պզտիկ Ֆարտ մը ի՞նչպէս է, ըսի:

Ասիկա լաւագոյն ինքնաշարժն է, ըստու:

Լաւագոյնը կ'ուզգէք, ըսի:

Պէտք չէ՞ որ լաւագոյնը ունենամ, ըստու:

Չեմ դիտեր, ըսի: Լաւագոյնը բաւական ոռւզ է:

Ո՞րն է լաւագոյնը:

Ե՞ս, ըսի, կարդ մը մարդիկ կը խորհին թէ Քատիւլացն է լաւագոյնը: Աւրիշներ Փաքարտը կը սիրեն: Երկուցն ալ լաւ են: Չեմ դիտեր ո՞րն է լաւագոյնը: Փաքարտը գեղեցիկ է երբ տեսնէք պազառան ի վար գնացքը, բայց Քատիւլացին պարագան ալ նոյնն է: Շատ դիտած եմ այդ ազուրը ինքնաշարժներուն գնացքը պազառան ի վար:

Թանի՞ կ'արժէ Փաքարտ մը, ըստու:

Շուրջ երեք հազար տոլոր, ըսի: Թերեւու քիչ մը աւելի:

Կրնա՞նք հիմա իսկ հատ մը ունենալ, ըստու:

Իջայ աթոռակէն: Խենթ կ'երեւէր, բայց դիտէի թէ իսենթ չէր:

Մաիկ ըրէք, պարսն Վայրաշարժ, ըսի, իրազէ՞ս կ'ուզէք Փաքարտ մը գնել հիմա իսկ:

Դիտես որ անասունն մեռաւ քանի մը վայրկեան առաջ, ըստու ան:

Տեսայ տափկա, ըսի: Հաւանաքար մէկ վայրկեանէն միւսը ձերբակալեն ձեզ՝ ձեր անասունը փողոցին մէջ ձգելուն համար:

Պիտի չձերբակալեն դիս, ըստու ան:

Պիտի ձերբակալեն եթէ օրէնք մը կայ՝ մեռած էշ մը փողոցը ձգելուն դէմ, ըսի:

Ոչ, պիտի չձերբակալեն, ըստու:

Ինչո՞ւ պիտի չձերբակալեն, ըսի:

Ես, ըստու ան, պիտի չձերբակալեն երբ իրենց ցոյց առամ կարդ մը թուղթեր զորս միշտ հետո կը պաշտպանեմ:

Այս երկրի մարդիկը շատ յարգանք ունին դրամի հանդէպ, և ես շատ դրամ ունիմ:

Կարծենմ իսենթ է ի վերջոյ, խորհեցայ:

Ուրիշէ առէք ամբողջ այդ դրամը, ըսի:

Հող մը ունիմ Օքլահումայի մէջ, ըստու Մօռ յիսուն հազար լժվար:

Արեւքաւո՞ր է, ըսի:

Ոչ, ըստու Բացի քսան լժվարէ՝ մասցեալը անարսէք է: Այդ քսան լժվարին վրայ քարիւզի հորեր ունիմ Եղբայրս և ես:

Խ՛նչպէս դուք, որ Օճիպուէյներ էք, Օքլահումա իշաք, ըսի: Միշտ կարծած եմ որ Օճիպուէյները հիւսիս կ'ապրին, Մեծ Լիճներուն շուրջ:

Ճիշդ է, ըստու հնդիկը: Մեծ Լիճներուն շուրջ կ'ապրէինք, բայց հայրս անվիրայ մըն էր: Երբ ամէն մարդ արեւմուտք փոխագրուեցաւ, ինք ու նոյնը ըրտաւ:

Օչ, ըսի: Լաւ, կը խորհիմ թէ ձեզ ուրեմն պիտի չընեղեն մեռած էշուն համար:

Ոչ մէկ բանի համար պիտի նեղեն զիս, ըստու: Պիտի չնեղեն, որովհեանեւ գրամ ունիմ: Պիտի նեղեն, որովհեանեւ զիս խենթ կը կարծեն: Այս քաղաքին մէջ, քեզմէ դաս ոչ ոք գիտէ թէ գրամ ունիմ: Պիտի՞ս թէ ուրկէ կրնանք հիմա իսկ ձեռք ձգել այդ ինքնաշարքներէն հատ մը:

Փաքարտի գործակալութիւնը Պրոտուէյի վրայ է, հանրային գրազարանէն երկու շէնք անդին, ըսի:

Շատ լաւ, ըստու ան, Եթէ վատան ես թէ պիտի չնեղուիս ինձ համար քշելով, երթանք և հատ մը առնենք: Պայծառ գոյնով բան մը, ըստու կարմիր, եթէ կարմիր ունին: Դէպի մւր պիտի ուզէիր քշել նախ:

Պիտի ուզէիք ձկնորսութեան երթալ Մէնտոթու, ըսի:

Համաձայն եմ, ըստու: Պիտի գիտեմ ձուկ որսալու: Ուրկէ կրնանք քիչ մը կազմած տռնել քեզի համար:

Փազոցին անկիւնը՝ Հոմանէն, ըսի:

Փազոցին անկիւնը, Հոմանին գացինք: և հնդիկը քսանըեօթը տուար արժողութեամբ ձկնորսութեան կազմած զնեց ինձի համար: Յետոյ Փաքարտի գործակալութիւնը գացինք, Պրոտուէյի վրայ: Կարմիր Փաքարտ շունէին, բայց կանաչ գեղեցիկ հատ մը կար: Բաց կանաչ էր, նոր խոտի գոյն: Ասիկա կը պատահէր 1922ին: Ինքնաշարքը զբոսապոսյաի գեղեցիկ տիպարէն էր:

Կը կարծե՞ս թէ այս մեծ, խոշոր ինքնաշարժը կրնառ  
քշել, ըստ հնդիկը:

Դիմեմ թէ կրնամ քշել, ըսի:

Ոստիկանութիւնը մեղ գտաւ Փաքարտի գործակալու-  
թեան մէջ և ուզեց ձերբակալել հնդիկը՝ մեռած էշը փողո-  
ցին մէջ ձգելուն համար: Օճիպուէյը անոնց ցոյց տուաւ  
այն թուղթերը, որոնց մասին խօսած էր ինձի, և ոստի-  
կանութիւնը ներսութիւն խնդրեց ու հեռացաւ: Հսին թէ  
անսառունը վերցուցեր էին և կը ցաւէին իրեն ձանձրոյթ  
պատճառամ ըլլալնուն համար:

Ոչ մէկ ձանձրոյթ, ըստ ան:

Դարձաւ Փաքարտ գործակալութեան անօրէնին՝ ձիմ  
լիւխսի, որ սովոր էր քաղաքապետութեան իրեւ թեկնա-  
ծու ներկայանալ ամէն անգամ որ ընտրութիւնները մօ-  
աննային:

Այս ինքնաշարժը պիտի առնեմ, ըստ:

Անմիջապէս պիտի պատրաստեմ թուղթերը, ըստ:

Ի՞նչ թուղթեր, ըստ հնդիկը: Հիմա պիտի վճարեմ:

Հսին կ'ուզէք թէ կանչիսի՞կ պիտի վճարէք երեք հա-  
զար երկու հարիւր ասանըեօթը տուար և վաթսունընդինդ  
սէնթ, ըստ: Ձիմ:

Այս, ըստ հնդիկը, Մեկնելու պատրաստ է, չէ՞:

Անշուշտ, ըստ ձիմ: Տզոց պիտի ըսեմ որ լաթով մը  
ամէն փոշի մաքրնն: Մեքենան ալ հակակշռել պիտի տամ,  
և վառելանիւթի ամբարը լիցնել: Տասը վայրկեանէն ա-  
ւելի պիտի չառնէ: Եթէ գրասենեակ գաք, անմիջապէս  
պիտի փակեմ գործառնութիւնը:

Ձիմ և հնդիկը մտան ձիմի գրասենեակը:

Մօտաւորապէս երեք վայրկեան վերջ՝ ձիմ ինձի ե-  
կաւ, մինչեւ արմատները ցնցուած մարդ մը:

Արամ, ըստ ան, ո՞վ է այս մարդը: Կարծեցի թէ  
փախուկ էր: Ճոնիին ըսի որ գրամառուն հեռաձայնէ, եւ  
պատասխանեցին թէ իր հաշիւը Օքլահոմայէն հոս փոխա-  
դըուելու վրայ է: Հսին թէ իր հաշիւը մէկ միլիոն տուա-  
րէն աւելի է: Կարծեցի թէ փախուկ էր: Կը ճանչնա՞ռ  
դինք:

Ինձի ըստ թէ իր անունը - Վայրաշարժ 38 է, ըսի:  
Ասիկա մարդու անուն չէ:

Ասիկա իր հնդկական անունին թարգմանութիւնն է, ըստ ձիմ։ Իր ամբողջ անունը կայ պայմանագրին վրայ, կը հանջնա՞ս զինք։

Ամէն օր խօսած եմ իրեն ևս՝ յորմէնետէ քաղաք եւ կառ այդ էլով որ այս առաւ մեռաւ, ըսի, բայց երբեք շիորհնեցայ թէ դրամ ունէր։

Կ'ըսէ թէ պիտի քշես իրեն համար, ըստ ձիմ։ Տը զաս, վատա՞ն ես թէ յարմար ես քշելու այսպիսի մեծ, խոշոր ինքնաշարժ մը։

Վայրկեան մը սպասեցէ՛ք, պրն. Լիւիս, ըսի։ Մի փորձէք զիս զրկել կեանքիս այս առիթէն։ Այս խոշոր Փաքարաը կրնամ քշել նոյնքան լաւ, որքան այս քաղաքէն ուրիշ ուեւէ մէկը։

Չեմ փորձեր քեզ որեւէ բանէ զրկել, ըստ ձիմ։ Մի-այն չեմ ուզեր որ հոսկէ ելլես ու վեց կամ եօթը անմեղ մարդիկ կոխես ու թերեւս ինքնաշարժը փշրես։ Մէջը մը-աիր ու քանի մը տեղեկութիւններ տամ։ Որեւէ բան դի-մե՞ս արագութիւն փոխելու մասին։

Դեռ ոչինչ զիտեմ որեւէ բանի մասին, ըսի, բայց շուտով կը գտնեմ։

Շատ լաւ, ըստ ձիմ։ Թող որ քեզի օդնեմ։

Ինքնաշարժին մէջ մտայ և ուզզանիւին առջեւ նըս-տայ։ Ձիմ քովս նոտաւ։

Այս պահէն սկսեալ, աղա՞ս, ըստ ան, կ'ուզեմ որ զիս նկատես բարեկամ մը, որ իր կոնակի շապիկն իսկ պի-աի տայ քեզի։ Կ'ուզեմ շնորհակալ ըլլալ քեզի՝ այս սքան-չելի հնդիկ պարոնը բերելուդ համար։

Ինձի ըստ որ շուկային լաւագոյն ինքնաշարժը կ'ու-զէր, ըսի։ Դիտէք թէ միշտ խենթ եղած եմ Փաքարա մը քշելու։ Հիմա, ի՞նչպէս պէտք է ընեմ։

Լաւ, ըստ ձիմ, տեսնենք։

Աստումն իմ, աղա՞ս, ըստ ան, ոտքերդ ոտնակներուն չեն հասնիր։

Հոգ չէ, ըսի։ Միայն բացատրեցէք արագութեան փո-փոխութիւնը։

Ձիմ ամէն ինչ բացատրեց, մինչ աղաքը կը որբէին ինքնաշարժին փոշին ու կը քննէին մեքենան ու կը լեցը-նէին վառելանիւթի ամբարը։ Երբ հնդիկը զուրս եկաւ ու

ինքնաշարժ նստաւ, յետուակողմը՝ ուր պնդեցի թէ ինք պէտք էր նստէր, արդէն բանեցուցած էի մեքենան։

Կ'ըսէ թէ քշել գիտէ, ըստ հնդիկը ձիմ Լիւխիի Բը-նազդաբար, ըստ կը հաւատամ իրեն։

Արամի մասին մի՛ մատնողութք, ըստ ձիմ։ Շատ լաւ կրնայ քշել։ Ճամբա՛յ բացէք, պռուաց։ Պէտք եղած ամրող աեղը առւէք։

Դանդաղօրէն գարձուցի խոշոր ինքնաշարժը, արագութիւնը փոխեցի, և գործակալութենէն դուրս ոլացայ ժամանական մօտ յիսուն մղոն արագութեամբ, մինչ ձիմ ինքնաշարժին ետեւէն կը վազէր ու կը պռուար։ Կամա՛ց, տղաս, մի՛ արագացներ մինչեւ պազուան հասնիս, արագութեան սահմանը ժամական քսանը հինգ մղոն է քաղաքին մէջ։

Հնդիկը ընաւ չէր յուշզուած, հակառակ որ բաւական սադին-անդին կը նետէի զինք։

Սակայն գիտմամբ չէի ըներ։ Պատճառը պարզապէս այն էր, որ շատ ընտանի չէի ինքնաշարժի գործելակերպին։

Առաջնակարգ կառավար մըն ես, Ուիլիի, ըստ։ Ըստածիս պէս է։ Ամերիկացի ես, և ժնած ես բնազդով մը՝ այսպիսի մեքենական կառոյցներու համար։

Մէկ ժամէն Մէնտոթա պիտի ըլլանք, ըսի։ Հիանալի ձկնորսութիւն պիտի տեսնէք հոն։

Ո՞րքան հեռու է Մէնտոթան, ըստ հնդիկը։

Շուրջ իննսուն մղոն, ըսի։

Իննսուն մղոն շատ է՝ մէկ ժամէն կարենալ երթալու համար, ըստ հնդիկը։ Երկու ժամէն զնաւ Հետաքրքրական բնանկարներ կ'ացնինք, զորս պիտի ուղէի թէշ մը աւելի մօտէն զիտել։

Շատ լաւ, ըսի, բայց վստահաբար անձկագին կ'ուզեմ հոն հասնիլ ու ձուկ որուալ։

Է՛ս, շատ լաւ, ուրեմն, ըստ հնդիկը։ Այս անզամ փափաքածիդ շափ արագ քշէ, բայց ուրիշ անզամ մը կ'ակընկալիմ որ քիչ մը աւելի դանդաղ քշես սրպէսպի կարենամ քիչ մը բնանկար տեսնել։ Ամէն ինչ փախցնելու վը-ըայ եմ։ Ազգերը կարգալու իսկ առիթ չունիմ։

Հիմա իսկ գանդաղ կը քշեմ եթէ ուղէք, ըսի։

Ոչ, պնդեց ան: Քշէ: Քշէ կարելի եղածին չափ առագ:

Ես, Մէստութա հասանք մէկ ժամ և տասնըեսթը վայրկեանէն: Աւելի պակասէն հասած կ'ըլլայինք եթէ երկարմաս մը չըլլայր ցեխոտ ճամբու:

Ինքնաշարժը քշեցի ուզդակի գետեղերք: Հնդիկը հարցուց թէ գիտէի՞ ծածկոյթը բանալ, որպէսզի բացօթեայ նստէր ու ձկնորսութիւնս գիտէր: Զէի գիտեր ծածկոյթը բանալ, բայց բացի: Քսան վայրկեան աշխատեցայ տառը համար:

Ձկնորսութիւն ըրի մատ երեք ժամ, գետին մէջ ինկայ երկու անգամ, և վերջապէս պղտիկ հատ մը որսոցի:

Ձկնորսութեան մասին ոչինչ գիտես, ըստւ հնդիկը:

Ի՞նչ սխալ կ'ընեմ, ըսի:

Ամէն ինչ, ըստւ, նախապէս բնաւ ձկնորսութիւն ըրած ես:

Ոչ, ըսի:

Այզպէս չէի կարծեր, ըստւ ան:

Ի՞նչ սխալ կ'ընեմ, ըսի:

Ես, ըստւ ան, մասնաւոր ոչինչ, միայն թէ ձկնորսութիւն կ'ընես գրեթէ նոյն արագութեամբ, որով ինքնաշարժ կը քշես:

Սխալ է ատիկա, ըսի:

Բոլորովին սխալ չէ, ըստւ ան, միայն թէ ատիկա արգելք պիտի ըլլայ որ որեւէ բան որսաս, և պիտի շարունակես գետին մէջ իյնալ:

Զինկայ, ըսի: Զիս վար քաշեցին: Այս խոռն ալ սաստիկ սահուն է: Շուրջս ոչինչ կայ որ կառչիմ:

Պղտիկ հատ մը եւս բանեցի, յետոյ հարցուցի թէ պիտի ուզէ՞ր տուն վերազանալ: Ըստւ թէ պիտի ուզէր եթէ ես ալ ուզէի, ուստի մէկ կողմ գրի ձկնորսութեան կազմածըն ու երկու ձուկերը, և ինքնաշարժ մանելով սկսայ քշել ետ գէպի քաղաք:

Այդ խոշոր Փաքարաը քշեցի այս Օճիպուէյ հնդիկին՝ Վայրաշարժ 38ին համար ա՛յնքան առեն, որքան ան մնաց քաղաքին մէջ, այսինքն ամբողջ ամառը: Ամբողջ այդ ժամանակը՝ պանդոկ բնակեցաւ: Փորձեցի քշել սորվեցնել իրեն, բայց ըստւ թէ ատիկա հարցէն գուրս էր: Այդ Փա-

քարտը քշեցի ամբողջ Սան Նօսաքին հովիտին մէջ այդ ամառ, Հնդիկը՝ յետնամասին մէջ, ուր կամ ինը կապոց ձիւթ ծառնելու վրայ, Ըստու որ քշեմ դէպի որեւէ տեղ, ուր կը բազմայի երթալ, ուստի կ'երթայինք կամ տեղ մը՝ ուր կրնայի ձկնորսութիւն ընել, կամ տեղ մը՝ ուր կը ընայի որսորդութիւն ընել. Ան կը յաւակնէր թէ ևս ոչինչ դիտէի ձկնորսութեան կամ որսորդութեան մասին, բայց ուրախ էր իմ փորձելու տեսնելով. Իմ եանօթութեանս ամբողջ ընթացքին, ան երբեք չխնդաց, բացի մէկ անգամէ: Այդ՝ այն անգամն էր, երբ նապաստակի մը կրակեցի 12-նոց հրացանով մը (որ սարսափելի կը ցնցէր), և ագռաւ մը սպաննեցի: Շարունակ կը փորձէր ինձ ըսել թէ ա'յդ էր իմ միջինս: Նապաստակի մը կը կրակես և ագռաւ մը կը սպաննես: Ամերիկացի ես, կ'ըսէր: Նայէ ի՞նչպէս յարմարեցար այս խոշոր ինքնաշարժին:

Այդ տարին Նոյեմբերի մէջ օր մը, իր եղբայրը Օքլանմայէն քաղաք եկաւ, և յաջորդ օրը երբ պանդոկ գացի դինք առնելու՝ ինձ ըսին թէ Օքլանմա վերադարձած էր իր եղբօր հետ:

Ուր է Փաքարաը, ըսի:

Փաքարաը տարին, ըստու պանդոկին գրագիրը:

Ո՞վ քշեց, ըսի:

Հնդիկը, ըստու գրագիրը:

Երկուքն ալ հնդիկ են, ըսի: Եղբայրներէն ո՞րը քշեց ինքնաշարժը:

Այս պանդոկին մէջ ապրողը, ըստու գրագիրը:

Վաստա՞ն ես, ըսի:

Է՛ս, միայն տեսայ որ ան ինքնաշարժին յառաջամասին մէջ տառ և քշեց, ըստու գրագիրը: Այս է ամէնը:

Ըսել կ'ուզես թէ դիտէ՞ր արագութիւն փոխելու կերպը, ըսի:

Այնպէս կ'երեւէր, ըստու գրագիրը: Վարպետ կտռավար մը թուեցաւ ինձի:

Շնորհակալութիւն, ըսի:

Ճամբան, տուն վերադարձած առենս, խորհեցայ թէ ան ուզած էր ինձի նաւատացնել թէ չէր կրնար քշել, որպէսզի ես քշեի շարունակ և զոհ ըլլայի: Ան պարզ երիտասարդ մըն էր, որ քաղաք եկած էր էշով, մեռնելու

աստիճան ձանձրացած, և որ օգոստ քաղաք էր առիթէն զուարճանալու համար պղտիկ քաղաքի մը բնակիչ տղեկի մը հետ, որ նոյնպէս մեռնելու աստիճան կը ձանձրանար, Այսպէս միայն կրնայի խորհիլ եթէ ջուղէի ընդունիլ ընդհանուր տեսութիւնը թէ խննթ էր ան:

## ԵՐԳՈՂ ՔՐԻՍՏՈՆԵԱՆԵՐ

ՀԵՇ, ահազին բան ունիմ ըսելիք: Լսելու էիք այդ քրիստոնեաներուն երգելը: Դեղեցիկ էր: Ամենազօր Աստուած, սքանչելի էր: Լսելու էիք զանոնք: Հապա եթէ Շարաթապահներն էին. պղտիկ, հին աղանդ մը, ոչ թէ մեծ ու զօրաւոր՝ ինչպէս Մկրտականները: Ենթադրենք որ անոնք էին: Խնչ փոյթ: Անոնք կ'երգէին, այս է ամբողջ գիտածո, և սքանչելի էր: Երբ եւ է իմ տեսած կամ լսած ամենէն աղուոր բանն էր, և անոր պատճառով ես ինքինքս աւելի լաւ զգացի քան ինչ որ զգացեր էի տարիներէ ի վեր: Խսկ անոնց ձայները: Ամենազօր Աստուած, ինչ արժանաւորութիւն: Խնչ պարզ և վայելուչ: Ամէնքն ալ սովորական մարդիկ, և իրենց աղաքն ալ կ'երգէին: Այդ գեռատի մանշերն ու աղջիկները կ'երգէին փողոցին մէջ: Ուրախ եմ: ՀԵՇ, հիանալի եմ:

Չեմ ուզեր ոհեւէ մէկը որեւէ բանի մասին համոզել: Միայն կը փորձեմ ձեզի ըսել թէ ի՞նչքան գեղեցիկ էր եղածը: Այնքան պարզ բան մը: Եւ այն կերպը՝ որով սանցի այդ աղջկան: Ասիկա լաւագոյն մասն է պատճառին, այն կերպը, որով սանցի և ապա ըսի ճշմարտութիւնը: Ամէն ինչ որբագրուած է այժմ: Անոր ըսեր էի թէ դրամահատած էր: Աստուած իմ, ինչ ստախօս եղեր էի: Վերը, սենեկիս սեղանին վրայ, եօթանասունըութ սէնթ ունէի: Հնչուն դրամ, սեղանին ճիշդ մէջտեղը: Ո՛չ թէ մենք պումար մը, բայց կանոնաւոր հնչուն դրամ, և դրամս հատած չէր: Այդ պահուն անոնք երգելու վրայ չէին, թերեւս այդ պատճառով սանցի: Կարեւորութիւն չեմ տար

գրամի. Արագրավաճառ տղոց կրկին դին կը վճարեմ ամէն անգամ որ թերթ մը գնեմ, և կօշիկ-ներկողներում առաջ նուէր կուտամամ։ Մեր սեւամարթ կօշիկ-ներկողի մը մէկ առլար տուի անգամ մը՝ հինգ սէնթնոց փայլեցումի մը փոխարէն։ Այսպիսի բաներ կ'ընեմ երբ գրավանս լեցումն ըլլայ, բայց չկարծէք թէ պարծենկոտութիւն կ'ընեմ։ Պէտք է որ դուք գիտնաք տասնք։

Եւ այսպիսի պզտիկ սուտ մը՝ մանրուք դրամի համար։ Հէ՛յ, ամօթ զզացի։ Սարսափելի բան զզացի։ Եւ այնքան սիրուն քրիստոնեայ ազջիկ մը, այնպիսի ազուոր մաքուր ձայնով։ Դրան զանգակը հնչեցուցեր էր, ու ես սանգուխէն իջեր էի զանգազօրէն, խորհելով թէ անգործ բարեկամ մըն էր, մէկը՝ որ պիտի խօսէր բանասահղեութեան կամ բանի մը մասին և գլխու ցաւ պիտի ապր ինձ։ Եթէ այդ տղաքներէն մէկն է, ըսի սանգուխներէն իջնելով, դժո՞խք թող երթայ։ Պիտի ըսեմ թէ մեռնելու վրայ եմ, չեմ ուզեր սեւէ մէկը տեսնել, դժո՞խք երթայ բանատեղեութիւնը։ Բայց այս գեռաւափի քրիստոնեայ ազջիկն էր։ Սարպուեցայ խնդալ։

### — Բարի իրիկուն, ըսի։

Ան բարի իրիկուն ցաւ և սկսաւ խօսիլ այն բազմութեան մասին, որ փողոցին միւս կազմը կը զանուէր, կարգապահօրէն կեցած, զինուորներու պէս, քսան կամ քսանընինդ հոգի, պզտիկ խումբ մը միայն, եօթը կամ ութ ուղեկներն ալ հաշուելով։ Սքանչելի։ Բայց արամագրութիւնըս ցած էր։ Առաջին բանը, որ եկաւ մաքիս, կառչիլն էր եօթանասունըութ սէնթիս։ Շարաթապահներու գրամտալ։ Խումբ մը խարերաներուն։ Ո՞չ ես, սիրելիս։ Պիտի ըսեմ թէ գրամս հատած է, վերը ունիմ այդ գրամը, բայց պիտի ըսեմ թէ գրամս հատած է։ Պիտի չլինիմ անոր հետ, ոչ ալ այդպիսի որեւէ բան պիտի փորձնմ։

— Պիտի ուզէի ձեզի օգնել, ըսի, բայց գրամս հատած է այս պահուն։

Այն ատեն իսկ զզացի թէ թշուառական մըն էի։ Կ'ատեմ ստելը, մանաւանդ ա՛յս կերպ ստելը։ Դրամի մասին, կը խօսիմ թէ ես նոյնքան պէտք սւնիմ գրամի, որ քան Շարաթապահները, բայց այնքան պէտք չունիմ գրամի՝ որ սարպուած ըլլամ այդ մասին ստել։ Անոր ըսի թէ գրամս

հաստած էր, և սանդուխին վրայ կեցած խօսակցեցանք։ Թրիստոնեայ գեղեցիկ աղջիկ մըն էր, Կը կրկնեմ քրիստոնեայ բառը, որովհետեւ ի վերջոյ պէտք է հասկնաք որ եթէ ան քրիստոնեայ չըլլար ու եթէ չհաւատար իր ըրածին՝ զուռներ պիտի չզանգահարէր և պզտիկ նոււշրներ պիտի չուղէր։ Խնջզինքս շատ ճշճիմ զդացի այդ սուտը խօսելուս համար, սուստի փորձեցի զայն փոխարինել քաղաքավարութեամբ։

— Կը ցաւիմ որ դրամ չունիք, ըստ ան։ Տարին միայն մէկ անգամ կ'ընենք տաիկա։

— Տարին մէկ անգամ, ըսի։

Դեռ չէին սկսած երգել, և մենք Կը խօսակցէինք սանդուխին վրայ կեցած։

— Բաել կ'ուզէք թէ տարին մէկ անգամ ամէնքդ կը հաւաքուիք ու գիւերը քաղաքին մէջէն կ'անցնիք երգելո՞վ, ըսի։

— Այս, ըստ Տարին մէկ անգամ։

Չէի գիտեր թէ ուրիշ Ինչ ըսէի, որովհետեւ կը սկսէի ինքզինքս զէշ զգալ այդ կերպ ստելուս համար, սոստի ըսի։

— Օր մը երբ քիչ մը դրամ ունենամ, ձեր եկեղեցին պիտի գամ և մաս մը քարոզիչին քով ձգեմ։

— Կը ցաւիմ որ դրամ չունիք, ըստ ան։

Վեր ելայ և մարեցի սեննակիս լոյսը և պատահանը բացի։ Անոնք փողոցին միւս կողմն էին, և անսարանը խիստ երկրողած կ'երեւէր։ Շատ խոռված եմ կարծեմ, բայց խերն անիծած, այդպէս կ'երեւէր։ Տեսարանը սուրբ կ'երեւէր։ Եւ շարունակեցի յիշել այդ քալզը աղջիկը, որուն ստեր էի։ Թերեւս հասկցաւ թէ ստախօս մըն եմ, խօրհեցայ։ Ասիկա զիս սաստիկ ահաբեկեց։

Եետոյ բոլոր այդ քրիստոնեաները սկսան երգել։ Փողոցին մէջ՝ Ոչ մէկ երաժշտութիւն, այլ միայն անոնց ձայներուն երաժշտութիւնը։ Վեհ էր, կրնամ միամիտ թուիլ, բայց մատհոգ չեմ ատար համար։ Անոնք կ'երգէին երգ մը Յիսուսի հետ քալելու և անոր հետ խօսելու մասին։ Այդ երգը գիտէի աղեկ հասակէս։ Կիրակնօրեայ զպլոցի լաւ աշակերտ մը չեմ եղած երբեք։ Ընդհանրապէս ստահակութիւն կ'ընէի, աղտոտ բառեր յարմարցնելով քրիստոնէա-

կան երգերում, բայց այդ երգը կը յիշեի: Չեմ գիտեր,  
զգեսնեց զիս: Սրախ ճիշդ մէջտեղը հարուածեց զիս: Եւ  
պէտք չունեի կանգ առնել և երկար մտածել: Դրամը սե-  
ղանին վրայ եր: Կէս առլար մը, քառորդ մը, և երեք  
փեննին Ամբողջ դրամը տիփու մէջ առի և սանդուխէն վար  
վազեցի:

Կը խորհեի թէ աղջիկը յաջորդ առն դրան առջեւ ոյի-  
ոի ըլլուր, բայց հան չէր, ուստի միւս առնելը դացի, իխոս  
յուզուած, ևս ինձի ուշմ զայրացած՝ դրամի պէս բանի մը  
մտախն սուստ իսոսած ըլլալուս համար, և այդ քրիստոնեա-  
նե՞րը՝ որ այդ գեղեցիկ երգը կ'երգէին Յիսուսի հետ քա-  
յլելու մտախն: Աղջիկը դասյ անկիւնի առն դրան առջեւ:  
Հանգարարէն, ինձի խոսոն ձեւով, ան կը խոռեր զայրաց-  
կոս երեւոյթով մարդու մը, որ դրամ չառւաւ և քաղա-  
քավոր աւ չեղաւ: Այնպէս զգացի թէ կարծես մտամբ ևս էի  
պատճառը այդ մարդուն վարժուանքին, որովհետեւ սոեր  
էի, ևս որ միշտ դրամ կը վասնեմ ամէն տեսակ բանի հա-  
մար: Սարսափելի բան կը զգայի:

Տեսայ աղջկան հեռանալը զաւոնէն, շվամացած, բայց  
իւ գէմքին վրայ արտայայտութեամբ մը՝ որ սուկնուվրայ  
ըրտու զիս: Թիչ Ցուց զանգահարէի զուռը և այդ մարդուն  
ծնուրին հարուած մը տայի: Ըսել կ'ուզեմ, աշխարհի վրայ  
տեղ մը՝ փառ բան մը կար, իմ սուսու՝ դրամի համար, և  
այս աղջկան զգացումները վիրաւորով այս մարդը, և ըսլոր  
մարդիկը՝ անարդօրէն գործող և պատուաւոր ու պարկեշա-  
շեղող, և երբեք ճշմարիսը շիռուղ, և զիրար ստող, և  
շըմբռնող: Խըզինքս առելի գէշ կը զգայի քան երբեւիցէ  
զգացեր էի: Կը ցանկայի խորակել այդ մարդուն առն  
զուռը: Կը ցանկայի ներս մտնել ու իրեն ըսել: Ա՛նոք  
յիմարութիւն ըրինք: Զափազանց շտա բան մոռցած հնաց:  
Բան մը ընելու ենք: Զենք կրնար ստել և անարդ մեալ:  
Պէտք է դարձեալ պարկեշտ զառնանքը:

Այսքան գէշ եր վիճակս՝ ընդհանուր ինդրին նկատ-  
մամբ: Պատճառը այն էր, որ սոեր էի սեղանի դրամին մտ-  
ախն: Զէի սոեր այդ ինձն մարդը: Ան լաւ է: Կ'առելի իմ  
և ամէն մարդու մէջ զանուող այն սոորին բանը, որ շա-  
րուանակ երեւան կուզայ և աշխարհը փոռւթեան կը վե-  
րածէ:

ԵՐՐ աղջիկը իջաւ սանդուխէն, փորձեցի խազազիւր Զէի ուզեր զինք վախցնել, ուստի փորձեցի քէւ մը խազազիւր:

Ահ վերյիշեց զիս, որովհետեւ ժպահցաւ:

— Սաեցի ձեզի, ըսի: Զեզի ըսի թէ դրամս հասած էր, բայց հասած չէր:

Պատիկ կողով մը բռնած էր, և փէնոնի մը իսկ չկար մէջը: Ոչ իսկ մէկ թշուառ փէնոնի: Զեմ զիտեր ինչո՞ւ ամէնքս ալ ճղճիմ ենք ու անպէս:

— Դրամ ունիմ, ըսի:

Եւ դրամը կողովին մէջ դրի: Զայն կողովին մէջ չընեացի: Խոնարհօրէն հոն դրի զայն: Բան մը տալու վրայ չէի բրեն: Ոչ ալ Շաբաթապահներուն, Ետ ստանալու վըրայ էի բան մը զոր կորսնցուցած էի: Դրամը խոնարհօրէն դրի կողովին մէջ, և աղջիկը զարմացաւ: Ոչ ոք աեսած եմ աշդքան գեղեցկօրէն զարմացած, և նոյնիսկ եթէ մէկ միլիոն տարի աղրիմ՝ երբեք պիտի շմանամ այն կերպը, որով շնորհակալ եմ ըստաւ ան, որովհետեւ ինձի շնորհակալ չէր ըլլար այդ ճղճիմ եթանասունըութ սէնթին համար, ան ինձի շնորհակալ կը ըլլար որովհետեւ պարկելու ազայ մըն էի եղեր այնպէս ինչպէս պարտաւոր էի միշտ ըլլար, և այնպէս ինչպէս ամէնքս պարտաւոր էինք ըլլար:

Սենեակս վերապարձած առեն, կը լոէի տակաւին այդ երգը՝ Յիսուսի հետ քալելու և խօսելու մասին, ևս եթէ կը խորհիք թէ այս ամէնը յիմարական է ու միամիտ, է՛ւ, լա՛ւ, ատիկա ճեր զիտնալիք բանն է, բայց ինզիրը այն է որ ես տարբեր բան մը զիտեմ: Խնդիրը այն է որ ես գիտեմ թէ ատիկա շա՛տ աւելի բան կը նշանակէ:

## ԴԱՇՆԱԿ

— Կ'ովեւորուիմ ամէն անդամ որ դաշնակ մը տեսնեմ, ըստու Պէն:

— Այդպէ՞ս է, ըստու Էմմա: Խնչո՞ւ:

— Զեմ գիտեր, ըստու Պէն: Կը նեղութի՞ս եթէ մտնենք այս խանութը և փորձենք անկիւնի պզտիկ դաշնակը:

— Գիտե՞ս նուազել, ըստու Էմմա:

— Եթէ նուազել կոչես ինչ որ կ'ընեմ, ըստու Պէն:

— Ի՞նչ կ'ընես, ըստու Էմմա:

— Պիտի տեսնես, ըստու Պէն:

Խանութ մտան, մտեցան անկիւնի պզտիկ դաշնակին և լիւմ նշմարեց որ ան կը ժպտէր, ու խորհեցաւ թէ արդեօք երբեւիցէ որեւէ բան պիտի գիտնա՞ր անոր մտաին, Որու ատեններ կը կարծէր թէ կը ճանչնար զայն, ապա յանկարծ կը հասկնար թէ չեր ճանչնար զայն: Ան կեցան էր դաշնակին առջեւ, գեղի վար կը նայէր: Էմմա կ'ենթադրէր, որ Պէն հաւանաբար լու դաշնականարում մը լուծ էր ու սիրած այդ երաժշտութիւնը. և ամէն անդամ ստեղնաշար ու դաշնակ տեսնելուն՝ կը վերյիշէր այդ երաժշտութիւնը ու կը խորհէր թէ բան մը ընելու էր դաշնակով:

— Կրնո՞ս նուազել, ըստու Էմմա:

Պէն շուրջը նայեցաւ: Պաշտօնեաները զբազան կ'երեւին:

— Զեմ կրնար նուազել, ըստու Պէն:

Աղջիկը տեսաւ որ անոր մատները հանդարտորէն մուեցան ճերմակ ու սեւ ստեղներուն, իրական դաշնականարի մը մատներուն նման, և ատիկա շատ արտասովոր թըւացաւ այն բանին պատճեառով, զոր Էմմա զգաց երբ ստեղնի պատճեցաւ: Զգաց թէ Պէն մէկն էր, որ երկար ստեղնի պէտք պիտի ունենար ճանչնալու համար ինքզինք, եւ մէկը. զոր ճանչնալու համար՝ ուրիշ մը շատ աւելի երկար ստեղնի պէտք պիտի ունենար: Այդ ուրիշը դաշնակ նուազել գիտող մը ըլլալու էր:

Պէն մի քանի հանգարտ դաշնակութեր ըրաւ։ Ոչ ոք վրայ հասաւ՝ փորձելու համար որեւէ բան ծախել իրեն, ուստի միշտ կանգնած՝ ան սկսաւ ընել այն բանը, որուն մասին աղջկան ըստն էր թէ դաշնականարում չէր։

Եւ, կմմայի ամբողջ գիտցածը այն էր, որ առիկա հրաշալի էր։

Ան կէս վայրկեան միայն նուազեց։ Ապա աղջկան նայեցաւ ու ըստաւ։

— Լաւ կ'երեւայ։

— Կը խորհիմ թէ հրաշալի է, ըստ կմմա։

— Իմ ըրածիս չէի ակնարկեր, ըստ Պէն։ Բայէ կ'ուղիմ՝ դաշնակը։ Բայէ կ'ուղիմ՝ ինքը դաշնակը։ Ազուր ձայն ունի, մանաւանդ պղտիկ դաշնակի մը համար։

Միջին տորիքով պաշտօնեայ մը վրայ հասաւ ու ըստաւ։

— Ի՞նչպէս էք։

— Հելլօ, ըստ Պէն։ Ասիկա սքանչելի է։

— Շատ ժողովրդական գործիք մըն է, ըստ պաշտօնեան։ Մասնաւրապէս լաւ է յարկարաժիներու համար։ Շատ կը ծախենք առնցմէ։

— Ի՞նչ կ'արժէ, ըստ Պէն։

— Երկու հարիւր քասասունը իննուկէս տորիք, ըստ պաշտօնեան։ Պայմանաժամ կրնաք ունենալ, անշուշա։

— Ուր կը շինեն զանոնք, ըստ Պէն։

— Վասահ չեմ գիտեր, ըստ պաշտօնեան։ Ֆիլատէլ-ֆիոյ մէջ, կարծեմ, կրնամ ճշդել։

— Մի՛ նեղուիք, ըստ Պէն։ Կը նուազէ՞ք։

— Ոչ, չեմ նուազեր, ըստ պաշտօնեան։

Նկատեց որ Պէն կ'ուղեր քիչ մըն ու փորձել։

— Օ՞ն, ըստ Թիշ մը եւս փորձեցէք։

— Ես չեմ նուազեր, ըստ Պէն։

— Ես լսեցի, ըստ պաշտօնեան։

— Ասիկա նուազել չե, ըստ Պէն։ Մէկ ձայնանիշ չեմ կրնար կարդալ։

— Ինձի լաւ թուեցաւ, ըստ պաշտօնեան։

— Ինձի ալ, ըստ կմմա։ Թանի՞ է առաջին վճարումը։

— Օ՞չ, ըստ պաշտօնեան։ Դառաւառն կամ յիսուն

առլար։ Օ՞ն, ըստ ան, պիտի ուզեի քիչ մը եւս լոել ձեր նոււազելը։

— Եթէ ասիկա յարմար սենեակ մը ըլլար, ըստ Պէն, կրնայի դաշնակին առջեւ ժամեր նոսիլ։

— Քիչ մըն ալ նոււազեցէք, ըստ պաշտօնեան։ Ոչ ոք պիտի նեղոււի։

Պաշտօնեան հրեց աթոռակը և Պէն նոստ ու ոկտու ընել այն բանը, որուն մասին ըստած էր թէ նոււազել չեր։ Տասնընդինդ կամ քսան երկվայրկեան խաղաց, ապա մեզե զիի նման բան մը գտաւ ու զայն պահեց երկու վայրկեան։ Դեռ չվերջացուցած, երաժշտութիւնը խաղագ ու վշտալի զարձաւ, և Պէն ինք իսկ հետզնետէ առելի հանոյք տառ դաշնակէն։ Մինչ կը թողուր որ մեզենդին անէր, պաշտօնեային հետ կը խօսէր դաշնակին մասին։ Ապա զադրեցաւ նոււազելէ ու սաքի ելաւ։

— Ծնորհակալութիւն, ըստ։ Պիտի մաղթէի որ կարենայի զնել զայն։

— Խնդրեմ, ըստ պաշտօնեան։

Պէն և կմմա գուրու ելան խանութէն։ \Փողոցին մէջ, կմմա ըստ։

— Զէի գիտեր այդ մասին, Պէն։

— Ինչի՞ մասին։

— Բու մասիդ։

— Ի՞նչ իմ մասին։

— Այդպէս ըլլալու, ըստ կմմա։

— Հիմա ճաշի ժամս է, ըստ Պէն։ Իրիկուններն է որ կը սիրեմ խորհիլ դաշնակ մը ունենալու մասին։

Պղարկ ճաշարան մը մասն ու նոստն սեղանին առջեւ և սանտուիչներ ու սուրճ ապսողրեցին։

— Ուր սորվեցար նոււազել, ըստ կմմա։

— Երբեք չեմ սորված, ըստ Պէն։ Ուր որ դաշնակ մը զանեմ, կը փորձեմ զայն։ Ասիկա ըրած եմ աղեկ հասակէս ի վեր։ Դրամ չունենալին է ատոր պատճառը։

Էմմայի նայեցաւ ան ու ժպանեցաւ։ Ան ժպանեցաւ այնպէս, ինչպէս ժպատ էր երբ դաշնակին վերեւ կեցած զեզի վար կը նայէր ստեղնաշարին։ Կմմա շատ փաղաքշոււն զայց ինքզինք։

— Երբեք գրամ չունենալը, ըստ Պէն, մարդու նոսու

Կը պահ շատ մը բաներէ զորս կը խորհիք թէ իրաւացիորեն պէտք էր որ ունենար:

— Կը խորհիք թէ այդպէս է, ըստ կմմա:

— Կերպով մը, ըստ Պէն, առիկա լաւ է, ըստ լաւ ալ չէ: Իրականին մէջ, սարսափելի է:

Դարձեալ նայեցաւ աղջկան, նոյն կերպով, և ան իրեն փոխադարձեց ժպտելով այնպէս՝ ինչպէս ինք ժպտած էր անոր:

Կմմա հասկցաւ: Դաշնակին պէտ էր: Պէն դաշնակին յօն կրնար մնալ ժամեր: Կմմա շատ փաղաքշուած զգաց ինքզինք:

Անոնք մեկնեցան ճաշարանէն և երկու շէնք քալեցին մինչեւ կմփորիըմ, ուր կմմա կ'աշխատէր:

— Ե՞ս, ցեսութիւն, ըստ Պէն:

— Ցեսութիւն, Պէն, ըստ կմմա:

Պէն շարունակեց քալել փողոցն ի վար և կմմա մաս խանութ: Կմմա գիտէր թէ որեւէ կերպով մը՝ Պէն դաշնակ մը պիտի ունենար որ մը, և ուրիշ ամէն բան ալ:

## ՆԵՐՈՂՈՒԹԻՒՆ, ԸՍԱԻ ԱՆ

— Արդիապաշտ Զարլիք կը կոչեն զիս, ըստ երիտասարդը: Ի՞նչպէս կը կոչեն ձեզ:

— Օ՛հ, հեռացե՛ք, ըստ աղջիկը: Գինով էք:

— Ճնկող Զարլիք, ըստ երիտասարդը, Այդ ե՛ս եմ: Ուրախ եմ ձեզի ծանօթանալուս, որիորդ Ա՛:

Երերալով ամելի մատեցաւ աղջկան, սպասելով որ ան ըսէ ով ըլլալը: (Ովք է արդիօք ան, կը մատեէր երիտասարդը: Ա՛յ, ա՛յ, ինչ ոիրուն, ըստ իր գինովութիւնը իրեն):

Գիացաւ թէ աղջիկը չեր խորշեր իրմէ: Գինով ըլլալով, կրնար հասկնալ առիկա: Իրականին մէջ, ըստ իր գինովութեան, աղջիկը կ'ախործէր իրմէ: Ուրախ էր գինով ըլլալուն, որովհետեւ եթէ զգաստ եղած ըլլար՝ պիտի շիսուէր աղջկան:

Երբ ուստանելով եկեր էր փողոցին անկիւնը ուր հանրակառքի կայանը կար, ևթէ զգաստ եղած ըլլար՝ ստունելով իր համբան շարունակած պիտի ըլլար, ներքին «Ա», այսէ մը զատ ոչինչ ըսելով։

Գաղափար ջունէր իր ըսածին մասին, բայց ամէն ինչ դուռընակութիւն կ'առթէր իրեն — իր անձը, ողջիկը. ժողովրդապետութիւնը, Դրամագլուխը. Աշխատանքը, եկեղեցին, Արուեստը, Մշակոյթը, և բոլոր մնացեալ բաները։

Աղջիկը վերարկուն քիչ մը աւելի սեղմեց ուսերուն շուրջ և անարհամարհուա կերպով մեկուսացաւ։

— Հանգիստ, ըսաւ երիտասարդը։

— Այս, շնորհակալ եմ, ըսաւ աղջիկը։

— «Երնայի պէլլա պէլլա ըսել», երգեց երիտասարդը. Բոլորովին արդիապաշտ։ Գիտեմ բոլոր երգերը. Գոնէ բոլոր սիրայինները, որիորդ Ա՛Զեր անունը ըսիք թէ Բնչէր, կամ է, ևթէ կը հաճիք։

— Սաստիկ գինով էք, ըսաւ աղջիկը. Թերեւս լաւագոյն է որ ձեզ տուն տանիմ։

Երիտասարդը շատ զգաստ դարձաւ. շատ գինով ձեռով մը։

— Երբեք կաթիլ մը ըմպելիի չեմ զգած կեանքին մէջ, ըսաւ։ Միայն բժշկական նպատակով զգած եմ։

— Են, ըսաւ օրիորդը, բաւական զեզ տուծ ըլլալու էք այս գիշեր։

— Այգովէն է, ըսաւ երիտասարդը, կէս գոյլ խմեցի։ Բժիշկը կէս գոյլ պատուիրեց, ուստի կէս գոյլ խմեցի։

Ցեսոյ յիշեց աղջկան քիչ տուշ ըսածը, զոր չեր ակընկալած և զոր իր գինովութիւնը նշեր էր խորհրդածելու համար։ Այժմ իր գինովութիւնը անձկագին կ'ուզէր հրանենալ խնդրին էութիւնը։

— Ի՞նչ ըսիք. ըսաւ։

— Էսի թէ սաստիկ խմած ըլլալու էք, ըսաւ աղջիկը։

— Ոչ, ըսաւ երիտասարդը։ Ասիկա լսեցի։ Ուրիշ բան ըսիք։

— Էսի թէ սաստիկ գինով էք. ըսաւ աղջիկը։

— Այդ աւ լսեցի, ըսաւ երիտասարդը։ Ուրիշ բան ըսիք։

— Ըսի թէ թերեւս պէտք էր որ ձեզ առևն առնելի, ըստ աղջիկը.

Երիտասարդը քայլ մը ես գնաց և ահարեկ գարձու:

— Դուք ըսի՞ք այդ, ըստու:

— Այս, ըսի, ըստու աղջիկը:

— Ո՞վ է գինովը, ըստու երիտասարդը, Դո՞ւք թէ ես:

— Գիտեմ թէ ես գինով չեմ, ըստու աղջիկը:

— Զգո՞ւս էք, ըստու երիտասարդը:

— Երբեմն կաթիլ մը ըմպելիին կը զպիմ, սովորաբար շնթրիքէ տառչ, ըստու աղջիկը, և երբե՞ք բժշկական նպա- սակով:

— «Կրնայի պելլա պելլա ըսել», երգեց գարձեալ ե- րիտասարդը:

Յանկարծ զաղբեցաւ երդել և շատ մօտէն զիտեց աղջիկը:

— Այս, ըստու, ա'յս, ա'յս:

— Սաստիկ գինով էք, ըստու աղջիկը:

— Ինչ սիրուն, ըստու երիտասարդը:

Աղջկան հանրակառքը եկաւ, ու թէնւ զիտէր թէ մինչեւ կէս ժամ ուրիշ մը պէտի չըւլւար՝ աղջիկը թողուց որ ան անցնի:

— Ասիկա ձեր հանրակառքն էր, ըստու երիտասարդը:

— Ուրիշ մը պիտի զայ շուտով, ըստու աղջիկը:

Երիտասարդը խորտողէն զգացուած էր, Այնքան խո- րտողէն զգացուած էր, որ բոլորովին զգաստացաւ:

Պահ մը կեցաւ աղջկան նայելով: Աղջիկը սկսու հոս- կընալ թէ զգաստացած էր ան:

Երիտասարդը տեսաւ անոր շփոթանքը: Յետոյ շանաց սրոշել թէ ինչ պէտք էր ըսէր, զգաստորէն:

— Ներողութիւն, ըստու ու զիտցաւ թէ երբեք ըսե- լու չէր այս բառը:

— Խնկքեմ, ըստու աղջիկը:

Երիտասարդը այս տեսն զիտցաւ թէ աղջիկը այլեւս չէր ախործեր իրմէ: Խաղը վերջացած էր, և պէտք չէր որ վերջացած ըւլւար: Գիտէր թէ պէտք չէր որ վերջացած ըւ- լւար:

Աղջիկն ալ նայն բանը կը զգար: Խաչո՞ւ երիտասարդը փոխուեր էր յանկարծ ու սովորական գարձեր, զինքն ալ

սովորական ընելով, ամէն ինչ խանգարելով, շփոթեցուցիչ դարձնելով զայն տուն տանելու իր առաջարկը:

— Ե՛ս, ըստ երիտասարդը, մատք բարով:

Փորձեց ժպտիլ և ընական մնալ, բայց զիսեր թէ իր ժպիտը լի էր զշշումով, և շփոթանքով:

— Երթաք բարով, ըստ աղջիկը:

Երիտասարդը քալեց փողոցն ի վար: Զէր տառաներ, ոչ իսկ ամենապոյզն կերպով:

Աղջիկը տառնձին կեցաւ փողոցին անկիւնը, յիշելով անոր երգելը. «Կրնայի պէլլա պէլլա ըսելը»:

Սկսաւ ինքզինք ծիծաղելի զգաւ և, կարծես վերջառ ըընելու համար յիմար երգը, արագօրէն գործաւ ու սկըսաւ քալել, զիսնալով թէ հանրակառքը պիտի հասնէր իր ետեւէն՝ տան մատ ըլլալէն շո՛ս առաջ:

## ՍԻՐԵԼԻ ԿՐԵԹԱ ԿԱՐՊՈ

**Սիրելի Օրիորդ Կարպո,**

Կը յուսամ թէ նկատեցիք զիս այժմէութեանց ժապաւէնին մէջ որ կը ներկայացնէր Տիթրոյթի վերջին իւռառվութիւնը, որուն մէջ զլուխս ջարդուեցաւ: Ես երբեք չեմ աշխատած Ֆրետի գործարանին մէջ, բայց բարեկամ մը ինձի իմացուց գործարզուլին մտաին, և այդ որ ընելիք ոչինչ ունենալով՝ իրեն հետ խռովութեան թառերովայրը գացի, և կեցանք պղտիկ խմբակներ կազմած, այս ու այն նիւթը ծամեմելով, և բաւական մը արմատական խօսքեր եղան, բայց ես ուշապրութիւն չէի ըներ առանց:

Զէի կարծեր թէ որեւէ բան պիտի պատահէր, բայց երբ տեսայ որ այժմէութեանց ժապաւէնի ինքնաշտրմները կուզան՝ խորհնացայ. Ա՛ն, ահա՝ առիթ մը շարժանկարի մէջ երեւալու, ինչ որ միշտ փոփաքած եմ. ուստի սպասեցի առիթին: Միշտ զիս զիսցած եմ որ լաւ լուսանկարուող և պատասխն վրայ աղուոր երեւցող զէմք մը ունիմ, և մեծապէս դուն էի արգիւնքես, թէնու պղտիկ արկածը շարաթ մը հիւանդանոց ձգեց զիս:

Սակայն անմիջապէս որ դուրս ելայ, մօտակայ պղտիկ թագավորան մը դացի, ուր նկատեցի որ կը տուցագըր-էր այժմէութեանց այն ժապաւէնը՝ որուն մէջ ես դեր ու-նէի. և արան մասյ իմ անձս տեսնելու համար պատառին զբայ։ Վասահարար հոյակապ էր. և եթէ ուշագրութեամբ դիմուցից ժապաւէնը՝ չէք կրնար զիս փախցուցած ըլլալ, որովհետեւ ես կապոյա զզեսուզ այն երթասարդն եմ ո-րուն դլիսարկը ինկաւ երբ իրարանցումը սկսաւ։ Յիշեցի՞ք։ Դիմումը ետիս դարձայ երեք կամ չորս անգամ որպէսզի դէմքս լուսանկարուի, և կը խորհիմ տեսաք ժպախլս։ Կ'ուզէի տեսնել թէ ի՞նչպէս կ'երեւէր ժպիտս շարժանկարի մէջ, և ասիկա ըսելով հանդերձ՝ կը խորհիմ թէ ժպիտս շատ լու կ'երեւէր։

Անունս Ֆէլիքս Օթրիս է, և ձնողքս խոալացի է։ Երկրորդական դպրոց աւարտած եմ և անդլինրէն կը խո-սիմ բնիկի մը պէս. և խոալինրէն ալ։ Քիչ մը Ռուսուլֆ վալէնթինոյի և Ռուսալո Քոլմանի կը նմանիմ, և վստա-հարար պիտի բաղձայի լսել որ Սէսիլ Պ. աը Միլ կամ այդ մեն պարուններէն ուրիշ մը նկատած է զիս ու տեսած թէ ի՞նչ լու նիւթեզէն եմ շարժանկարի համար։

Խովութեան այն մասը, զոր փախցուցեր էի վիրա-սարուելուն պատճառով, տեսայ ժապաւէնին մէջ, և կրնամ ըսել թէ լուրջ կոիւ մը եղած ըլլալու է՝ հրշէջի խոզո-վակներով ու արցունքարեր ուսմբերով եւայլն։ Բայց ե-րեք օրուան մէջ ասանըմէկ անգամ տեսայ այժմէութեանց ժապաւէնը, և ապահով կերպով կրնամ ըսել թէ ուրիշ ո՞չ մէկ մարդ (քաղաքացի կամ սոսիկան) ամբոխէն կ'անջատ-ուէր ինձի պէս. և կը խորհիմ թէ արգեսք այս խնդիրը պիտի ներկայացնէի՞ք այն ընկերութեան, որուն համար կ'աշխատիք. և զիս կանչել ասյիք փորձ մը ընկելու հա-մար։ Գիտեմ թէ լու արդիւնք պիտի տամ, և ձեզի շնոր-հապարա պիտի ըլլամ մինչև մահս, օրիորդ կարգ։ Զօրա-ւոր ձայն ունիմ, և շատ լու կրնամ կատարել սիրահարի մը դերը, ուստի կը յուսամ թէ պղտիկ շնորհ մը պիտի ը-նէք ինձի։ Ո՞վ գիտէ. թերեւո օր մը, մօտ ապագային, հերսոնին դերը ստանձնեմ ժապաւէնի մը մէջ՝ ձեզի հետ։

Զերդ՝ Ֆէլիքս Օթրիս

## ԶՅԱՏԱՐԱԿՈՒԱԾ ԳՐՈՂԸ, ԻՐ ԱՇԽԱԿԸ ԵՒ ԱՆՁՐԵՒ

Կ'անձրեւէ, և ամիսներէ ի վեր առաջին անգամն ըլլուզիվ՝ մեր փողոցի սալայատակը որտում է իր սուածուցած տուներով և մերթ ընդ մերթ կը լուսաւորուի փայլակովը անցնող ինքնաշարժի մը. որ փողոցն ի վեր կ'երթայ խոնաւ ու սուլոզ ձայնով մը. նստած եմ մեր տան յառաջամասի սենեակին մէջ, ճօաննա ազջկանս հետ Երեք տարեկան պղտիկ մանուկ մըն է ան, որ իր մօր խոշոր աչքերը ունի և նոյն հանգարտութիւնը. և ան կանգնած պատուհանին մատ՝ արտմութիւնը կը զիտէ. Սենեակին մէջ իր ներկայութեան և իր լուսւթեան պատճառով, իրեն հետ ես ալ մանկութակ զարմանքով կը նայիմ աշխարհին, եւ ինձ կը թուի թէ իր իմաստութիւնը՝ մարդկային միակ իմաստութիւնն է: Տեսնել, խորապէս յուզուիլ. կեանքին նկարով, և սակայն ոչինչ ըսել: Երբ ազջիկս այսպէս է (կը նայի ու չի խօսիր), խոսքի մասին կը կարծեմ ըմբռնել շատ բան, զոր նախապէս երբեք չէի ըմբռնած: Բայց եւ այնպէս, ինձ համար անկարելի է բաներով յայտնել ինչ որ ըսել կ'ուզեմ: Կը կարծեմ զգալ, թէ լուսւթիւնը ամէն ինչ է:

Չեմ կրնար աւելի յստակ ըլլու՝ ըսել ուզածիս մասին, որովհետեւ այդ զգացումը սովորական չէ և խոսքով արտայայտելի: Մանուկը լուս է: Փողոցին արտմութիւնը իր սեփական անմիտթար արտմութիւնն է, և սակայն լուս է ինք:

Բայց և այնպէս, մերթ ընդ մերթ, բան մը կ'ըսէ ան, և այս կամ այն պատճառով՝ անոր ըստեց ա'յնքան ինլացի ու անառարկելի կը թուի ինձ, որ ես՝ գրող մը՝ ամսթապարտ կը զգամ ու կը զարմանամ թէ ինչպէս պատճան է որ ես խօսքեր գործածած եմ ա'յնքան անզօր կերպով:

Դիշեր է, բայց մենք նստած ենք յառաջամասի սենեակին մթութեան մէջ, որովհետեւ մթութիւնն ու լուսւթիւնը կը թուին բնականորէն զուզուիլ, և մեզմէ իւրա-

քանչիւրը կը թուի զգալ թէ այս է մեր ուզածը — մը-  
թութեան մէջ ըլլալ, հանգարառւթեան մէջ . յշարժիլ, ու  
շխատիլ: Զանացի նոյն քան հանգարտ ըլլալ, որքան մա-  
նուկը: Աթոռէս շարժեցայ: Ստկայն չեմ գիտեր ինչո՞ւ,  
աղջիկս կը թուի աւելի հանգարտ ըլլալ քան ես: Լուս-  
թիւնը իր ինքնութեան աւելի ճշմարիտ մէկ մասը ըլլալ  
կը թուի, որովհետեւ անձիդ կերպով հանգարտ է ան, մինչ  
և հանգարտ եմ որովհետեւ կը պարագրեմ իմ անձիս:  
Ասուած գիտէ, որ եթէ մանուկը ներկայ չըւլար, կրնայի  
հիմա երթեւեկելու վրայ ըլլալ սենեակին մէջ, և թերեւս  
պառալու վրայ, թէն գիտեմ թէ յիմարութիւն է այս եր-  
կու բաներէն որեւէ մէկն ընել և թէ իրապէս յիմ ուզեր  
ընել, բայց կը զգամ թէ պիտի ընէի:

Կը դառնայ ան յանկարն և կը խօսի անգլիերէն:  
Տրամամ է իմանալ անոր ձայնը, որովհետեւ մթութիւնն ու  
լուսթիւնն ու անձեռն ու կեանքն ու արամութիւնը կո-  
պակից են իրարու: Իմ կեանքս ու անոր կեանքը՝ մթու-  
թիւն մէջ. զաւակս կը խօսի ինձի: Եւ ան ուրիշ մանուկ  
մը, թէն առրէցութեան տգեղ զառածութերով, պիտի և  
փորձառութեան խոր սպիներով:

— Ան կուլայ, կ'ըսէ աղջիկս:

Թուոր թշուառ գրուածքներուն մէջ ոչինչ ըստն եմ  
առկէ աւելիի խոր կամ ճշմարիտ: Կ'ուզեմ մանուկը թեւե-  
րուս մէջ առնել, բայց չեմ համարձակիր: Չայն մը կը հա-  
նեմ, խնդուքի և հանձնի կէս համբան զանուող ձայն մը,  
և կը ոքնիմ թէ ինչո՞ւ իմ կեանքս պէտք է այսքան մթին  
ըլլար:

Դարձեալ պատօւհանին կը դառնայ ան, փողոցն ի վեր  
նայելով: Եր մայրը շուտով պիտի զայ առւն, և մենք պա-  
տահանին առջեւ նստած կը սպասենք:

— Դրամ ունիս, կ'ըսէ աղջիկս: Զմուշկ մը գնէ ինձի:  
Երկու հատիկ շմուշկ:

— Այս, կ'ըսնմ, գրամ ունիմ և քեզի շմուշկ կը գը-  
նեմ:

Տէ՛ր Յիսուս, զաւակս շմուշկներ կ'ուզէ, և ես գրամ  
շունիմ: Ամբողջ ամիս մըն է խօսացած եմ զոյդ մը չմուշկ  
բերել իրեն և չեմ բերած, և զաւակս չի կրնար մոռնալ  
խոզաւիկը ունենալու կարիքը: Դրամ ունիս, կ'ըսէ ան,

ու ես կ'ըսեմ. Այս, դրամ ունիմ և շմուշկ կը բերեմ քեզի: Եւ ամէն որ, հաւատքով կ'ընդունի սուսա: Դրամ չունիմ: Պէտք է զորդ մը շմուշկ գողնամ զաւակիս համար:

## ԱՐՁԱԿԻ ՊԱՀ ՄԸ ՔԱՆՍԱՍԻ ՄԵԶ

Մարդիկ կը սկսին քննադատել զիս այն պատճառով, որ միշտ իմ անձին մասին կը գրեմ, բայց իմ ամէն դրամ մարդու մասին է, ո՛չ մէկ բառը՝ իմ անձին մասին: Բնչ որ ու պատասէի ինձի, ևս պատճառածքներ գրող կը մնամ. այս՝ որ կը դիտէ:

Կը յիշեմ թէ ինչպէս լուս պատճառածք մը քաղեցի պղտիկ արկածէ մը, որ պատասէցաւ Քանասա նախանդին մէջ, 1928 տարուան Օգոստոսին:

Նստած էի հանրային ինքնաշարժի մը մէջ, որ զաւառային համրէ մը կ'ընթանար: Առուուն ժամը մէկը քիչ մը անց էր, և ես կ'երգէի: Ճիշդ քովս ազջիկ մը նստած եր և ան ու կ'երգէր: Մննք սիրահարուած էինք իրարու։

Անկիւն մը դարձած տանն, ինքնաշարժը մէկ կողմ հակեցաւ ու ինկայ կողին վրայ, ագեղ ձայն մը հանելով, ապակիք փշուամ եւոյցին ինքնաշարժին մէջ ամէն ոք սկսաւ չշեր, ամէն "ք" բացի այդ ազջիկէն ու ինձմէ: Պատճառը այն էր որ արթուն եղեր էի, պատճառածքներ գրող մը, և զգացեր էի ինքնաշարժին հակիւը և կողին վրայ իշնալը. հաւատարակշռութիւնը կորսնցնելը, և ազջկան ըսեր էի, հանդարտորբէն բայց արագօրէն, մինչ արկածը կը պատահէր. ուժիմա պղտիկ արկած մը պիտի պատահէր. ինդրեմ մի՛ անարկիք ատկէս: Աղա, ինքնաշարժը իսրաւելուեցաւ կողին վրայ, ու ես ինկայ ազջկան վրայ, ջտնայով զայն չփերաւորել՝ ինքնինքս վեր բռնելով, և ան նայեցաւ դէմքիս ու բռաւ. ո՞նչ պիտի ընեմա: Եւ ես ըսի. ոԱմէն բանէ աւելի՝ յիշէ՛ ամէն ինչ, Ասիկա արկած մըն է: Անակընդրէ՛ մարդիկն ու կիները, տե՛ս վախը, անորեկուամը և շփոթանքը. բայց առոր մաս մի՛ կազմերը:

Այն տանն, ազջիկը խնդաց: Մննք ամենէն վերդ

դուրս առղոսկեցանք ինքնաշարժէն, տակաւին այդպէս խօս-  
աելով այդ մտոին։ Մեր կին մը ընդարձացած էր ու ան-  
հանգիստ, բայց ոչ «ք լրջորէն վիրաւորուած էր. քանի մը  
հոգի ճմլումներ ունէին, ևայլն, բայց սարսափելի ոչինչ։  
և մենք՝ քանի հոգի կեցեր էինք ճամրուն մթութեան մէջ,  
ջանալով երեւակայել ընկլիք բան մը, կանոնաւոր ու ոը-  
րամբանական բան մը։ Աղջիկը ինձի մտեցաւ ու ըստ-  
ամեն «ք շուարած է. ի՞նչ պիտի ընեն»։

«Պիտի տեսնես», ըսի, «Ասէկ պատմուածք մը պիտի  
շինեմ։ Նոյն թէ ինչպէս կ'ընեմ»։

Ինքնաշարժին վարիչին մտեցայ ու ըսի. «Արկածը  
անխուսափելի էր. Մա՛քս, Մի՛ մտահոգուիր այդ մտոին։  
Մեր ամրոզչ ընկլիքը այն է, որ զայն դարձեալ կանգնե-  
ցընենք անիւներուն վրայ ու շարունակենք մեր ճամբան։  
Տասնըմէկ այր կայ, անոնցմէ երկուաքը ամերիկեան նա-  
ւազներ, ու մենք կրնանք ընել տարիկա»։

Ըրինք ատիկա, և ինքնաշարժը շարունակեց իր ճամ-  
բորզութիւնը Քանասոի ընդմէջէն։ Դարձնալ նստայ աղջը-  
կան քով ու սկսայ երզել դարձեալ, շարունակելով այն  
աեղէն՝ ուր ընդմիջուեր էի արկածէն։ Աղջիկը ըստ-  
ահնչպէս կ'ընես տարիկա»։

«Ատիկա իմ ոնս էս, ըսի, «ատիկա արդիւնք է իմ  
գրողի հանգամանքին»։


Յաջորդ օրը աղջիկը իջաւ ինքնաշարժէն ու անհե-  
տացաւ Քանասոի մէջ։ Ես ալ անհետացայ հոն և միեւնոյն  
ժամանակ Յացի ինքնաշարժին մէջ, և ատիկա պատմուածք  
մըն էր, որովհետեւ, մինչ սիրոս կը ճմլուէր աղջկան հա-  
մար, կը դիմէի թէ ինչպէս կը պատահէր ատիկա։ Արձակ  
էր, և ես ինձ ըսի՝ ուշին, ի՞նչպէս կ'ընես տարիկա, հէ՞ն,  
ուրագնեան դիմես թէ կեսանքէն աւելի կ'ուզես այդ աղջիկը։  
ուրիմն ի՞նչպէս կ'ընես»։

Եւ ես ըսի, երբեւ արձակագիր խօսելով. «Շատ պարզ  
է. ատիկա յառաջ կուզայ՝ միտամանակ քու անձու և մարդ-  
ուլուլէն։ ատիկա յառաջ կուզայ այն բանէն, որ կը դադ-  
րիս քու անձու ըլլուլէ և միայն մարդ կ'ըլլաս երբ մահէ կ.  
պատահի քու մէջդ և խաւարը կը պատէ աշխարհ։ և այդ-  
պէս է այժմ, բայց զուն յարութիւն պիտի առնես, եւ  
միտկ բանը զոր դէսք է յիշես այն է, որ շարունակես

դիտել . շարունակես միաքաղ առոյդ պահել , և երրեց գուշ  
գնեղ չթաղես վիշտի մէջ , և միշտ յիշես ամէն ինչու երբ  
ինքնաշարժը Թանսասն դուրս ելաւ , երիտասարդը . “Ի  
հիւանդագին կը սիրեր ազջիկը . յարութիւն առած էր նո-  
րէն . և ասիկա այդ պահին պատմութիւնն է , ճիշդ ինչողէս  
որ պատահեցու , ոչինչ աւելցուած , ոչինչ պականցուած ,  
պզտիկ ու մշտատեւ ճշմարտութիւնը արուեստի , որուես-  
տալի ապրելակերպի և արուեստալի դիտելակերպի :

### Վ Ե Ր Զ

Թէեւ Ռւիլիբմ Սարոյեան խոստա-  
ցած եր յառաջաբան մը զրկել իր  
պատմուածքներուն ներկայ նայերեն ճր-  
տատարակութեան . նամար , բայց սփրող  
պայմաններուն բերումով յապաղեցաւ  
ան : Կը յուսանի որ մեր տամադրու-  
թեան տակ կ'ունենանք զայն՝ երկրորդ  
տպագրութեան մը առիրով :



[In 504]

ԲՈՎԱՆԴԱԿԻ ՀՐԱՄԱՆ



Ա-ԷՒԵՇ Սարոյեան

Վ Խ մ մ ձ ք ա յ ա ր է ի վ ր ա յ ե ա ն	2
Վ Խ մ մ ձ ք ա յ ա ր է ի վ ր ա յ ե ա ն	37
Խ օ ր ա ն ա ս ո ւ ն ն ա զ ա ր ա ս ո ւ թ ի ն ե ր	39
Հ ա յ ր է ւ ն ա յ ր	42
Դ ի ւ դ ա ց յ ի ն	47
Ս ա փ ր ի շ ը ո ր ո ւ ն ն օ ր կ լ ի մ բ վ ր ա յ ա ն ե ր է ւ ն ի հ ե ս ի վ ա զ ր ի ն ո ւ կ ո ր ի ն	50
Վ Խ մ մ ձ ք ա յ ա ր է ի վ ր ա յ ե ա ն	50
Դ ե ղ ե ց յ ի ն ս պ ի ս ա կ է ձ ի ո ւ ն ա մ ա ռ ը	53
Խ օ ր ա ն ա ս ո ւ ն ն ա մ ր ա շ ի ն ի մ բ	55
Դ պ ր ո ց ի ա ռ ա յ ի ն օ ր ը	58
Կ ի ր ա կ ն ո ւ ն ո յ է ձ ի ո ւ ն ի ն ը	60
Խ օ ր ա ն ա ս ո ւ ն ն ա մ ր ա շ ի ն ի մ բ	62
Հ ի ն գ ն ո ւ ն ա ս ո ւ ն ի ն ը	64
Խ օ յ ա ր է ի վ ր ա յ ե ա ն օ ր ը կ ա ն ա ս ո ւ ն ո յ է ձ ի ո ւ ն ի ն ը	66
Վ ա յ ր ա ս ո ւ ն ո յ է ձ ի ո ւ ն ի ն ը 38 Օ մ ի պ ա ւ է յ ր	68
Խ օ ր ա ն գ ր ա ն ա ս ո ւ ն ի ն ը	70
Դ ա մ ա ն ի ն	73
Խ օ ր ա ն ա ս ո ւ ն ի ն ը, բ ա ռ ա ն ա ս ո ւ ն ի ն ը	75
Ս ի ր է յ է ն ո ւ ն ա ս ո ւ ն ի ն ը	78
Զ ե ր ա ս ո ւ ն ա ս ո ւ ն ի ն ը գ ր ա յ ր, ի ւ ա զ յ ի ն ը, և ն ե ն ա կ ի ս պ ա ն մ բ Ք ա մ ա ս ո ւ ն ի ն ը	80

ԳԱԱ Հիմնարար Գիտ. Գրադ.



220041764

